


# ԹԵՐԻԱՆՆԵՐ



Թարգմ. Գ. ԶԱՀԵԿԱԲԵՐՅԱՆ

Գ. ՀԱՏՈՒՐ

27p.

84

3-66

84  
Z - 66

13 NOV 2006  
20 APR 2006

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Մ. ՏԵՐ ՍՈՅԱԿԵԱՆ

ՎԻՔԹՈՐ ՀԻՒԿՈ

# ԹԵՇՈՒԱՐՆԵՐ

ՊՈՏԻԿԵՐԱԶԱՐԴ ՄԵԾ ՎԵՊ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԱԿԱՐՈՒԹԻՒՆ

ԵՐԲՈՐԴ ՀՈՏԱՐ



Տպագր. Մ. ՏԵՐ ՍՈՅԱԿԵԱՆ

Եղիշե, 1927

643

ԳԻՐՔ ՎԵՏՏՐՈՐԴ

# ԺԱՎԵՐ

Պ Լ Ո Ւ Խ Ա Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԿԻԶԲՐ

Պարսն Մատրիւն Ֆանթինը նոյն խակ իր բնականին մէջ հաստատած հիւանդառունը զրկեց :  
Խնամուելու համար գթութեան քոյրերուն յանձնեց ,  
որոնք անկողին զրին Ֆանթինը : Սոսկալի տենդ մը  
հկած էր վրան : Գիշերուան մէկ լմասը բանդազուշե-  
ցավ և բարձրաձայն խօսելով անցուց : Բայց վերջա-  
պէս քնացաւ :

Հետեւող օրը կէս օրին մօտ երբ արթնցաւ  
Ֆանթին , անկողին քոյ շնչառութիւն մը լսեց , վա-

3858 ՀԿ

բազույրը մէկդի ըրու և Մատրէնը տեսաւ որ իր գլխուն վերեւ բանի մը կը նայէր։ Այս նայուածքը զթութեամբ և վիշտով համակռւած էր, և կ'աղերսէր։ Ֆանթին ուզեց տեսնել թէ ի՞նչ կը նայի։ տեսաւ որ սպանին վրայ կախուած խաչելութեան պատկերի մը կը նայէր։

Ալ այսուհետեւ ֆանթինի համար տարիեր մարդ մըն էր ան։

Կր կարծէր թէ լուսով սպազուած է Մատրէն։ Ասիկա կարծես ազօթք կ'ընէր խորին լուսթեամբ։ Երկար ժամանակ ֆանթին անոր նայեցաւ տանց ընկմիջել համարձակելու անոր ազօթքը։ Վերջապէս վեհարասութեամբ մը բռաւ։

— Ի՞նչ կ'ընէք Հոդ։

Պ. Մատրէն մէկ ժամեւ ի վեր հոն կանգնած էր։ Կր սպանը որ ֆանթին արթնայ։ Զեսքը բռնեց, երակին զարկը քննեց և պատսախանեց։

— Ի՞նչպէս էք։

— Լու եմ, քննացաւ բառ ֆանթին։ Կարծեմ թէ աւելի աղէկ եմ։ Բան մը չէ, չուտով սպանի աշղենամ։

Մատրէն իրը թէ նոր լոելով ֆանթինի առջի առջի հարցումը, պատսախանեց։

— Սա վերի նահատակին ազօթք կ'ընէի։ — Սա վարի նահատակուհին համար, շարաւնակեց միտքով։

Պ. Մատրէն թէ՝ գիշերը և թէ տոտու շարու նակ տեղեկութիւն առած էր ֆանթինի վրայ։ Ալ աշմէն բանի տեղեկացած էր։ Ֆանթինի պատմութիւնը էր բոլոր կակծալի պարագաներով զիտէր։ Ուստի շարունակեց։

— Ծատ տառապանք կրած ես, խեղճ մայր։ Ա՛ն մի տրտնջար, հիմակ ա՞լ ընտրեալներու օժիան ոււնիս։ Մարդիկ այս կերպով հրեշտակներ կը կազմին ւ

ֆանցանքը իրենցը չէ, ուրիշ կերպով կազմիլ չպիտին։ Գիտնաս որ երկնեց առաջին ձեւն էր այն զրժութը ուրկէ պատեցար։ Պէտք էր նախ անկի անցնիլ։

Մատրէն խորին հաստիանց մը հանեց։ Իսկ ֆանթին անոր նայելով կը ժարտէր այն վեհ ժպիտով որու երկու ակնայ կը պակուէր։

Միեւնոյն գիշերը Փափէր նամակ մը դրած էր։ Հետեւալ օրը առաւատ նոյն նամակը անձամբ Մ. . . ի նամակատունը յանձնեց։ Նամակը Բարիզ սպիտի երթար և հասցէն ու էր։ «Առ Պ. Շապիւլէ, քարտուղար սատիկանութեան պաշտօնէի»։ Եւ որովհետեւ անէն մարդ լսած էր պահնորդարանի գէպքը, նամակատան տեսաձը և ուրիշ քանի մը անձննք որոնք նամակը երթամէն առաջ տեսան և հասցէն Փափէրի գիրը ճանչցան, կարծեցին թէ կը հրաժարականը կու առը այն նամակատ։

Պ. Մատրէն խոկոյն Թէ՛նարտիհերուն նամակ մը գրեց։ Ֆանթին նարիւր քառն ֆրանք պարտք ունէր անոնց։ Մատրէն երեք նարիւր ֆրանք զրբկեց, զրելով անոնց որ իրենց առնելիքը նոյն զումարէն առնեն և մանուկը շուտով Մ. . . ընկեն որը իր մայրը հիւանդ էր և կ'ուզէր որ բերուի ան։

Թէ՛նարտիէ երը առաւ գումարը, հրապուրուեցաւ։ — Կոի՛կ, բառ կնոջը, մանուկը թող չունեք։ Կը աւենիմ որ այս տրտոյար կաթնառ կով մզ սպիտի ըլլայ։ Հասկցայ, կ'երեւայ թէ մայրը միամիտ որիոզ մը գտած է։

Պատասխանը զրեց՝ չինզ հարիւր այսքան ֆր.ի կանոնաւորապէս շինուած հաշիւ մը զրկելով։ Այս հաշիւն մէջ երկու սննդիձելի ցուցակ կար և զրեթէ երեք հարիւր ֆր.է աւելի էր երկուքին զումարը, մին լժէկին էր, միւսն ալ զեզավածուին։ Ասոնց

մին իրը բժիշկ հոն տարած էր և միւսն ալ զեր տուած էր Ազելմային և Երօնինին, որոնց երկուքն ալ անգամ մը երկարատեւ հիւանդութիւն մը կրեր էին: Ինչպէս ըսինք արդէն, Գօղէթ հիւանդացած չէր: Աւստի ցուցակներուն մէջի անունները միայն փոխուեցան: Թէնարախէն հաշիւին տակ գրեց. «Առ հաշիւ երեք հարիւր ֆրանք ընդունեցայ»:

Պ. Մատրին անմիջապէս երեք հարիւր ֆրանք ևս զրկեց և գրեց. Ծուտ ըրէք, բերէք Գօղէթը:  
— Խաչո՞ր չպատի թողում մանուկը, ըստ թէնարախէ:

Բայց Ֆանթին ամենեւին չէր աղէկնար: Տակաւին հիւանդանոցին մէջն էր:

Քոյրերը ի սկզբան գդկամակութեամբ ընդունած և նայած էին «այս աղջիկը»: Ավ որ Ռէյմի ստորագանգակները տեսած է, կը յիշէ անշուշտ թէ որքան ուսեցած է յիմար կոյսերուն նայող խմաստուն կոյսերուն ստորին շուրթը: Վէսթեան կոյսերուն՝ «ամպիւպէ»ներուն(\*) նկատմամբ ունեցած այս հին արհամարհանքը կնային արժանապատութեան ամէնէն անդիմադրելի բնազդումներէն մէկն է:

Ահա նոյն արհամարհանքը զգացեր էին Ֆանթինը խնամող քոյրերն ալ, մանաւանդ թէ իրը հաւատաւո՞՝ կրկին սաստկութեամբ զգացած էին այն արհամարհանքը: Բայց քանի մը օրուան մէջ Ֆանթին անոնց այս զգացումը բոլորովին դադրեցուց: Ամէն տեսակ խոնարհական և քաղցր խօսքերով կը խօսէր և իր մայրութեամբը անոնց արգահատանքը կը շարժէր:

(\*) Մենակար կին ըսել է: Սիրիական ամպիւ, որինք բառէն ելած է: Հռոմայիցւոց ժամանակ ամպիւպէները սրբնեց կը նուազէին, նաև բոզուրին կ'թէին:

Օր մը քոյրերէն մին լոեց որ Ֆանթին տեսնդովը տառապած ժամանակ կ'ըսէր. «Մեզաւոր մը եղայ, բայց եթէ զաւակո քովս ըլլայ, պիտի հասկնամ թէ Աստուած ներա է ինձ: Մինչդեռ գէշութեան ճամբուն մէջն էի, չէի ուզեր որ Գօղէթո քովս ըլլայ, վասնդի անտանելի պիտի ըլլար ինձ իր զարմացող և արտում նայուածը: Այլ սակայն իր օգտին համար գէշութեամբ կ'ապրէի, և այս պատճառաւ է որ Աստուած կը ներէ ինձ: Աստուածոյ օրհնութիւնն ընգունած ըլլայս պիտի զգամ երբ Գօղէթ հոս գայ: Պիտի նայիմ Գօղէթիս, այն անմինը տեսնելու աղէկութիւն մը պիտի ըլլայ ինձ համար: Ինք բան մը չի գիտեր բնաւ: Հրեշտակ մըն է ան, ո՞չ իմ քոյրերս: Այս հասակի մանկանց թեւերը դեռ չեն իյնար:

Պ. Մատրին օրը երկու անգամ Ֆանթինը տեսնելու կ'երթար, և ամէն անգամին Ֆանթին կը հարցընէր անոր.—Քիչ օրէն պիտի տեսնեմ Գօղէթս:

Պ. Մատրլէն կը պատասխանէր.— Գուցէ վազը առաւօտ: Ժամ առ ժամ կը սպասեմ որ գայ:

Եւ ահա Ֆանթինի գունատ գէմքը կը փողիուցէր:

— Ո՞չ, կ'ըսէր, քանիփո՞ն երջանիկ պիտի ըլլամ: Քիչ մը առաջ ըսինք թէ Ֆանթին չէր աղէկնար: Աչ միայն չէր աղէկնար, այլ նաև հիւանդութիւնը շարաթէ շարաթ առելի կը ծանրանար: Երկու ուսուկրներուն մէջ մերկ մորթին վրայ գրուած այն ափ մը ձիւնին պատճառաւ մարմնոյն այն տեղի արտաշնչութիւնը յանկարծ զգագրած էր և անկից ետք սաստկապէս երեւան ելաւ այն հիւանդութիւնը որ տարիներէ ի վեց իր ներսը կը գոյանար: Այն ժամանակները կուրծքի հիւանդութիւնները քննելու և բուժելու համար լաէննէդի գեղեցիկ գարմանները

զործածուիլ սկսեր էին : Պ. Մատրէն հարցուց բը-  
դըշկին .

— Ի նչպէս կ'եւ եւայ :  
— Զըսի՞ք թէ զատոկ մը տնի զոր տեսնել կ'ու-

գէ , ըստ բժիշկը :  
— Այս :

— Ազա ուրիմն չառ մը բերել տուեք :

Պ. Մատրէն սարսուռ մը զզաց :

Ֆանթին հարցուց իրեն .  
— Ի՞նչ ըստ բժիշկը :

Պ. Մատրէն ուղեց ժպտիլ :  
— Էստ որ չառ մը բերել տաճ զաւակդ , և թէ  
զատոկ զալով պիտի առողջանաս :

— Ո՞հ , ըստ ֆանթին , իրաւունք ունի բժիշկը .  
բայց ինչո՞ւ համար այս թէնարտիները Գօղէթու կը  
պահին . ո՞հ , ալ պիտի զայ զաւակդ . վերջապէս ահա  
քոփս կը տեսնեմ երանութիւնը :

Սակայն թէնարտիէ չէր զրկեր մանուկը և հա-  
զարումէկ պատճառներ յառաջ կը բերէր : Երբ թէ  
Գօղէթ սակա ինչ տկար էր և ձմեռ ժամանակ չէր  
կրնար ճամբար ենիլ : Թէ քաղաքին մէջ քանի մը  
մանր մանր պարտքեր կային որոնք թախանձանոք  
կը պահանջուէին , և որոնց հաշխաները կը ժողովեր ,  
և այլն :

— Մարդ մը զրկելու եմ Գօղէթը առնել և բե-  
րելու համար , ըստ Մատրէն : Եթէ հարկ րիւայ  
նոյն իսկ ես պիտի երթամ բերելու :

Ֆանթին յետագայ նամակը զրել տուաւ . Մատր-  
էնին և ստորագրեց զայն :

«Պարոն թէնարտիէ :  
«Գօղէթը նամակաբերիս յահնձնեցէք :  
«Յուլոր մանր մանր պարտքերը պիտի վճար-  
ուան :  
«Պատիւ ունիմ ակնածութեամբ բարեւելու  
գձեզ :  
ՖԱՆԹԻՆ»

Այս իրոզութեանց միջոցին ծանր դիպուած մը  
պատճեցաւ : Որքան ալ աշխատինք մեր կրցածին  
չափ աղէկ չինելու այն խորհրդուոր արձանը որով  
մեր կեանքը կազմուած է , զարձեայ ճակատազրին  
աև երակը կ'երիւայ տնոր վրայ :



Գ Լ Ո Ւ Յ Բ .

## Թէ ինչպէս ժԱՆ ԿՐՈԱՅ ՇԱՆ ԸՆԴՈՒՆ

Առաջօտ մը Պ. Մատըլէն իր սենեակին մէջ կը գտնուէր . և՝ մտածելով թէ գուցէ պիտի որոշէ գէպի Մօնքէրմէյլ ուղեւորիլ Գօզէթն առնելու համար , քաղաքապետութեան վերաբերող քանի մը ստիպուզմկան գործեր կարգադրելով կը զբազէր՝ երբ խմաց տրուեցաւ իրեն թէ սատիկանութեան տեսուչ ժամանակէր հետը խօսիլ :

Պ. Մատըլէն այս անունը երբ լսեց , անհաճոյ տպաւորութիւն մը զգաց ակամայ : Ոստիկանութեան պաշտօնարանին գէպքէն ի վեր ժամանակին զդուշացառ էր զինքը տեսնելէ , և Պ. Մատըլէնն ալ անկից ետք բնաւ տեսաս չէր զայն :

— Թող ներս զայ , ըստ Պ. Մատըլէն :

Ժամանակին մտաւ :

Պ. Մատըլէն բուխերիկին քով նստած էր՝ ձեռքը զրիչ մը առած , աչքն ալ թուղթերու դէղի մը վրայ հաստատած , զոր կը թղթատէր , կը նշանավէր և որ ճամբու պահպանութեան նկատմամբ կանոնազանցութեանց արձանագրութիւններ կը պարունակէր : Տեղէն անգամ Հարժեցաւ երբ ժամանակին մտաւ : Կը վայրէր որ ցուրտ կերպով ընդունէր զայն , վասնզիչը կը նար խեղճ ֆանթինը մտքէն հանել :

Ժամանակին մտած բարեւ տուաւ Պ. Մատըլէնի

որ կոնակը անոր զարձուցած էր : Պ. քաղաքապետը առանց նայելու ժամանակին , իր թուղթերը կը նշանակէր շարունակ :

Ժամանակին մտած բարեւ առնելով սենեակին մինչեւ կէսը յառաջացաւ , և կանգ առաւ առանց խօսելու :

Դիմագէտ մը եթէ ժամանակ բարձրութեան ընտանեցած ըլլար , եթէ երկար առենէ ի վեր զննած ըլլար քաղաքակրթութեան ծառայութիւն ընող այս վայրենին , հոսմայեցիի , սպարգացիի , վանականի և տասնապետի յատկութիւններով բաղադրուած այս տնհեղեղ խառնուրքը , ուուտ մը խօսելու անկարոզ այս լրտեսր և կոյս մնացող սոտիկանը , դիմագէտ մը , կ'սոեմ , եթէ անոր Պ. Մատըլէնի դէմ ունեցած թագուն և հին ատելութիւնը , ֆանթինի նկատմամբ քաղաքապետին հետ ըրած վէճը զիտնար , և նոյն պահուն եթէ ժամանակի գիտելու ըլլար , պիտի ըսէր իւրովի , ի՞նչ տեղի ունեցաւ : Ով որ ճանչցած ըլլար այս ուղիղ , պարզ , անկեղծ , լաւ , անաչափ և անգութ խիզճը , յայտնապէս պիտի նշամարէր թէ անոր սրտին մէջ մեծ զէպքը մը տեղի ունեցած էր :

Ժամանակին մտած ինչ որ ըլլար , երեսին վրան ալ կ'երեւար : Խստարարոյ մարզերու պէս յանկարծական շրջումներու ենթակայ էր : Իր դէմքը բնաւ այսքան տարօրինակ և անակնկալ շրջում մը չէր կը րած : Սենեկին ներս մտած ժամանակ խոնարհած էր Պ. Մատըլէնի առջեւ այնպիսի նայուածքով ուր ոչ ոչ ոխ , ոչ բարկութիւն և ոչ անվստահութիւն կը նշամարուէր , և քաղաքապետին թիկնաթոռին ետեւ կանգ առած էր . և հիմա հոն ստքի վրայ կանգնած էր գրեթէ կարգապահական դիրքով , և բնաւ քաղցրութիւն ի՞նչ է չգիտցող և միշտ համբերելու սովորող մարգու մը միամտական և ցուրտ բրտութեամբը :

անմոռւնչ, անշարժ, ճշմարիտ խոնարհութեամբ և  
հանգարու համակերտութեամբ կը սպասէր որ պարսն  
քաղաքապետը համբ ետեսը դառնալու, կը սպասէր  
հանգարտութեամբ, ծանրութեամբ, դիսարկը ձեռքը  
բոնած, աչքերը վար առած և այնպիսի կերպարան-  
քով որ կարծես թէ կէս մը իր պաշտօնատարին առ-  
ջիւ կեցող զիրուորի մը, և կէս մըն ալ իր դատառո-  
րին առջեւ սպասող յանցաւորի մը կերպարանին կը  
նմանէր:

Անհետեր էին այն ամէն զգացումներն ինչպէս  
նաև ամէն յիշատակները զոր ներելի էր կարծել թէ  
ունէր ան: Այս անթափանցելի և կրանիթի պէս  
պարզ զէմքին վրայ ու ոչ այլ ինչ կար եթէ ոչ ար-  
խուր արամութիւն մը: Բոլոր իր մարմինը խոնար-  
հութիւն և հաստատութիւն և զգիտեմ ինչ արխական  
վհատութիւն մը կը յայտնէր:

Վերջապէս պարոն քաղաքապետը գրիչը վար զը-  
րաւ և կիսովին դառնալով ըստ:

— Ի՞նչ է այն, ի՞նչ կայ ժամկէր:

Ժամկը պահ մը լոխկ կեցաւ իբր թէ միտքը մը-  
տածուենի մը զրաւուէր, յետոյ տիտուր հանգիստառ-  
ութեամբ բայց միանգամայն պարզութեամբ ձայնը  
հանելով պատասխանեց:

— Եղածն է զործուած յանցանք մը, պարոն  
քաղաքապետ:

— Ի՞նչ յանցանք:

— Եշխոնութեան ստորին գործակալ մը խիստ  
ծանր կերպով քաղաքապետ մը անարգեց: Եկայ որ  
եղելութիւնը ձեզ իմացնեմ, ինչպէս որ իմ պարտքս է:

— Ո՞վ է այդ գործակալը, նարցուց Պ. Մատր-  
էն:

— Ես, ըստ ժամկէր:

— Դո՞ւք:

— Ես:

— Եւ ո՞վ է այն քաղաքապետը որմէ պիտի ամ-  
բառառնուի զործակալը:

— Դուք, պարտն քաղաքապետ:

Պ. Մատրէն թիկնաթուին վրայ կանգ տուու:

Ժամկը անաչառ կերպարանքով և միշտ ակնկոր  
կենալով շարունակեց:

— Եկայ ազահելու ձեզի, Պ. քաղաքապետ, որ-  
պէս զի կառավարութեան զրէք և զիս սրաշտօնէս  
հանել տաք:

Պ. Մատրէն զարմանքով համակաւելով բերանը  
բացաւ խօսելու համար, այլ ժամկէր բնոգմիջեց:

— Պիտի ըստիք թէ կրտայի հրաժարականու տալ-  
րայց տափկա չի բաւեր: Հրաժարական տալը սրա-  
ռաւ որ կերպ մըն է: Յանցանք զործեցի, պէտք է  
որ պատճենիմ: Պէտք է որ արտաքսուիմ:

Պահ մը սպասելին ետք վրայ բերու:

— Պ. քաղաքապետ, անցած օր յանիբառի խրա-  
ռութեամբ վարուեցաք հետո: Այսոր իրաւամբ խրա-  
ռորէն վարուեցէք հետո:

— Բայց ինչո՞ւ համար, պառաց Պ. Մատրէն:  
Ի՞նչ են այդ խառնախնիոր խօսքերը, ի՞նչ կը նշա-  
նակեն տոնիք, ո՞ւր է քու կողմէ ինձի զէմ զոր-  
ծուած յանցանք մը, ի՞նչ ըրիք ինձ, ի՞նչ յանցանք  
զործեցիք ինձի զէմ, ի՞նքինք կ'ամբաստանիս, կ'ու-  
զես որ քու տեղդ ուրիշ մը յաջորդէ ...

— Կ'ուզիմ վանտուիլ, ըստ ժամկէր:

— Վանտուիլ ըսիք, շատ լաւ, բայց չեմ հասկը-  
նար թէ ի՞նչ է նապատակդ:

— Հիմա կը հասկնաք, պարոն քաղաքապետ:

Ժամկը սրտին խօսքերէն հաստանք մը հանեց և  
կրկնեց միշտ անտարբերութեամբ և տրամութեամբ:

— Պ. քաղաքապետ, տոկէ վեց շաբաթ տոաջ

ապն աղջկան դէպքին վրայ բարեանալով ամբաստա-  
նեցի զձեղ:

— Ամբաստանեցի՞ր:

— Այո՛, Աարիզի սստիկանութեան պաշտօնէին:  
Պարոն Մատըլէն որ ժամէրին պէս քիչ խնդացող  
մըն էր, սկսաւ ինդալ:

— Ամբաստանեցիր թէ սստիկանութեան ձեռքն-  
հասութիւնը չճանչցող քաղաքապետ մըն եմ:

— Թէ վաղեմի գատապարտեալ եղեսնազործ մըն  
են:

Քաղաքապետին դէմքը կասկապոյտ զարձաւ:  
Ժամէր որ աչքերը վեր վերցուցած չէր, շարու-  
նակեց:

— Կր կարծէի թէ թիսպարտ մըն էք: Շատ ժա-  
մանակէ ի վեր կարծիքներ ունէի: Եմանութիւն մը,  
Թաղթարօն տեղեկութիւններ առնել տալդ, ձեր քա-  
մաքի ոյժը, ձեր թօշլրվանին արկածը, հրացան նե-  
տերու մասին ձեր ունեցած յաջողակութիւնը, ձեր  
մէկ ծունկին քիչ մը հիւանդասութիւննը և վերջապէս  
զգիտեմ զես ինչ անմասութիւններ կարծել տաւին ինձ  
թէ ժան Վալժան տնաւն մէկն էք զուք:

— Ինչպէս բախր, անգամ մըն ալ կ'ըսե՞ս այդ  
անունը:

— Ժան Վալժան, եղեսնազործ մը զար ասկէ  
քասն աարի սառաջ Թուլօնի մէջ տեսած եմ երր թիս-  
պարտներու պահնորդին օդնուկանն էի: Թիսրանէն  
ելնելով կ'երեւայ թէ այդ ժան Վալժանը եպիսկո-  
պոսի մը տանէն զոգութիւն ըրեր է, յեսոյ հասա-  
քակաց ճամբռու մը վրայ զինու զօրութեամբ ուրիշ  
զոգութիւն մըն ալ ըրեր է պղտիկ Սավուացի մը կո-  
զուպտելով: Զգիտեմ ինչպէս ութ տարիէ ի վեր պահ-  
ուած էր ան, և սստիկանութեան կողմէն կը փըն-  
արսաւէր: Ես կ'երեւակայէի թէ . . . — Վերջապէս եր-

կար չընեմ. բարկօւթիւնը զիս համոզից որ շարժիմ.  
ամբաստանեցի զձեղ սստիկանութեան պաշտօնէին:

Պ. Մատըլէն որ քանի մը վայրկեանէ ի վեր  
նորէն թուղթերը խառնել սկսած էր, կատարելապէս  
անտարբեր ձեւանալով հարցուց:

— Եւ ի՞նչ պատասխան առիր:

— Պատասխան առիթ թէ յիմար մըն եմ:

— Է՛, հ՞արը:

— Ոստիկանութեան պաշտօնեան իրաւունք ունի  
յիմար համարելու զիս:

— Ուրախ եմ որ դուն ինքնին կը խոստովանիս  
իրաւունք ունենալով:

— Անչուշ, վասնզի բուն ժան Վալժանը զըտ-  
նուեցաւ:

Պ. Մատըլէնին լունած թերթը ձեռքէն ինկաւ.  
գյուխը վերցուց, ուղղապէս ժամէրին նայեցաւ. և  
անրացատրելի ձայնով մը բառ:

— Ա՛:

Ժամէր շարունակեց:

— Ահա եղելութիւնը, պարոն քաղաքապէն,  
կ'երեւայ թէ եյլի-լը-Հօշ-Գլոշէյի կողմը քաղաքի մը  
մէջ տաղըշ մարդ մը կար որ Շանմանթիէօ եղբայր  
կը կոչուէր: Խիստ թշուառ մարդ մըն էր. ոչ ոք ու-  
շագրութիւն կ'ընէր իրեն: Այս տեսակ անձինը չը  
գիտցուիր թէ ինչպէս կ'ապրին: Ասկէ քիչ մը ժամա-  
նակ առաջ տունէ մը խնձոր զողնալու ատեն բըս-  
նուեցաւ. ինչ և է, մարդը պատի մը վրայէն անց-  
նելով զողութիւն ըրած և ծառի սստեր կոտրած էր:  
Ուստի բռնուեցաւ իմ գիտցած Շանմաթիէօն: Խնձու-  
րին սստը զես ձեռքն էր, հետեւաբար թշուառականը  
բանտարկուեցաւ: Մինչեւ հոս խնդիրը միայն պատ-  
կան խնդիր մըն էր: Բայց տե՛ս նախախնամութեան  
զործը: Բանտը յոսի վիճակի մէջ ըլլալով, զատա-

ուրբ յարմար գատեց Շահնմաթիէօն Արաս զրկեց ուր  
է գառառական բանուքը։ Արասի այս բանափն մէջ Պրէ-  
լէ անունով հին գատապարեալ մը կայ, որ չդիտեմ  
ի՞նչ բանի համար բանուուած է, և որ լաւ գարուե-  
լուն համար բանուապահի սպասառոր կարգուած էր։  
Փ., քաղաքապեալ, երբ Շահնմաթիէօն Արաս կ'ելին,  
Պրէլէ կը պոռաց, կը ճանչնամ ևս այս մարդը՝ գա-  
ղեմի եղեննագործ մըն է։ Եզրայր, ինծի նայի ան-  
գամ մը։ Քան ժան Վալժանն ես։—Ժան Վալժան,  
ո՞վ է այց ժան Վալժանը, կ'ըսէ Շահնմաթիէօն, և  
զարմանալ կը ձեւացնէ։—Զգիտնալ մի՛ ձեւացներ բա-  
րեկամ, կ'ըսէ Պրէլէ։ Ժան Վալժանն ես զու։ Թու-  
րոնի թիարանը մտած ես ժամանակաւ։ Ասէ քան  
տարի տառջ հան էիր։ Ես ալ հան էի այն տառին։—  
Շահնմաթիէօն կ'ուրանաց, Բայց ո՞վ կը հաւատաց, կը  
հասկնաք հարկաւ։ Եզելու թիւնը ուշագրութեամբ  
քննուեցու, իւիկը ծիւկը փնտուեցաւ, և քննու-  
թեան հանուութիւնը ահա սա է։ Այն Շահնմաթիէօն  
տոկից երեսուն տարիի չափ տառջ շատ քաղաքներու,  
և մասնաւորապէս Ֆավլրօլի մէջ յատանոզութիւնը  
ը-  
րած է։ Բայց հան իր հեաքը կը կարսուի։ Շատ ժա-  
մանակէ ետք նորէն Օվէրներ, յետոյ Բարիզի մէջ կը  
տեսնուի, ուր ինք կ'ըսէ թէ սայլազործութիւնը ը-  
րած և լաթ լուացող աղջկան մը ։ Հետ յարասերու-  
թիւն ունեցած է։ բայց ատիկա չհաստատուեցու,  
բայց ատիկու չհաստատուեցաւ։ վերջապէս Բարիզէն  
ետք Ֆավլրօլ կուգայ։ Արգ, երեւելի գոզութեան մը  
համար թիարանը նետուելին տուջ ի՞նչ էր ժան  
Վալժան։—Յատանոզ։—Ո՞ւր, —Ֆավլրօլի մէջ։ Աւրիչ  
եղելութիւն մըն ալ կայ։ Այս ժամանակը մկրտութեան  
անունով ժան, և մայրն ալ իր բնանիքին անու-  
նով Մաթեէօն կ'անուանուէր։ Կիստ բնական բան  
մըն էր կարծել թէ թիարանէն ելնելին ետք ո՞վ ըլ-

րալր չյայտնելու։ Համար մօրը անունը առած և Ժ Ան  
Մաթիէօն կաշուած է։ Երբ Օվէրներ կ'երթայ, քաղա-  
քին արտասանութիւնը ժան կ'ընէ և Շան  
Մաթիէօն կ'անուանէ զայն։ Մեր պարոնը ձայն չի  
հաներ, և ահա փոխուելով կ'ըլլայ Շահնմաթիէօն։  
Պատմութիւնը կարգաւ մտիլ կ'ընէք, այնպէս չէ։  
Ֆավլրօլի մէջ տեղիւ աթիւն կ'առնուուի և կ'իմացուի  
որ ժան Վալժանի բ՛անիքն ա՛լ այն քաղաքին մէջ  
չընակիր եղեր։ Զգիտուիր թէ ո՛ւր զացած է։ Գի-  
տեք անշուշտ թէ այս տեսակ զասերու մէջ շատ ան-  
գամ այսպէս ամբողջ բնտանիքներ կ'աներեւութա-  
նուն։ Կը փնտուուի բան մը չգտնուուիր։ Աւս տեսակ  
մարդիկ եթէ տիզմ չրլլան, փոշի կը զանան և կը  
ցրուին։ Մանաւանդ աւս եղելութեանց սկիզբը երե-  
սուն տարուան բան ըլլալով, Ֆավլրօլի մէջ ա՛լ ժան  
Վալժանը ճանցագ մարդ չկայ։ Երբ Թաւոնէն տեղիւ-  
կութիւն կ'առնուուի, կ'իմացուի որ Պրէլէն ի զատ  
ժան Վալժանը տեսնող միայն երկու եղեննագործ  
կայ։ որսնը ցկեանս գատապարուուած են և կ'ան-  
ուուանուին Գօշայլ և Շընթիէօն։ Ասոնք թիարանէն  
կը հանուուին և կը բերուին, և երբ կարծեցիլ Շահ-  
նմաթիէօնի առջեւ կը բերուին, չեն վարանիք, և Պրէ-  
լէի հետ կը հաստատեն թէ ժան Վալժանն է ան։  
Նոյն տարիքը, այսինքն յիսունըչորս տարեկան նայն  
հասակը, նոյն կերպարանիքը, նոյն մարդը, վերջա-  
պէս նոյն իսկ ժան Վալժանը ըլլալը կը խոստովա-  
նիր։ Ճիշդ այն ժամանակները զրկած էր ամբաստա-  
նութեան զիրս Բարիզի սոտիկանութեան պաշտօնա-  
տունը։

Պատասխան տոի թէ խելքս փախցած եմ։ և  
թէ ժան Վալժան արդէն գանուուած և Արասի մէջ  
բանտարկուած է։ Ա՛լ կրնաք հասկնալ թէ որքան  
զարմացայ, ևս որ կը կարծեի թէ հաս ձեռքիս մէջն է  
ԹՇՈՒԱԹՆԵՐ (Գ. Հ.)

նոյն լոկ Փան Վալժանը : Եսամակ մը զրեցի զառաւորին՝ զիս բերել տուաւ . Շանմաթիէօն ալ տաջեւ հանից . . . :

— Է՞ն, ե՞տքը, ընդմիջեց Պ. Մատրէն :

Ժամիկը իր անսալայլելի և արտում գէմքովը պատասխանեց :

— Պ. քաղաքասկետ . Ճշմարտութիւնը ճշմարտութիւն է : Կը ցաւխմ , բայց չփառկը ըսեմ Փան Վալժան այն մարդն է : Ես ալ ճանչցայ զինքը :

Պ. Մատրէն խիստ ցած ձայնով մը կրկնեց :

— Ապահով ես :

Ժամիկը սկսու խնդալ այն ցուալի խնդումով որ խորունկ համոզումէ մը կ'երնէ :

— Ո՞ն, ապահով եմ, այս :

Պահ մը խոհուն կերպարանով լոեց՝ սկզբանին գրայ մերան չորցինելու . համար զրուած տւապնոցէն մասովը մեքենայաբար քանի մը անդամ աւաղ տանելով , և կրկնեց :

— Ես հիմա որ բաւն Փան Վալժանը տեսայ , չեմ հասկնար թէ ինչպէս սխալեր եմ ուրիշ մը Փան Վալժան կարծելով : Եերում կը խնդրեմ ձեզմէ , պարոն քաղաքասկետ :

Ժամիկը՝ իր հպարտ բնաւորութեանը հակասակ և առանց ինքն ալ զիստալու՝ անթերի անկեղծութեամբ և արժանապատուութեամբ մը ուզեց իր այս աղերսալի և ծանր խօսքը այն մարդուն , որ վեց չարաթ առաջ պահնորդարանին մէջ ամէնուն տաջեւ կշտամբած էր զինքը և ըսած էր . Գուրս ելի՛ր : Բայց Պ. Մատրէն անոր այս աղաչանքին սա անակնկալ պատասխանը տուաւ :

— Է՞ , ի՞նչ կ'ըսէ այդ Շանմաթիէօն :

— Ա՞ն, զործը զէշ է , պարոն քաղաքասկետ : Եթէ Փան Վալժանն է՞ս ան , յանցանքը երկորդ անդամ

զործուած յանցանքը մը պիտի ըլլայ : Պատէ մը անցնիր , ոստ մը կարիքը , խնձոր գողնուրը սրիկաւութիւն մը կ'անուանուի եթէ գողցովը տղայ մընէ , յանցանքը կ'անուանուի երբ որ զողցովը մարդ մընէ , ոճրագործութիւն կ'անուանուի երբոր զողցովը . գանապարանալ եղեննազոր մընէ : Պատէ անցնիր և զողնուր , երկուքն ալ կայ : Հնակեւաբար զարդ չէ թէ ոստիկանութեան , այլ եղեննական առեանին տոջեւ կը տեսնուի : Պատիժն ալ չէ թէ քանի մը օրուան բանապարիւթիւն , այլ մշտնչենական թիւաբարութիւն է : Մահուանից թէ պզորիկ Սավուացիին զատն ար կայ . որ կը յաւսամ թէ նոյնապէս պիտի անսուիր :

Կ'երեւակայիմ թէ բառական յուզում պիտի պատէ զատէ գատը , անշուշա ուրիշն՝ և ոչ թէ Փան Վալժանին : Բայց Փան Վալժան զաղանամիտ չարսուրծ մընէ : Իր այս բնաւորութեանէն ալ կը ճանչնամ թէ Փան Վալժան ինքն է ան : Եթէ ուրիշ մը ըլլար իր տեղ , պիտի զգար թէ հուր ու կրակ կայ . իր տաջեւ պիտի յուզուէր , պիտի պոսար , վատն զի չերմարանը ձայն կուտայ կրտելին տոջեւ . չզիտի ուզէր Փան Վալժան ըլլալ , և այլն . . . :

Բայց ան չհասկնաւ կը ձեւացնէ և կ'րու . Ես Շանմաթիէօն , Փան Վալժանի հետ զործ չունիմ : Զորմանուլ կը ձեւացնէ , ապուշի մը կ'երը կը խաղայ , որ աւելի աղէկ է : Ո՞ն , որիկան վարսկետ է . բայց ի զուր . աղացոյցներ կան : Զորս հոգիէ ճանչցուեցաւ . ծեր որիկան պիտի զատապարտուի : Դարը Արտափ եղեանազատ առեանին տոջեւ երած է : Ես ալ պիտի երթամ վկայութիւն տալու . համար , վատնզի երր վկայ կոչուած եմ :

Պ. Մատրէն նորէն զրասեզանին տոջեւ նստելով իր թուզիկը ձեռք տած էր՝ և հանգարառէն կը թղթառէր՝ զործով զրազում մարդու մը պէս եր-

բեմն կարգալով, երբեմն ալ գրելով։ Դէսի ժամկեր գտնալով ըստու։

— Այդքանը բաւական է, ժամկեր, մանաւանդ թէ այդ մանրամասն պարագաները մեծ կարեւորութիւն մը չունին ինձի համար, Պարապ տեղը ժամանակ կ'անցնենք, մինչդեռ ստիպովական գործեր ունինք, ժամկեր, հիմա շուտով Սէն Սօլիի փողոցը գնա, հան փողոցին անկիւնը խոստավոճառ Պիւզօիէ անուն բարի կին մը կայ, տես զի՞նքը և ըսէ որ Բիէր Շէսնըլօն սալլորդին դէմ ունեցած դատը բանայ։ Այս մարդը վայրենաբարոյ մէկն է, քիչ մնաց սայլին տակ պիտի ճգնէր այն կինը և իր զաւակը, Պէտք է որ պատճուի։ Յետոյ Պ., Շարուրէի տունը գնա որ Մօնթըր ար Շարիյնեի փողոցն է։ Կը գտնդատի ան իր դրացին դէմ, որու տանիքի խողովակէն անձեւի ջուրեր անոր տունը կը հսկին և հիմերը կը փորեն։ Ետքը կիպուր փողոցը, Տօրի անուն այրի կնոջ տունը անկէ ալ՝ Կարո Պլան փողոցը տիկին Ռընէ Լը Պոսէյի տունը գնա, կ'ըսուի թէ անկարգութիւններ կ'ըւրան եղեր այդ տուներու մէջ։ Հասկցիր ինչ ըլլալը և տեղեկագիր մը պատրաստէ։ Բայց շատ գործեր յանձնեցի քեզ։ Զըսի՞ր թէ բացակայ պիտի ըլլաս, չըսի՞ր թէ ութ կամ տաս օրէն Արաս պիտի երթաս այն դատին համար . . . .

— Աւելի շուտ պիտի երթամ, պարոն քաղաքապետ։

— Ե՞րբ,

— Բայց կարծեմ ըսի, պարոն քաղաքապետ, թէ զատը վաղը պիտի տեսնուի, և թէ այս գիշեր կառքով պիտի մեկնիմ։

Պ. Մատըլէն աննշմարելի շարժում մը ըրտ։

— Ո՞րքան ժամանակ պիտի տեւէ դատը։

— Առ առաւելն մէկ օր։ Վճիոր ըլլայ ըլլայ։

վաղը գիշեր պիտի տրուի։ Բայց վճիոր արուելուն չպիտի սպասեմ, որ հարկաւ պիտի տրուի։ Վկայութիւն ամայուս պէս հոռ պիտի վերագառնամ։

— Լաւ, ըստ Պ., Մատըլէն։

Եւ ձեռքող նշան ըրտ որ ժամկեր դուրս եւնէ։

Բայց ժամկեր չգնաց։

— Ներեցէք, պարոն քաղաքապետ, ըստ։

— Ի՞նչ կայ ուրիշ, հարցուց Պ., Մատըլէն։

— Բան մըն այ կ'ուզեմ յիշեցնել ձեզ, պարոն քաղաքապետ։

— Ի՞նչ բան։

— Պէտք է որ պաշտօնէս հանուիմ։

Պ. Մատըլէն ոտքի վրայ ելաւ։

— Ժամկեր, պատուառը մարդ մըն ես գուն, կը յարգեմ զբեզ։ Յանցանքդ մեծ բանի մը տեղ կը գրնես։ Մանաւանդ թէ միայն ինձ վերաբերող թշնամնը մըն է այն։ Ժամկեր, մեծնալու արժանի ես գու և ոչ թէ պղտիկնալու։ Կ'ուզեմ որ պաշտօնիղ մէջ մնաս։

Ժամկեր Պ. Մատըլէնին նայեցաւ իր յատակ րիւրով, ուր կարծես թէ կը տեսնուէր անոր ոչ այնքան լուսաւորուած, այլ անաչառ և անարատ խիզքը, և հանդարտ ձայնով մը ըստ։

— Պ., քաղաքապետ, չեմ կրնար հաւանիլ տառոր։

— Կը կրկնիմ թէ ինզիրը ինձ կը վերաբերի։ պատասխանեց Պ. Մատըլէն։

Բայց ժամկեր իր միակ խորհուրդին ուշադրութիւն ընկելով շարունակեց։

— Յանցանքս մեծ բանի տեղ կը գնեմ, կ'ըսէք։ Բայց չէ։ Մեր պաշտօնի անձանց իրաւունքն է կառկածիլ, թէեւ իրմէ վեր մարդերու վրայ կասկածիլը զեղծում մը ըլլայ։ Բայց առանց ապացոյցներ ունենալու, սաստիկ բարկութիւն մը զգացած ատենս մի

միայն վրէժ առնելու զիտառութեամբ ամբաստանցի ձեզի՝ ըսերով թէ վաղեմի եղենագործ մըն էք, ձեզի՝ սր յարդի մարդ մը, քաղաքապես մը, զատաւոր մըն էք: Ասիկո ծանր բան է, շատ ծանր բան է: Քեզի հնարդելով իշխանութիւնը անարդած եղացես, ևս սր իշխանութեան զործակալ մըն եմ: Եթէ ըրածո իմ սոսրակարգեալներէս մին ըրած ըլլոր, ծառայութեան անարժան պիտի համարէի զինքը և պիտի արտաքսէի: Ասոր ի՞նչ կ'ըսէք:

Դիտողութիւն մը եւս ընեմ, պարոն քաղաքապես: Կեանքիո մէջ շատ անգամ անաչափ գտնուածեալ ուրիշներուն համար, արդարացի էք այս անաչափիւնու: Սեղէ կ'ընէի այսպէս վարուելովս: Հիմակ եթէ նոյն իսկ ինձի համար անաչափ չըլլամ, ինչ սր բրոծ ևմ իբր արդարացի, յանիրաւի բրած պիտի ըլլամ: Միթէ պէտք էք սր իր ինքինքն ուրիշներէ առնիլի խնայեմ: —Աչ: Ի՞նչ, միայն ուրիշները պատմելու ծառայոծ ըլլամ և զիս անպատճ թողում: Է՛, աղէ՛կ, բայց այն առեն թշուառական մը պիտի համարուիմ: Բայց այն առեն իրաւունք պիտի ունենան սրոնք սր սրիկաց կ'անուանեն զիս: Պ: քաղաքապետ, չիմ փափաքիր որ նետ բարեսիրութեամբ վարուիք: Ճեր բարեսիրութիւնն երբ ուրիշներուն համար էք, բառական համբերութիւն հատցուց: Հիմա չիմ ուզիր որ ինձի համար ալ նոյն բարեսիրութիւնը ունենաք: Յսոր կ'անուանեմ այն բարեսիրութիւնը որ պառնիկի մը իրաւունք կուտայ՝ քաղքինի մը հակառակ, սոսիկանութեան զործակալի մը իրաւունք կուտայ՝ քաղաքապետին հակառակ: Վարի մարդուն իրաւունք կուտայ՝ վերը զանուազ մարդուն հակառակ: Ընկերութեան բարեկարգութիւնը ճիշդ այդ բարեսիրութեամբ կը խանգարուի:

իմ, բարեսիր ըլլալը զիսթին է, զժուարը արզարանէր ըլլալին է:

Բացէ ի բաց անա բանը, եթէ ըլլայիք ինչ որ կը կարծէի թէ էիք, պիտի տեսնէիք որ ես ձեզի հետ բարեսիրաբար չպահի վարուէի: Պարոն քաղաքապետ, ուրիշ սր և է մարդու մը հետ ինչ կերպով որ պիտի վարուէի: միեւնոյն կերպով կը պարտաւորուիմ վարուիլ նաև իմ անձի հետ: Երբ չարագործներու յանդամանութիւն կուտացի, երբ սրիկանները չարաչար կը պատճէի, շատ անգամ ինքնիրենս կ'ըսէի: Գան ալ հանդարա կեցիր, նայէ որ չզայթիս, եթէ երբեք յանցանք մը ընելի տեսնեմ, կը տեսնես ի՞նչ կ'ընեմ: Արդ ես ալ գայթեցայ, ինքինքն յանցաւոր զտայ: պէտք է պատճուիմ: Աւրեմն պէտք է որ պաշտօնէս երնեմ, ծեծուիմ, վանտուիմ, շատ լաւ: Զեաներս ողջ հուն, հոգագործութիւն կ'ընեմ, ինձի համար միեւնոյն բանն է: Պ: քաղաքապետ, պաշտօնիս շահն օրինակ մը կը պահանջէ: Աւսոր պարզապէս կը պահանջիմ որ սոսիկան ժամկերը պաշտօնէն հանուի:

Փափէր այս ամէն խօսքերը խոնարհ, սէզ, յուս սահատ և համազուած մարդու մը ձայնով արտայացած էք և հետեւաբար այս տարօրինուկ պատուաւոր մարդը չիտես ի՞նչ անհեթեթ վահմութիւն մը կը սասնար:

— Ետքէն կը նայինք, ըսաւ Պ: Մատըլէն:

Եւ ձեռքը երկնցուց ժամկերին,

Փափէր ետ քաշուեցաւ և ումարդի կերպով մը պատասխանեց:

— Ներեցէք, պարոն քաղաքապետ, տափկա ըլլ կրնար ըլլու: Քաղաքապետ մը լրտես սոսիկանի մը ձեռքը չտար:

Եւ կամաց մը ըսաւ ինքնին:

— Այս՝ լրտես եմ, քանի որ չարաչար գործածեցի սոտիկանութեան պաշտօնու։ ա՛լ միմիայն սոտիկանութեան լրտես մըն եմ։

Յետոյ յարգանոք մնառ բարեւ ըստւ, և գեղի դուռը ուզուեցաւ։

Հոն ետեւը գարձաւ և միշտ ակնկոր կհնալով։

— Պարոն քաղաքապետ, բոսու, պաշտօնու պիտի վարեմ մինչեւ որ ուրիշի մը յանձնուի ան։

Դուրս ելսու։

Պ. Մատրին սկսաւ մտախոսհել՝ ուշ դնելով ժամէրի հաստատ և համարձակ քայլերուն որոնք փողոցի քարայտակին վրայէն կը հեռանային։



Ե Օ Թ Ե Ր Ո Ր Դ Գ Ի Ր Ք

## ՃԱՆՄԱՐԻԷՅՑԻ ԴԱՏԸ

Գ լ ի թ թ ի լ լ .

ԲՈՅՐ ՍԵՒԲԼԻՅ

Մ . . .ի բնակիչները կատարեալ տեղեկութիւն ստացած չեն յետագայ գիտուածներու վրայ զոր պիտի կարգայ ընթերցողը։ Այս գիտուածներէն թէեւ քիչ մը բան իմացուած է, բայց քաղաքին մէջ այնքան կը յիշուին որ այս գրքին կարեւոր մէկ մասը պտկաս թողած պիտի բլլայինք եթէ ոյն գիտուածները իրենց ամէն պարագաներովը չպատմէինք։  
Ընթերցողը այս մանրամասնութեանց մէջ երկու

կամ երեք պարագաներէ պիտի նշմարէ . որոնք անհաւատալի պիտի երեւան իրեն, և զոր կը պատմենք, վասնզի ծշմարտութիւնը կը յարգենք:

Ժամէրի այցելութեան օրը Պ. Մասրէն կէս օրը անցնելէն ետք սովորութեանը համեմատ ֆանթինը տեսնելու զնաց :

Ֆանթինին քոյր երթարէն առող քոյր Աէնրիխը կահնչել տուաւ :

Հիւանդանոցին ծառայութիւնը բնոզ երկու հաւատուհները, որոնք ամեն գթութեան քայլերու պէս լազարեան կիներ էին, քոյր Յէրբէթիւ և քոյր Աէնրիխ կ'անուանեին, քոյր Յէրբէթիւ անձանօթ զիւզացի մըն էր, հրազարակը մանելու պէս Աստուծոյ տունը մաած և գթութեան քոյր մը եզած էր հարեւանցի կերպով: Հաւատուհի մըն էր՝ խոհարարուհի մը բլլալու պէս: Հաւատուորութեան այս տիպարը հազուագիւտ չէ բնոտ: Վաճական ուխտերը յօժարակամ կ'ընդունին գիւղական այս ծանը անօթները, որոնք զիւրութեամբ Քաբուչինի կամ Իւրասիւնի կերպարան կ'առնեն: Այս զանիկ արարածները ջերմեանգութեան պաշտօնի գժուարին զարձերը կատարելու կը ծառայեն: Անդէօրդութենէ գարմութեան(\*) անցնիլը խոչընզոտ մը չունի: մին միւսը կ'ըլլայ առանց մնեծ աշխատութեան, զիւզի և վանքի մարդերու հաւատարագէս և հիմնովին ագէտ ըլլալը արգէն եղած կատարուած պատրաստութիւն մըն է կրօնական ըլլալու համար, և այս պատրաստութեան չնորդիւ զիւզացին անմիջապէս վաճականին կը հաւատարի: Թիկնոցը թող քիչ մը լայն ըլլայ, և ահա կնդուզի մը կը փոխուի:

(\*) Սիրիայի մէջ Գարմել լեռան վրայ ժամանակաւ կրօնական ուխտ մը կառ ուսանց անդամները Գարմ կ'ըստ ուեին:

Յէրբէթիւ քոյրը Բօնթառզի քոյրի Մարին գիւղին եկած ուժեղ և գիւղացիի պէս խօսելու, սալբոս երգելու, ակսաներովը մրմալու, զեզանցութիւն յատկացեալ շաքարը հիւանդին սուս բարեպաշտութեան կամ կեղծաւորութեան քանակութեանը համեմատ զրնելու, հիւանդներու հետ խօսի վարուելու, մուսնողներուն հետ բակութեամբ խօսելու, գրեթէ Աստուծոյ անունը անոնց երեսին զարնելու, բարկուի աղօթքով անոնց հագեցարքը քարելածելու սովորած, համարձակ, պարկեցաւ և կարմրայտ հաւատուհի մ'էր:

Քոյր Աէնրիխ մամի պէս ձերմակ էր: Ինչ որ է մամը աշատակին քով, նոյնին էր Յէնրիխ Յէրբէթիւին քով: Վէնսան որ Յօրի սա հիանալի խօսքի ըր որոնք հաւատուհներու գերութեան հետ շտուգատութիւններ կը խառնեն, ամենապատուական կերպով կը սահմանեն գթութեան քոյրի մը պաշտօնը և պարտաւորութիւնները: Ունոնց (գթցւթեան քոյրերուն) վանքն է հիւանդներուն տունը, խցիկն է վարձով բանուած սկզնեակ մը, մատուն է ժողովրդեան եկեղեցին, ճիմարանն է քաղաքին փողոցները կամ հիւանդանոցներու սրանիները, արգելարանն է իրենց հազարանց թիւնը, վանդակակապանն է Աստուծոյ վախիք, և քոզն է իրենց համեմատութիւնը».

Քոյր Աէնրիխ տեսական հաւատուորութեան կենդանի պատկերն էր: Աչ ոք կրնար ըսել թէ քոնի տարու էր ան, ամենեւին երթառարգութիւն ունեցած չէր, և կարծես թէ ծերութիւն ալ չպիտի ունենար: Քաղցրաբարոյ, անաչառ, քաղցրավար և ցւրտ անձ մըն էր, չինք համարձակիր կին մըն էր ըսելու: —ոք բնու ստած չէր: Այնքան մեզմ էր ոք զիւրաբեկ կ'երեւար, թէւ կրանիթէն աւելի հաստատուն էր: Եռոքը և մաքուր մտարեր կը զպնար զծբախտներուն: Կարծես թէ խօսելու ժամանակ կը

լոէր, միայն հարկ եզածին չափ կը խօսէր և ձայնը  
այնպիսի կերպով մը կը հանէր, որ կրնար խօսու-  
վանաբանի մը դաս, և ակումբի մը բերկրութիւն  
տուր:

Այս գոտիկութիւնը կը յարմարէր իր հագած  
հաստակտառ բօպային հետ, վասնզի այս անշնորհ  
հագուստով կ'զգար թէ երկինք և Աստուածէ շարու-  
նակ զինքը կը կանչեն: Կ'ուզենք պարագացի մը վր-  
բայ յատկապէս խօսիլ:

Քոյր Սէնրիխ ինու սուտ խօսութ չէր ո և է շահի  
մը համար, նաև անտարերութեամբ երբեք ըսած չէր  
քան մը որ ճշմարտութեան, սուրբ ճշմարտութեան  
հակոսակ ըլլայ, այս էր անոր բնաւորութեան յայտ-  
նի գրոշմը, առաքինութեան ձայնն էր ան: Իր այս  
անխօսով ճշմարտախօսութեան համար երեւելի հան-  
դիսացած էր միաբանութեան մէջ: Միգար աբբան  
խուլհամբ Մասոիէօյի գրած համակին մէջ քոյր  
Սէնրիխի վրայ կը խօսի: Արքան ալ անկեղծ, որքան  
ալ անարատ ըլլանք, գէթ պղտիկ և անվասո ստա-  
խօսութիւնը փեռեկած է մեր ամէնուս անարատու-  
թիւնն ալ, այլ Սէնրիխի անարատութիւնը ամենեւին  
չունիր այսպիսի փեռեկում մը:

Պղտիկ ստախօսութիւն, անվասո ստախօսութիւն  
կրնա՞յ ըլլալ: Ոտելը չարութեան բացարձակ ստախ-  
օսանն է: Քիչ ստելը անհնարին է, ով որ սուտ կը  
խօսի, ամէն տեսակ սուտերը կը խօսի: Սուտը նոյն  
խեկ գեմքն է: Սատանան երկու անուն ունի,  
մին ստանայ՝ միւսն ալ ստախօսութիւն:

Այսպէս կը մոտածէր քոյր Սէնրիխ: Եւ ինչպէս  
կը մոտածէր՝ նոյնպէս ուլ կը գործէր: Ասկէ կը հե-  
տեւէր այն սպիտակութիւնը որու վրայ խօսեցանք,  
սպիտակութիւնն մը որ նոյն խեկ իր ձառագայթումով  
կ'ողոքէր անոր շուրթերը և աչքերը: Ժպիտը սպի-

տակ, նայուածքը՝ նոյնպէս սպիտակ էր: Այս խղճին-  
ապակիին վրայ սարդի ստայն մը, փոշիի հատ մը  
անսպամ չկար: Սուրբ Վէնսան տը Բոլի ուխտին մէջ  
մտած ժամանակը մասնաւոր ընտրութեամբ Սէնրլիխի  
անունը առած էր: Ինչպէս գիտենք, Սիկիլիայի Սէն-  
րլիխը այն սրբուհին է որ նախապատիւ համարեց-  
թողու որ իր երկու ստինքը խլուի քան թէ ազա-  
տելու համար սուտ խօսելով պատասխանել թէ Սէ-  
մէսթի ծնած է, բանի որ Սիրազիւզի մէջ ծնած էր:  
Այս տիրուհին յարմար էր քոյր Սէնրիխի հոգիին:

Քոյր Սէնրիխ միաբանութեան մէջ մոտած առան-  
երկու պակասութիւն ունիր, զոր տակաւ առ տակաւ  
ուզզած էր, մին էր հումագամ խորտիկներ սիրել,  
միւսն էր նամակներ ընդունիր: Ա՛յ միայն ազօթա-  
գիրք մը կը կարգար որ լուսիներէն էր և որու տա-  
սերը խոշոր էին: Լատիներէն չէր հասկնար, բայց  
գրքին ինչ պտրունակելը գիտէր:

Բարեպաշտ աղջիկը հաւանորէն զգաւով ֆանթինի  
թաքուն ասաքինութիւնը, ուր ձգած էր անոր վրայ,  
և անձնութիւն թեամբ յատկապէս կը խնամէր զայն:

Պ. Մատրէն քոյր Սէնրիխը առանձին տեղ մը  
տարաւ և տնոր յանձնեց ֆանթինը այնպիսի տարօ-  
րինակ կերպով մը խօսելով զոր Սէնրիխ ետքը յիշեց:

Քոյրէն բաժնուելէն ետք ֆանթինին մօտեցաւ:

Ֆանթին ամէն օր Պ. Մատրէնի գալուն կ'սպա-  
սէր ջերմութեան և ուրախութեան ձառագայթի մը  
սպասելու պէս: Քոյրերուն կ'ըսէր: — Պ. քաղաքա-  
պետին եկած տանը միայն կ'ապրիմ:

Այն օրը անզը շատ սաստիկ էր: Երբ տեսաւ Պ.  
Մատրէնը հարցուց:

— Հապա Գօղէթը:

Մատրէն ժպտելով պատասխանեց:

— Քիչ մը եւս համբերէ:

Սովորութեամբ պէս վարուեցաւ ֆանթինին հետ:  
Միայն թէ փախանակ կէս ժամ մնալու, մէկ ժամ  
քովը կեցաւ ի մեծ գոհունակութիւն ֆանթինի:

Ամէնուն ալ հազարումէկ պատուէրներ տուու  
որպէս զի հիւանդը ամենուին զրկում չկրէ:

Դիտուեցաւ որ իր զէմքը պահ մը տիսուր երե-  
ւոյթ մը տուու: Բայց այս տիսութեան մեկնութիւնն  
ալ արուեցաւ երբ խմացուեցաւ թէ բժիշվը անոր ա-  
կանչին ծառծ և ըստծ էր.

Հիւանդին զիմանակը չատ կը զէջնայ:

Յետոյ Մատրէն քաղաքապետական պաշտօնա-  
տունը մտաւ, և՝ ինչպէս գրադարանին ծառան ալ  
տեսած է սկսաւ ուշադրութեամբ քննել իր սենեա-  
կին մէջ կտիսուած քարտէս մը, որուն վրայ ֆրան-  
սայի ճամբանլրը նշանակուած էին: Թուղթի մը վր-  
քայ քանի մը թիւ զրեց մտախանդ:

— • —

Գ լ Ռ ի լ ի

ՄՔՕՖԷՐ ՎՈՐՊԵՏԻՆ ԿՈՐՈՎԱՍՈՒԹԻՒՆ

Յազաքապետական պաշտօնատունէն ելնելով  
քաղաքին ձայնը Մքօֆէր վարպետին տունը զնաց:  
Ասիկա հոլոհացի և ետքէն գաղղիացած մարդ մըն  
էր, իսկ արհեստը ձի և երկանին կառք վարձել էր:  
Այս Մքօֆէրին տունը երթալու ամենէն կարձ  
ճամբան էր փողոց մը ուրկէ քիչ մարդ կ'անցնէր:  
Պ, Մատրէնի բնակած թաղին երիցատունն ալ այս  
փողոցին մէջն էր: Կ'ըսուէր թէ ժողովրդապետը ար-  
ժանապատիւ, յարգի և բարինրատ մարդ մըն էր:

Պ, Մատրէն երբ երիցատունին առջեւ հասաւ,  
փողոցին մէջ մէկ անցորդ կար միայն, այս անցորդը  
նշմարեց որ Պ, քաղաքապետը ժողովրդապետին տու-  
նէն անցնելին ետք, կանդ տուու, անշարժ կեցաւ,  
ապա ետ գառնալով եկաւ մինչեւ երիցատունին գու-  
որ, որ միջին զուռ մըն էր և երկաթեայ զանոհար  
մը ունէր: Արագօրէն գոհանարը բանեց և վերցուց,  
բայց նորէն կանդ տուու, յանկարծ կեցաւ և կարծես  
թէ խորհիւ սկսաւ, և՝ պահ մը ետք՝ փախանակ յան-  
կարծ ձգելու զանոհարը որ իյնայ, կամաց մը իջե-  
ցուց, և նորէն իր ճամբան շարունակեց աճապարան-  
քով մը՝ զոր յառաջապոյն չունէր: Պ, Մատրէն տու-  
նը գտաւ Մքօֆէր վարպետը որ տազովէն կը կարեր  
երկու կողմէն:

— Վարպետ, աղէկ ձի մը ունի՞ո՞:

— Պ. քաղաքապետ, ըստու հոլանտացին, բոլոր  
ձերս աղեկ են, ի՞նչ ըսել կ'ուզէք աղեկ ձի ըսելով:  
— Կ'ուզեմ այնպիսի ձի մը որ օրուան մը մէջ  
քսան մղոն քալէ:  
— Քսան մղոն, կրկնեց վարպետը:  
— Այո՛:  
— Կառքի՞ մը յծուելով:  
— Այո՛:  
— Տեղը հասնելէն ետք ո՞րքան ժամանակ պիտի  
հանգչի:  
— Պէտք է որ ի պահանջել հարկի հատեւեալ  
օրը ձամբայ ելնէ նորէն:  
— Միւնայն ձամբորդութիւնը ընելու համար:  
— Այո՛:  
— Ի՞նչ զիւրսւթեամբ կը խօսիք. քսան մղոն  
ըսիք, այնպէս չէ՞:  
Պ. Մատրէն գրպանէն հանեց այն թուզթը ու-  
րու գրայ մատիսով թիւեր գրած էր. Այս թիւերն  
էն 6.6. Տուշէս, զոր հոլանտացին ցուցուց:  
— Ի՞նչպէս կը տեսնես, ըստ Մատրէն, ամէնը  
մէկ տասնելինը էս, ըսել է քսան կ'ընէ:  
— Պ. քաղաքապետ, ըստու հոլանտացին, ձեր  
ուզած ձին ունիս: Պզտիկ և սպիտակ ձիս է. ան-  
շուշտ քանի մը անզամ տեսած էք ՝ ի՞նչպէս քալելը.  
Պատ Պուլօնելէյէ եկած պղտիկ կենդանի մըն է. խիստ  
կրակոտ բան մըն է: Առջի անգամ ուզեցին հեծնելու  
կործածել: Բայց ամէն հեծնողներն ալ վար կը նե-  
տէր, գետինը կը գլաորէր աժգնակի: Կը կարծէին  
թէ ախտաւոր է և չէին ուզեր գործածել: Ես ծախու-  
առի, կառքի լծեցի: Ուզածն ալ այս է եղեր, պա-  
րօն: Ազդկան մը պէս մեղմ է, և հովի պէս կը թոփ:  
Բայց զգուշանալու է կոնակը հեծնելէ: Թամբուելու  
դիտաւորութիւն չունի: Բւրաքանչիւր ոք մասնաւոր

փառասիրութիւն մը ունի: Այս ձին ալ քոչել կ'ուզէ  
տանիլ չուզեր, պէտք է կարծել թէ այս որոշումն ը-  
րած է ինքնին:

— Պիտի կրնա՞յ համնիլ ուր որ պիտի երթայ:

— Այո՛, քսան մղոն որչաւ ելով պիտի քայլէ, և  
ութ ժամ չանցած պիտի համնի: Բայց ի՞նչ զաշինքով  
գիտէ՞ք:

— Բուէ, նայիմ:

— Եսին կէս ճամբան առնելին ետք պէտք է որ  
մէկ ժամ հանգչի, նոև ուտէ, ուտելու ժամանակ քո-  
վը մէկը րլլալու է որպէսզի պանդոկի ժառան վար-  
սակը չկրնաց զողնալ, վասն զի գիտեցի որ պանդոկ-  
ներու մէջ շատ անգամ ախոսի ժառաները կը կլլին  
վարսակը քան թէ ձիերը կ'ուտեն:

— Մէկը պիտի սպառէ քովք:

— Երկրորդ կառքը ձեզի համար է, Պ. քա-  
ղաքապետ:

— Այո՛:

— Կրնա՞ք կառավարել:

— Այո՛:

— Լաւ, ուրիմի պէտք է որ մինակ և պահց  
սպառի ճամբորդէք, որպէս զի ձին չընանաւորուի:

— Կը հաւանիմ:

— Բայց Պ. քաղաքապետը համը մարդ մը չունե-  
նալուն համար պիտի սպառուի ինք հսկել որ վարս-  
ակը չպացուի:

— Լաւ:

— Ամէն մէկ օրուան համար երեսուն ֆրանք  
կ'ուզեմ, անգործ մնալու օրերուն համար ալ միհնոյն  
վարձքը կ'ուզեմ: Մէկ սաակ վար ըրլար և երիվա-  
րին ուտելիքին ծախոքն ալ ձեր վրայ պիտի ըլլայ:

ԹՆՌԱԱՐԵԼԻ (Պ. Հ.)

Պ. Մատըլէն քսակէն երեք նաբոլէօն հանեց և  
սեղանին վրայ դրաւ։  
— Ահա երկու օրուանը կանխիկ կը վճարեմ։  
— Զորբորդ այսպիսի ճամբորգութեան մը հա-  
մար երկանիւ կառք մը չատ ծանր կուզայ և ձին կը  
յոգնեցնէ։ Պէտք է հաւանիք պղտիկ կառքով մը ճամ-  
բորդելու, զոր ունիմ։  
— Կը հաւանիմ։  
— Թէե այն է, բայց վրան բաց է։  
— Հոգ չէ։  
— Պ. քաղաքապետ գիտէ՞ք թէ ձմեռուան մէջն  
ենք։

Պ. Մատըլէն պատասխան չուռաւ։ Հոլանտացին  
կրկնեց։

— Թէ սոստիկ ցուրտ կայ։  
Պ. Մատըլէն լուս կեցաւ։  
Սգօֆէր վարպետը շարունակելով ըստաւ։  
— Թէ կրնայ անձրեւել։  
Պ. Մատըլէն գլուխը վեր ըրաւ և ըստաւ։  
— Կառքը և ձին պէտք է որ վաղն առտու ժամը  
չորս ու կէսին տունիս առջեւ գանուին։

— Լաւ. Պ. քաղաքապետ, պատասխանեց Սգօ-  
ֆէր, յետոյրթամստին ըզունգովը տախտակին վրայի  
բիծը քերելով՝ կրկնեց այն անտարբեր ձեւով զոր  
Հոլանտացիները գործածել գիտեն իրենց սովորական  
վարպետութեանը հետ։

— Աղէկ միտքս ինկաւ, Պ. քաղաքապետ, զեռ  
չըսիք ինձ թէ ո՞ւր պիտի երթաք, Պ. քաղաքապետ։  
Ընդհակառակն խօսակցութեան սկիզբէն ի վեր  
Սգօֆէրին միտքէն ելած չէր այս կէտը, բայց չէր գի-  
տեր թէ ինչու չհամարձակած էր հարցնելու։  
— Զիին առջի ոտքերը հաստատո՞ւն են, հար-  
ցուց Պ. Մատըլէն։

— Այո՛, Պ. քաղաքապետ, Բայց զառիթափ տե-  
ղերը քիչ մը բանել պէտք է։ Միթէ շատ զառիթափ  
տեղեր կա՞ն առկէ մինչեւ այն տեղ ուր պիտի երթաք։  
— Զմոռնաս հա՛, ժամը ձից չորս ու կէսին դու-  
սիս առջեւ պիտի գտնուիս, պատասխանեց Պ. Մատը-  
լէն և զուրս երաւ։

Հոլանտացին շուտրած մնաց, ինչու որ ինքն  
աւ կ'ըսէր ժամանակէ մը ետքը։

Պ. քաղաքապետը գուրս երկրէն երկու կամ ե-  
րեք վայրկեան ետքը զուսր նորէն բացուեցաւ, եկո-  
զը զարձեալ Պ. քաղաքապետն էր։

Կերպարանն առաջուան պէս անխոռվ և մտա-  
տանջութեամբ համակուած կ'երեւար։

Պ. Սգօֆէր, ըստաւ, ինձ վարձու տրուելիք երի-  
վարն և կառքը մէկ մէկու վրայ քանի՞օ գանեկան ար-  
ժէք ունի։

— Մէկ մէկու համեւ, ըստէք, Պ. քաղաքապետ։  
ըստաւ Հոլանտացին բարձրածայն ինդալով։

— Շատ սովէկ Արժէ՞քը։  
Միթէ ծախսու տոնել կ'աւգէք։

— Զէ, բայց կրնայ զէսք մը պատահի, ուստի  
կ'ուզեմ երաշխառութիւն մը տալ քեզ։ Ի գարձիս  
ստակին ետ կուտաս։ Քանի՞ ֆրանք է կառքին և ձինն  
արժէքը։

— Հինգ հարիւր ֆրանք, Պ. քաղաքապետ։  
— Առ քիզ հինգ հարիւր ֆրանք։

Պ. Մատըլէն սեղանին վրայ զրամառում մը զբ-  
րաւ, յետոյ գուրս երաւ, և ա՞լ ետ չգարձաւ։

Սգօֆէր վարպետը սոսկալի կերպով զղջաց հազար  
ֆրանք ըստած ըլլալուն համար, բայց ձին և կառքը  
միասին հարիւր թալէր կ'արժէին։

Սգօֆէր՝ կինը կոչեց և, եղելութիւնը պատճեց։  
Ա՞ւր արդեօք պիտի երթայ Պ. քաղաքապետը։ Խոր-

շառ իրեն, վասն զի անկողնէն ելնելէն տռած սովորաբար ամենեւին ձայն մը չեր ըլլար Պ. Մատրէնի սենեակին մէջ: Պահ մը ետքը արկղապետը բան մը լսեց որ պահաւանի մը բացուելուն և զոցուելուն կը նմանէր: Յետոյ կարսի մը վերցուեցաւ տեղէն, լրութիւն մը տիրեց, քայլը նորէն երթեւեկի սկսաւ: Արկղապետն ելու նստաւ անկողնին մէջ, բոլորվին արթնցաւ, նայեցաւ եւ իր պատուհանին ապակիներէն զիմացի պատին վրայ լուսուոր պատուհանի մը կարմրագոյն ցոլումները նշմարեց: Ճառագայթներուն ուզութենէն կը հասկցուեր թէ լոյսը Պ. Մատրէնի պատուհանէն կը ցոլանար: Լոյսին ցոլումները կ'երերային, կարծես թէ վասուած կրակէ քան թէ ճրագէ մը կուգային: Ապակիներուն շրջանակներուն սոսուերը լոյսերուն մէջ չեր ծրագրուեր, ուսկէ կը հասկցուեր թէ պատուհանը բոլորվին բաց էր: Եղանակը ցուրտ էր, ուստի պատուհանին այսպէս բաց ըլլալը զարձանալի էր: Արկղապետը նորէն քնացաւ: Միւնցին քայլը յամրաբար և կանոնաւորապէս իր գլխուն վերթեւեկի էր:

Լոյսին ցոլումները միշտ պատին վրայ կը ծրագրուեին, բայց հիմա ճրագի կամ մաժի մը լոյսի ցուրմին պէս առգոյն և հանդարտ էին: Պատուհանը տակաւին բաց էր:

Պատմենք ուրիշն ինչ որ տեղի ունեցեր էր Պ. Մատրէնի սենեակին մէջ:

Հուրդի նստան: — Բարիզ պիտի երթայ բառ կի՞նը: — Չեմ կարծեր, բառ էրիկը: Պ. Մատրէն բուխերիկին վրայ մոռցած էր այն թուղթը որու վրայ թիւնը գրած էր: Հարմատացին թուղթն առաւ և քննեց: — Հինգ, վեցը, ութը և կէս: Այս թիւերը կ'երեւայ թէ սուրհանգակի կայանները կը նշանակին: Դէս ի կի՞նը գառնալով բառ: — Պատոյ: — Խօնչուիս: — Առա կէ մինչեւ Հետուէն հինգ մզոն է: Հետունէն մինչեւ ԱԵն Բոլ վեց մզոն, և ԱԷն Բոլէն մինչեւ Արաս ութ և կէս մզոն է: Ուրիմն Արաս պիտի երթայ:

Բայց Պ. Մատրէն իր տունը վերագարձած էր: Աղօֆէր վարպետին տունէն ետ զառնալու համար խիստ երկայն ճամբայէ մը զացած էր, իրը թէ երիցատունին գուսոր զրում մը ըլլար իրեն համար և թէ ուզէր զգաշանալ անոր առջեւէն անցնելէ: Իր սենեակին ելած և գուսոր զոցած էր, ասիկա տարօրինուկ բան մը չեր, վասն զի կամացին կանուխ կը պատկէր: Սակայն զործարանի զոնապահուհին որ միանգամայն Պ. Մատրէնի միակ սպասուհին էր, զիտեց որ ճրագը յամր ութուկէսին մարեցաւ և նոյն պահուն արկղապետը ներս մտած ըլլալով, սպասուհին յայտնեց անոր ինչ որ զիտած էր և չարայարեց.

— Արզեօք հիւա՞նգ է Պ. քաղաքապետը, կերպարանը տարօրինակ երեւցաւ ինձ:

Այս արկղապետը ճիշտ Պ. Մատրէնի սենեակին տակ շինուած սենեակի մը մէջ կը բնակէր: Ամենեւին բանի տեղ չգրաւ գոնապահուհին խօսքը, պանկեցաւ և քնացաւ: Կէս գիշերի մօտ յանկարծ արթընցաւ, քունին մէջ զիխուն վերեւը ձայն լուս էր: Աշկանջ զրաւ, լսեց որ մէկը կ'երթար ու կուգար, եւ կարծես թէ վերի սենեկին մէջ քարոզ մը կար: Աւելի ուշադրութեամբ մտիկ ըրաւ, եւ հասկցաւ որ Պ. քայլը Պ. Մատրէնի քայլն էր: Ասիկա տարօրինակ երեւ-

Գ Լ Ո Ւ Գ.

## ԳՈՒԿԻ ՄՅ ՄԵԶ ՓՈԹՈԹԻԿ ՄՅ

ԸՆԹԵՐԳՈՂՔ ՊԱՇԱԼԵՑ անշուշտ թէ Պ. Մատրէն  
Նոյն ինքն ժամ Վալժաննն է :

Այս խղճին խորերը արդէն նայեցանք անգամ մը՝  
նորէն նայելու ժամանակը եկաւ : Զկարծուի թէ ա-  
ռանց յուղուելու և առանց գողալու կը նայինք:  
Զկայ բան մը որ այնքան սարսափելի ըլլայ, որքան  
է այս տեսակ հայեցողութիւն մը : Զկայ տեղ մը ուր  
մոքին աչքը կարենայ զտնել մարդուս սրտին մէջ:  
իր տեսութեան ենթարկուող առարկաներուն մէջ  
չկայ բան մը որ մարդկային սրտէ մը տեղի ահար-  
կու, աւելի շփոթ, աւելի խորհրդաւոր և աւելի ան-  
հուն ըլլայ : Ծովէն աւելի մեծ տեսարան մը կայ, որ  
է երկինք, երկինքէն աւելի մեծ տեսարան մը կայ,  
որ է սրտին ներսը :

Մարդկային խղճի բանաստեղծական նկարագրու-  
թիւնը ընելը, նաև մէկ մարդու խիղճը ըլլայ, նաև  
մարդերու ամենէն յետինին խիղճը ըլլայ, հոգ չէ,  
ամէն դիւցազներգութիւնները վերագոյն և վերջնա-  
կան դիւցազներգութեան մը մէջ ամփոփել է : Խիղճը  
ցնորներու, ցանկութիւններու և փորձերու քառսն  
է, երազններու փուռն է, նաև անձաւը այն ամէն  
գաղափարներու որոնցմէ մարդ կ'ամչնայ, իմաստա-  
կութեանց հանրագիւական տեսարաննն է, կրից պա-  
տերազմի դաշտն է այն :

Կան այնպիսի ժամեր, ուր՝ մտածող մարդկային  
անձի մը կապտագոյն երեսէն թափանցի՛ր, ետեւը  
նայէ՛, նայէ՛ անոր սիրաբ, նայէ՛ անոր մթութիւնը :  
Այն արտաքին լոռութեան ներքեւ Հոմերոսի նկարա-  
գրածին նման հսկաներու պատերազմներ, Միլթոնի  
նկարագրածներուն նման վիշապներու և հիգրանե-  
րու կուներ և ուրուականներու երաններ . և Տան-  
թէի նկարագրածին նման ոլորաձեւ տեսիլներ կան:  
Տիուր բան մըն է այս անեզրութիւնը զոր ամէն  
մարդ իր սրտին մէջ ունի և որու հետ յուսահատա-  
րար կը համեմատէ իր ուղեղին կամքը և կեանքին  
գործողութիւնները :

Ալիկիէրի բանաստեղծը օր մը աղետաւոր զուոփ  
մը առջեւ զտնուեցաւ և վարանեցաւ ներս մտնելու :  
Ահա այնպիսի զուու մըն ալ մեր առջեւ կայ, որու  
չեմին վրայ կը վարանինք : Այլ սակայն մտնենք  
ներս :

Ընթերցրզը զիտէ արդէն այն ամէն իրերը որոնք  
Բըթի-Ժէրէի գէպքէն ի վեր ժամ Վալժանի պատա-  
հեցան, հետեւաբար շատ բակլիք չունինք : Ինչպէս  
տեսանք, այն վայրկեանէն սկսելով բոլորովին ու-  
րիշ մարդ մը եղաւ ան : Ժամ Վալժան եղած էր ինչ  
որ եպիսկոպոսը ուզած էր ընել զայն . Զէ թէ այլա-  
ձեւութիւն այլ կերպարանափոխութիւն մը առած էր  
ժամ Վալժան :

Կրցաւ աներեւութեանալ, եպիսկոպոսին արծաթե-  
ղէնները ծախեց՝ միայն աշտանակները իրը յիշատակ  
պահելով, քաղաքէ քաղաք ու պրդեցաւ : Ֆրանսայէն  
անցաւ, Մ... եկաւ, ունեցաւ այն զաղափարը զոր  
արդէն ըսինք, զործադրեց ինչ որ պատմեցինք, յա-  
ջողեցաւ անբռնելի և անմատչելի ըլլալու, և այնու-  
հետեւ Մ...ի մէջ հաստատուելով, խղճիւ իր անց-  
եալէն տրտմիլը և կեանքին վերջին կիսովը առաջին

կէսը սրբելը զգալու երանութեամբ համակուած՝ հանգարան, վաստան և յուսութեան օրեր անցաւց, ալ միմիայն երկու մասն ունենալով, սրոնց մին էր անունը զանել և իր կեանքը նու իրագործել, միւսն էր մարդերէն ազատի և առ Աստուած վերագառնալ:

Այս երկու մասն ունիները իր մոռքին մէջ այնքան սերտ կերպով խառնուած էին իրարաւ, որ միութիւն մը կը կազմէին, երկուքն ալ հաւատրապէս կը պաշտէին և կը տաղնապէին զայն, և անոր ամենափոքր գործերուն վրայ կը տիրապիտէին:

Անոր կենաց ընթացքը կարգագրելու համար սովորաբար կը համաձայնէին, զէպ ասանձնութիւն կը զարձնէին, բարեսիրութեան և պարզութեան զգացումով կը համակէին զայն. երկուքն ալ միւսնոյն իրաար կուտային: Յայց երբեմն վէճ կը ծագէր երկուքին մէջ: Այն ասեն, ինչպէս կը յիշենք, այն մարդք՝ զար Պ. Մատրին կ'անուանէին Մ...ի բալոր բնակիչները, առանց գեղեւելու առջի մտածումը երկրորդին, այսինքն իր ապահովութիւնը առաքինութեան կը զոհէր: Այս պատճառաւ փոխանակ զգուշութեամբ և խոնեւութեամբ վարուելու եպիսկոպոսին աշտանակները պահած, անոր մահուան համար սուդ մտած, ամէն անցնող պղտիկ Սավուացիները կանչելոի հարցուփարձ ըրած, Ֆավրոլի բնատնիքներու վրայ աեղեկութիւն առած և Փավէրի տաղնապալի ակնարկութիւններէն չվախնալով ծերուսի Ֆօլրանի կեանքը ազատած էր: Ինչպէս ըստնք արդէն, կարծես թէ ամէն իմաստուններու, ուուրբերու և արդարներու օրինակին հետեւելով կ'երեւակայէր թէ իր առակին պարտքը իր անձին չէր պատկաներ:

Յայց պէտք է ըսկէ թէ բնաւ այսպիսի պարտպայի մէջ կեռ գոնուած չէր:

Յնու այսպիսի սաստիկ կոխուի մը բոնուած չէին այն երկու զաղափարները որոնք կը կառավարէին այն զժբախտ մարդը որու տառապանքը կը պատմենք: Երբ իր սենակու մտաւ, Փավէրի տաշին խօսքերը յիշելով խառն ի խուռն այլ խորունկ կերպով մը զգաց երկու զաղափարներուն այնպէս կը ուիլը:

Երբ այնպիսի տարօրինուկ կերպով աւտարերուեցաւ այն անունը զոր անդունդներու մէջ թաղած էր, ապշութեամբ մը զրաւուեցաւ և իր ձականագրին աղետալի ալլանգակութենէն կարծես թէ չուարեցաւ, և այս ապշութեան մէջ զգաց այն սարսուար որ միծ շարժերէ առաջ տեղի կ'ունենայ: Փութորկին մօնենալը զգացող կազմնին, յարձակման ժամանակին մօնենալը զգացող զինուորին պէս ծուեցաւ: Զգաց թէ իր զիսուն վիրեւը ընթերով և փալակներով ի մթութիւններ կը զիզուին: Փավէրի խօսքերը մտիկ ըրած ժամանակ առջի անգամ միտքը դրաւ շուտով երթալ իր ո՛վ ըլլալը յայտնել: Շանմաթիէօն բանտէն ազատել և անոր տեղ բանտարկուիլ. Յայց կենականի մարժնին մը հերձուերուն պէս ցաւալի և կրոկը ծանի երեւաս այս որոշումը, յատյ մեկուսի ընելով այս դիտասրութիւնը, բառ իւրովի: Մատծենք նախ: Զապեց այս տաղնին և վեհ զգացումը, և ընկրկեցաւ դիւցապնութեան առջի:

Եպիսկոպոսին այն սյրանուէր խօսքերէն ետք, այնչափ տարիներ զզտումով և անձնուրացութեամբ ապրելէն ետք, սրանչելի կերպով մը սկսուած ապաշխարութեան միջացին անշուշտ վսիմ բնթացք մը բոնած կ'թլար այս մարդք՝ եթէ նաև այսպիսի սարսափելի պարտպայի մը մէջ վայրկեան մը չպայթէր և միւսնոյն քայլով անընդհատ քալիր զէպի այն պետուոր վիճը որու յատակն էր երկինք, եթէ այս ըն-

թացքը բանած ըլլար ժան վալման, վեհ կերպով  
վարուած պիտի ըլլար. բայց չբանեց այս ընթացքը:  
Պէտք է անոր սրտին մէջ եղած բաները պատմենք,  
այլ սակայն եղածէն աւելի բան մը չենք կրնոր  
ըսել:

Նախ և առաջ անձնական պահպանութեան բը-  
նազգումը յաղթանակեց. չուտով ժողվեց գողափար-  
ները. զապեց այն ամեն զգացումները որոնք կը յուզ-  
ուին սրտին մէջ. միտքը բերաւ ժավէրին ներկա-  
յութիւնը որ մեծ գտանդ մըն էր. ահարեկ մարզու  
մը հաստատամութեամբ ուրիշ ժամանակի ձգեց իր  
որոշումը. բանելիք ընթացքին նկատմամբ խորհելէ  
զագրեցաւ և նորէն հանդարտեցաւ՝ իր վահանը գետ-  
նէն առնելով գարձեալ զինուող ըմբիշի մը պիս:  
Ժավէրի հետ տեսնուելին ետք մինչեւ իրիկուն այս  
զիճակին մէջ գտնուեցաւ. այսինքն ներսը մրրիկ մը,  
գուրսն ալ խորին հանդարտութիւն մը ունենալով.  
միմիայն «պահպանողական միջոցներ» ձեռք առաւ:

Իր ուղեղին մէջ եղած գաղափարներուն ամենն  
ալ գեռ չփոթ էր և իրարու կ'ընդհարէին. այնքան  
խոսվ է միտքը որ յայտնապէս չէր տեսներ ո և է  
գաղափարի մը ձեւը, և ինքն իսկ չէր կրնար բան մը  
ըսել իր նկատմամբ. կը զգար միայն թէ մեծ հար-  
ուած մը ընդունած էր:

Սովորութեանը համեմատ ֆաթինին քովը գնաց  
որ յանկողնի կը տառապէր, և բարեսիրութեան բը-  
նազգումով մը սովորականէն աւելի կեցաւ անոր-  
քով, և իր բացակայութեան հաւանականութիւնը  
մտարերելով ըսաւ իւրովի թէ այսպէս վարուիլ և  
ֆանթինը քոյրերու խնամարկութեանց յանձնել  
պէտք էր:

Անորոշապէս զգաց թէ գուցէ պիտի պարտաւո-  
քէր Արտ երթալ, և առանց ամենեւին այսպիտի:

Ճամբորդութիւն մը ընել որոշելու. ըսաւ իւրովի թէ  
ինքը ամենեւին կասկածի ենթարկուելու վտանգը-  
չունենալուն համար կրնար առանց անպատճեռութեան  
հանդիսատես ըլլալ Շանմաթիէօյի գատին. ուստի  
ի պահանջել հարկի ձեռքը կուպուած չմնալու համար  
Մ.քօֆէրին երկանիւ կառքը վարձու բռնեց:

Բաւական ախորժակով ձաշեց:

Երբ սենեակը մտաւ խելքը գլուխը հաւաքեց և  
մտածեց:

Քննեց իրերու զիճակը և տեսաւ որ անլուր էր  
այն, այնքան անլուր երեւցաւ որ մտախոսութեան-  
մէջ զրեթէ անմեկնելի անձկութեան զգացումէ մը  
զգիտեմ ինչպէս զրդուելով աթոռին վրայէն ելաւ, և  
գուռը գոցելով ետեւէն պարզունակը դրաւ: Կը վախ-  
նար որ բան մը չմտնէ ներս: Սկնեկին մէջ կը փակ-  
ուէր որպէս զի որ և իցէ զէպքի գէմ պատրաստ գըտ-  
նուի:

Պահ մը ետք ձրագն ալ մարեց, վասնզի նեղու-  
թիւն կուտար իրեն:

Այնպէս կը կարծէր թէ մէկը կրնար տեսնել  
զինքը:

Բարէ, ինչ որ կ'ուզէր գուրս ձգել, արգէն ներս-  
մտած էր. որուն նայուածքը որ կ'ուզէր արգիլել,  
արգէն իրեն կը նայէր. այսինքն իր խիզը:

Իր խիզը, այսինքն Աստուած:

Բայց ի սկզբան խարուեցաւ. կարծեց թէ ապա-  
հովութեան և առանձնութեան մէջ է. երբ պարզու-  
նակը դրաւ, ինքզինքը անարիկ սեպեց. երբ ձրագը  
մարեց, զգաց թէ անտանելի է: Այն ատեն ինք իր  
տէրը եղաւ. արմուկները սեղանին և զլուխը ձեռքին  
կրթնցուց և սկսաւ մտածել ի խաւարի:

— Ո՞ւր կը գտնուիմ: — Զե՞մ երազեր արգեօք:  
— Ի՞նչ ըսուեցաւ ինձ: — Միթէ իրա՞ւ է ժավէրին նետ

տեսնուիլու և խօսիլու: — Ի՞նչ կրնաց ըլլալ այս Շահ-  
մաթիէօն: — Ասո՞յզ է ինձ նմանիլը: — Կարելի՞ է այս:  
— Երբ կը մտածեմ թէ զեռ երեկ այնքան հանդարտ  
էի և տմենիւին բան մը չէր անցներ միտքէս: — Երեկ  
այս միջոցին ի՞նչ կ'ընէի: — Ի՞նչ կայ այդ զիսպուտ  
ծին մէջ: Ի՞նչ պիտի ըլլայ վերջը: — Ի՞նչ ընկմ արգ-  
եօք:

Ահա այս կերպավ կը տանջուէր ան: Իր միտքը  
ա՛յ ոյժ չունիր պահելու զաղափարները, որոնք տ-  
լիքներու պէս կ'անցնէին, և զար կեցնելու համար  
ժան վալժան երկու ձեռքով ճակարը կը բանէր:

Իր կամք և միտքը տակնուժրայ բնող այս աղ-  
մուկէն ուրկէ կը ջանար յայտնութիւն և որոշում մը  
տանու, մի միտյն վիշտ կ'ընդունէր:

Գլուխը տապագին կ'այրէր: Պատուհանը գնաց և  
բոլորովին բացաւ: Երկինքը ասով չկար: Եորէն ե-  
կաւ և սեղանին քով նստաւ:

Առաջին ժամն այրագէս անցաւ:

Առաջին մտախոհութեանը մէջ կամաց կամաց  
անորոշ ծրագիրներ կազմուիլ և հաստատուիլ և իրու-  
թեան ճշգութեամբ կրցու բնողնչարիւ չէ թէ իրերու  
ամրով վիճակը այլ անոր քանի մը պարագաները:

Նախ զիտեց թէ այս վիճակը կարի տարօրինակ  
և կարի տագնուպատի վիճակ մըն էր: բայց ևս այն-  
ու ինք բոլորովին ազատ էր ու զած կերպով վար-  
պէս ինք բոլորովին ազատ էր ու զած կերպով վար-

ուիլու:

Ասով ա՛յ աւելի շուարեցաւ:

Մինչև այն օրը իր ամէն բրածները, որոնք իր  
գործողութեանց անաշխատ և բարեպաշտուկան նախառա-  
գին չէին վերաբերեր, ձակ մըն էին միտյն զոր կը  
կին վիճակը իր անունը մէջը պահելու համար: Ամփոփ միտ-  
քուէր իր անունը մէջը պահելու համար: Ամփոփ միտ-  
քով խորհած ժամանակները, որին թեամբ անցուցած  
քով խորհած ժամանակները, որին թեամբ անցուցած  
գիշերները միշտ ամենէն աւելի վախցած բանն էր

և այն անունին արտարերուիլը: կ'ըսէր խրովի  
թէ իրեն համար ամէն բան վերջացած պիտի ըլլայ, եթէ անունը արտուելու ըլլայ, թէ օր մը եթէ յալու-  
նուեր այն, պիտի չնջէր իր նոր կեանքը, և ո՛վ զի-  
տէ, զայցէ նոն իր նոր սիրար պիտի անհետէր: Կը  
սարսաէր՝ մտածելով միտյն թէ հնարին էր այս բանը:  
Անցուշտ այն միջացին՝ ուր այսպէս կը խորհէր և կը  
տքնէր եթէ մէկը բառ՝ ըլլար իրեն թէ պիտի զայ-  
ցամ մը ուր այն անունը իր ակունջին պիտի հնչէ,  
ուր այն սոսկալի բառը, Ժան Վալժան անունը յան: •  
Կարծ մթութեան խորերէն պիտի ենէ և իր առջև  
պիտի կանգնի, ուր այն ահազին լուսը որ իր անունը  
պաշտրով զաղանիքը փարասելու համար ծագած է,  
յանկարծ իր զիտուն վերիւր պիտի փաղփողի, և թէ  
այն անունը չպիտի սպանաց իրեն, թէ այն լուսը  
աւելի թանձր մթութիւն մը պիտի կազմէ, թէ այն  
պատառուն վարագոյը զաղանիքը պիտի սակցնէ,  
թէ այն երկրուցարձր աւելի պիտի ամրապնդէ իր չէն-  
քը, թէ եթէ ինքն ուզելու ըլլայ՝ այն ահազին զիպ-  
ուածէն կրուց ոչ այլ ինչ հնաւելի եթէ ոչ իր էու-  
թեան աւելի յայտնի և միանգամայն աւելի անթա-  
փանցելի կերպարան մը առնուլը: և թէ բարեսէր ու  
արժանապատի Մատրէն քաղքինին Ժան Վալժանի  
ուրուականին հնա զիմազիմուելով ա՛յ աւելի պատի,  
ա՛յ աւելի հնագարառութիւն և ա՛յ աւելի յարգանք  
պիտի զանէ, եթէ կ'ըսէմ, մէկն անոր բառ ըլլար  
այս բանները, զլուխը պիտի օրէր և յիմարութիւն պի-  
տի սեպէր զանոնք: Այլ եկու տես որ ձիչ ասոնց ա-  
մէնն ալ ահա կը պատահէր, բոլոր այն անհնարին  
կարծուած բաններն իրական եղելութիւն մը եղած էին  
և Աստուած թոյլ տուած էր որ այն յիմարական բա-  
ներն իրապէս աւելի ունենան:

Իր մտախոհութիւնը հնազնուէ կը պարզուէր:

Հետզհետէ ի՞նչ կացութեան մէջ գտնուիը կը հաս-  
կընար :

Այսպէս կ'երեւակայէր թէ չգիտեմ ի՞նչպիսի քու-  
նէ մը արթնցած էր, թէ գիշերն անդունդի մը յետին  
եղրը հասնելով ոտքի վրայ կը սարսուէր, և ի նանիր  
նահանցելով՝ գառիթափի մը վրայէն վար կը սպրզէր:  
Մութին մէջ անծանօթ մարդ մը, օտարական մը  
կ'ընդոչմարէր յայտնապէս. կը գիտէր որ այն մարդը  
ժաման կը սեպուէր ճակատագրին առջև որ  
բուն ժամանակին տեղը գէպի անդունդը կը մղէր  
զայն: Այս անդունդը նորէն գոցուելու համար պէտք  
էր որ մէկը մէջը ընկնէր, այսինքն ինքը կամ միւսը:  
Եթէ ուզէր կրնար թողուլ որ միւսն ընկնի:

Եթէ մութը կատարելապէս փարատեցաւ, խոս-  
տովանեցաւ ինքնին թէ թիարանին մէջ իր տեղը  
պարագ մնացած էր, թէ ինչ որ ընէր, այն տեղն ի-  
րեն կը սպասէր. թէ Բըթի Ժէրվէի դրամը գողցած  
ըլլալուն համար հոն պիտի երթար. թէ այն տեղն  
իրեն պիտի սպասէր և զինքը պիտի հրաւիրէր մին-  
չեւ որ երթայ, թէ անհրաժեշտաբար եւ հարկաւորա-  
պէս պիտի երթար հոն: — Յետոյ ըստ նաև իւրովի  
թէ այս միջոցիս յաջորդ մը ունէր, թէ կ'երեւայ որ  
այս փորձանքին Շանմաթիէօ անուն անձ մը ենթար-  
կուած է, իսկ թէ ինքն այնունեաւ այն Շանմա-  
թիէօյի անձովը թիարանը եւ Պ. Մատրէնի անու-  
նովն ալ ընկերութեան մէջ գտնուելով ա'լ վախնալու  
բան մը չունէր, բաւական էր որ չարգիւր մարգերը  
Շանմաթիէօյին գլխուն վրայ կնքելու այն վատա-  
համբաւութեան քարը որ գերեզմանի կափարիչին պէս  
անդամ մը զրուելին ետքը ա'լ երբէք չիերցուիր:

Փաղափարներու այս կոխէն այնքան անհնարին  
եւ այնքան տարօրինակ էր որ յանկարծ ժաման  
անմեկնիլի չարժում մը զգաց, շարժում մը որու նը-

մանը ոչ ոք երկու կամ երեք անդամէն աւելի կրնայ  
զգալ իր կեանքին մէջ, այս շարժումը խղճի տեսակ  
մը զգրգումին կը նմանի, որ սրտին ամէն տարակու-  
սելի զգացումները կը յուղէ: որ հեգնութեամբ, ու-  
րախութեամբ եւ յուսահատութեամբ կը բաղկանայ  
եւ որ կրնայ ներքին քրքիչ մը անուանիլ:

Յանկարծ գարձեալ վասից ճրագը :

— Բայց ի՞նչ կայ, ինչո՞ւ եւ որմէ՞ կը վախնամ,  
ըստ իւրովի, ի՞նչ հարկ կայ այսպէս մտածելու, ա-  
հա ա'լ ազատած եմ, ամէն բան լմնցաւ: Կիսաբաց  
գուս մը ունէի միայն ուսկից անցեալս կրնար ներ-  
կային երեւալ, այս գուսն ահա գոցուեցաւ, մշտնջե-  
նուպէս զոցուեցաւ:

Սա ժամփէրը, որ երկար ատենէ ի վեր զիս կը  
վրդովիր, սա ահարկու բնազգումն որ կարծես զիս  
մնացած էր, եւ արգարեւ ճանցած էր, եւ որ ամեն-  
ուրեք ետեւէս կուգար սա սոսկալի որսորդ շունն որ  
միշտ զիս բռնելու կ'աշխատի, ահա ա'լ չեղեցաւ, ու-  
շաղրութիւնն ուրիշ որսի մը տուաւ. բոլորովին ու-  
րիշ որսի մը ետեւէս ինկաւ: Ա'լ զո՞ւ է այսուհետեւ,  
ա'լ հանդաբար պիտի թողաւ զիս վասնզի բռնեց իր  
ժամանակը: Ա'լ զիտէ, կարելի է որ այս քաղա-  
քէն բոլորովին երթայ: եւ այս ամէն բաներն առանց  
իմ զիտութեանն եղան. եւ առնց ամէնն ալ առանց  
իմ մասնակցութեանն կատարուեցան: ինչո՞ւ ուրեմն  
այսպէս կը խոռվիմ: ի՞նչ զժբազգութիւն կայ այս  
բանիս մէջ: Եթէ զիս տեսնող մը ըլլայ, անշուշտ պի-  
տի կարծէ թէ մեծ զժբազգութիւն մը պատահած է  
ինձ: Մանաւանդ որ եթէ մէկու մը գէշութիւն պիտի  
ըլլայ, յանցանքն իմս չէ ամենեւին: Նախախնամու-  
թիւնն է ամէն բան ընողը: Յայտնի է թէ իր կամքն  
է այս: Միթէ իրաւունք ունի՞մ խանգարելու ինչ որ  
նախախնամութիւնը կը տնօրինէ: Ուրեմն ի՞նչ է չի-

մա ուղածս։ ինչո՞ւ պիտի խառնուիմ ինձի չերպարեց բող գործի մը։ և՛ւ տակաւին զոհ չեմ ըլլար։ Բայց առվեց աւելի ի՞նչ կրնամ ուղել ուրիմ։

Վերջապէս կը համեմիմ այն նպատակիս՝ որուայնքան տարիներէ ի վեր կը փափագիմ։ որ զիշերներուս երազն եւ Աստուծոյ ըրած ալզօթներուս տուարկուն էր։ այսինքն առահնվութիւն։ Աստուծոյ կոմքն է այս։ Բան մը չեմ կրնար ընել Աստուծոյ կոմքին զէմ։ Եւ ինչո՞ւ այսպէս կը կամի Աստուծ։ Արպէսպի շարունակիմ ինչ որ սկսայ։ որպէս զի բարեկործութիւն ընեմ։ որպէս զի օր մը մեծ եւ խրախուսիչ օրինակ մը ըլլամ եւ որպէս զի ըստի թէ վերջապէս բարութիւնը զոր կրեցի եւ այն տուարինութիւնն ուրուգորդաց։ Յիրաւի կը զարմանամ թէ ինչո՞ւ քիչ մը առաջ վախցայ սա բարեսիրու ժողովը բարետին տունը մտնելու։ ամէն բան խոստվանագագետին տունը մտնելու։ ամէն բան խոստվանագագետին տունը մտնելու։ ամէն բան խորհուրդ հայրի մը ըսելու պէս պատմելու։ եւ իրեն խորհուրդ հարցնելու։ հարկաւ ան ալ միւսնոյն բանը պիտի իրատէր ինձ։ Ա՛ւ որոշեցի։ թող կուտամ որ ըլլայ իրատէր ինձ։ Ա՛ւ որոշեցի։ թող կուտամ որ Աստուծ ընէ ինչ որ կ'ուզի։

Գրեթէ ներքին անգունդի մը զրայ ծոռւելով այսպէս կը խօնէր ինքնին իր խղճին խորերուն մէջն։ Աթոսէն ելնելով սկսաւ սենեակին մէջ քարել։ ջէն։ 0՞ն, ա՛ւ պէտք չէ մտածել այս բանին զրայ։ Որուն որոշումէ է։ — Բայց ամենեւին ուրախութիւն չզգաց։

Ըսդհակառակին տրումեցաւ։  
ինչպէս որ կարեի չէ ծավին ջուրերուն նորէն զէոլի ծովեզը մտափին արգիւնի, նոյնպէս կարեի չէ նարգիւնի միաքն որ գաղափարով մը զրաւուի։ Նաւարկին մտափին նորա մակընթացութիւն կ'անուանուի

այս։ յանցաւորին համար ալ խղճի տագնապ։ Աստուծութ ինչպէս ովկիանուր, նոյնպէս ալ մարդուս սիրոր կը յուզէ։

Քանի մը րոպէն ետք բոնագատուեցաւ նորէն սկսելու այն տիսուր տրամախոսութիւնը որու մէջ խօսողն ալ ինք՝ լսողն ալ ինքն էր, և ուր կ'ըսէր ինչ որ չեր ուզիր ըսէլ։ կը լսէր ինչ որ չեր ուզիր իմանալ, հնագանգիւյզ այն գաղանի զօրութեան, որ «մտածէ՛» կ'ըսէր անոր, ինչպէս երկու հազար տարի սուած ուրիշ զատապարտեալի մըն ալ կ'ըսէր, «քալէ՛»։

Աւելի հաօին երթայէ առաջ և մեր միաքր կատարելապէս հասկցուելու։ համար, մասնաւորուսպէս դիտողութիւն մը ընել հարկ կը համարինը։

Սասոյդ է թէ մարզս ինքնիրեն կը խօսի։ չկայ մտսօպ էակ մը որ զգացած չըլլայ այս «ինքնախօսութիւնը»։ Կրնաց ըսուիլ նաև թէ Բանը միայն այն ատեն սքանչելի խորհուրդ մըն է երբ մարդուս ներս որ կ'երթեւելի միտքէն զէպի խոփճը երթալով և խիզճէն զէպի միտքը վերագանալով։ Ահա այս նրանակութեամբ միայն առնելու է այս զրուխին մէջ սուլուզութուած սա խօսքերը, «իւրովի ըստե»։ «ինքնիրեն զոչեց»։ Մարդս ինքնիրեն կ'ըսէ, իւրովի կը խօսի, ինքնին եր զոչէ՝ առանց ընդհատելու արտաքին լսութիւնը։ Ծարդ լսած ժամանակ իր ներքը մեծ ազմուկ մը կաց, «Ամէն զործարանները կը խօսին բացի բերանէն»։ Հոգիին իրութիւնները սոսոյդ է թէ ոչ կը տեսնուին և ոչ ալ կը չօշափուին։ Բայց այս պատճառաւ իրութիւն ըլլարէ չեն զագրիր։

Արդ, ժան վալժան հարցուց ինքնին թէ ինչ վիճակի մէջ կը գանուէր այն զէպքին նկատմամբ։ Այն «ըրած որոշումին» վրայ ինքնիրեն հարցումներ ըրաւ։ Խոստովանեցաւ ինքնիրեն թէ ինչ որ կարթշնիւսներ (Գ. Հ.)

գագրած էր իր մտքին մէջ, հրէշային կարգադրութիւն մըն էր, թէ թողուլ որ ըլլայ ինչ որ պիտի ընէ, ը լայ, թողուլ որ Աստուած ընէ ինչ որ պիտի ընէ, բոլորովին սոսկալի բան մըն էր, թողուլ որ ճակատագրին և մարդերուն այս սիալանքը զործադրութիւն չարգիլել, լուռթեամբ նպաստել զործադրութեանը, զերշաղիս բան մը չընելը ամէն բան ընել էր, երկիխի անսարժանութեան մը յետին աստիճանը իջնել էր, ստորին, վատ, ծածուկ, գծուձ և սոսկալի ոճրագործութիւն մը ընել էր:

Աւթը տարիէ ի վեր այս տաաջին անգամն էր որ գմբախտ մարդը չարամտութեան և չարագործութեան գասն համը կը զգար: Տհաճութեամբ մը զուրս թըքաւ այս գասնութիւնը:

Նորէն սկսու ինքզինքը հարցուփորձել: Անուշտապէս հարցուց իւրովի թէ ինչ հասկցած էր Հապատակիս Հասայ» ըսելով: Խաստովանեցաւ թէ իւրօք իր կեանքը նպատակ մը ունէր: Բայց ինչ նըրապատակ, միթէ անունը պահել, միթէ սատիկանաւ թիւնը խաբել, միթէ այսքան պատիկ բանի մը հաթիւնը խաբել, միթէ չունէ՞ր ուժար ըրած էր ինչ որ ըրած էր, միթէ չունէ՞ր ուժին նպատակ մը: միծ ճշմարիտ նպատակ մը:

Այսինքն ազատել ոչ թէ իր անձը այլ հոգին, նորէն մարդասէր և բարի մարդ մը ըլլալ: Արգար մը ըլլալ, և միթէ ինքն ալ միմիայն և միշտ արդար ըլլալ ուզած չէ՞ր, ինչպէս եպիսկոպոսն ալ նոյն մը ըլլալ ուզած չէ՞ր պատուիրած իրեն:

Իր անցեալին զուռը զոցել, բայց Աստուած իմ, այն զուռը չէ թէ կը զոցէր, այլ նորէն կը բանար վատ ընթացք մը բանելով, այլ նորէն զող մը, զուզերուն ամէնէն սոսկալին կ'ըլլար: Ուրիշ մը էութիւնը, կեանքը, հանգստութիւնը, յարեւու ունեթիւնը, կ'ըլլար, համգստութիւնը, յարեւու ունեթիւնը, կ'ըլլար, կը զողնար, մարդասպան մը կ'ըլլար, կը ցածր ապահովութիւն մը կ'ըլլար:

մեոցնէր, բարոյապէս թշուտու մարդ մը կը մեոցնէր, մահուան պատիժի կը գատապարտէր զայն, այն սոսկալի և կենդանի մահուան, այն բացօթեայ մասուան որ կը կոչուի թիւրանի բանու, ընդհակառակը անձնատուր ըլլալը, սոսկալի սիալանքի մը համեւութեանց ենթարկուազ այն մարդը ազատելը, նորէն իր ասջի անունը ասնելը, յանուան պարտաւորութեան նորէն ման Վալժան ըլլալը իրօք իր վերտկենդանութիւնը կատարելուգործել և մշտնչնուպէս փակի էր այն զժոխուքը ուրիշ կ'երնէր, ասերեւութապէս զարձեալ զժոխուքը մանել իրապէս անկից ազատի էր: Պէտք էր այսոպէս վարուիլ, եթէ ոչ բան մը ըրած չափտի ըլլար, իր բոլոր կեանքը անօգուտ, իր բոլոր սպաշտարութիւնը անարդիւն եղած պիտի ըլլար: Պէտք էր որ ալ ըսէր: ի՞նչ օգուտ, և իրօք կը զգար ան թէ եպիսկոպոսը զես կ'ապրէր, թէ եպիսկոպոսը թէեւ մեռած այլ ալ տուիլի ներկայ էր, թէ եպիսկոպոսը ուզզակի իրեն կը նոյէր, թէ այնունեանք քաղաքապետ Մատրընը իր բոլոր առաքինութիւններով հանգերձ զզուելի պիտի երեւար անոր, և թէ թիւրապար ման Վալժանը հիանալի և անարատ մարդ մը պիտի սեղուէր անոր ասջեւ: թէ մարդիկ իր գիմակը, իսկ եպիսկոպոսը իր երեսը կը տեսնէր: թէ մարդիկ իր կեանքը, իսկ եպիսկոպոսը իր խիզը կը տեսնէր:

Պէտք է ուրիմի Արաւ երթաւ, կեղծ ման Վալժանը ուզմարի և գուշնել, ձշմարիտ ման Վալժանը ամբատունել և ցուցնել:

Բարե՛, սոսոյդ է թէ զոհոզութեանց ամէնէն մեծը յաղթաթեանց ամէնէն կոկծալին, յատին քայլին էր այս, բայց պէտք էր ասնել այս քայլը: Ցաւալի ճակատապիր: Աստուայ ասջեւ սուրբ համարուելու համար կը պարտաւորուէր մարդերու ասջեւ անուտնարկ երեւալ:

— Քաջ է, ըստու, ընկմ ուրիմն այս որոշումը՝  
կատարեմ պարուքս, ազատեմ այս մարդը:

Բարձր ձայնով արտաբերեց այս խօսքերը՝ առանց  
գիտնալու թէ բարձրածայն կը խօսէր:

Տոմարները առաւ, ստուգեց և կարգադրեց հա-  
շիւները: Կրակը նետեց խել մը պահանջներու մուր-  
հակները զոր նեղութիւն կրող պղափկ վաճառական-  
ներէ առած էր: Նամակ մը գրեց և կրքեց, եթէ նոյն  
պահուն մարդ մը իր սենեակը գտնուէր, նամակին  
պահարանին վրայ յետագայ հասցէն պիտի կարդար.

Առ Պարոն ԼԱՅԻԹ սեղանաւոր

ի Բարիկ, Արթուրի փողոցը

Գրասեղանի մը մէջէն թղթակալ մը հանեց, ո-  
րու մէջ քանի մը գրամատում կար, նաև այն ան-  
ցագիրը, զոր նոյն տարին՝ առած էր ընտրութեանց  
կեդրոնատեղին երթալու համար:

Ո՛վ որ տեսնէր զինքը այս զանազան գործերը  
կատարելու ատեն որոնց հետ կարի ծանր մտախո-  
հութիւն մը կը խառնուէր, անտարձկոյս պիտի հաս-  
կընար ինչ որ անոր սրտէն կ'անցնէր: Միայն թէ  
մերթ ընդ մերթ իր շուրթերը կը չարժէին. երբեմն  
ալ գլուխը կը վերցնէր և նայուածքը պատին վրայ  
ծակի մը կ'ուղղէր իբր թէ ճիշդ այն ծակին տեղը  
բան մը ըլլար զոր կ'ուղէր պարզել կամ հարցու-  
փորձել:

Առ Պարոն Լաֆիթ գրած նամակը աւարտելէն  
ետք գրպանը գրաւ ինչպէս նաև թղթակալը, և ըս-  
կըսաւ վերստին քալել:

Իր մտախոհութիւնը նպատակէն չէր շեղած, առա-

կաւին շարունակ և յայնապէս կը տեսնէր թէ իր  
պարտաւորութիւնը լուսաւոր տառերով գրուած էր,  
որոնք իր աչքերուն առջեւ կը փողփողէին և կ'երե-  
ւային ուր որ կ'ուղղէր իր նայուածքը: «Գնա՛,  
յայտնէ՛ անունդ, ամբաստանէ՛ ինքինքդ»:

Կը տեսնէր նոյնապէս այն երկու զաղափարները  
որոնք կարծես թէ իր առջեւ զգալի ձեւերով կը շար-  
ժէին և որոնք մինչեւ հիմա իր կենաց կրկնակի կա-  
նոնը եղած էին, այսինքն պահել իր անունը և որը-  
բագործել իր նոպին:

Սոսածին անգամն էր որ այս զաղափարները բա-  
ցարձակապէս տարբեր կ'երեւային իրեն, և կը տես-  
նէր թէ ի՞նչ տարբերութեամբ իրարմէ կը զատուէին:  
Կը խոսապվանէր թէ այս զաղափարներէն մին հար-  
կաւորապէս լաւ էր, մինչդեռ միւսը կրնար յոռի ըլ-  
լալ. թէ առաջինը անձնութիւնը, իսկ երկրորդը  
անձնասիրութիւն էր. թէ մին «քնկերզ» կ'ըսէր,  
իսկ միւսն ալ «ես» կ'ըսէր. թէ մին լոյսէն և միւսն  
ալ խոսարէն կ'արտագրէր:

Այս երկու զաղափարները կը կոռւէին, ինք կը  
տեսնէր այս կախւը և քանի կը մտածէր, այնքան տ-  
շելի կը մեծնային անոնք. հիմա տիտանիան կ'երե-  
ւար երկուքին ալ հասակը, և այնպէս կը կարծէր  
թէ իր ներսը, այն անեղքը ասպարէզին մէջ, որու  
վրայ քիչ մը առաջ խօսեցանք, մթութիւններու և  
նշոյներու մէջ աստուածունի մը տիտանունի մը  
հետ կը կոռւէր:

Բոլորովին գրաւուած էր երկիւզավ, բայց կը  
կարծէր թէ լաւ գաղափարն էր լաղթողը:

Կը զգար թէ իր խղճին և ձակասագրին երկրորդ  
որոշիչ վայրկեանը հասած էր. թէ եպիսկոպոսը իր  
նոր կեանքին առաջին կերպարանը նշանակած էր, և  
թէ այս նանամաթիւնն ալ երկրորդ կեանքին կերպա-

բանը կը ծրագրէր: Մեծ ձգնաժամէն ետք մեծ փոր-  
ձութիւնը կուգար:

Բայց սակաւ առ սակաւ նորէն եկաւ տենդը որ  
պահ մը մեզմած էր: Հազարութէկ մտածութիւնը կ'անց-  
նէին միտքէն, բայց շարունակ իր որոշման մէջ կը  
հաստատէին զինքը:

Պահ մը բանած էր խրովի թէ չափագանց կարե-  
ւորութիւն մը կուտար գործին, թէ վերջաւալէս սա  
հանմաթիչօն ուշադրութեան արժանի բան մը չէր և  
թէ անոր ըրածը գողութիւն մըն էր:

Յետու ինքնիրեն ըսած էր — եթէ այս մարդը  
իրօք քանի մը խնձոր զողցած է ամիս մը կը բան-  
տարկուի: Մէկ ամիս բանտարկուելու և թիարանը  
նետուելու մեծ տարրերութիւն կայ: Մանաւանդ թէ  
նայինք իրաւ է զողնալը: Միթէ ապացուցուած է  
զողութիւնը: Փան վալժանի անունն է զինքը ճնշո-  
ղը, և կ'երեւայ թէ ապացոյցի հարկ չի թողուր: Մի-  
թէ սովորաբար այսպէս չե՞ն վարուիր տէրութեան  
փաստաբանները: Կը կարծուի թէ զող մըն է ան,  
վասն զի գիտեն թէ թիապարտ մըն է:

Պահ մըն ալ երեւակայեց որ եթէ ինքինքը  
յայտնէր, զուցէ իր այս պիցազնական ընթացքը,  
եօթը տարիէ ի վեր վարած պատուասոր կեանքն եւ  
քաղաքին համար ըրած բարիքը նկատողութեան առ-  
նուելով ներսումն պիտի նորհուեր իրեն:

Բայց այս ենթադրութիւնն ալ չուտով անհետա-  
ցաւ: Դասնապէս ժամանեցաւ Փան վալժան՝ մտածելով  
թէ Բըթի Ժէրվէէն երկու ֆրանք զողցած ըլլալով  
երկրորդ անդամ զողութեան ոճիրը գործած պիտի  
նկատուէր: Թէ անշաւշտ այս Բըթի Ժէրվէին դատն  
ալ երեւան պիտի ելնէր, և թէ օրինաց տրամադրու-  
թեանց համեմատ մշտնջենական բոնի աշխատութեան  
պիտի գատապարտուէր:

Ամէն պատիր յոյսերը մէկուսի ըրաւ, հետզհետէ  
բաժնուեցաւ երկրէն ուրիշ տեղ վնասուց միիթարու-  
թիւնը: Ըստ ինքնին թէ պէտք էր կատարելէն իր  
պարտքը, թէ գուցէ պարաւորութիւնը կատարելէն  
ետքը ոչ այնքան զժբաղդ պիտի ըլլար՝ որքան անոր  
հակառակ վարուելէն ետք. թէ եթէ թողուր որ «Եւ-  
լայ ինչ որ պիտի ըլլայ», եթէ Մ...ի մէջ մնար, իր  
համարումը, բարի անունը, բարի գործերը, տեսած  
յարգանքը, պատկառանքը, իր գթասիրութիւնը, հա-  
րրատութիւնը, առաքինութիւնը և ժողովուրդին իր  
վրայ ունեցած սէրն ոճիրով մը համեմատած պիտի ըլ-  
լային, և այսպիսի սոսկալի բանի մը հետ կցուած այս  
ամէն սրբազն բաներն ինչ համ պիտի ունենային,  
մինչդեռ թիարանը բանտարկուելով, ցցին կապուե-  
լով, անուր կերելով, կանաչ գտակ զնելով, անընդ-  
հատ աշխատելով, անողորմաբար նախատուելով եթէ  
նահատակուէր, երկնային գաղափարով մը գրուած  
պիտի նահատակուէր:

Վերջապէս ըստ թէ հարկն էր այսպէս պահան-  
ջողը, թէ իր ճակատագիրն այս է: Թէ իշխանութիւն  
չունէր ի վերուստ եղած կարգադրութիւնը խանգա-  
րելու, թէ որևէ կերպիւ պէտք էր ընտրութիւն մը  
ընել, պէտք էր հաւանիլ արտաքուստ առաքինի եւ  
ի ներքուստ զզուելի, կամ ի ներքուստ սուրբ և յար-  
տաքուստ անուանաբկ մը ըլլալու:

Այսքան սոսկալի գաղափարներու յուզումէն իր  
արիութիւնը չէր նուազէր, բայց ուղեղը կը յոգնէր:  
Ակամայ կը սկսէր ուրիշ բաներու, անտարբեր բանե-  
րու վրայ մտածել:

Ճնշերակները սաստկապէս կը զարնէին քունքին  
մէջ: Միշտ կ'երթար ու կուգար: Կէս զիշեր զարկաւ  
նախ ժողովրդագետական եկեղեցին, յետոյ քաղքին  
խորհրդարանին ժամացոյցը: Երկու ժամացոյցներուն

տասներկու անգամ զարնելը համրից, և երկուքին զանգակներուն ձայնը համեմատեց։ Այս ասթիւ յիշեց թէ զանի մը որ առաջ չին երկոթեղէններ վաճառողի մը քով չին զանգակ մը տեսած էր զոր ծախուելու դրամած էր, և որու վրայ «Անթուան Սլավէն ար Ռոմէնփիլ» անունը դրաւած էր։

Ցուրտ կը զգար։ Բիչ մը կրակ վառեց, բայց միտքը չեկաւ պատուհանը գոգիւ։

Սակայն նորէն սկսած էր չուարիլ։ Կէս զիշեր զարներէն առաջ ի՞նչ բանի վրայ մտածած ըլլալը յիշելու համար բաւական մեծ ջանագրութիւն մը ընելու ստիպուեցաւ։ Վերջապէս կրցու յիշել։

— Ա՛չ, բայս խրովի, հիմա միտքս եկաւ, որոշեր էի ո՞վ ըլլալս յայտնել ստիպանութեան։

Եւ յետոյ յանկարծ ֆանթինը միտքը ի՞նկա։

— Աղէկ որ յիշեցի, բայս, հապա ի՞նչ պիտի ըլլայ այս խեղճ կինը։

Հաս նորէն սկսաւ տաղնապիլ։

Ֆանթին անակնկատ լոյսի մը ձառագայթին ողէս կ'երեւար իր մտախոհութեան մէջ։ Կարծեց թէ ամէն բանի երեւոյթը կը փոխուէր իր լոլորտիքը, ուստի աղաղակեց լիւրովի։

— Կը զարմանամ խելքիս, մինչեւ հիմա միրայն ի՞նքինքս նկատեցի, միայն ինձի պատշաճ եղածը դիտեցի, իմ հաշիւս կրնայ պահանջել որ լոկմ կամ ի՞նքինքսը յայտնեմ, անձս պահեմ կամ հոգիս ազատեմ, անարդ ու յարգուող մագիստրոս, կամ անուանարկ ու պատկանելի թիապարտ մը ըլլամ։ լու, բայց ես եմ, միշտ ես եմ, միմիայն ես եմ հաշիւս պահանջածը։ Բայց Տէր իմ, ասոնց ամէնն ալ լոկ եսութիւն մըն է։ Ամէնն ալ եսութեան զանազան ձեւեր են, բայց միշտ եսութիւն կայ գործին մէջ։ լՊէտք չ'ո՞ր քիչ մըն ալ ուրիշներուն մտածիմ։ Առաջին սրբու-

թիւնն ուրիշներուն մտածելն է։ Տեսնենք, ուրիշներն անգամ մը։

Եթէ ես վերցուիմ, եթէ ես չնշուիմ, եթէ ես մոսցուիմ, ի՞նչ պիտի ըլլայ հետեւութիւնը։ — Եթէ յայտնեմ ո՞վ ըլլալս, պիտի բանուիմ, սա Շահնմաթիէօն պիտի արձակուի և իր տեղն ես պիտի նետուիմ թիարանը, լաւ, բայց հ՞աքը։ Ի՞նչ պիտի պատահի հոս։ Ա՛չ, հոս երկիր մը, քաղաք մը, գործարաններ, արհեստ մը, բանուարներ, մարգեր, կիներ, ծեր մարգեր, մահուկներ, խեղճ մարգեր կան։

Ասոնց ամէնն ալ ես կողմեցի, ամէնուն ալ կեանքը ես կուտամ։ Ամենաւրեք կը ծխին վառարաններ և սաներ, որոնց մէջ վառող վայտը և եփող միսը ես տուած եմ. բարեկեցութիւնը, շրջաբերութիւնը, վարկը հաստատեցի, ինձմէ առաջ բան մը չկար, բոլոր երկիրը կոնգնեցի, կենդանութիւն տալով հաստատեցի, քաջալերեցի, արգիւնաւորեցի, գրգռեցի, ճոխուցի, աղակսիմ, երկրին հոգին կը պակսիցաւ։ Եթէ ես վերնամ, ամէն բան պիտի մեանի։ Հապս ո՞ւր թողուծ այն կինը, որ այնքան տառապանք կրեց, որ իր անկումմին մէջ այնքան վարձարութեանց արժանաւոր հանգիստացաւ և որու բոլոր գժբազութեան պատճառը ես եղայ առանց գիտնալու։ Ո՞ւր թողում նուե այն մանուկը զոր պիտի երթայի առնելու համար, և զոր մօրը խոստացայ բերել և յանձնել։ Միթէ այդ կնոջ ըրած գէշութեանս փոխարէն հատուցում մը ընելու պարտաւոր չ'ո՞մ։ Եթէ աներեւութեանամ, ի՞նչ պիտի ըլլայ։ Մայրը պիտի մեոնի, մանուկն ալ պիտի ըլլայ ի՞նչ որ պիտի ըլլայ։ Ահա ասոնք են ըլլալիք բաններ, եթէ ամբաստաննեմ ինքինքս։ իսկ եթէ չամբաստանուիմ։ Նայինք ի՞նչ հետեւութիւն կ'ունենայ եթէ չամբաստանուիմ։

Այս հարցումը ինքնիրեն ուղղելէն ետքը կանգ

առաւ . ժամանակ մը կարծես թէ զեգեւեցաւ և զողաց .  
բայց քիչ տեսեց այս ժամանակը և հանդարտորէն  
պատասխանեց ինքնիրէն :

Եթէ լսեմ՝ ստորդէ թէ ա՛յն մարդը թիարան կը  
նետուի և ինչո՞ւ չպիտի նետուի քանի որ զողութիւն  
ըրաւ : Եթէ բան չունիմ, թող ըսեմ թէ զողութիւն  
չըրսու . բայց ըրաւ : Խսկ ես հոս կը մնամ, կը շարու-  
նակեմ : Տասը տարուան մէջ ասար միլիսն կը շահիմ.  
և երկրին չորս կողմը կը ցրուեմ, ես բան մը չեմ ու-  
զեր . ի՞նչ պիտի ընեմ : Ինչ որ կ'ընեմ ինձի համար  
չէ ըրածս :

Ամենուն բարեբաստութիւնը հետզհետէ կ'ամի,  
արուեստները ոգի կ'առնուն և կը զրդուին, տարազի  
գործարանները և ուրիշ ամէն տեսակ գործանոցներ  
կը բազմապատկուին . ընտանիքներ, հարիւրաւոր հա-  
զարաւոր ընտանիքներ երջանիկ կ'ըլլան, գաւառը կը  
բազմամարդի, ուր որ միայն ագարակներ կան . գիւ-  
զեր կը հաստատուին, ուր որ բան մը չկայ, ագա-  
րակներ կը գոյանան . թշուառութիւնը կ'անհետի եւ  
թշուառութեան հետ կ'անհետին նաև անառակութիւ-  
նը, բողութիւնը, զողութիւնը մարդասպանութիւնը,  
ամէն մոլութիւնները, ամէն ոճիրները : Այս խեղճ  
կինն ալ իր զաւակը կը սնէ : Եւ ահա այսպէս ամբողջ  
զաւափի մը բնակիչները հարուստ եւ պարկեցտ կ'ըլ-  
լան :

Յիրաւի խենդ մըն էի, այլանդակ մարդ մըն էի,  
երբ ինքինքս կառավարութեան մատնելու խօսքեր  
կ'ընէի քիչ մը տառջ : Իրաւ կ'ըսեմ որ պէտք է ու-  
շադրութիւն ընել և ամեննեւին բան մը չընել աճա-  
պարումով : Ի՞նչ, մեծ և վեհանձն ձեւանալու համար,  
որ վերջապէս կատակերգութիւն մը կը համարուի.  
ի՞նչ, ինձի՛, միմիայն ինձի մտածելու, և չգիտեմ  
զո՞վ, զող մը, անշուշտ անառակ մը սակաւ ինչ չա-

փազանց բայց վերջապէս արդարացի պատիմէ մը ա-  
զատած ըլլալու համար թողո՞ւլ որ ամբողջ երկիր մը  
կորուստի մատնուի . թողուլ որ խեղճ կին մը հիւան-  
գանցը և խեղճ պզտիկ աղջիկ մըն ալ փողոցը քարին  
գրայ շունի մը պէս սաստիկ, մայրը առանց անգամ  
մըն ալ տեսնելու զաւակը, զաւակն ալ գրեթէ առանց  
ձանչցած ըլլալու իր մայրը :

Ա՛ն, սասանկ գարչելի բան մը կրնայ ըլլալ : Եւ  
ի՞նչ պատճառաւ . սու խնձորի գոզ թշուառական ծե-  
րին համար, որ անշուշտ թիարանը նետուելու արժա-  
նի եղած է եթէ ոչ այս զողութեանը, անշուշտ ուրիշ  
բանի համար : Ի՞նչ գեղեցիկ խզճանարութիւն որ ան-  
մեղներ կը զոնէ յանցանոր մը ազատելու համար . որ  
ամբողջ ժողովուրդ մը, մայրեր, կիներ, մանուկներ  
կը զոնէ՝ ազատելու համար այնպիսի ծեր զատարկա-  
պորտ մը որ ըլլայ ըլլայ քանի մը տարի ևս կրնայ  
ապրիլ և որ իր խրճիթին մէջ կրելիք թշուառութե-  
նէ գրեթէ աւելի թշուառութիւն մը չպիտի կրէ : Զո-  
նէ կել նաև սա խեղճ պզտիկ Փօզէթը, որու միմիայն  
տէրը ևս եմ աչխարհիս մէջ և որ հիմա ցուրտէն կառ  
կապոյտ զարձած է սու թէնարտիէին խցիկին մէջ : —  
Ա՛ս քեզ ուրիշ սինլըքոր մըն ալ : — Եւ այս ամէն  
խեղճ անձերու նկատմամբ ունեցած պարտասորու-  
թիւնս չկատարեմ, եւ երթամ ինքինքս մատնեմ,  
եւ այսպիսի անհեթեթ անմտութիւն մը ընեմ : Սմե-  
նէն գէշը մտածենք : Ենթագրենք թէ այս պարագա-  
յին մէջ յոսի գործ մը ըրած պիտի ըլլամ և թէ օր մը  
խղճէս պիտի յանդիմանուիմ ասոր համար : Բայց ու-  
րիշին աղէկութեան համար այս յանդիմանութիւննե-  
րը ընդունիլը, որոնք միմիայն ինձ պիտի պատկա-  
նին, այն յոսի գործն որ միայն իմ հոգիս կը վատն-  
գէ, ձշմարիտ անձնուիրութիւն է . ճշմարիտ առաքի-  
նութիւն է :

Ատքի վրայ ելաւ և նորէն սկսու քաղել։ Այս  
անդամ կը կարծէր թէ զոհ է։

Ագամանդները երկրիս խաւարին տեղերը կո զբա-  
նուին միայն։ Ճշմարտութիւններն ալ մաքին ան-  
դունդին մէջ կը գտնուին։ Այնպէս կը կարծէր թէ  
այս անդունդին մինչեւ յատակը իջնելէն ետքը, ա-  
մենէն խաւարին տեղերը առ խարիսխո հետազոտե-  
լէն ետք այն աղամանդներէն մին։ այն ճշմարտու-  
նու մին վերջապէս զտած էր. թէ իր ձեռքը բրո-  
նած էր զայն և թէ անոր նայելով կը շանար,

— Այս՝ ըստ մտապէս, այս էր փնտուած։ Ճը-  
մարին ալ այս է։ Այ գժուարութիւնը լուծուեցաւ։  
Վերջապէս պէտք է եղբակացութիւն մը տալ։ Ա՛լ ո-  
րոշեցի, կը թողում որ ինչ կ'ուզէ ըլլայ։ Ա՛լ ոչ  
կ'երերած, ոչ ալ կ'ընկրկիմ։ Զէ թէ իմ այլ ամէնուն  
շահը այսպէս վարուիլ կը պահանջէ ինձմէ։ Մատըլէն  
եմ, Մատըլէն կը մնամ։ Վայ անոր որ Փան Վալ-  
ժան է։ Ես Փան Վալժան չեմ ալ։ Զեմ ճանչնար այդ  
մարդը։ Զեմ դիտեր թէ ի՞նչ է այն. եթէ այս վայր-  
կենիս կայ այնպիսի անձ մը որ Փան Վալժանն է,  
թող իր գլխուն ճարը նայի։ Ատիկա ինձի չվերաբե-  
րիր։ Աղետալի անուն մըն է այն որ ի խաւարի կը  
ծփայ, եթէ գլխու մը վրայ կանգ սունէ և իշնայ,  
ան ալ հոգս չէ։

Քուխերիկին վրայ զրուած պկափկ հայելիին նա-  
շեցաւ անդամ մը և ըստ։

— Ինչ զարմանք, որոշում մը տոնելովս միսի-  
թարուեցայ։ Հիմա բոլորովին տարբեր մարդ մըն եմ։

Բանի մը քայլ եւս տառւ, յետոյ յանկարծ կանդ  
տառւ։

— Օ՞ն, ըստ, պէտք չէ վարսանիլ այս որոշումին  
հետեւութեանց և ոչ մէկուն առջեւ։ Տակուին կան  
չէ պիր, որով այս Փան Վալժանին հետ կապուած

եմ։ Պէտք է այս կապերն ալ կտրել։ Նոյն իսկ այս  
սենեկիս մէջ կան բաներ որոնք կրնան զիս ամբաս-  
տանել, անմոռունչ բաներ որոնք կրնան վկաներ ըլ-  
լալ, որոչեցի, պէտք է որ անոնք ալ անհետին։

Գրպանը խառնեց, քասկը հանեց, բացաւ և մէ-  
ջն պկափկ բանալի մը տառւ։

Այս բանալին կղպանքի մը ծակէն ներս միեց,  
այս ծակը հազիւ հազ կ'երեւար, վասնզի պատին փա-  
կած թուղթին վրայի նկարին ամենէն մութ զոյնե-  
րուն հետ կարսուած էր։ Թագուտոց մը բացուեցաւ.  
այս թագուտոցը պատին անկիւնին և բուխերիկին  
ցցուած մասին մէջտեղը շինուած տեսակ մը շինծու  
պահարան մըն էր։ Այս թագուտոցին մէջ քանի մը  
հնոտիներ կային, կապտակայն կտաւէ թիկնոց մը,  
հին բանթալօն մը, հին պայտուակ մը և երկու ծայրը-  
երկաթով գաւազան մը։ Որոնք որ տեսած էին Փան  
Վալժանը Տ. . . էն անցած ժամանակ, այս ողորմելի  
հագուստին ամէն մէկ կտարը դիւրաւ պիտի ճանչ-  
նային։

Պահած էր այս հնոտիները, ինչպէս պահած էր  
նաև արծաթեայ տշտանակները՝ իր նախնական վի-  
ճակը յիշելու համար։ Միայն թէ հնոտիները կը պա-  
հէր, վասնզի թիարանին եկած էին, և աշտանակները  
կը ցուցնէր՝ վասնզի եպիսկոպոսէն եկած էին։

Գաղտնապէս գէպի զուու նայեցաւ անդամ մը,  
կարծես վախնալով որ չբացուի, թէեւ պարզունակով  
մը զոցուած էր, յետոյ ուժգնակի և յանկարծական-  
շարժումով մը, երկու թեւովը մէկէն հնոտիները,  
գաւազանը, պայտուակը տառւ, և ամէնն ալ կրակը-  
նետեց առանց և ոչ անդամ մըն ալ նայելու այն ի-  
րերուն զոր այնքան տարիներէ ի վեր մնձ երկիւզա-  
ծութեամբ և միծ վտանգով պահած էր։

Թագուն պահարանը նորէն գոցեց, և ամենամեծ-

զգուշութիւններով մեծ կարասի մը տնոր առջեւ հրաց՝ դուռը պահելու համար, թէե այս զգուշութիւնները տեղորդ ըլլային քանի որ ա՛լ բան մը չկար պահարանին մէջ:

Քանի մը մանրերկրորդէ ետք սենեակը և դիմացի պատը կարմիր և գողգոջուն լոյսերով լուսաւորուեցան: Ամէնն ալ կ'այրէր, փշոտ գաւաղանը կը շառացէր և սենեկին մինչեւ մէջտեղը կայձեր կ'արձակէր:

Պայտսակը երբ վասելով մսխիր եղաւ իր պարունակած սսոկալի հնութիւններուն նաև, մսխիրին մէջ բան մը տեսնուեցաւ որ կը փայլէր: Ծուելով նայող մը դիւրաւ պիտի տեսնէր թէ արծաթեայ զրամ մըն էր այն: Անշաւշտ այն երկու ֆրանքնոց զրամն որ պզարկ Ասկուտացին զողցուած էր:

Բայց չը նայեր կրակին և կը քայլէր՝ միշտ միենոյն քայլով երթեւեկելով:

Յանկարձ աչքերը երկու արծաթեայ աշտանակները տեսան, զոր կրակին լոյսը շմինէին վեր ի վերոյ կը շողացնէր:

— Աղէկ որ տեսայ, ըստ մտաւորապէս, անոնք ալ տակաւին կատարելապէս ժան վալժան կը նշանակեն: Գէտք է ջնջել,

Աշտանակներն ալ տուաւ:

Շուտով ասոնց ձեւը փոխելու և անձանաչելի զանգուած մը ընկելու չափ կրակ կար տակաւին:

Դէպի վասարանը ծուցաւ և պահ մը տաքցաւ: Ճշմարիտ երանութիւն մը զգաց: պատուակուն ջերմութիւն, ըստ:

Աշտանակներուն մէկովը խարոյիր խառնեց: Եթէ վայրիեան մը եւս անցած ըլլար, աշտանակները արդէն կրակը նետուած պիտի ըլլային: Նոյն վայր:

Կենին կարծեց ձայն մը լսել իր ներսէն որ կը պոռար, — ժան վալժան, ժան վալժան:

Մազերը տնկուեցան, նմանեցաւ այնպիսի մարդու մը որ ահարկու բան մը կը լսէ:

— Այս', այզպէս վարուէ, աւարտէ՛, կ'ըսէր ձայնը: Անթէրի կերպով կատարէ՛ ինչ որ կ'ընես, ջնջէ՛ այդ աշտանակները, անհետացուր այդ լիշտակը, մոսցի՛ր եպիսկոպոսը, մոսցի՛ր ամէն բան, մեսցուր սա ծանմաթիէօն, շարունակէ՛, շատ լսէ: Կեցցե՞ս: Ա՛լ կարգադրուեցան զործը, ա՛լ որոշուեցաւ, ա՛լ բակլիք չկայ, ահաւասիկ մարդ մը, ահաւասիկ ծեր մը որ չի զիտեր թէ ի՞նչ կ'ուզուի իրմէ, որ զուցէ բան մը չըրաւ, անմնզ մը որ անունիդ ներքեւ կը ճնշուի իբր ոճրագործութեան մը պատասխանատութեան տակ, որ պիտի կարծուի թէ զան ևս որ պիտի զատապարտուիս և որ իր օրերն անուանարկութեամբ և սոսկումով պիտի անցնէ, քաջէ և իսկ զու պատուաւոր մարդ եղիր: Պարոն քաղաքագիտուած մարդ կը լիի և յարգուած մնացի՛ր, քաղաքը ճոխացուր, չքաւորներ կերակրէ՛, որբեր մնացուր, երանութեամբ, առաքինութեամբ և ամէնուն զարմանքը գրաւելով ապրէ՛, և մինչդեռ զու նոր բախութեան և լոյսի մէջ օրեր պիտի անցունես, պիտի ըլլայ մարդ որ քու կարմիր տառատոկդ պիտի զրուի, որ քու անունզ պիտի կրէ նշաւակութեամբ և թիւրանի բանտին մէջ քու շղթայովդ պիտի կապուի: Այս', լաւ կարգադրութիւն մըն է այդ քեզի համար: Ա՛հ, թշուասականով զու:

Ճակատէն քրտինք կը վագէր: Ապշութեամբ աշտանակներուն կը նայեր ուզգակի: Բայց իր ներսէն խօսով ձայնը զեռ աւարտած չէր խօսքը: Զայնը զեռ կը շարունակէր:

— ժան վալժան, քու րուրսիդր շատ ձայներ

պիտի գտնուածին որոնք մեծ աղմաւկ պիտի հաճեն, բարձր պիտի խօսին և պիտի օրհնեն քեզի, բայց ուրիշ ձայն մըն ալ պիտի ըլլայ, զոր ոչ ոք պիտի լոէ և որ ի խաւարի պիտի անիծէ քեզի, Մատիկ ըրէ՛ ուրիմ վա՛տդ գու, այն ամէն օրհնութիւնները երկինք չհառած վար պիտի ընկնին և միայն անէծքը մինչև առ Աստուած պիտի բարձրանայ:

Այս ձայնը որ ի սկզբան խխտ մեզմ էր և որ իր խղձին ամենէն մութ խորերէն ելած էր, աստիճանաւար մեծ և անարկու, ձայն մը եղած էր և հիմա անոր ականջին կը հնջէր: Անպէս կը կարծէր թէ իրմէ ելած էր այն և թէ հիմու զուրսէն կը խոռէր իրեն: Վերջին խօսքիրը այնքան որոշապէս յսել կարծեց որ տհառկ մը սարսափով համեսկուած՝ սենեալիին չորս կողմը նայեցաւ:

— Ո՞վ կայ հոս, հարցոց բարձր ձայնով եւ բոլորային շուտրած:

Ցետոյ կրկնեց այնպիսի խնդումով մը որ ապուչի մը խնդումին կը նմանէր:

— Ապո՞ւշ եմ, ի՞նչ եմ, ոչ ոք կրնայ գտնուիլ հոս:

Այս՝ սենեակին մէջ կար էակ մը, բայց չէր այնէ էակներու կարգէն՝ զոր մարդկային աչքը կրնայ տեսնել:

Աշտանակները չմինէյին վրայ զրաւ:

Եւ նորէն սկսու քալել այն միաձեւ և տիսուր քայլով որ վարի սենեակին մէջ պառկող մարդը երաւ զին մէջ կը խռովէր և յանկարծ կ'արթնցնէր:

Այսպէս քալելով կը միաթարուէր ու միանդամայն կը շտարէր: Կարծես թէ երբեմն մարդու վճռուղական պարագաներու մէջ կը շարժի, որպէս զի տեղափակութեամբ ի՞նչ բանի որ հանդիպի խորհուրդ հարցունէ: Քանի մը վայրկեանէ ետքը ա՛լ չէր գիտեր թէ ի՞նչ կացութեամ:

Հիմա հաւասար սոսկումով մը կ'ընկրկէր երկու որոշումներուն առջեւ զոր փափոխակի բրած էր: Զի՞ւքը խրատով գաղափարներուն երկուքն ալ հասաւար աղետայի կ'երեւային: — Ի՞նչ աղետայի բոլոր, ի՞նչ զիպուած յորում ուս նանմաթիէօն կը կարծուէր նոյն ինքն ժամ Վարդանը ըլլալ: Գահավիժիլ ձիզ այն միջոցով զոր կարծես թէ ի սկզբան նախախնամութիւնը ի զործ կը զնէր զայն հաստատելու համար:

Պահ մը ապագան նկատեց: Ի՞նքինքը մատնեւու, յանձնելու գաղափարէն անարեկեցաւ, Աստուածի իմ աղաղակելով իւ բովի:

Անբու յուսահատութեամբ մը երեւակայեց թէ ինչերէ պիտի պարտասորէր զրկուիլ և թէ ինչեր պիտի կրէր նորէն: Ա՛լ պէտք էր որեմն միսս բարեւու ըսել իր այն պատուական, անարաս և փառաւոր կեանքին, ամենէն վայելած յարգանքին, պատիւին, ազատութեանը: Ա՛լ չպիտի երթար զաշտերը պառյառնելու, ա՛լ մայիսի մէջ թոչուններու երգը չպիտի լուէր, ա՛լ պզտիկ մանկանց ողորմութիւն չպիտի տար: Այ չպիտի զգար իր վրայ հաստատուած երախտագէտ և սիրաւէտ նայուածքներու անուշութիւնը: Պիտի բաժնուէր այն տունէն զոր ինք շնած էր, պիտի բաժնուէր իր այն պզտիկ սենեակին:

Ամէն բան նոյն ժամուն սիրուն կ'երեւար իրեն: Ա՛լ չպիտի կարգար իր գիրքերը, ա՛լ զիր չպիտի զրէր իր փայտէ և պզտիկ սեղանին վրայ: Իր պառաւ զոնապանուհին, իր այն միակ սպասուհին ալ առաւօնները իր սուրճը չպիտի բերէր: Ո՞վ Աստուած, այսպամէն վայելուններու պիտի յաջորդէին բոլոր թիալարտներու ընկերութիւնը, անուրը, կարմիր տառատուկը, չղթան, յոզնութիւնը, խաւարին ԹՇՈՒԱՐՆԵՐ (Գ. Հ.)

բանտը, փայտէ անկողինը, վերջապէս այն ամէն սոսկալի բաները սրոնք արդէն ծանօթ էին:

Մանաւանդ արդի հասակին մէջ և ներկայ զիւծակը ստացած ըլլալէն եռք այսպիսի կեանքի մը դատապարտուիր. գոնէ երիտասարդ ըլլար. բայց ալ ծերութեան հասակը մտած ըլլալով, որ և է անձի արհամարհական խօսուածքին ենթարկուիր, թիւապարտներու պահնորդէն քննուիլ և անոնց ստիկանէն գաւագանի հարուածներ ընդունիլ: Առանց զուլպայի երկաթապատ մուճակներ հազնիլ: Առառ իրեկուն ստնօղակը նայող պահնորդին կոանին երկընցնել ոտքը: Օտարտկաններու հետաքրքրութեան ենթարկուիլ՝ որոնց պիտի ըսուի. «Այս այն համբաւուր ժան վալժանն է որ Մ...ի քաղաքապիտ եղած է»: Երեկոյեան ժամանակ քրտինքով ողողուած: յոդնութեամբ ձնչուած, կանոչ զտակը աչքերուն վրայ իջեցուցած, յիսնապետին մտրակը ուտելով ուրիշ թիւապարտի մը հետ նուային բանտին ստնդուխն վեր երնել:

Ո՞հ. ի՞նչ թշուառութիւն: Ճակատագիրը կրնա՞յ ուրիմն խմացական էակի պէս չար և մարդկային որրոխն պէս անազորոյն ըլլալ:

Եւ ի՞նչ ընկերու ալ ըլլար, միշտ ոա կոկծալի երկասայրանութենէն չէր ազատեր, որու վրայ կը մըտախոնէր բոլորովին:—Դրախտին մէջ մնալ և հոն գեւ մը ըլլալ, զժոխը մնալ և հոն հրմշտակ մը րլաւ:

— Ի՞նչ ընկեմ Աստուած իմ, ի՞նչ ընկեմ:

Նորէն սկսաւ սրտին մէջ յուզուիլ այն փոթորիկը որմէ այնքան զժուարութեամբ ազատած էր: Գալ զերաբները վերստին խառնուիլ սկսան: Յուսուհա-

տութեան յառաւկ յգիտեր ի՞նչ թմրեցու ցիչ և մերեւնայկան հանգամանք մը ստացան:

Անընդհատ Ռօմէնվիլի անունը միտքը կուզար երկու տուն երգով զոր ուրիշ ժամանակ լսած էր: Կը մտածէր թէ Ռօմէնվիլ Բարիզի քով պղտիկ անտառ մըն է ուր սիրահար երիտասարդները ապրիլի մէջ չփորուկ ժողվիլու կ'երթան:

Ինչպէս արտաքուստ նոյնպէս ի ներքուստ կ'երբերը: Կը քալէր պղտիկ մանուկի մը պէս որութոյլ կը տրուի որպէսպի քալէ:

Մերթ բնդ մերթ իր յոդնութեան հետ կռուելով կը ջանար նորէն ուէր ըլլալու իր մտքին:

Վերջին անգամ մըն ալ և որոշապէս լուծելու համար կ'աշխատէր իրեն ներկային այն ինդիրը դոր այնքան յուզելով յոդնած և յուսահատած էր:

Պէտ է յայտնել իր ո՛վ ըլլալը:

Պէտք էր լուել:

Զէր յաջողէր սրչապէս բան մը տեսնելու: Իր մտախոնութեան ծրագրած բոլոր պատճառաբանութեանց անորոշ տեսիլները կը շարժէին և մի ոտ մտիրի պէս կը ցնդէին:

Կը զգար միմիայն թէ ի՞նչ որոշում որ ընէր, հարկաւորապէս և առանց ազատիկ կարենալու, իրմէրան մը պիտի պակսէր, պիտի մեռնէր. թէ գերեզման մը կը մոնէր աջ կոզմէն ալ ձախ կոզմէն ալ. թէ հոգեգարք մը կը կրէր, իր երանութեան կամ առաքինութեան հոգեգարքը կը կրէր:

Բարէ, նորէն սկսեր էին իր բոլոր վարանումները: Ուր որ էր ի սկզբան, հոն կը գանուէր նաև հիմա:

Ո՞հ այսպէս տառապելով կը յուզուէր թշուառը: Այն խորհրդաւոր էակը որու վրայ կ'ամփուր:

ուին մարդկութեան ամէն սրբութիւնները և ամէն վիշտերը, հազար ութ պարիւր տարի առաջ՝ մինչդեռ ձիթենիները անեղութեան ամենաշունչ հովէն կը տատանէին՝ այս թշուափին պէս չատ ժամանակ ձեռքովր չուրթերէն կը հեռացնէր այն անարկու բաժակը, որմէ մթութիւն և խառար կ'արտահոսէր ուղիորէն և որ ասաեղափայլ անգունդներու մէջէն կ'եւ րեւար:

¶ | || ի | ս | ¶.

### ՅՈՒՆԻ ՄԵԶ ՎԵՇԻՆ ԲԵԳՈՒԵԱԾ ԶԵՒԵՐԸ

Առաւօտեան ժամը երեք կը դարնէր, հինգ ժամէ ի վեր գրեթէ անընդհատ քայելէ ետք վերջապէս մեքենայաբար իր աթոռին վրայ նստաւ:

Քնացաւ հօն և երազ մը տեսաւ :

Շատ երազներու պէս այս երազն ալ չգիտեմ ի՞նչ աղետաւոր և կոկծալի հանգամանքով մը միայն վերաբերութիւն ունէր իր ներկայ կացութեան հետ. բայց տպաւորութիւն ըրաւ վրան: Այս սոսկալի երազը այնքան զարմանք տուաւ անոր որ ետքէն գրի առաւ: Իր ձգած ձեռագիրներէն մին ալ այս է:

Կը կարծենք թէ այս բանն ալ կէտ առ կէտ հոս նըշանակելու պարտաւոր ենք:

Ինչ որ ըլլայ այս երազը, եթէ զանց ընկելու ըլլանք, այն գիշերուան պատմութիւնը անկատար մնացած պիտի ըլլայ:

Ահաւասիկ այս երազը: Պահարանին վրայ սատողը գրուած է: «Այն գիշերուան տեսած երազ»:

«Դաշտի մը մէջ է: Ընդգարձակ և տրտմառիթ դաշտ մը ուր խոս չկար: Զէի կրնար լու մը գիտել թէ ցորե՞կ էր թէ գիշեր:

«Կը պտըտէի եղբօրս հետ, որ մանկութեան հասակի եղբայրս էր, այն եղբայրս զոր կը պարտաւորիմ խոստովանիլ թէ բնաւ միտքս բերեր և զոր գրեթէ ալ չեմ յիշեր:

«Կը խօսակցէինք և անցորդներու կը հանգիպէինք: Կը խօսէինք դրացի կնոջ մը վրայ զոր ժամանակու ունեցած էինք և որ փողոցին վրայ բնակիլ սկսելէ ի վեր պատուհանը բաց թողլով կ'աշխատէր: Կը խօսակցէինք ու միտնգանայն ցուրտ կը զգայինք այն պատուհանը բաց ձգուած ըլլալուն համար:

«Դաշտին մէջ ծառ չկար:

«Մարդ մը տեսանք որ մեր քովէն անցաւ: Այս մարդը բոլորովին մերկ էր. զոյնը մոխրագոյն էր և հողագոյն ձիի մը վրայ հեծած էր:

«Մարդը մազ չտնէր, գանկը կը տեսնուէր, և գանկին վրան ալ երակներ կը տեսնուէին: Զեռքը նուրբ գաւազան մը բոնած էր որ որթատունկի բարունակի մը պէս գիւրակոր և երկաթի պէս ծանր էր: Այս ձիաւորը անցաւ և մեզի բան մը չըսաւ:

«Եղբայրս ըստւ ինձ. Սա խորունկ ձամբայէն երթանք:

«Խորունկ ձամբայ մը կար ուր ոչ թուփ մը և

ոչ ալ մամուսի շիւղ մը կը տեսնուէր։ Ամէն բան,  
նաև երկինք հոգի գոյն ունէր։ Քանի մը բոպէէն  
ետք երբ կը խօսէի, պատասխան տուող ժեղաւ ինձ։  
Դիտեցի որ եզրացրս ա'լ հետո չէր։ Գիւղ մը տեսայ  
և հոն գացի։ Մտածեցի թէ Մոմէնվիլ գիւղը այն ըլ-  
լալու է (ինչո՞ւ Ռոմէնվիլ) (\*)։

«Առաջին փողոցը ուր մտայ, ամայի էր։ Երկ-  
րորդ փողոց մը մտայ, այս երկու փողոցին կազմած  
անկիւնին ետեւը պատին քով մարդ մը կար։ Հար-  
ցուցի այս մարդուն։ —Ի՞նչպէս կ'անուանուի այս  
գիւղը։ ո՞ւր կը գտնուիմ։ Մարդը պատասխան չտու-  
աւ։ Տեսայ որ տունի մը գուռը բաց էր ներս մտայ։

«Առաջին սենեակին մէջ մարդ չկար։ Երկրորդ  
սենեակը մտայ, այս սենեակին դրան ետեւ և պատին  
քով ոտքի վրայ կայնած մարդ մը կար։ Այս մար-  
դուն հարցուցի։ —Որո՞ւ է այս տունը։ ո՞ւր կը գըտ-  
նուիմ։ Մարդը պատասխան չտուաւ։ Տունը պարտէղ  
մը ունէր։

«Տունին զուրս ելայ և պարտէղը մտայ։ Պար-  
տէղին մէջ մարդ չկար։ Առաջին ծառին ետեւ մարդ  
մը տեսայ որ սոքի վրայ կայնած էր։ Ըսի այս մար-  
դուն։ —Որո՞ւ է այս պարտէղը, ո՞ւր եմ։ Մարդը պա-  
տասխան չտուաւ։

«Գիւղին մէջ թափառեցայ և գիտեցի որ քաղաք  
մըն էր այն։ Բոլոր փողոցները ամայի էին, ամէն  
գուռ բաց էր։ Փողոցներէն ամենեւին կենդանի էակ  
մը չէր անցներ, սենեակներուն մէջ չէր քալեր կամ  
պարտէղներու մէջ չէր պարտեր։ Բայց ամէն պատի  
անկիւնին ետեւը, ամէն գուռի ետեւը, ամէն ծառի  
ետեւը մարդ մը կար որ կը լոէր։ Ամենուրեք մէկէն  
աւելի մարդ չէր տեսնուեր։

(\*) Այս փակագիծը Ժան Վալժանի ձեռքով գրուածէ։

«Բազարէն զուրս ելայ և գաշտերը երթալով  
ոկտայ քալել։

«Բանի մը վայրկենէ ետք ետեւս զարձայ և ա-  
հագին բազմութիւն մը տեսայ որ ետեւէս կուզար։  
Ճանչեցի ամէնքն ալ որ քաղաքին մէջ տեսած մար-  
դերս էին։ Տարօրինակ զլուխներ ունէին։ Զէր երե-  
ւար թէ կ'աճապարէին, սակայն ինձմէ աւելի շուտ  
կը քալէին։ Կը քալէին առանց ձայն մը հանելու։  
Այս բազմութիւնը մէկ վայրկենի մէջ քովս եկաւ և  
զիս պաշարեց։ Այս մարդերուն երեսը հողի գոյն ու-  
նէր։

«Այն տտեն առաջին մարդը զոր քաղաքը մտնե-  
լով տեսած և իրեն հարցում մը ըրած էի, ըստ ինձ։  
—Ո՞ւր կ'երթաս։ Միթէ չգիտե՞ս որ երկար ժամա-  
նակէ ի վեր մեռած ես զու։

«Յերանս բացի պատասխան տալու համար, ըստց  
գիտեցի որ բոլորտիքս մարդ չկար։»

Երբ արթնցաւ, ցուրտէն սառած էր։ Բաց մնա-  
ցած պատուհանին փեղկերը ծինհիներուն վրայ կը  
զառնային հովէն շարժելով որ առաւօտեան հովին  
պէս ցրատչունչ էր։ Կրակը մարած էր։ Մոմն ալ հատ-  
նելու վրայ էր։ Տակաւին գիշերային խաւարը փա-  
րատած չէր։

Ոտքի վրայ ելաւ և պատուհանին քովը գնաց։  
Երկնից վրայ տակաւին տառլ չկար։

Այս պատուհանին տունին գաւիթը և փողոցը  
կ'երեւային։

Յանկարծ վարէն անախործ և բիրու ձայն մը  
լսելով վար նայեցաւ։

Վար նայելով երկու կարմիր աստղ տեսաւ, ո-  
րոնց ճառագոյցները մութիւն մէջ տարօրինակ կեր-  
պով մը կ'երկնանային և կը կարձնային։

Եւ որովհետեւ տակաւին երազի մառախուղին մէջ

կիսովին ընկղմած էր, թի՞նչ զարմանք, ըստ մտովին:  
երկնից վրայ ասագ չկայ: Հիմակ երկրիս վրայ են:

Բայց այս շփոթը փարատեցաւ, առաջինին նման  
երկրորդ ձայն մը ևս առնելով բոլորովին արթնցաւ.  
նայեցաւ և տեսաւ որ այն երկու աստղերը կառքի  
մը երկու կանթեղներն էին: Այս կանթեղներուն լոյ-  
սէն կառքին ձեւն ալ կրցաւ նշմարել: Երկանին էր  
այն, որու սպիտակ ձի մը լծուած էր: Լսու ձայնն  
ալ երիվարին ոտքը քարայտակին զարնելով հանած  
ձայնն էր:

— Ի՞նչ է այս կառքը, ըստ իւրովի: Ո՞վ է  
այսքան կանուխ հաս եկողը:

Նոյն պահուն մեղմովի իր սենեակին դուռը զար-  
նուեցաւ:

Մարմնովի սարսուռ մը զգաց և սոսկալի ձայնով  
մը պօռաց.

— Ո՞վ է ան:

— Ե՛ս, պարոն քաղաքապետ, պատասխանեց ձայն  
մը:

Հասկցաւ որ պատասխան տուողը պատաւ գըռ-  
նապահուհին էր:

— Ե՛, ի՞նչ կայ, ի՞նչ կ'ուզես:

— Ժամը ձիշտ հինգն է, պարոն քաղաքապետ:

— Ինձի ի՞նչ:

— Ինձի ի՞նչ:

— Կառքը եկաւ, պարոն քաղաքապետ:

— Ի՞նչ կառք:

— Երկանիւ կառք:

— Ի՞նչ երկանիւ կառք:

— Միթէ երկանիւ կառք մը բերել չտուի՞ք:

— Ոչ, ըստ:

— Կառապանը կ'ըսէ թէ ձեզ ահսնել կ'ուզէ:

— Ո՞վ է կառապան ըսածդ:

— Պ. Սգոֆէրին կառապանը:

— Սգոֆէրին:

— Պ. Սգոֆէրին:

Այս անունը երբ լսեց, զոզաց իբր թէ երեսին  
առջեւէն կայծակ մը անցած բլար:

— Ա՛ն, այս՝, Պ. Սգոֆէրը, ըստ:

Եթէ պառաւ կինը նոյն պահուն կարենար տես-  
նել զայն, պիտի ահաբեկէր:

Բաւական երկար լսութիւն մը տիրեց: Ծուարած  
կերպարանքով մը մոմին բոցը կը քննէր և պատրոյ-  
գին բոլորտիքէն այրելու չափ տաք մոմ կ'առնէր:  
Պառաւը կ'սպասէր: Բայց համարձակեցաւ ձայնը հա-  
նելու:

— Պ. քաղաքապետ, ի՞նչ պատասխան տամ:

— Բոէ որ սպասէ քիչ մը, հիմա կ'իջնեմ:

Գ Լ Ո Ւ Ե .

Ա Բ Գ Ե Լ Ք Ն Ե Բ Բ

Այն ժամանակ Արասէն դէպի Մ... երթեւեկող սուրհանդակները կայսրութեան ժամանակ հաստատուած պվտիկ զեսպակներով կ'երթեւեկէին։ Այս սուրհանդակի գեսպակները երկանիւ կառքեր էին, որոնց ներսի կողմը չիկագոյն կաշիով ծածկուած էր։ Այս կառքերը պտուտակածեւ զսպանակներու վրայ կը դրուէին, և միայն երկու նստելու տեղ ունէին, մին սուրհանդակին և միւսը ճամբորդին համար։ Անիւները երկայն միջնանիւներ ունէին՝ որոնց պաշտօնն էր վեասել և հետեւաբար ստիպել միեւնոյն ճամբէն անցնող կառքերը քիչ մը հեռուն երթալու։ Ալմանիայի ճամբուն վրայ ասանկ միջնանիւներ ունեցող կառքեր գեռ կը տեսնուին։

Նամակի արկդն որ ահագին երկայն տուփ մըն է, կառքին ետեւը կը գրուէր և անոր մէկ ամբողջացուցիչ մասը կը կազմէր։ Արկդը ուեւ և կառքն ալ դեղին գոյնով ներկուած էին։

Զգիտեմ ինչ տձեւ և սապատող երեւոյթ մը ունէին այս կառքերն որոնց նմանն այսօր ամենեւին չգտնուիր. հեռուէն այս կառքերուն անցնիլը և հորիզոնէն ճամբու մը մէջ անոնց սողալը տեսնող մը կրնար կարծել թէ անոնք կը նմանին այն զեռուն-

ներուն, որոնք կարծեմ թէ սպիտակ մրջիւն կ'անուանուին և որոնց պվտիկ իրանը ետեւէն բազմաթիւ ուղեկիցներու շարք մը կը տանի քաշելով։ Այս կառքերը շտապաւ կ'երթային։ Արասի սուրհանդակի կառքը ամէն գիշեր՝ Բարիզի սուրհանդակը անցնելէ ետք, ժամը մէկին կը մեկնէր, և առտու ժամը հինգէն քիչ մը առաջ Մ... կը հասնէր։

Այն գիշերը Հէստէնի ճամբէն Մ... եկող սուրհանդակի կառքը փողացի մը անկիւնէն քաղաքը մըտնելու վայրկենին պվտիկ երկանիւ կառքի մը հետզարնուեցաւ, որու սպիտակ երիվլար մը լծուած էր։ Այս երկանիւ կառքը սուրհանդակին կառքին հակառակ ուղղութեամբը կուգար, և մէջը մէկ անձ կար միայն, որ էր վերարկուով պլուած մարդ մը։ Երկանիւ կառքին անիւը բաւական ուժգին հարուած մը կերաւ։ Սուրհանդակը ձայն տուաւ մարգուն որ կանգ առնէ, բայց ճամբորդը մտիկ չըրաւ և արշաւելով իր ճամբան շարունակեց։

— Ահա խիստ ստիպովական գործ ունեցող մարդ մը, ըստ սուրհանդակը։

Ճամբորդը որ այսպէս կ'շտապէր, այն մարգն էր որու անշուշտ գթութեան արժանի յուզումներով տառապիլը քիչ մը առաջ տեսանք։

Ո՞ւր կ'երթար։ Ինքն ալ չպիտի կրնար ըսել թէ ո՞ւր կ'երթար։ Ինչո՞ւ կ'աճապարէր։ Ինքն ալ չը գիտեր։ Դիպուածը ինչ ճամբայ որ կը ցուցնէր, նոյն ճամբէն անցնելով կ'երթար։ Ո՞ւր։ Անշուշտ Արաս կ'երթար։ բայց գուցէ նաև ուրիշ տեղ։ Մերթ ընդ մերթ ինքն ալ կը զգար թէ ո՞ւրիշ և ո՞ւր երթալը չէր գիտեր և կը սարսէր։ Գիշերուան մթութեան մէջ կը յառաջանար զէպի վիճ մը յառաջանալու պէս։ Բան մը կը մղէր, բան էր կը քաշէր զինքը։ Ոչ ոք կրնայ ըսել թէ ինչ կ'անցնէր իր սրտէն, այլ ամէն

մարդ պիտի հասկնաց թէ ի՞նչ էր անգածը :

Ո՞վ է այն մարդը որ իր կեռնքին մէջ գէթ անգամ մը տեսած չըլլաց անձանօթ աշխարհին այն մը թաղատ խոսոչը :

Այլ սակայն ամենեւին բան մը որոշած, վճռած, հաստատած կամ ըրած չէր: Իր խիղճը վերջնական բան մը չէր ըրած բնաւ: Ինչ որ էր ի սկզբան, կատարելապէս նոյնն էր նաև հիմա:

Ինչո՞ւ Արսոս կ'երթար:

Կը կրկնէր ինքնիրեն ինչ որ արգէն ըսած էր իւրովի երբ Սքօֆէրի կառքը բանոծ էր. թէ իրերու զիճակը ի՞նչ հետեւանք կ'ուզէ թող ունենայ, ամենեւին անպատեհութիւն մը չէր ունենար աչքերովը տեսնել և ինքնին դատել եղելութիւնը. մանաւանդ թէ խոնեմութիւնն ալ կը պահանջէր գիտնալ ինչ որ տեղի պիտի ունենար, թէ կարելի չէր վճիռ մը տալ առանց զիտելու և լաւ քննելու ինդիրը. թէ ամէն բան հեռուէն մեծ երեւոյթով կ'երեւար, թէ սակայն եթէ տեսնէր Շանմաթիէօն, որ թշուառական մըն է անշուշտ, հաւանօրէն իր խիղճը մեծապէս պիտի ըստիփուէր՝ թողլով որ իր տեղը ան երթաց թիարանը. թէ ստուգիւ հոն պիտի դանուին ժավէր, նաեւ երեք վաղեմի թիապարտները, այսինքն Պրըլէ, Ծընիտէօ, Գօշբայլ և որոնք ժամանակատ ճանչցած էին զինքը և որոնք սակայն անշուշտ հիմա չպիտի կրնային ճանչնալ. —ո՛հ, ի՞նչ զաղախար: —թէ ժավէր ամենեւին չպիտի կրնար ճանչնալ զինքը. թէ ամէն մարդ կ'ենթագրէր թէ այն Շանմաթիէօն է ժան վալժանը, թէ ամենէն շատ կը յամարին որոնք որ կը կարծեն և կ'ենթագրին թէ հետեւաբար բնաւ վտանգ մը չկար:

Թէ անշուշտ սեւ վայրկեան մըն է այն, թէ սակայն անվտանգ պիտի անցըներ զայն, մանաւանդ թէ

իր ճակատագիրն որքան ալ յոնի ըլլալ ուզէր, անորս սանձը իր ձեռքն էր, և թէ անոր տէրն էր: Այս մը տածումին կ'ապաւինէր ուպահովութեամբ:

Բայց վերջապէս լաւագոյն պիտի համարէր ամենեւին չերթալ Արսոս:

Սակայն կ'երթար:

Կը մասձէր ու միանգամայն կը մտրակէր երիվարը, որ կանոնաւոր և ապահով կերպով մը որշաւելով ժամը երբուկէս մզնն ճամբայ կ'առնուր:

Քանի կը յառաջանար կառքը, մարդը կերպիւ իւիք ընկրկիւ կը զգար:

Արեւը երնելու ժամանակ բաց զայտի մէջ կը զանուէր. Մ . . . քաղաքէն բաւական հեռացած էր ալ: Հորիզոնին նայեցաւ և տեսաւ որ կը ճերմքինար ան, առանց տեսնելու նայեցաւ որ Ճեռնային արշալոյսի մը բոյր ցուրտ պատկերները իր առջեւէն կ'անցնէին: Իրիկաւնին պէս առաւօտն ալ ճիւաղներ ունի: Զէր տեսներ ծասերու և բլուրներու սեաթոյր ծրագիրները որոնք սակայն առանց անոր զիտութեան և՝ կարծես թէ Փիզիքապէս անոր ներսը թափանցելով հոգւոյն բազմայուղ կացութեան չգիտեմ ի՞նչ տիսուր և աղէտաւոր հանգամանք մը ևս կուտային:

Ամէն անգամ որ կ'անցնէր այն առանձին տուներուն մէկուն առջեւէն, որոնք երեխն ճամբաներու ներկայութեամբը չինուած են, ինքնին կ'ըսէր: Այս սակայն մարդկի կան որոնք կը քննանան:

Երիվարին արշաւը, սապարէզին փոքրիկ զանգակները և քարայատակին զրայէն հոլովող անիւները մեղմ և միաձեւ ձայն մը կը հանէին: Այս բաները սիրուն կ'երեւնան երբ զուարթ է մարդս. տիսուր կ'երեւնան երբ արտում է ան:

Երբ Հեստէն հասաւ, բոլորովին լուսցած էր անզանդոկի մը առջեւ կանգ առաւ, որպէսզի ձին հան-

գառանայ ու միանգամայն ուստելու համար վարսակ  
տրուի անոր:

Ինչպէս Ագօֆէր ըսած էր, այս ձին Պուլօնիի  
փոքրածն ձիերու տեսակէն էր, այս տեսակ ձիերուն  
գլուխը, փորը շատ մեծ է, բայց պարանոցը բաւա-  
կանին չափ չէ. լանջը բաց, գաւակը լայնաձեւ,  
ծունկը վտիտ և բարակ ու հաստատուն է, այս ձիե-  
րուն տեսակը վտիտ և բարակ ու սոքը հաստատուն  
և քաջողջ է: Ագօֆէրի լաւ կենդանին երկու ժամ-  
ուան մէջ հինգ մզոն քալած էր և գաւակին վրայ և  
ոչ իսկ կաթիլ մը քրտինք անէր:

Կառքէն իջած չէր մարզը: Ախսոին ծառան՝ որ  
վարսակը կը բերէր յանկարծ ծոեցաւ և ձախ կողմին  
անիւը զննելով:

— Շատ հեռի պիտի երթա՞ք այս կառքով, հար-  
ցոց:

Ճամբորդն առանց մտախոնէլէ զագրելու պա-  
տախոննեց.

— Ինչո՞ւ կը հարցնես:

— Հեռի՞ տեղէ կուգաք, կրկնեց ծառան:

— Հինգ մզոն հեռի տեղէ կուգամ:

— Ա՞ն:

— Ինչո՞ւ ա՞ն ըրիր:

Ծառան նորէն ծոեցաւ, պահ մը լոիլ կեցաւ  
ուշագրութեամբ անիւին նայելով, յետոյ կանդնելով  
քսու.

— Վասնզի այս անիւը թէ և կարելի է որ հինգ  
մզոն ճամբայի գիմացած ըլլայ, բայց հիմա անտա-  
քակայս և ոչ իսկ մէկ քառորդ մզոնի պիտի զիմանայ:

Ճամբորդը կառքէն վար իջնելով ըսաւ.

— Ի՞նչ կ'ըսես, բա՛րելիամ:

— Կ'ըսիմ թէ հրաշք մըն է հինգ մզոն ճամբայ  
անիւլը և մեծ ճամբու վարի փոտերուն մէկուն մէջ

ձիին հետ չգլորուիլով: Դուք ալ նայեցէք, եթէ չէք  
հաւատար:

Անիւն իրօք մեծապէս փասուած էր: Սուրհան-  
գակին կառքին զարնուելովը անիւին երկու շատա-  
ւիզները ձեղքուած էին, միջնանիւն ալ քերուած էր,  
և պատասկին ծակն ալ աւրուած:

— Բարեկամ, ըսաւ ծառային, այստեղ սայլա-  
զործ մը կա՞յ:

— Անշուշտ, պարոն:

— Խնդրեմ, գնա՞ և հոս կանչէ՛ զայն:

— Աս տեղն է: Է՛, Պուրկայլեար վարպետ, հոս  
եկուր:

Պուրկայլեար վարպետը որ սայլազործն էր, իր  
զուոփին շեմին վրայ կը կենար, եկաւ, անիւը քրն-  
նեց և կարուած սոտք մը գիտող վիրաբոյժի մը պէս  
զէմքը ծոմոկեց:

— Կրնո՞ս անմիջոպէս շինել այս անիւը:

— Այո՞, պարոն:

— Ե՞րբ պիտի կրնամ ճամբայ ելնել:

— Վաղը:

— Վա՞զը:

— Ամբողջ օրուան մը գործ կայ անիւին վրան:  
Եթէ ստիպողակա՞ն է ճամբորդութիւնով:

— Շատ ստիպողական: Առ առաւելն մինչեւ մէկ  
ժամ պէտք է որ մեկնիմ:

— Անկարելի է, պարոն:

— Ինչ որ ուզուի կը վճարեմ:

— Անկարելի է:

— Լու: մինչեւ երկու ժամ:

— Այսօր անկարելի է: Պէտք է նորէն երկու  
շատաւիզ և միջնանիւն մը շինել: Վաղունէ առաջ չէ՛ք  
կրնար մեկնիլ, պարոն:

— Աւնեցած գործո չկրնար վազուան սպասել։  
Միթէ կորելի չէ փոխանակ այս անիւը նորոգելու  
տեղը ուրիշ մը դնել։  
— Ի՞նչպէս կրնայ ըլլալ։  
— Սայլագործ չհօռ։  
— Անշուշտ պարոն։  
— Միթէ անիւ մը չունի՞ս որ ծախես ինձ, այս  
կերպով անմիջապէս կրնամ մեկնիլ։  
— Պահառափի՞ս անիւ մը։  
— Այս'։  
— Զեր կառքին բոլորովին յարմար անիւ մը  
չունիմ։ Անիւները զուգ կ'ըլլան։ Երկու պատահա-  
կան անիւ միասեղ չեն գործածուիր։  
— Աւրեմի զոյզ մը անիւ ծախէ ինձ։  
— Պարոն, ամէն անիւ ամէն առանցքի չի յար-  
մարիր։  
— Փորձէ՛ անգամ մը։  
— Պարապ բան է, պարոն, ծախելու համար ու-  
նեցած անիւներս միայն սայլի անիւներ են։ Հոս  
պղտիկ գիւղ մըն է, գտնուածր այս է։  
— Գոնէ ինձ վարձելու կառք մը ունի՞ս։  
Սայլագործ վարպետն անգամ մը նայելով հաս-  
կըցած էր որ ճամբորգին կառքը վարձով առնուած  
կառք մըն էր։ ուսերը շարժեց և րուաւ։  
— Շխտակը աղէկ կը նայիք եղեր ձեզ վարձուած  
կառքերը, եթէ ունենայի անգամ տալ չպիտի ուղէի։  
— Ծախո՞ւ ալ չունիս։  
— Կառք չունիմ։  
— Ի՞նչ, պղտիկ կա՞ռք մըն ալ չունիս, արգէ՞ն  
ըսի թէ յօժարակամ պիտի վճարեմ լիքու պահանջած  
գումարդ։  
— Պղտիկ գիւղ մըն է այս, կայանին մէջ հին

կառք մը ունիմ զոր պահելու համար տեղույթ քաղ-  
քինինիրէն մին տուաւ ինձ և զոր ամէն ամսոյ և բն-  
սունըմէկին կը գործածէ։ Կրնամ ձեզ վարձել ոյն,  
կառքը, հոգս անգամ չէ։ բայց պէտք չէ որ քաղ-  
քինին կառքին անցնիր տեսնէ, գիտնալու է նաև  
որ երկու ձի լծել հարի է կառքին։  
— Ոսւրհանգակի ձիեր կ'առնեմ։  
— Ա՞ւը պիտի երթաք, պարոն։  
— Արսու։  
— Այսօ՞ր կ'ուզէք ք հասնիլ։  
— Անշուշտ։  
— Ոսւրհանգակի ձիե՞ր առնելով։  
— Ի՞նչո՞ւ չէ։  
— Միթէ միասն ունի, եթէ կէս պիշերէն չորս  
ժամ ետք հասնելու ըլլաք։  
— Անշուշտ ունի։  
— Վասնգի կ'ուզէի բան մը ոսել, եթէ սուր-  
հանգակի ձիեր առնելու ըլլաք պարոն, անցագիր  
ունի՞ք։  
— Այս'։  
— Ապա ուրեմի սուրհանգակի ձիեր առնելով  
վազուենէ ասաջ չպիտի կրնար Արսու հասնիլ։ Այս  
կողմն ճամբաները ծուռումուու են, կառքի կայան-  
ները ուզած ձիդ չդանուիր, վասնգի ձիերը գաշտերը  
զրկուած են։ Մեծ արօներու գործածութեան եղա-  
նակը նոր կը սկսի, ուժեղ ձիերու պէտք կայ, հետե-  
ւարար թէ՛ սուրհանգակներու և թէ՛ ուրիշ տեղ գրա-  
նուած ձիերը կ'առնուէին։ Մէն մի կայարան հասնե-  
լով առնուազն երեք կամ չորս ժամ պիտի սպասէք։  
Տեղ տեղ ալ հետի պիտի քալէք։ Շատ բլուրներու  
վրայէ ազցելու պիտի պարտաւորուիք։  
— Ապա ուրեմի ձիով կ'երթամ։ Քակէ ձին կառ-

քէն։ Հարկաւ կրնամ համեստ մը գնել այս կողմերէն։  
— Անշուշու բայց այս ձին համեաի կրնա՞յ զիմանալ։  
— Աղեկ ըսիր հիմա միտքս եկաւ ո՞ր չդիմանար։  
— Ուրեմն . . .  
— Բայց գիւղին մեջ չե՞մ կրնար վարձու ձի մը  
գտնիլ։  
— Անգույ քալելով ուզգակի Արսու երթալու համար։  
— Այս՛։  
— Մեր կողմերը չգտնուիր այնպիսի ձի որու հարկաւորութիւն ունիք։ Գտնուելու ալ ըլլայ հարկ է ծախու առնուք, վասնզի ձեզի չեն ճանչնար այս կողմերու մարդիկը։ Բայց ոչ ծախու և ոչ ալ վարձու պիտի գտնէք անանկ ձի մը, նաև հինգ հարիւր ֆրանք նուե հազար ֆրանք տալ ուզէք։  
— Ի՞նչ ընելու է ուրեմն։  
— Եխոակը անկեղծութեամբ կ'ըսեմ թէ առնենք աղեկ միջոցն եւ վազաւան թուուլ ճամբորզութիւնը որպէսզի անխը նորոգեմ։  
— Վազը շատ ուշ է։  
— Է՛ն, ինչ ընենք։  
— Արսու զացող ուուրհանդակին կառքը մտնեմ։  
Ե՞րբ կ'անցիի։  
— Վազը գիշեր։ Սուրհանդակի երկու կառքերը գիշերը կ'երթեեկեն։ մին կ'երթայ և միւսը կուզայ։  
— Բայց իրա՞ւ կ'ըսեք թէ օրուան մը զարձ կայ այս անխը նորոգելու համար։  
— Այս՛, օրուան մը, մանսանդ թէ ամբով օրուան մը։  
— Երկո՞ւ բանուոր բանեցնելով։  
— Տասը բանուոր բանեցնելով։

— Ծառաւիղները չե՞ն կրնար չուտններով կապ-  
ուիլ։  
— Ծառաւիղները կը կապուին բայց միջնունիւն  
ոչ։ Մանաւոնդ թէ անխի ին շրջանակն ալ արտու-  
է։  
— Այս քազարը կառք վարձող մը չկա՞յ։  
Զիազարմանն ու սոցլազործ վարպետն երկոքին  
միասին իրենց զլուխը վեր բնելով պատասխանեցին։  
— Ոչ։  
Անրու արախութիւն մը զգաց ճամբորզը։ Յայտնի  
էր թէ Նախախնամութեան մտար կար այս գործին  
մեջ։ Ան էր իր կառքին անխի ր կոսրոզը և զինքը  
կը ճամբուն վրայ ձգոզր։ Բայց ճնողանդած չէր  
Նախախնամութեան այս սոտչին անօրինութեան որ  
տեսակ մը հրամանն էր, ամէն ձիգ թափած էր իր  
ճամբորզութիւնը շարունակելու համար։ ուզգայտու-  
թեամբ ամեն միջոցներու զիմած էր բնդունայն եզա-  
նակն ալ յոդնութիւնն ալ, ձախորն ալ առ սցինչ սե-  
պած էր նոպանուկին համենի համար։ որ և է կեր-  
պով յանցաւոր չէր կրնար համարտիլ ինք։ Անելի  
հեռի երթալու արգիլուին իրեն վերարերաց ինզիր  
մը չէր։ Յանցանքն իրը չէր, այս արգիլու ոչ թէ իր  
խղճին ալլ Նախախնամութեան թոցլաւութեամբը  
պատահած էր։  
Ծունչ առաւ։ Ժավէրին այցե ութենէն ի մեր  
առաջին անգամն էր որ ազատուին և բոլոր կործ-  
քովը շտանչ մը կ'առնաւոր։ Այնպէս կը կարծէր թէ  
քսան ժամե ի վեր իր սիրու ճնշող երկաթեայ ճուքին  
ալ թուլուց զայն։  
կ'երիւակայէր թէ Առաւուծ իր կողմն էր, և կը  
յայտնուէր։  
Ըստ իւրավի թէ բրած էր ինչ որ կրնար ընկե  
և թէ հիմակ իրեն կը մնար ետ երթալ հանդարտորէն։

Եթէ սայլագործին հետ ըրած խօսակցութիւնը պահպոկին սեհեսովներուն մէկուն մէջ տեղի ունեցած ըլլար, ոչ ոք ականատես եղած պիտի ըլլար ըսուած խօսքերը, իրերու զիմակն անփոփոխ պիտի մնար, և հաւանական է որ հարի չպիտի ունենայինք պատմելու յիտագայ գէպքերուն և ոչ մին. բայց այն խօսակցութիւնը փողոցը տեղի ունեցած էր։ Փողոցին մէջ տմէն անգամ ոռ խօսակցութիւն մը կ'ըլլայ. անհրաժեշտ խումբ մը կը կ'ազմէ Շիշտ կան այնպիսի անձեր որոնք միմիայն կ'ուզեն հանդիսական ըլլալ։ Երբ ճամբարդը սայլագործին հարցումներ կ'ընէր, քանի մը եկողներ և գացողներ անոնց բոլորտիքը կանգ տուած էին։ Ենթատի տղայ մը որ ոչ ոք ուշադրութիւն բրած էր, քանի մը բուպէ մտիկ ընելէն ետք խումբէն բոժնուած և կացած էր վազելով։

Ճամբարդն՝ իր ներքին խորհրդակցութիւնէն ետք զոր քիչ մը առաջ նորմարեցինք։ Երբ կ'որոշէր ետքանայ առաջան ալ ետ կը դառնար պառաւ կնիկի մը հետ։

— Պարոն, բսաւ կինը, ծոռաս կ'ըսէ թէ կառք մը վարձու բռնել կ'ուզէք։

Ճամբարդը երբ լսեց այս պարզ խօսքերը, զոր տղայի մը առաջնորդութեամբը եկող պառաւ կնիկ մը ըսած էր։ Կանակէն սկսաւ քրտինք հոսիլ ուղիորէն։ Կարծեց թէ զինք արդէն թոյլ տուող ձեռքը ետեւէն մութին մէջ վերառին կ'երեւար, և թէ բոլորովին պատրաստ էր նորէն բռնելու զինքը։

— Այո՞ւ, կին դու, վարձով բռներու կառք մը կ'ուզեմ, պատասխանեց։

Եւ շուտով շարայրեց։

— Բայց այս քաղաքին մէջ չկայ։

— Կայ, ըստ պառաւը։

— Ո՞ ր կայ, հարցուց սայլագործը։

— Իմ տանս մէջ պատասխանեց պառաւք։ Սարսուցաւ ճամբարդը։ Աղետաւոր ճեռքը նորէն քոնած, էր զինքը։

Պառաւը իրօք սայլերու կայանին մէջ ուռիէ պղտիկ կառք մ'ունէր։ Սայլագործը և պանդոկին ծառան ցաւելով որ ճամբարդը պիտի փախցնեն իրենց ձեռքէն, միջամտելով ըսին։

— Երկայն և սոսկալի սայլ մըն է ըսածը. առանցքին վրայ մերկ գրուած բան մըն է. — Ստոյզ է նաև որ նստարանները կաշիէ երկայն փոկերով կախուած են ներսը։ Անձրեւը ներս կուգայ. — Խոնաւութենէն ժանգոտած և մաշած են անիւնները. — Երկանիւ կառքէն առելի չկրնար զիմանալ ճամբարն. — Պարզապէս ճամբար սայլ մըն է. պարոնը մեծապէս պիտի սիսալի եթէ այն սայլով ճամբարդելու հաւանի, և այլն . . .

Սուտ չէին այս զիտողութիւննեիր, բայց այս քենոտկիր սայլը, այս ճամբար սայլը, այս բանը, ի՞նչ կ'ուզէր թող ըլլար. Երկու անիւնով կը շարժէր և կրնար Սրաս երթալ։

Վճարեց ինչ որ ուզուեցաւ իրմէ. իր երկանիւ կառքս սայլագործին յանձնեց նորոգելու համար որպէսզի ի զարձին նորէն առնէ, ճերմակ ձին նորէն պղտիկ կառքին գծել տուաւ, մէջը մտաւ և տուաւուէն ի վեր բռնած ճամբայէն սկսաւ երթալ։

Երբ կառքը երթալ սկսաւ, իսուտովանեցաւ ինքնին թէ պահ մը առաջ կերպիւ իւիք ուրախացած էր մտածելով թէ չպիտի երթար ուր որ կ'երթար։ Գրեթէ բարկութեամբ քննեց այս ուրախութիւնը և տեսաւ որ անհեթեթ ուրախութիւն մըն էր այն։ Ի՞նչ կար ուրախանաւու ետ դառնալով։ Վերջապէս արագօրէն կը ճամբարդէր։ Ոչ ոք կը բռնազատէր զինքը այս ճամբարդութիւնը ընելու։

Մանաւանդ թէ ինչ որ պիտի պատահէր, առանց  
իր կամեցոզութեան չպիտի պատահէր:

Հետեւէն կ'ելնէր արդէն երբ ձայն մը լսեց որ  
կը պոռար, կեցի՛ք, կեցի՛ք, կեցուց կառքը չգիտեմ  
ինչ տենգային և ջղաձզային շարժաւմով մը որ յայսի  
կը նմանէր:

Պոռացողը պառաւին պատիկ ծառան էր:

— Պարան, ըստ, կառքը ես գտայ ձեզի համար:

— Ե՛, ի՞նչ կ'ուզես:

— Բան մը չտուիք ինձ:

Ան որ ամէնուն ալ և յօժարութեամբ պարգեւ  
կուտար, տղուն այս պահանջումը անհնարին և զրե-  
թէ սոսկալի համարեց:

— Ա՛ն, գո՞ւ ես գտնողը, որիկա՞յ, բան մը չպի-  
տի տամ:

Մտրակեց ձին և արշաւելով մեկնեցաւ: Ծառ-  
ժամանակ կորուսած էր Հէստէնի մէջ, և կ'ուզէր այն  
կորուստին տեղը լիցնել: Պղտիկ ձին քաջ էր և եր-  
կու ձիի պէս կը տանէր կառքը, բայց ժամանակը  
փետրուար ամսոյ ժամանակը ըլլալով անձրիւ եկած  
էր, և ճամբաները յոռի էին: Մանաւանդ թէ կառքը  
չէ թէ երկանիք այլ բիրու և ծանր կառք մըն էր:  
Սոկէց զատ ճամբուն վրայ բազմաթիւ դառիթափներ  
կային:

Չորս ժամի մէջ կրցաւ Հէստէնէն Սէն Բոլ եր-  
թալ: Չորս ժամ տեւեց հինգ մղոնը:

Սէն Բոլ հասնելով պանդոկ մը իջաւ, ձին հանել  
տուաւ կառքէն և տխոռ զրկեց: Սքօֆէրին տուած  
խոստումին համեմատ մսուրին քով սպասեց մինչեւ  
որ ձին կերակրի: Սպասեց տրտում և խառնաշփոթ  
քաներ մտածելով:

Պանդոկափետին կինը ախոռը մտաւ:

— Պարոնը միթէ չուզե՛ր նախաճաշել:

— Աղէկ որ ըսիք, մանաւանդ թէ ախորժակ ալ  
ունիմ, ըստ:

Գնաց այս կնոջ ետեւէն որու գէմքը առոյց և  
զուարթ էր: Ճամբորզը կնոջ առաջնորդութեամբ  
ստորին սրան մը մտաւ ուր սեղաններ կային: ասոնց  
փողները մոմուած կտաւներ էին:

— Ծուտ ըրէ, կրկնեց աղեւորը. պէտք է որ  
ճամբայ ելնեմ: Սախողական է ճամբորդութիւնս:

Հորանիտացի անձեայ սպասուհի մը շտապաւ սե-  
զոնին սպասները բերաւ: Ճամբորզը այս աղջկան կը  
հայէր բարոյալի զգացումով մը:

— Կը զգայի թէ բան մը ունիմ, ըստ ինքնի-  
րին: Նախաճաշիկ չէի ըրեր:

Կերակուրը բերուեցաւ: Հացը առաւ յարձակու-  
մով մը և պատառ մը խածաւ: յետոյ յամբարար սե-  
զանին վրայ զրաւ զայն և ա՛լ չկերաւ:

— Ի՞նչո՞ւ աղի է ասոնց հացը, հարցուց սայլոր-  
դի մը որ ուրիշ սեղանի մը քով կը ճաշէր:

Սայլորզը Գերմանացի էր և չասկցաւ հարցումը:  
Գարձեալ ախոռը ձիին քովը զնաց:

Ժամէ մը ետք Սէն Բոլէն ելած էր և կը յառա-  
ջանար զեափի թէնդ որ Արասէն հինգ մղոն հետի էր:

Ի՞նչ կ'ընէր ճամբան շարունակելով, ի՞նչ կը  
մտածէր: Ի՞նչպէս առտուն, նոյնպէս և հիմա կը

նայէր որ ծառերը, խոզանով ծածկուած յարկերը,  
մշակուած զաշտերը կ'անցնէին, ինչպէս նաև կ'անե-

րեւութանային ընական վայրերը որոնք կը խախտին  
ամէն անգամ որ ճամբորզը անկիւնէ մը դառնալով  
ուրիշ ուղի մը կը մտնէ: Այս այնպիսի հայեցողու-  
թիւն մըն է, որ երբեմն սրտին կը բաւէ, և հարկ  
թողուր մտածելու: Առաջին և վերջին անգամ հա-  
շվողուր մտածելու: Առաջին և վերջին անգամ հա-

գելը ամէն վայրկեան ծնիլ և մեսնիլ է: Գուցէ իր մտքին ամենէն անյայտ ունմաններէն զիտելով՝ այս փոփոխական հորիզոններու և մարդկային կեանքի մէջ բազգառութիւններ կ'ընէր: Կեանքի ամէն բաները մշտնչենալով մեր տեսութենէն հեռանալով կը փախչին:

Մթութիւնները և ճուաղայթները իրարու կը խսոնուին:

Փաւաւոր լոյսէ մը ետք խօսարում մը կը տիրէ. կը նայինք, կ'աճապարենք, ձեռք կ'երկնցնենք բըռնելու համար ինչ որ կ'անցնի. կեանքի ամէն մէկ գէպքը ճամրէ մը ուրիշ ճամրոյ մտնելու անկիւն մընէ, և ահա յանկարծ կը ծերանանք: Կարծես սսունում մը կը զգանք. ամէն բան խօսարին է, մթապատ զուռ մը կը նշարենք, և այն տիսուր երիվարը որ մեզի կը տանէր՝ կանգ առնու: Եւ ահա սքոզուած և անձանօթ էտկ մը կը տեսնուի որ երիվարին կապերը կը քակէ խօսարին մէջ:

Երեկոյեան մութեան տիրելու ժամանակ, քանի մը մանուկներ որսնք զպրոցէն կ'ելնէին, այս ժամբորդին նայեցան որ թէնգ կը մանէր: Ստոյգ և թէ օրերը տակաւին տարուան կարծ օրերն էին: Ճամբորդը թէնգի մէջ չկեցաւ ամեննեին: Դիւզէն զուրս ելնելու պահուն քարայտակը շինող գործաւոր մը գլուխը վերցուց և ըստ:

— Ետ յոգնած է սա ձին:

Իրօք ինեղծ անասունն ալ քալելով կ'երթար:

— Միթէ Արա՞ս կ'երթար, հարցուց գործաւորը:

— Այս:

— Եթէ այդ կերպով երթալու ըլլաք, կանուխ չպիտի հասնիք:

Ճամբորդը կեցուց ձին և հարցուց բանուորին:

— Ասկէց մինչեւ Արաս քանի մզոն ճամբայ կայ տակաւին:

— Գրեթէ ձիչդ եօթը մզոն:

— Ո՞վ ըստ, ուզեցոյց գրքին մէջ հինգ մզոն և մէկ քառորդ նշանակուած է:

— Ա՛հ, ըստ բանուորը, չգիտէ՞ք ուրիմի թէ ճամբան կը նորսուի հիմա: Ասկէ քառորդ մը անդին ճամբան կարուած պիտի գտնէք: Աւելի հեռու երթալը անկարելի է:

— Իրա՞ւ կ'ըսէք:

— Զախ կողմի ճամբայէն գացէք որ Գարանսի կը տանի, առուակէն անցէք, երբ Գապէն հասնիք, աջ կողմի ճամբան բ նկցէք. Մօն Սէնթ ելօյի ճամբան է այն և Արաս կը տանի:

Բայց զիշեր է արգէն, պիտի զարտուղիմ:

— Տեղացի չէ՞ք:

— Ո՛չ:

— Պարոն, կրկնեց բանուորը, կ'ուզէ՞ք որ ձեզ իրատ մը տամ: Զեր ձին յոգնած է, թէնգ վերտգարձէք: յու պանդոկ մը կայ, այս զիշեր հոն պատկեցէք, վազը գացէք Արաս:

— Պէտք է որ այս զիշեր հոն գտնուիմ:

— Ատ ուրիշ բան է: Ուրիմի այն պանդոկը գուցէք և օգնական ձի մը առէք: Զիուն տէրը ձեզ կ'ուսնչուորդէ զարտուղի ճամբաներէն:

Բանուորին խրառչը բանեց, ետ զարձառ և կէս ժամէն ետք միեւնոյն տեղէն կ'անցնէր արշաւելով և օգնական յաւ ձիով մը: Կառքին քեզեքին վրայ ձիադաման մը նստած էր որ սուրհանդակ կ'անուանէր:

Բայց ճամբորդը կը զգար թէ ժամանակ կը կորուսէր:

Գիշեր եղած էր բոլորովին:

Զարտուղի տեղերը մտան, ճամբան սոսկալի էր:

Կառքը անիւի հետքերուն մէկէն գէպի միւսը կ'իյշնար։ ձամբորդը սուրհանգակին ըստ։

— Շարունակ արշաւենք։ կրկին բնծայ սլիտի տամ քեզ։

Տատանումի մը ասթիւ կառքին լծակը կոտրեցաւ։

— Պարոն, բուռ սուրհանգակը, ահա լծակը կոտրեցաւ, չփառեմ թէ ի՞նչպէս պիտի քեմ ձին։ Գիշերը շատ յոսի և այս ձամբան։ եթէ հաճէիք զանալ և թէնգի մէջ պառկիւ, վաղը առտու կանուխ կրնացինք Արաս հասնիւ։

— Զուանի կասր մը և զանակ մը անի՞ս, պատախանեց ձամբորդը։

— Այո՛, պարոն։

Ծառի սոս մը կտրեց և լծակ ըրաւ զայն։

Այս պատճառաւ ալ քամն բոսի կորսուեցաւ։ բայց արշաւումով մեկնեցան։

Դաշտը խաւարամած էր։ Բլուրներուն վրայ ցած, կարձ և սեւ մասախուզներ կը սովորին, և մուխի պէս կը հեռանային անոնց վրայէն։ Ամսերու մէջ դրեթէ սպիտակ նշոյլներ կային։ Ծովի կողմէն եկազ հով մը հօրիզոնին ամէն կողմերէն կարասիներ շարժող մարգու մը պէս զզրդիւն կը հանէր։ ինչ որ կը նշմարուէր, սարսափելի երեւոյթներ ունէր։ Ո՛րքան բաներ կը սարսովին զիշերուան այս ահագին շունչերէն։

ձամբորդը ցուրտէն կը դոզար։ Առջի օրէն ի վեր կերակուր չէր կերած։ Անորոշապէս կը յիշէր թէ ութ տարի առաջ ալ Տ . . . ի շրջակաները զիշերով կը քաւլէր։ բայց կը կարծէր թէ երէկուան յիշատակ մըն է այն։

Հեռուէն զանգակատուն մը ժամը մէկը զարկաւ Հարցուց տղուն։

— Քանի՞ է ժամը։

— Եօթը, պարոն, ութին Արաս պիտի զրունուինք։ Ա՛լ երեք մղոն ձամբայ ունինք։

Եոյն պահուն առաջին անգամն էր որ խորհեցաւ, և աւելի առաջ չխորհելուն զարմացաւ։ — թէ զուցէ անօգուտ էր իր կրած բոլոր աշխատանքը։ թէն ոչ խկ զիտեր թէ զատը քանիին պիտի տեսնուի։ թէ զէթ կը պարտաւորէր տեղեկութիւն առած ըլլալ այս մասին։ թէ այլանգակ ընթացք մըն էր այսպէս բուդիպուածի ձամբորդութիւն մը ընել առանց գիտնաւու թէ բանի մը պիտի ծասայէ՞ այն թէ ոչ։

Յետոյ միտքովը քանի մը հաշիներ ըրաւ։ հաշիւ ըրաւ թէ եղեռնական տեսաններու նիստերը սովորաբար առաւօտեան ժամը իննին կը սկսին, թէ այն զատը երկար տեսող զատ մը չէր։ թէ ինձորի գողութիւնը շուասվ տեսնուող գործ մըն է։ թէ ա՛լ այնունետեւ կը մնար հասկնալ թէ գողը նոյն ինքն ժան վալժանն է թէ ոչ։ ան ալ չորս կամ հինգ հոգիի վկայութեամբը և փաստաբանին քանի մը խօսքերովը պիտի որոշուէր։ թէ ամէն բան լմնալէն ետք Արաս պիտի ըլլայ։

Սուրհանդակը ձիերը կը մտրակէր։ Առուակէն անցեր և Մօն Սէնթ Էլոէն ալ անցնելով հեռացեր էին։

Գիշերուան խաւարը հետզնետէ կը թանձրանար։

Գ Լ Ա Խ Խ Զ .

## ՅՈՅՔ ՍԵՆՅԵԼԻԾ ԿՐ ՓՈՇՉՈՒԽ

Սակայն նոյն վայրկեանին Ֆանթին ուրախութեան մէջ էր :

Խիստ գէշ զիշեր մը անցուցած էր՝ երազներ տեսնելով, սոսկալի կերպով հազարով, տեսդն ալ սսատկանալով։ Առաւօտուն՝ երբ բժիշկը զինքը տեսնելու եկաւ, Ֆանթին կը բանդագուշէր։ Բժշկին կերպարանքը խոռվուած էր, պատուէր տուած էր անմիջապէս իմաց տրուի իրեն երբ Մատրէն զայ։

Ֆանթին առաւօտուն՝ տիրութեամբ անցուց, քիչ խօսեցաւ և իր անկողնի սսաւաններուն վրայ ծաւլեր ըրաւ, ցած ձայնով և կմղալու պէս հաշիւներ ընելով որոնք կ'երեւար թէ հեռաւորութեան հաշիւներ էին։ Խորունկ և անշարժ էին տչքերը որոնք գրեթէ մարած կ'երեւային և որոնք սոսկայն մերթ ընդ մերթ նորէն կը վառէին, ասողերու պէս կը փողփողէին։ Երբ տխուր ժամ մը կը մօտենայ, կարծես թէ երկնային ճառագայթով կ'ողողուին որոնք որ երկրային ճառագայթէն կը զրկուին։

Ամէն անգամ որ քոյրը Սէնյրիս անոր ի՞նչպէս ըլլալը կը հարցնէր, անփոփոխ կերպով կը պատասխանէր։ — Լա՛ւ, կ'ուգէի Պ. Մատրլէնը տեսներ։

Քանի մը ամիս տապաջ ձիշդ այն ժամանակ ուր Ֆանթին իր վերջին համեմատութիւնը, վերջին ամօ-

թն և վերջին ուրախութիւնը դեռ նոր կորսուած էր, ինքն իր ստուերն էր, հիմա ալ ինքն իր ուրախաննէր։ Ֆիզիգական հիւանդութիւնը կատարելագործած էր ինչ որ բարոյական հիւանդութիւնն ըրած էր։ Այս քանութիւնդ տարեկան անձին ձակառը խորշնուած, այտերը թուլցած, ոռւնգերը ճմլուած, ակաները թափուած, զէմքը կապարի զոյն առած, վիզը սոկրուած, անրակները ցցուած, անդամները նիհարցած, մարմինը հոզի զոյն առած էր, և իր խարտիշագոյն մազերն արեւոր մազերու հետ խառնուած կը բուանէին։ Բարէ՛, հիւանդութիւնն ո՛րքան չուտ կը ծերացնէ մարդու։

Կէսօրին բժիշկը նորէն եկաւ, քանի մը պատուէրներ տուած, հարցուց թէ պարոն քաղաքապետը հիւանդանոց եկած էր թէ ոչ, և զլուխը օրրեց։

Պ. Մատրլէն սովորաբար ժամը երեքին կուգար հիւանդը տեսնելու համար։ Ճշգամիրութիւնը բարութիւն մը ըլլալով, ճշգամէր էր ան։

Ժամը երեք երբ զարկաւ, Ֆանթին որ սովորաբար հազիւ թէ կրնար շարժիլ իր անկողնին մէջ, ջղաձգային ճնշորմով մը սոկրուած և գունաս ձեռները իրարու միացուց, և անա կրօնուհին խորին հառաշնք մը լսեց որ անոր կուրծքէն կ'ելլեր և որ կարծես թէ բոս մը կը վերցնէր։ Յետոյ ետին դարձաւ Ֆանթին և զէպի դաւոր նայեցաւ։

Ոչ ոք ներս մտաւ և ոչ ալ զուոր բացուեցաւ։ Քառորդ մը այս գիրքով կեցաւ, աչքը զուոին վրայ հաստատած, անշարժ և կարծես թէ շունչը բանելով։ Բոյրը չէր համարձակեր հետը խօսելու և եկեղեցին ժամացոյզը ժամը երեք և մէկ քառորդ

զարկաւ։ Յանթին մեքենապէս բարձին վրայ դրաւ պլուխը։

Բան մը չըսաւ, և սկսու սաւանին վրայ ծալեր կազմել։

Դէս ժամ անցաւ, անցաւ նաև մէկ ժամ, բայց ոչ ոք եկաւ, առէն անգամ որ ժամացայցը կը զարնէր ֆանթին կը կանգնէր և գառտին կողմը կը նայէր, յետոյ նորին կը պասկէր։

Մաքէն ինչ անցնիլը յայտնապէս կ'երեւար, բայց որ և է անուն մը չէր տար, չէր գանգատէր, ոչ զոք կ'ամբաստանէր միայն թէ աղէտանոր կերպով կը հազար, կրնայ բռուիլ թէ մթութիւն մը կ'իջնէր իր վրայ։ Ֆանթին կապարի գոյն առած էր, և շուրթներն ալ կապարագոյն էին։ Մերթ ընդ մերթ կը ժպտէր։

Երբ ժամը հինգ զարկաւ, քայլը լոեց որ ֆանթին խխտ կամաց և մեղմիւ կ'ըսէր։ — Յայց քանի որ վաղը պիտի մեռնիմ, այսօր չգայն անիրաւութիւն մընէ։

Անրիի քոյրը նոյնոպէս կը զարմանար Պ. Մատենի ուշանալուն։

Յայց ֆանթին իր անկողնին ձեզունը կը նայէր։ Կ'երեւար թէ բան մը յիշել կ'ուզէր։ Յանկարծ չունչ մը հաներու պէս տկար ձայն մը հանելով սկսու երգել։ Կրօնուհին մտիկ ըրտ։ Ահա սու էր ֆանթինին երգու երգը։

«Առնունք պիտի մի շատ բաներ զեղեցիկ, Գէպ աւաններ ասդին անդին գալով ման։

«Վարդն է կարմիր, կապտագոյն է կապուտիկ։ (\*) Ս.յլ ես սիրեմ մանկիկըն իմ սիրական։

(\*) Կապոյտ ծալիի առողջ բոյս մըն է։

«Կոյս Մարիամ ո՞հ, նկարուն մի լոթիկ,

«Իր շուրջն առած՝ վասարանիս եկաւ մօտ,

«— Առ քեզ ահա քօղիս ներքեւ այն մանկիկ,

«Որու, ըստու, խնդրակ էիր ու կարօտ,

«Վազէ՛, գնա՛, գէպի քաղաք, առ կտաւ,

«Դերձան զընէ՛, մատնոց զընէ՛ շտապաւ։

«Առնունք պիտի մի շատ բաներ զեղեցիկ,

«Գէպ աւաններ ասդին գալով ման։

«Կոյս Մարիամ, վասարանս մօտ դրիր,

«Որորան մի ժապուէնով զարդարուն,

«Սիրելապայն է այս մանկիկ զոր ինծի,

«Տուիր զու, քան աստղ երկնից փողիողան։

«Տի՛կին, ըս՛է, ինչ ընեմ այս կտաւով,

«— Եսրածինիկ հագուստ եւ զարդ պատրասէ։

«Վարդն է կարմիր, կապտագոյն է կապուտիկ,

«Ս.յլ ես սիրեմ մանկիկըն իմ սիրական։

«Առաւուկին մէջ նախ այդ կանչ չտառ լուս։

«Մի՛ ուրեր զայն, մի՛ մրաներ, և ապա,

«Կարէ՛ ազւուր մի շրջազգիստ և կտավ,

«Զոր նկարեմ պիտի ծաղկօք և զարկուի։

«— Ա՛յ մանկունին հաս չէ, կտուն ի՞նչ ընեմ։

«— Պատանք չինէ՛ և շաւտ թաղէ՛ զիս տնուի։

«Առնունք պիտի մի շատ բաներ զեղեցիկ։

«Դէպ աւարտներ ասդին անդին գալով ման։

«Վարդն է կարմիր, կապտագոյն է կապուտիկ,

«Ս.յլ ես սիրեմ մանկիկըն իմ սիրական։

Ոյս երգը որորիչ կնոշ մը չին տաղերգութիւնն էր։ Ֆանթին ժամանակու այս երգը երգելով կը քը-

նացնէր իր պղտիկ Գոզէթը, և հինգ տարիէ ի վար, այսինքն զաւկին տեսութենէն զրկուելէն ի վեր, միտքը եկած չէր այն։ Այնքան տրտում ձայնով և այնքան անոյշ կերպով կ'երդէր որ լսողը, նաև կրօնուհի մը ըլլար, կրնար արտասուել։ Քոյրը որ դառնութեանց սովորած էր՝ աչքերուն արցունքով լեցուիլը զգաց։

Ժամացոյը ժամը վեց գարկաւ։ Ֆանթին կարծես թէ չի լսեց։ Այնպէս կ'երեւար թէ ա՞լ չորս կողմեղած իրերուն ուշագրութիւն չէր ըներ բնաւին։

Քոյր Սէնրլիս ծառայող աղջիկներուն մին գործարանը զրկեց զոնապանուհին համեմալու համար թէ արգեօք պարոն քողաքապեար եկած էր և թէ հիւանդարանը պիտի չգար անդամ մը։ Քանի մը բուպէէն ետք աղջիկը ետ դարձաւ։

Ֆանթին միշտ անշարժ էր և իր ունեցած գաղափարներուն ուշադիր կ'երեւար։

Սպասուհին խիստ ցած ձայնով մը պատմեց քոյր Սէնրլիսին թէ պարոն քաղաքապեար աստուն ժամը վեցէն առաջ և ցաւրտին մեկնած էր ձերմակ ձիով լծուած կառքով մը թէ ո՞ր ճամբէն գացած ըլլալը յայտնի չէր։ Թէ ոմանք Արամի ճամբէն անոր դառնալը տեսեր էին։ Թէ ոմանք ալ կը հաստատէին թէ Բարիզի ճամբուն վրայ հանդիպած էին անոր։ Թէ մեկնելու տաեն խիստ հեղ երեւած էր, և թէ դըռնապանուհին ըսած էր միմիայն որ այն գիշեր իրեն չսպասեն։

Մինչեռ երկու կիները իրենց կանակը գէպի ֆանթինին անկողնին գարծուցած։ կը փսփսային, քոյրը հարցուփորձում և սպասուհին ալ ենթադրութիւններ ընելով, ֆանթին անկողնին մէջ ծունկի վրայ եկած էր, գործարանական հիւանդութեանց այն տենդային ուժգնութեամբ որով առաղջութեան աղաս.

շարժումները մահուան ահարկութեան հետ կը խառնուին, և պրկուած ձեռներովը սնարին վրայ կոթնած և գլուխն ալ երկու վարագոյրներուն մէջ տեղէն գուրս հանած մոիկ կ'ընէր։ Եւ ահա յանկարծ պոռաց։

— Պ. Մատրէնի վրայ կը խօսիք։ Ինչո՞ւ այդքան կամաց կը խօսիք։ ի՞նչ կ'ընէ, ինչո՞ւ չգար։

Զայնը այնքան բիրտ և հաստ էր որ կիները մարդու մը ձայն լսել կարծեցին։ ահարեկելով իրենց ետին դարձան։

— Պատասխան տուէ՛ք, պոռաց ֆանթին։

Սպասուհին թոթովելով պատասխանեց։

— Դոնապանուհին ըսաւ թէ այսօր չպիտի կը բնայ գալ։

Ֆանթին առանց փոխելու դիրքը բարձր ձայնով և հրամայական ու միանգամայն կսկածալի եղանակաւ մը կրկնեց։

— Չպիտի՞ կրնայ գալ։ Ինչո՞ւ համար։ Պատասխան գիտէք։ Հիմա կը փսփսայիք իրարու։ Ես ալ կ'ուղեմ գիտնալ։

Սպասուհին չուտ մը կրօնուհին ականջին ըսաւ։

— Պատասխան տուէ՛ք թէ քաղաքապետական ժողովին մէջ զբաղած է։

Քոյր Սէնրլիս թեթեւակի կարմրեցաւ, վասն զի սպասուհին ստախօսութիւնն մը կ'առաջարկէր իրեն։ Բայց միւս կողմէն ալ կը կարծէր որ եթէ հիւանդին ծշմարտութիւնը ըսելու ըլլար, սոսկալի հարուած մը տուած պիտի ըլլար անոր։ և թէ ֆանթինի ներկայ կացութեան նայելով ծանր բան մըն էր այսպիսի լուր մը տալը։ Այս կարմրութը քիչ տեւեց։ Քոյրը իր հանդարտ և տրտում նայուածքը ֆանթինին ուղղելով ըսաւ։

— Պ. քաղաքապետը մեկնեցաւ :

Ֆանթին կանգնեցաւ և իր կրուկներուն վրայ նստաւ : Աչքերը փողփողեցան : Անլուր ուրախութիւն մը տարածուեցաւ իր ցաւագին դէմքին վրայ :

— Մեկնեցաւ, պոռաց, Գօղէթը բերելու գնաց ուրիմի :

Յետոյ երկու ձեռքը դէպի երկինք վերցուց և իր բոլոր դէմքը անպատում երեւոյթ մը առաւ :

Շուրբները կը շարժեր և ցած ձա՞նով ազօթք կ'ըներ :

Երբոր ազօթքը լինցաւ .— Քոյր իմ ըստու, հիմակ ա՛լ կը պառկիմ, ինչ որ համայստի պիտի ընկմ. քիչ մը առաջ տմարդութիւն մը ըրի, ներում կը խընդրեմ բարձր ձայնով խօսելուս համար, քոյր իմ գիտեմ որ բարձր խօսիլը շատ գէշ բան է, բայց առա շտագոն եմ : Բարեբարն Աստուած բարի է, պարսն Մատուին ալ բարի է, եթէ չգիտէք, ըսկեմ ուրեմին, Պ. տորլէն ալ բարի է, եթէ չգիտէք, ըսկեմ ուրեմին, Պ. Մատրին Աօնֆէրմէլլ գնաց պատիկ Գօղէթս առնելու համար :

Ֆանթին պատկեցաւ նորէն, երօնուհին օգնեց բարձր շտկելու համար և վիզէն կախուած արձաթեայ պարձը շտկելու համար և վիզէն կախուած արձաթեայ պատիկ խաչը պազաւ, զոր քոյր Սէնբլիս տուած էր իրեն :

— Ազջիկս, ըստու քոյրը, աշխատէ՛ հանգստանալու հիմա, և ա՛լ մի խօսիր :

Ֆանթին խօնաւ ձեռքովը քոյրին ձեռքը բանեց . քոյրը կը վշտանար անոր այնպէս քրտինք թափելը տեսնելով :

— Այս առաւօտ մեկնեցաւ Բարիզ երթարու համար : Բայց Բարիզէն անցնելու ա՛լ պէտք չունի : Մօնֆէրմէլլ Բարիզէն եկողին ձախակողմը կ'ընկնի : Երբոր Գօղէթին խօսքը կ'ընէի, կը յիշէ՞ք թէ ի՞նչ պէս կ'ըսէր ինձ, «քիչ ատենէն կուզայ, քիչ ատենէն

կուզայ : Կ'ուզէ անակնկալ խազ մը ընել և զիս զարմացնել : Գիտէք եա՛, նամակ մը ստորագրել տուածինձ Գօղէթը Թէնարտիէներէն առնելու համար : Ա՛յ ասոնք բան մը չպիտի կրնան ընել, այնպէս չէ<sup>o</sup>, հարկաւ Գօղէթը պիտի յանձնեն . վասն զի ինչ որ պիտի ներէ որ մանուկը պահեն՝ իրենց պահանցն առնելէն ետք : Քոյր իմ, նշան մի՛ ընէք զիս արգիւլելու համար որ խօսիմ : Խիստ երջանիկ եմ, չատ լուեմ : մանաւանդ թէ շատ անօթի եմ : Հինգ տարի կուոր տեսած չիմ զայն : Դուք չէք երեւակայեր թէ ինչ զրաւիչ բան է զաւակ բառածը : Մանաւանդ թէ պիտի տեսնելք որ շատ սիրուն է ան : Գիտնայիք անգամ մը ինչ պզտիկ, գեղեցիկ և վարդագոյն մատներ ունի : Նախ շատ գեղեցիկ ձեռքեր պիտի ունենայ : Երբ մէկ տարեկան էր, ծիծաղելի ձեռքեր ունէր : Բայց պիտի տեսնենք : Հիստ Գօղէթ մեծցած է : Եօթ տարեկան է : Օրիորդ մըն է : Ես Գօղէթ կ'ըսէմ, բայց անունը Էօֆրազի է : Զեղ բան մը ըսկէմ, այս առաւօտ բուխերիկին վրայի փոխին կը նայէի, և այնպէս նայելով կը կարծէի թէ քիչ տանենքն Գօղէթը պիտի տեսնեմ : Ո՛ Աստուած իմ, քանի անիրաւութիւն է տարիներով մեր զաւակներու տեսնութենէն զրկուիլը պէտք է մտածել թէ կեանքը յաւիտենական չէ : Ո՞հ շատ միծ բարեսիրութիւն մըն է պարոն քաղաքապետին մեկնած ըլլալը : Իրաւ է որ շատ ցուրտ կայ : Գէթ վերաբերուն տոսա՞ւ արգիօք : Վազր հոս պիտի ըլլալ, այնպէս չէ<sup>o</sup>, վազր տօնախմբութեան օր մը պիտի ըլլալ : Քոյր իմ, վազր տուաւու միտքս ձգեցէք որ «տանգելայով» կարուած պզտիկ գտակս զնեմ : Մօնֆէրմէլլ գիւղ մըն է : Փամանակաւ հետի ճամբաներով գացած եմ հոն : Ինձի համար շատ հետի երեցաւ այն : Բայց կառքերը իրատ շտատ կ'երթան, վազր Գօղէթին հետ հոս պիտի գտնուի Պ. քաղաքապետը :

Ասկէ Մօնֆէրմէյլ ո՞րքան ժամանակուան ճամբայէ:

Քոյրը որ ամենեւին տեղեկութիւն մը չունէր հեռաւորութեանց նկատմամբ, պատասխանեց.

— Ա՛ն, կարծեմ թէ վաղը պիտի կրնայ հոս գանուիլ:

— Վա՞զը, վա՞զը, ըստ Ֆանթին, վա՞զը պիտի տեսնեմ Գօղէթս. կը տեսնէք որ ա՛լ հիւանդ չեմ, բարեսիրտ քոյրդ, ուրախութենէս կը խենդենամժեթէ ուզող ըլլար, կը պարէի:

Ավ որ քառրդո մը առաջ տեսած ըլլարֆանթին, ը բան մը պիտի կրնար հասկնալ: Բայց հիմա վարդի դոյն առած էր, ազգու և բնական ձայնով մը կը խօսէր. բոլոր գէմքը կը ժատէր: Կամաց կամաց խօսելով մերթ ընդ մերթ կը խնդար խրովի: Մայրական ուրախութիւնը գրեթէ մանկային ուրախութիւն է:

— Է՛, ա՛լ հիմա գո՞ւ ես, հնազանդէ ինձ, մի՞ խօսիր ալ, ըստ կրօնուհին:

Ֆանթին գլուխը բարձին վրայ դրաւ և կէս ձայնով ըստ ինքնիրեն.— Այո՛, պառկէ՛: խելօ՛ք կեցիր, ահա զաւակդ պիտի տեսնես: Իրաւունք ունի քոյր Սէնթիսը, իրաւունք ունի: Ամէն հոս գտնուազներն իրաւունք ունին:

Յետոյ առանց ինդալու, առանց գլուխը շարժելու աշքերը բոլորովին բացած և զուարթ կերպարանքով մը սկսաւ ամէն կողմ նայիլ, և ա՛լ բան մը չըսաւ:

Քոյրը վարագոյրները գոցեց, յուսալով Ֆանթին պիտի քնանայ:

Ժամը եօթէն ութի ատենները բժիշկը եկաւ: Զայն մը չսելուն համար կարծեց թէ Ֆանթին կը քնանար. կամաց կամաց ներս մտաւ, և ոտքին ծայրովը քալելով անկողնին մօտեցաւ: Կէս մը բացաւ

վարագոյրները, և վառող պատրոյգին նշուլովը Ֆանթինի մեծ հանդարտ աշքերը տեսաւ որոնք իրեն կը նայէին:

Ֆանթին բժիշկին ըստւ.— Այնպէս չէ՞, պարոն. Թոյլ պիտի տրուի որ ան իմ քովս պզտիկ անկողնի մը մէջ պառկի:

Բժիշկը կարծեց թէ կը բանդագուշէր. անիկա շարայարեց.

— Նայեցէք, ձիշդ բաւելու չափ տեղ կայ:

Բժիշկը մէկ կողմ կանչեց քոյր սէնթիսը որ եղելութիւնը պատմեց անոր. ըստ թէ Պ. Մատրէն մէկ կամ երկու օրուան համար զուրս գացած էր, և թէ քանի որ յայտնի չէր ուր գացած ըլլալը յարմար դատած չէր հիւանդին իմացնել թէ գուցէ կը սիսալի կարծելով թէ պարոն քաղաքապետը Մօնֆէրմէյլ գացած է. թէ վերջապէս կարելի էր որ Ֆանթին ձիշդ գուշակած ըլլար: Բժիշկը հաւանեցաւ քոյր Աէնթիսին այս կերպով վարուելուն:

Յետոյ Ֆանթինի մօտեցաւ, որ կրկնեց.

— Երբ առտուն արթննայ, բարի լոյս պիտի ըսեմ ինելզ մանուկիս, և որովհետեւ գիշերը ես չեմ քնանար, անոր քնանալը պիտի լսեմ: Իր պզտիկ շունչը առնելով որ այնքան քաղցր է, լաւութիւն պիտի զգամ:

— Զերքդ ինձի տուր, ըստ բժիշկը:

Թեւը երկնցուց և խնդալով պօռաց.

— Ա՛լ աղէկ եմ, չգիտէ՞ք ուրեմն աղէկնալուս պատճառը. բայց իրաւունք ունիք չգիտնալու: Գօշէթը վաղը պիտի գայ:

Բժիշկը զարմացաւ: Ֆանթին աւելի աղէկ էր: Նեղութիւնն աւելի քիչ էր: Երակն աւելի ուժով կը զարնէր: Նորեկ կենդանութիւն մը յանկարծ ոգի կուտար այդ հալումաշ խեղն էակին:

— Տօքթօր, կրկնեց ֆանթին, քոյր Սէնբլիս  
ըստ ձեզի թէ պարոն քքղաքաղետը մանկիկը բե-  
րելու գացած է:

Բժիշկը լռեց և ցաւառիթ յուզումներէ զգուշանալ  
պատուիրեց: Զուտ «գինգինա»յի գեղաջուր մը տուաւ-  
նաե ամոքիչ ջուր մը խմցնել պատուիրեց եթէ գի-  
շերը տենդր բռնելու ըլլար: Մեկնելու ատեն քոյրին  
ըստ: — Աւելի աղէկ կ'երթայ: Բարեթազդութեամբ  
եթէ իրօք վազը պարոն քաղաքաղետը մանկան հետ  
վերադառնայ, ո'վ գիտէ, շատ զարժանալի տագնապ-  
ներ կան: մեծ ուրախութեանց յանկարծ առաջքը  
առնուած բան է: քաջ գիտեմ որ ասիկա գործարա-  
նական և շատ յառաջացած հիւանդութիւն մըն է:  
բայց անանկ գաղտնիքներ են ասոնք որ...: Գուցէ  
պիտի ազատենք հիւանդը:

Գ Լ Ո Ւ Թ Է

ՀԱՄԲՈՐԴԸ ՀԱՍՆԵԼՈՎ, ԴԱՐՁԵԱՆ, ՄԵԿՆԵԼՈՒ ՀԱՄԱՅ  
ԶԳՈՒՇՈՒԹԵԱՆ ՄԻԶՈՑՆԵՐ ԶԵՌՔ ԿՌԱՆՔ

Երեկոյեան ժամը ութին նամակատան մեծ զուռ-  
նէն Արաս մտաւ այն կառքը զոր ճամբան թողու-  
ցինք: Կառքէն իջաւ այն մարդը զոր գիտեցինք մին-  
չեւ այս բոպէ, անմտագիր կերպարանքով մը պա-  
տասխաններ տուաւ պանդոկին ծառաներուն՝ որոնք  
հարցումներ ընելով փոյթ կը ցուցնէին իր կամքը  
կատարելու: օգնական ձին ետ զրկեց և պղտիկ ճեր-  
մակ ձին ալ ինքը տարաւ ախոռը կապեց, յետոյ  
վարի յարկը գնդախաղի սրահը մտաւ, գուռը գոցեց,  
նստաւ և սեղանի մը վրայ կրթնեցաւ: Տանըչորս  
ժամ տեւած էր այս ճամբորդութիւնը զոր վեց ժամ-  
ուան մէջ ընել կը կարծէր: Ինքզինքը կ'արդարա-  
ցնէր գիտելով որ յանցանքը իրը չէր բայց ի ներ-  
քուստ չէր նեղանար այնքան ուշացած ըլլալուն հա-  
մար:

Պանդոկապետուհին եկաւ:  
— Պարոնը պիտի պառկի՞, պարոնը պիտի ընթրէ՞:  
Մարդը բացասական նշան մը ըրաւ գլխովը:  
— Զիապանը կ'ըսէ թէ պարոնին ձին շատ յոգ-  
նած է:  
Հոս լռելէ դադրելով, պատասխանեց.

— Զին միթէ վաղը չպիտի՝ կրնայ դարձեալ ճամբայ ելնել:

— Ո՞չ, պարոն, առնուազն երկու օր հանգչելու պէտք ունի:

Մարդը հարցուց.

— Նամակատունը միթէ այս չէ՞:

— Այո՛, պարոն:

Պանդոկապետուհին նամակատունը տարառ մարդը. ասիկա իր անցագիրը ցուցուց և հարցուց թէ կարելի՞ էր արդեօք նոյն գիշերը սուրհանգակի կառքին հետ Ծ... վերագանալ. երբ իմացաւ որ սուրհանգակին քովի տեղը պարապ էր, իրեն համար պահց զայն և վարձքը վճարեց. Պարոն, ըստ բաժապետը, առաւտուն ժամը ծիշդ մէկին մեկնելու համար պէտք է որ հոս գտնուիք: Ցետոյ դուրս ելաւ մարդը և սկսած շրջիւ քաղաքին մէջ:

Արաս առաջին անգամ եկած էր. փողոցները մութ էին. կը քաւէր առանց գիտնալու թէ ո՛ւր կ'երթայ: Բայց կ'երեւար թէ դիտմամբ չէր հարցներ անցորդներուն իր ուսկէ երթալու պարտաւորիլը: Դրէնչօն անուն առուակէն անցաւ և ինքինքը նեղ և պղտիկ փողոցներու լաբիւրինթոսի մը մէջ գտնելով մոլորեցաւ: Տեղացի մը ձեռքը մեծ լապտեր մը ունենալով կ'երթար: Պահ մը վարանելէն ետք որոշեց այս տեղացիին դիմել. բայց նախ առջին և ետին նայեցաւ կարծես վախնալով որ ուրիշ մը չլսէ իր ընելիք հարցումը:

— Պարոն, ըստ, կը հաճի՞ք ըսելու ինձ թէ ո՛ւր է արգարութեան պաշտօնատունը:

— Տեղացի չէք եղեք, պարոն, պատասխանեց տեղացին որ բաւական ծեր մարդ մըն էր. ապա ուրիմն հետո եկէք: Ճիշդ դէպի արդարութեան պաշտօնատունին, այսինքն կուսակալին ապարանքին կող-

մը կ'երթամ. վասնզի հիմա պաշտօնատունը կը նորոգուի, և դատաստանական նիստերը առժամանակեայ կերպով կուսակալին ապարանքին մէջ կ'ըլլան:

— Միթէ հո՛ն կը գումարուի եղեռնական ատեանը,

— Անշուշտ, պարոն. ինչ որ այսօր կուսակալի ապարանք է, յեղափոխութենէ առաջ առաջնորդարան էր: Պ. աը Գօնզիէ որ 1782ին եպիսկոպոս էր, մեծ սրահ մը շինել տուաւ. ահա այն մեծ սրահին մէջ կը գումարուին դատաւորները:

Ճամբան՝ տեղացին հարցուց մարդուն.

— Եթէ դիտաւորութիւն ունիք դատի մը հանգիսկան ըլլալու, քիչ մը ուշ է: Սովորաբար ժողովը ժամը վեցին կը ցրուի:

Բայց երբ մեծ հրապարակին մօտեցան, տեղացին ընդարձակ և խաւարին չէնքի մը երեսին կողմի չորս լուսաւոր երկայնաձեւ պատուհանները ցուցուց անոր և ըստ:

— Իրու որ բախտաւոր էք, պարոն, վասն զի ճիշդ ատենին հասաք: Սա չորս պատուհանը կը տեսնէք, այն է ահա եղեռնական ատեանը: Լոյս կայ: Ըսել է թէ նիստը տակաւին վերջացած չէ: Կ'երեւայ թէ դատը երկար տեւած և գիշերն ալ խնիստ մը ընել հարկ եղած է: Դատը կարեւորութիւն մը ունի՞ ձեզի համար. միթէ եղեռնակա՞ն դատ մըն է. միթէ վկա՞յ մըն էք:

— Դատի համար չեկայ հոս. փաստաբանի մը հետ պիտի տեսնուիմ, պատասխանեց մարդը:

— Աս ուրիշ բան է, ըստ տեղացին: Պարոն, ահա դժւոր: Հոն է նաև պահնորդը: Մեծ սանդուխէն վեր ելէք:

Տեղացին հրահանգներուն համեմատ վարուեցաւ, և քանի մը բոպէէն ետք կը գտնուէր սրահի

մը մէջ, ուր շատ մարդիկ կային և ուր խումբ խումբ մարդեր պատմուծանաւոր փաստաբաններու հետ խառնուած հոն հոս կը փափսային։ Միշտ տրտմալի բան մըն է տեսնել սեւեր հազուող մարդերու այս խումբերը, որոնք դատարանի սենեակներուն չեմին վրայ ցած ձայնով իրարու հետ կը փափսան։ Այս փափսութներէն խխտ քիչ անգամ ողորմ և գթութիւն կ'ելնէ։ Շատ անգամ ելածն է նախապէս վրձուած դատապարտութիւններ։

Անցնող և մտախոն դիտիչ մը կը կարծէ թէ այս խումբերը տխուր փեթակներ են ուր բզզող միտքեր ամէն տեսակ խաւարային չէնքեր կը շինեն ի միասին։

Այս որահը՝ որ ընդարձակ ձրագով մը միայն լուսաւուած էր՝ եպիսկոպոսաբանի հին որահներէն մին էր, և իբր դատարանի նախասրան կը գործածուէր։ Երկթեւ դուռով մը որ նոյն պահուն գոց էր, կը դատուէր մեծ սենեակէն ուր նիստ կ'ընէր եղեռնական ատեանը։

Այնքան մութ էր որ մարդը չվախցաւ հարցնելու փաստաբանի մը՝ առանց անոր ո'վ ըլլալը գիտնալու։

- Պարոն, ըսաւ, դատը ի՞նչպէս եղաւ։
- Ա՛լ լմնցաւ, պատասխանեց փաստաբանը։
- Լմնցա՞ւ։

Այս խօսքը այնպիսի ձայնով մը արտասանուեցաւ որ փաստաբանը ետեւը դառնալով, ըսաւ։

- Ներեցէք, պարոն, միթէ ազգակա՞ն մըն էք։
- Ոչ, չոս մարդ մը չեմ ճանչնար։ Միթէ դատապարտութիւն մը եղաւ։
- Անշուշտ, գրեթէ անկարելի էր չդատապարտել։

— Բոնի աշխատութեա՞նց դատապարտութիւն։  
— Մշտնջենական բոնի աշխատութեա՞նց։  
— Ուրեմն հաստատուեցա՞ւ նոյնութիւնը, կըրկնեց այնպիսի տկար ձայնով մը որ հազիւ թէ կը դուռէր։

— Ի՞նչ նոյնութիւն, պատասխանեց փաստաբանը։ Նոյնութիւն հաստատելու բան չկար։ Դատը պարզ բան մըն էր։ Կինը իր զաւակը սպաննած էր. որդեսպանութիւնը հաստատուեցաւ. դատաւորները նախապէս մտածուած չհամարեցին ոճիրը և կինը մշտնջենական բոնի աշխատութեա՞նց դատապարտեցին։

— Հսկէլ է թէ կին է դատապարտուողը։  
Անշուշտ, ըսաւ փաստաբանը։ Լիմօգէն անուն աղջիկն է։ Հազար ի՞նչ է ձեր հարցուցածը։  
— Աչինչ, բայց քանի որ լմնցաւ դատը, ինչո՞ւ տակաւին լուսաւոր է որահը։  
— Միւս դատին համար որ գրեթէ երկու ժամէ ի վեր սկսած է։

— Ի՞նչ է այն դատը։  
— Ո՛չ, այն դատն ալ յայտնի բան մըն է։ Ամբաստանեալը սրիկայ մը, վերպարա մը, թիապարա մը, գող մըն է։ Ա՛լ չգիտեմ թէ ի՞նչ է անունը։ Աւազակի մը կերպարանք ունի. Յանցանքը հաստատուելու ալ չըլլայ. միմիայն այնպիսի կերպարանք մը ունենալուն համար թիարան կը զրկէի զայն։

— Պարոն, հարցուց մարդը, կարելի՞ է արդեօք որահը մտնել։

— Յիրաւի չեմ կարծեր։ Սրահը ահագին բազմութեամբ մը լի է. բայց նիստը ընդհատուած է. դուրս ելած մարդիկ կան. նիստը նորէն սկսելու առեն կրնաք մտնելու փորձ մը ընել։

— Ո՞ւրկէ պէտք է մտնել.

— Սա մեծ գուռնէն.

Փաստաբանը հեռացաւ մարդուն քովէն։ Քանի մը րոպէի մէջ ամէն տեսակ զգացումներով, գրեթէ միահաղոյն կերպով յուղուած էր մարդը։

Անտարեր մարդուն խօսքերը հետզհետէ անոր սիրաը միսուած էին իր սառնային ասեղներ և իր հրաշէկ թուրեր։ Երբ տեսաւ որ գեռ բան մը լմնցած չէր կրնար ըսել թէ զգացածը գոհունակութիւն էր թէ ցաւ մը։

Քանի մը խումբերու մօտեցաւ և ուշ դրաւ անոնց խօսակցութեան։ Ատեանը տեսնելոն շատ գատեր ունենարով, ժովովին նախագահը նոյն օրուան նիստին համար երկու պարզ և կարճ դատ նշանակած էր։ Նախ որդեսպանութեան դատր սկսած էր, և հիմա կարգը եկած էր եղեռնագործին, վերապարտին, իր սովորական գերը խաղացողին։

Այս մարդը խնձոր գողցած էր, բայց գողութիւնը կ'երեւայ թէ լաւ մը ապացուցուած չէր. հաստատուած էր սակայն թէ անիկա թուլօնի թիւրանը նետուած էր ժամանակաւ։ Այս պատճառաւ էր որ իր դատը յոսի կերպարան կ'առնուր։ Մանաւանդ թէ հարցուփորձ ըլլալէն ետք վկայութիւններն ալ տըրուած էին արդէն։ բայց տակաւին ամբաստանեալը պաշտպանելու համար փաստաբանը պիտի խօսէր, և կառավարութեան փաստաբանն ալ հակառակը հաստատելով անոր դատապարտութիւնը պիտի պահանջէր. հետեւաբար կէս գիշերէն առաջ չէր կրնար վերջնալ դատը. հաւանական է թէ պիտի դատապարտուէր մարդը. վասն զի կառավարութեան փաստաբանը շատ յաջողակ էր—և իր ամբաստանեալները ձեռքէն չէր փախցներ. —խելացի տղայ մըն էր ան, որ ստանաւոր կը շինէր։ Եղեռնական իրաւարարի

սրահին գուռին քով ոտքի վրայ կայնած նուիրակ. մը կը սպասէր։

— Պարոն, գուռը չուտ պիտի բացուի<sup>o</sup>, հարցուց նուիրակին։

— Զպիտի բացուի, ըսաւ նուիրակը։

— Ինչու, ատեանը նորէն բացուելու ժամանակ գուռը պիտի չբացուի<sup>o</sup>. միթէ նիստը ընդհատուած չէ<sup>o</sup>։

— Ատեանը արդէն բացուեցաւ դարձեալ, պատասխանեց նուիրակը, բայց գուռը չպիտի բացուի։

— Ինչու,

— Վասն զի սրահը բազմութեամբ լի է։

— Ի՞նչ, այ ուրիշ տեղ չկա՞յ։

— Եւ ոչ իսկ մարդու մը համար, Դուռը գոցուեցաւ։ Ա՛լ ոչ ոք կրնայ ներս մտնել։

— Նուիրակը պահ մը լուելէն ետք շարունակեց։

— Պ, նախագահին ետեւը տակաւին երկու կամ երեք տեղ կայ. բայց Պ. նախագահը հասարակաց պաշտօնաւորներու սեփականած է զանոնք։

Նուիրակը այս ըսելէն ետք կոնակը դարձուց։

Մարդը գլուխը ծոելով նախասենեկէն անցաւ և մեծ սանդուխէն կամաց կամաց և կարծես ամէն մէկ աստիճանը կոխելու գեղեւելով վար իջաւ։

Հաւանական է որ ինքն իրեն հետ կը խորհրդակցէր։ Առջի օրէն ի վեր իր սրտին մէջ տեղի ունեցող սաստիկ կոխւը վերջացած չէր. և ամէն մէկ ըովէ նոյն կոխւին յանկարծական նոր փոփոխում մը առնելը կը տեսնէր։ Երբ սանդուխին ստորոտը հասաւ, կոնակը սանդուխին վանդակին տուաւ և թեւերը կուրծքին վրայ առաւ։

Յանկարծ թիկնոցը բացաւ, թղթակալը հանեց, մատիտը առաւ, թերթ մը պատռեց, և կանթեղին

նշոյլին մօտենալով այն թուղթին վրայ սա տողը  
գրեց :

Պ. Մատրիէն, Մ...ի քաղաքապետ» :

Եետոյ մեծ քայլերով սանգուխէն վեր ելաւ նո-  
րէն, բազմութիւնը ձեղքեց, ուղղակի նուիրակին  
քով գնաց, թուղթը յանձնեց և իշխանաբար ըսաւ.

— Պարոն նախագահին տուր ասիկա:

Նուիրակը թուղթը տուաւ, նայեցաւ անգամ մը  
և հնագանդեցաւ:



Գ ։ ։ ։ ։ ։

### ՊԱՏՈՒՅՑ ՄՈՒՏԲ

Մ...ի քաղաքապետը տունց ինքն ալ զիտնա-  
ւու, գրեթէ երեւելի անուն մը տուած է: Եօթը տա-  
րիէ իւլի Պա Պուլոնի մէջ ըրած տուաքինի գործե-  
րուն համբառը վերջապէս պղտիկ երկրի մը սահման-  
ներէն անցեր և մօտակայ երկու կամ երեք գաւառ-  
ներուն մէջ տորածուեր էր: Ոչ միայն սեւ տակակե-  
զինաց արհեստը վերահաստատելով մեծ ծառայու-  
թիւն մը ըրած էր նահանդին գլխաւոր քաղաքին,

այլ նաև հարիւր քառասունըմէկ գիւղերուն մէջ չկար  
գիւղ մը սրուն բարիք մը ըրած չըլլար:

Մանաւանդ թէ ի պահանջել հարկի կրցած էր  
նաև ուրիշ նահանգներու արհետաները յառաջացնել  
և արդինսաւորել: Օրինակի աղաքաւ առիթ ունեցած  
էր իր վարկովը և գրամագլուխովը Պուլոնի մէջ  
շղաշտեսի գործարանին, Ֆէրվանի մէջ տառիկի մա-  
նարանին և Պուլէ-Սիտ-Գանչի մէջ ալ կառի ջրա-  
րաշխական գործարանին պաշտպանութիւն ընելով:  
Ամենուրեք պատկառանօք կը տրուէր Պ. Մատրիէնի  
անունը: Սրաս և Տուէ պղտիկ այլ բախտաւոր քա-  
զարէն կը նախանձէին այնպիսի քաղաքապետ մը  
ունենալուն համար:

Տուէի արքունի տունին խորհրդականը որ Ա-  
րամի մէջ եղեռնական տունին նախագահութիւնը  
կը վարէր, ամէն մարզու պէս կը ճանչնար այս ա-  
նունը, որ ամենուրեք և մեծապէս կը յարգուէր:

Երբ նուիրակը ժողովին սենեակէն ունկնդրու-  
թիւն տանող զուոր մեզմիկ բանալով նա-  
խագահին թիկնաթուուին ետեւը ծուցաւ և՝ «այս պա-  
րոնը կ'ուզի զատին ներկայ ըլլութ» ըսելով երբ յանձ-  
նեց անոր այն թուղթը որու վրայ գրուած էր ըն-  
թերցողին քիչ մը սուած կարգացած տողը: նախա-  
գահը ակնածական բուռն շարժումով մը գրիչն ա-  
ռաւ, թուղթին վարի կողմը քանի մը խօսք գրեց և  
նուիրակին յանձնեց նորէն՝ ըսելով: Թող հրամնէ  
գոյ:

Թշուաւ մարզը որուն պատմութիւնը կը պատ-  
մինք, սրահին զուոին քով կեցած էր ձիշգ այն  
զիրքով ուր, կը զանուէր երբ նուիրակը իրմէ զատ-  
ուած էր. Մատախանութեանը մէջ ձայն մը լոեց որ  
կ'ըսէր իրեն. Պարոնը հետո զալու պատիւր կը հաճի՞  
շնորհելու ինձ:

Այս այն նուիրակն էր որ պահ մը առաջ կռնակը դարձուցած էր անոր և որ հիմա մինչեւ գետինը խոնարհելով կը բարեւէր զայն։ Նուիրակը այս խօօքը ըսելով թուղթն ալ յանձնեց անոր։ Բացաւ, թուղթը և որովհետեւ պատահաբար ճրագին քով կը գտնուէր կրցաւ յետազայ տողը կարդալ։

«Եղեռնական ատեանին նախագահը իր յարգանքը կը մատուցանէ Պ. Մատրէնին»։

Թուղթը ձեռքին մէջ ճգմեց իբր թէ այս քանի մը խօօքերն իրեն համար ներքին տարօրինակ և աղի համ մը ունենային։

Նուիրակին ետեւէն գնաց։

Քանի մը բոպէէն ետք տախտակամած սենեակի մը մէջ կը գտնուէր. սենեակին տեսքը տաղտուկ էր. կանաչ օթոցով ծածկուած սեղան մը կար որու վրայ երկու մոմ կը վառէր։ Տակաւին ականջին կը ձայնէին նուիրակին յետին խօսքերը զոր այս ըսելով ձգեց գնաց։

«Պարոն, ժողովին սենեակն է այս. սա դրան պղնձեայ գնդակը դարձուցէք և ահա ատեանը և նախագահին թիկնաթոսին ետեւը կը գտնուիք»։

Նուիրակին այս խօսքերը նեղ փողերու և խաւարին սանդուիներու հեռաւոր յիշատակ մը կ'արթինցնէր իր մտքին մէջ։ Նուիրակը մինակ ձգած էր զինքը։ Յետին վայրկեանը հասած էր. կ'աշխատէր ամփոփ մտքով մտածել այլ չէր յաջողեր։

Սովորաբար մտածութեան բոլոր թելերը ուղեղին մէջ կը տրուին ճիշդ այն միջոցին ուր մարդ ա՛ւ աւելի անոնց կը կարօտի՝ կեանքի կոկծալի իրութիւնները կապակցելու համար։

Մարդը ճիշդ այն տեղն էր ուր դատաւորները կը խորհրդակցին և կը դատապարտեն։ Շուարուն հանդարտութեամբ մը կը նայէր այս հանդարտ և զար-

հուրելի սենեակին որուն մէջ այնքան կեանքեր փրշրուած էին, ուր պահ մը ետք իր անունը պիտի ուրոտար, և ուրկէ իր ճակատագիրը կ'անցնէր նոյն վայրկենին։ Պատին կը նայէր, յետոյ՝ ինքինքին կը նայէր, զարմանալով թէ ինչո՞ւ այն սենեակին մէջն էր և թէ ինչո՞ւ ինքն էր սենեակին մէջ զըտնողը։

Քանիքորդ ժամի աւելի կար որ բան մը կերած չէր. կառքին տատանումէն սոսկալի յոգնած էր. այլ յոգնութիւնը չէր զգար. կը կարծէր թէ բան մը չէր զգար։

Պատին վրայ կախուած սեւ շրջանակի մը ժամեցաւ, որու ապակիին տակ Բարիզի քաղաքապետ և պաշտօնեայ Ժան Նիգոլա Բաշի հին ինքնագիր մէկ նամակը կար։ Թուականն էր՝ անշուշտ սխալմամբ, յունիս 9 տարի Բ.. Բաշ այս նամակին հետ հասարակաց խորհրդատունը կը զրկէր իրենց տունը բանտարկուող պաշտօնեաներու և երեսփոխաններու ցուցակը։ Ո՛վ որ նոյն պահուն սենեակին մէջ կարենար տեսնել և զիտել մարդը, անշուշտ պիտի երեւակայէր թէ նամակը անոր շատ հետաքրքական կ'երեւար, վասնզի աչքը անոր վրայէն չէր հեռացներ, և երկու կամ երեք անգամ կարդաց զայն։ Կը կարդար առանց ուշագրութեան և յանգէտս։ Ֆանթինին և Գօղէթին վրայ կը մտածէր։

Մտախոնելէ առանց դադրելու ետեւը դարձաւ, և զինքը եղեռնական ատենին սրահէն բաժնող զուորն պղնձեայ գնդակը տեսաւ։ Գրեթէ մոռցած, էր այս զուորն նայուածքը որ նախ հանդարտ էր, զուորին վրայէն չկրցաւ հեռանալ, այն պղնձեայ գնդակին հետ կապուեցաւ մնաց. յետոյ ահաբեկ և անշարժ նայուածք մը եղաւ, և սակաւ առ սակաւ սարսափով ԹՇՈՒԱԹՆԵՐ (Պ. Հ.)

համակռւեցաւ։ Մազերուն մէջէն շիթ ուռ շիթ քըրտինք կ'ելնէր և ուղխօրէն կը հոսէր քունքերուն վրայէն։

Եղաւ վայրկեան մը ուր ապօտամբութեամբ խառն իշխանութեամբ մը շարժում մը ըրաւ, աննկարազրեալի շարժում որ նշանակէ և որ շատ աղէկ կը նշանակէ, իհի՞նդ եմ ի՞նչ եմ, ո՞վ կը բռնագատէ զիս ներս մտնելու։ Յետոյ յանկարծ ետեւը գարձաւ, դիմացը տեսաւայն գուռը ուրկէ ներս մտած էր, դէպի այն գուռը գնաց և գուրս ելաւ։

Ա՛լ այն սենեակին մէջ չէր, գուրսն էր, փողի մը մէջ կը դանուէր, այն փողին մէջ ուրկէ, գուրս եկած էր և որ երկայն, նեղ, աստիճաններով և զրոնակներով բաժնուած, ամէն ետեսկ անկիւններ կազմող, հոն հոս հիւանդներու ճրագներու նման կանթեղներէ լոյս առնող փող մըն էր։ Շունչ մը տուաւ, մտիկ ըրաւ, ոչ առջեւի և ոչ ալ ետեւի կողմէն ձայն մը չէր տոներ, սկսաւ փախչիլ իբր թէ հալածող մը ըլլար ետեւէն։

Երբ այս նեղ անցքին անկիւններուն մեծագոյն մտսէն անցաւ և հեռացաւ, նորէն մտիկ ըրաւ։ Միւնոյն լուսթինը, միւնոյն մթութիւնը կը տիրէր իր քոլորտիքը։ Շնչառապատ եղած կ'երերար, ուսորի պատի մը կրթնեցաւ։ Պատին քարը ցուրտ էր, քրտինքը ճակտին վրայ կը սառէր, նորէն կանգնեցաւ սարսուս մը զգալով։

Եւ ահա հոն մինակը, մութին մէջ ոտքի վրայ կանգնած՝ ցուրտէն և զուցէ ուրիշ բանէ զողալով՝ մտածեց։

Բոլոր զիչերը մտածեր էր, բոլոր օրը մտածեր էր, իր ներսէն ալ միայն մէկ ձայն միայն կը լոէր որ կ'ըսէր իրեն, թարէ։

Այսպէս քառորդ մը անցաւ, վերջապէս գլուխը ծուց, ցաւագին հառաջանք մը հանեց և ետ զնաց։ Յամբաբար կը քալէր վատ մարդու մը պէս, կարծես թէ խոյս տալու միջոցին ետեւէն հասած էր մէկը և զինքը բանելով ետ կը տանէր։

Նորէն մտաւ խորհրդակցութեան սենեակը։ Առջի տեսած բանը դուռին կզպակին լեզուամոյթին կը նայէր, վազրի մը տչքը նայող գառնուկի մը պէս։

Աչքերը չէր կրնար անոր վրայէն հեռացներ, Ժամանակ առ ժամանակ քայլ կ'առնէր և դուռին կը մօմէր։

Եթէ մտիկ ընելու ըլլար, մօտակայ սրահին ձայնը խառնաշփոթ շշուկի մը պէս լսած պիտի ըլլար։ Քայց մտիկ չէր ըներ, և չէր լսեր։

Յանկարծ գուռին քով գտաւ ինքզինքը՝ առանց ինքն ալ զիտնալու թէ ինչպէս մտած էր, ջղածգային արտուող մը զընդակը բռնեց։

Դուռը բացուեցաւ։

Ա՛լ ունկնդրութեան սրահին մէջն էր։

Հոն կը զգար մարդս այն մարդկային մեծ բանը որ  
օրէնք, և այն երկնային մեծ բանը որ արդարու-  
թիւն կ'անուանի:

Բազմութեան մէջէն ոչ ոք ուշադրութիւն ըրաւ  
իրեն: Ամէնքը տեղ մը կը նայէին, և այս տեղն էր  
նախագահին ձախ կողմի պատին քով և պղտիկ դուռի  
մը մօտ դրուած վայտէ նստարան մը: Այս նստարա-  
նին վրայ որու լոյս կուտային բազմաթիւ մոմեր,  
երկու զինուորի մէջաեղ նստած մարդ մը կար:

Այս մարդն էր ամբաստանեալ մարդը: Զփնտոեց  
բայց տեսաւ զայն: Իր աչքերը բնականաբար դէպի  
նստարանը ուղղուեցան կարծես նախապէս զիտնա-  
լով թէ ո՛ւր էր այն գէմքը:

Ինքզինքը տեսնել կարծեց. անշուշտ գէմքով  
բացարձակապէս իրեն չէր նմաներ. բայց իրեն պէս  
ծեր էր. դիրքովը, տեսքովը, տնկուած մաղերովը,  
խարտեաշ և անհանդարտ բիրովը, պլուզայովը այն  
մարդը ճշգապէս էր ինչ որ էր ինք Տ... մտած օրը՝  
տեղութեամբ համակուած և որտին մէջ պահելով  
այն ամէն ահոելի և սոսկապի խորհուրդներ, զոր  
տասնեւինը տարուան մէջ թիարանի քարայտակին  
վրայէն ժողովելով գիզած էր:

Սարսուով մը ըսաւ իւրովի—Աստուած իմ, մի-  
թէ այսպէս պիտի ըլլամ նորէն: Այն անձը առ նուազն  
վաթսուն տարեկան կ'երեւար: Զգիտեմ ի'նչ բիրտ,  
ապուշ և անարթկ երեւոյթ մը ունէր:

Երբ դուռին ճոխնչը լոռուեցաւ, տեղ տրուեցաւ  
որ անցնի: Նախագահը գլուխը դարձուց և հասկնա-  
լով որ եկող անձը Մ...ի Պ. քաղաքապետն է, բա-  
րեւ տուաւ: Ընդհանուր դատախազը լոր իր պաշտօ-  
նատունին գործերուն պատճառաւ շատ անգամ Մ...  
գացած և Պ. Ասարլէնը տեսած էր, ձանցաւ զայն  
և նոյնպէս բարեւեց: Բայց ինք հազիւ թէ նշմարեց

իրեն տրուած բարեւները : Տեսակ՝ մը բանդագուշանե-  
քով գրաւուած էր և կը նայէր :

Սրահին մէջ գատաւորներ, ատենադպիր մը, ոս-  
տիկանութեան զինուորներ և անագորոյն հետաքըր-  
քիներու բազմութիւն մը կը տեսնէր, զոր արդէն  
ժամանակաւ անգամ մը, այսինքն քսան և եօթ տարի  
առաջ տեսած էր : Նորէն կը տեսնէր այս աղետալի  
բաները, որք իր առջեւն էին, կը շարժէին, կը կե-  
նային, չէ թէ ջանաղբութիւնով յիշատակ մը կ'ար-  
թւնար մտքին մէջ, չէ թէ սիներեւոյթ մը կը տես-  
նէր երեւակայութեան մէջ, այլ իրական զինուորներ  
և իրական գատաւորներ, միսով և զուկորով կազմուած  
իրական մարդերու իրական բազմութիւն մըն էր տե-  
սածը, Ա՛լ բանը լմցած էր, կը տեսնէր որ իր անց-  
եալին սարսափելի տեսարանը իրութեան ամէն սար-  
սափներովը նորէն կ'երեւար և կինդանութիւն կ'առ-  
նէր իր բոլորախքը :

Այն տեսարանը և իրութեան սարսափները բացէ  
ի բաց իր առջեւ կը տեսնէր :

Զարհուրեցաւ, աչքերը զոցեց և սրախն ամենէն  
խորին անգունդներէն պոտաց, ամեններին :

Ճակատագիրը, որ անոր ամէն զազափարները  
կը դզրդէր և գրեթէ խելքը գլուխէն կ'առնէր, ող-  
բերգային խաղ մը խաղացած էր հոն ուրիշ ժան  
վալժան մը բերելով և իրօք ամէն մարդ ժան վալ-  
ժան կ'անուանէր այն մարդը որ կը դատուէր :

Կենացը ամենէն սարսափելի միջոցին ներկայա-  
ցումը կը տրուէր իր առջեւ և չտուողն ալ տրուա-  
կանն էր, ո՛ անլուր տեսարան :

Ամէն ինչ անթերի էր, միեւնոյն հանգերձանքը  
կար, գիշերուան միեւնոյն ժամն էր, գրեթէ միեւ-  
նոյն զէմք ունեցող գատաւորները, զինուորները և  
հանդիսականներ էին : Միայն թէ նախադահին գըլ-

խուն վերօքը խաչելութիւն մը կար, մինչդեռ իր  
գատապարտութեան ժամանակի գատարաններուն մէջ  
չկար այս բանը :

Երբ գատուած էր ինք, Աստուած բացակայ էր:  
Ետեւը աթոռ մը կար, մտածելով թէ պիտի կըր-  
նար տեսնուիլ, սաստիկ վախցած և աթոռին վրայ  
իյնալու պէս նստած էր : Երբ նստաւ, գատաւորնե-  
րուն գրասեղանին վրայ խաւաքարտներու կոյտին  
ետեւ զիսեղուեցաւ գէմքը սրահին բազմութեան  
չցուցնելու համար : Հիմա կրնար տեսնել՝ առանց  
տեսնուելու : Անթերի կերպով հասկցաւ իրերու իս-  
կական վիճակը, և կամաց կամաց հանգչեցաւ մինչեւ  
այն սատիճան հանգարտեցաւ որ ա՛լ կրնար մտիկ  
ընել :

Երգմնասու գատաւորներէն մին ալ Պ. Պամա-  
թապուան էր :

Աչքերը չորս կողմը ժուռ ածեց ժավէրը ահսնե-  
լու համար, այլ չտեսաւ, վկաներուն նոտարանը՝  
ատենազպին սեղանին ետեւի հողմն ըլլալով չէր ե-  
րեւար իրեն : Մանաւանդ թէ ինչպէս ըսինք քիչ մը  
առաջ, սրահին լոյսը քիչ էր :

Երբ ներս մտած էր, ամբաստանելոյն փաստա-  
բանը իր պաշտպանողական խօսքը կը վերջացնէր:  
Ամէնուն հետաքրքրութիւնը յետին սատիճան գըր-  
գուուած էր, դատը երեք ժամէ ի վեր կը տեսէր : Ե-  
րեք ժամէ ի վեր այս բազմութիւնը կը նայէր որ  
մարդ մը, անծանօթ մը, թշուառական մը խիստ ա-  
պուշ կամ խիստ յաջողակ անձ մը սակաւ առ սակաւ  
սոսկալի նմանութեան մը բերին ներքեւ կը ճնշուէր :

Այս մարդը, ինչպէս գիտենք արդէն, թափառա-  
կան մըն էր : Բիէրօնի արտը ըսուած մօտակայ արտը  
մտնելով, խնձորենիէ մը հասուն խնձորներով լի սաս

մը կտրած և փախչելու ատեն դաշտի մը մէջ բըռնուած էր։ Ո՞վ էր այս մարդը։ Քննութիւն եղած էր վկաներու վկայութիւնները լսուած էին։ ամէնքն ալ միաբերան վկայուծ էին։ գտտական բոլոր վիճաբանութիւններէն լոյսեր ժայթքեր էին։ Ամբաստանութիւնը կ'ը։ էր։ — Իշխանութեան ձեռքը իյնող մարդը չէ թէ պտուղ դողցող մըն է, թափառասուն մըն է, այլ աւազակ մը, աքսորման ուղէն փախչող վերապարտ մը, վաղեմի եղեռնագործ մը, խիստ վըտանգաւոր չարագործ մը, ֆան Վալժան անուն ապիրատ մը զոր իշխանութիւնը երկար ժամանակէ ի վեր կը փնտոէ, և որ՝ ասկէ ութ տարի առաջ թուլօնս թիարանէն ելնելով ձամբու վրայ զինու զօրութեամբ Բըթի ժերգէ անուն Սավուացի պատանիի մը ստակի գողցաւ, ոճիր մը զոր պատժական օրինագրին 383 յօդուածը կը նախատեսէ, և որու համար ետքէն պիտի գատենք զինքը երբ նոյնութիւնը ըստ դատաստանական օրինի հաստատուի։ Արդի յանցանքը նոր գողութիւն մըն է։ վերապարտութիւն մըն է։ Դատապարտեցէք զայն նոր յանցանքին համար, ետքէն պիտի գատուի հին յանցանքը։

Ամբաստանեալը այս ամբաստանութիւնը և վըկաներու միաբերան վկայութիւնը լսելով կը զարմանար։ Շարժումներ և նշաններ կ'ընէր, որք «ոչ» ըսել կ'ուզէին։ Կամ թէ ձեղունը կը նայէր։ Գժուարութեամբ կը խօսէր, շփոթումով կը պատասխանէր։ բայց բոլոր անձը, ոտքէն մինչեւ ցգլուխ, կ'ուրանար ամէն բան։

Իր ըոլորտիքը կարգաւ շարուած այս ամէն իմացականութեանց առջեւ ապուշի մը կը նմանէր ան, և կարծես թէ զինքը գրաւող բազմութեան մէջ օտարական մըն էր։ Այլ սակայն կարի սպառնալի պազարյի մը վիճակելու գտանգին մէջն էր։ նմանու-

թիւնը ամէն բոպէ կ'աւելնար, և ըոլոր բազմութիւնը իրմէ աւելի անձկութիւն զգալով կը նայէր այն աղետալի վճիռին, որ հետզնետէ իր վրայ կը հակէր։ Եթէ նոյնութիւնը հաստատուելու ըլլար և եթէ Բըթի ժերգէի գատին վերջն ալ դատապարտութիւն մը ըլլար, թիապարտութենէն ի զատ մահուան դատապարտուելու հաւանականութիւն մը կ'ընդնըշմարուէր։

Ի՞նչ էր այս մարդը։ Ի՞նչ տեսակ էր իր անզգայութիւնը, միթէ տկարութիւն էր թէ վարպետութիւն մը. իրերու վիճակը լաւ կը հասկնա՞ր արդեօք թէ սոմենեւին չէր հասկնար։ Այս հարցումները երկու դասի կը բաժնէին բազմութիւնը, և կարծես նաև երդմնասու դատաւորները։ Այս գատին մէջ թէ՛ երկիւզայի և թէ խառնաշփոթ բաներ կային։ տուամը ոչ թէ միայն տիւուր, այլ նաև մութ էր։

Փաստաբանը բաւական յաջողակութեամբ պաշտպանած էր գատը այն գաւառական լեզուաւ որ տարիներով ատենական ճարտասանութիւնը կազմեց, զոր առաջուց ամէն փաստաբանները կը գործածէին ինչպէս Բարիզի նոյնպէս և Թօմօրանթէնի կամ Մօնպրիզոնի մէջ, և զոր՝ ա՛լ դաստկան եղած ըլլալուն համար զրեթէ ատեանին պաշտօնական ատենաբանները կը խօսին, վասնզի իր ծանր հնչիւնովը և զիեմ ձեւովք կը յարմարի անոնց, լեզու մը որու մէջ էրիկ մը «փեսայ» կ'անուանի. կին մը՝ «հարս», Բարիզը՝ «կեդրոն արուեստից և քաղաքակրթութեան», «միապետ», գերապատիւ եպիսկոպոս մը՝ «օրբազան քահանայապետութիւն», փաստաբանը՝ «ընկերային վրիժառութեան ճարտասան թարգմանը», դատական վիճաբանութիւնները՝ «այն բարբառը, որ լսուեցաւ», Լուի 14րդի գարը՝ «մեծ դար», թատրոնը՝ «Մէլբոնի տաճարը», արքունի գերգաստանը՝ «մեր թագուոր-

ներուն վեհ ցեղը», նուագահանդէս մը՝ «երաժշտական տօնախմբութիւն», գաւառին հրամատար պարոն գօրապետը՝ «մեծանուն մարտիկ» և ևն . . . կղերահոցի աշակերտները՝ «սիրուն զեւտացիներ», օրագիրներու վրայ ձգուած մոլորութիւնները՝ «ստութիւնը որ իր թոյնը այս թերթերուն սիւներուն մէջ կը թափէ», ևն . ևն . կ'անուանէին:

Արդ, ֆաստաբանը նախ խնձորի գողութեան ի՞նչ ըլլալը բացատրել ոկատծ էր. բացատրութիւն զոր գեղեցիկ ոճով տալը գժուար բոն է. բայց Պօսիւէն անդամ գամբանական մը ճառելու ատեն բատիպուեցաւ հաւի մը ակնարկել, և կրցաւ պերճ ոճով մը բացատրել ակնարկութիւնը: Փաստաբանը հաստատծ էր թէ ամբաստանեալին խնձոր գողցած ըլլալը իրապէս ապացուցուած չէր:

Իր պաշտպանեալին՝ զոր ֆաստաբանը իրը անոր պաշտպան՝ Շանմաթիէօ կ'անուանէր. իր կարծիքին վրայ հաստատ մնալով, պատի վրայէն անցնիլը կամ ուստ մը կտրելը ոչ ոք տեսած էր:

Ամբաստանեալը բռնուած էր՝ ձեռքը ունենալով այն ոստը (զոր ֆաստաբանը կամովին «ոստիկ» կը կոչէր). բայց կ'ըսէր թէ գետնէն զտած և առած էր զայն: Հակառակը հաստատող ապացուցը ո՞ւր էր,— Անշուշտ պտուղի գող մը պատի մը վրայէն ելնելով արտը մտած, այն ոստը կոտրած, գողցած և վախէն շփոթելով նետած էր զան. անշուշտ գող մը կար, բայց ո՞վ էր ապացուցանողը թէ այն գողը Շանմաթիէօն էր:

Բան մը միայն: Իր վաղեմի եղեռնագործ մը ըլլալը:

Փաստաբանը կը խոստովանէր թէ գժբախտաբար անոր այս յատկութիւնը բոլորովին հաստատուած էր. ամբաստանեալը ֆալքրոլ բնակած էր. հոն յատանու-



ՇԱՆՄԱԹԻԷՕՅԻ ԴԱՏՈՒԽԵՐԸ

զութիւն ըրած էր. Շանմաթիէօ անունը կրնար Փան-  
Մաթիէօյէն յառաջ եկած ըլլալ. ասոնց ամէնն ալ  
իրաւ էր. վերջապէս չորս վկաներ առանց դեղեւումի  
և իրական ճանաչումով կը հաստատէին թէ Շանմա-  
թիէօ թիապարտ Փան Վալժանն էր. այս տեղեկու-  
թեանց և վկայութեանց իր պատասխան փաստա-  
բանը իր պաշտպանելոյն ժխտողական պատասխանը-  
յառաջ կը բերէր. պատասխան որ իր հաշիւին կու-  
գար. բայց ենթադրելով թէ Ժան Վալժան եղեռ-  
նագործն է ան, միթէ պէ՞տք էր հետեւցնել թէ  
խնձորի գողն ալ ան էր. ըլլայ ըլլայ, կասկած մըն-  
էր այն, և ոչ թէ ապացոյց մը:

Սաոյդ է որ, ինչպէս փաստարանն ալ «իր ան-  
կեղծութեամբ» կը պարտաւորուէր խոստովանիլ,  
«պաշտպանութեան յոոի դրութիւն մը» ընտրած էր:  
Ամբաստանեալը ամէն բան կ'ուրանար, թէ՝ գողու-  
թիւնը և թէ վաղեմի եղեռնագործ մը ըլլալը:

Այս վերջին կէտին նկատմամբ խոստովանու-  
թիւն մը ընելը անտարակոյս աւելի աղէկ պիտի ըլ-  
լար իրեն համար և իր գատաւորները ներողամտու-  
թեան պիտի տրամադրէր. փաստաբանը խրատ տուած  
էր որ խոստովանի վաղեմի գատապարտեալ մը րլ-  
լալը. բայց ամբաստանեալը յամառութեամբ չէր ու-  
ղած հաւանիլ, կարծելով թէ անշուշտ ամէն բան  
պիտի ազատէ՝ բան մը չխոստովանելով: Իր այս յա-  
մառութեամբը կը սիսալէր, բայց պէտք չէ՞ր նկատել  
անոր կարճամտութիւնը:

Այս մարդը յայտնապէս ապուշ մըն էր: Թիարա-  
նին մէջ երկարատեւ դժբախտութիւն մը, թիարանէն  
գուրս ալ երկարատեւ թշուառութիւն մը կրելով,  
բոլորովին ապուշ դարձած էր, ևն, ևն:, Աղէկ չէր  
պաշտպաներ ինքզինքը. բայց միթէ դատապարտուե-  
լու պատճառ մըն էր այս:

Փաստաբանը Բըթի Ժերվէյի խնդիրը չը լուզեր, վասնղի ամբաստանութեան մէջ չկար այն։ Փաստաբանը խօսքը կը վերջացնէր՝ աղերսելով դատաւորները և ատեանը որ եթէ ժամ Վալժանի ինքնութիւնը յայտնի կ'երեւար իրենց՝ աքսորէ փախչող և դատապարտուող յանցաւորներու համար նշանակուած թեթեւ պատիմներ ուսմանէ անոր և չէ թէ այն զարհութելի պատուհասը որու կ'ենթարկուի վերապարտ վաղեմի եղեանագործ մը։

Հնդհանուր դատախազը պաշտպան փաստաբանին առարկութիւնները հերքելու համար պատասխան տուաւ։ Սովորաբար ինչպէս ամէն ընդհանուր դատախազները, նոյնպէս և ան ազգու ձեւով և կորովապէս պատասխանեց։

Ծնորհաւորեց պաշտպան փաստաբանը իր «ուղղամիրութեան» համար, և վարպետութեամբ անոր այս ուղղամիրութենէն օգուտ քաղեց։

Փաստաբանին բրած բոլոր զիջումները իրը զէնք ամբաստանելոյն զէմ զործածեց։ Փաստաբանը կը խոստովանէր կարծեմ թէ ամբաստանեալը ժամ Վալժանն է։ Աւոտի ընդհանուր դատախազը այս կէտը բոնեց։ Բսել է թէ այն մարդը ժամ Վալժանն էր։ Ամբաստանութեան այս կէտը հաստատուած էր և ա՛լ վէճի տակ չէր կրնար իշնալ։

Հոս ընդհանուր դատախազը վարպետութեամբ խօսքը շրջելով ոճագործութեան սկզբնական աղբիւնները, պատճառները քննեց և որոտաց «վիպաշին հեղինակութեանց» զէմ, որոնք այն ժամանակ նոր կ'երեւային «սատանական հեղինակութիւն» աշնունգ, անուն մը զոր «Գօթիտիէն» և «Օրիֆլամ» թերթերու բանագատները տուած էին անոնց։

Հանմաթիւօյին կամ լու եւս է ըսել ժամ Վալժանի յանցանքին սկզբնապատճառ համարեց այն ամ-

բարիչտ գրութիւնները՝ ճշմարտութեան գոյն մը տաշով իր առարկութեանց։ Այս դիտողութիւններէն ետք սկսաւ նոյն իսկ ժամ Վալժանի վրայ խօսիլ։

Ի՞նչ էր այս ժամ Վալժանը։ Նկարագրեց անոր ի՞նչ ըլլալը, ըսելով թէ հրէշ մըն էր ան են, են,։ Այս տեսակ նկարագրութեանց օրինակը թերամէնի պատմութեան մէջ կայ։ Թէև ողբերգութեան օգուտ մը չունի, բայց ամէն օր մեծ ծառայութիւններ կը մատուցանէ ատենական ճարտասանութեան։ Ունկընդիր հանդիսականները և երգմառու դատաւորները «սարտական»։ Այս նկարագրութիւնը վերջացնելէն ետք, անչուշտ հետեւեալ օր առաօտ կուսակալութեան պաշտօնական լրագրին բուռն աւիւն մը ներշնչելու գիտմամբ տաենաբանական շարժում մը ընելով կրկնեց։

— Ահա այսպիսի թափառասուն, մուրացիկ, ապրելու միջոց չունեցող են, մարդ մըն է, իր անցեալովը յանցանական գործողութեանց սովորող և ինչպէս կը հաստատէ Բըթի Ժերվէի նկատմամբ դործած ոճիրը՝ թիարան մնալովը հանդերձ տակաւին չուղղուած անձ մը, գողութեան յանցանքն ըրած միջոցին հասարակաց ճամբան վրայ, արտին պատէն քունի մը քայլ անդին և զողոնն ալ տակաւին ձեռքը բոնած տաեն բոնուող այսպիսի մարդ մը կ'ուրանայ մինչեւ անդամ իր ինքնութիւնը։ Բացի հարիւրաւոր ապացոյցներէ, զոր չենք ուզեր նորէն յիշել, չորս վկայ ունինք որոնք զինքը կը ճանչնան։ մինն է ժամանակը, ոստիկանութեան տեսուչ արդարաւէրն Ժամէր, միւս երեքն ալ իր անուշանարկութեան վաղեմի ընկերները, որոնք են Պրզիկ, Ելնիտիէօ և Գօշրայլ անուն վաղեմի եղեանագործները։

Ամբաստանեալը այս միաբերան վկայութիւնները հերքելու համար ի՞նչ կ'ըսէ։ Կ'ուրանայ, ի՞նչ յա-

մառութիւն։ Պ. դատաւորնե՛ր, արդարութիւնը պիտի գործադրէք և . . . ևն . . .

Մինչեւ ընդհանուր դատախազը կը խօսէր, ամրաստանեալը բերանաբաց մտիկ կ'ընէր զարմանալով միանդամայն քիչ մըն ալ հիանալով։ Յայտնի էր թէ կը զարմանար տեսնելով թէ մարդ մը այնպէս խօսիլ գիտէր։

Մերթ ընդ մերթ ամբաստանական տաենաբանութեան ամէնէն «ազգու» պարագաներուն մէջ, երբ մանաւանդ ճարտասանութիւնը՝ չկրնալով զըսպուիլ՝ նշաւակիչ մակդիրներու զեղումով մը կը յորդի, և մրրկի մը պէս ամբաստանեալը կը պատէ, կը պաշարէ, ամբաստանեալը կամաց կամաց զլուխը աջ կողմէն ձախ և ձախ կողմէն աջ կողմը կ'որորէր, որտմալի և անբարբառ բողոք որով՝ դատական բանակոիւները սկսելէն ի վեր կը բաւականանար անհր քով գտնուող հանդիսականները քանի մը անդամանոր մեղմիւ սա խօսքը ըսելը լսեցին։

— Ահա ասանկ կ'ըլլայ Պ. Պալուային չհարցընելը։

Ընդհանուր դատախազը դատաւորներուն դիտել տուաւ ամբաստանելոյն ապուշի դիրք մը բոնելը, զոր անշուշա դիտմամբ բոնած էր, և որ այն մարդուն չէ թէ կարծամտութիւնը, այլ վարպետութիւնը խարէութիւնը։ արդարութիւնը խաբելու սովորութիւնը կը յայտնէր և անոր «սոսկալի ասկիրատութիւնը» բոլորովին երեւան կը հանէր։

Վերջացուց խօսքը՝ թթի ժերվէի դատն ալ ետքէն տեսնելու թէութիւն ցուցնելով և սաստիկ պատիժ մը տրուիլը պահանջելով։

Այս պատիժը, ինչպէս կը յիշենք, առ այժմ մըշտանջեական բոնի աշխատութեանց դատապարտութէր։

Պաշտպան փաստաբանը ոտքի վրայ ելաւ, նախ ապարոն ընդհանուր դատախազը շնորհաւորեց իր «սքանչելի ատենաբանութեան» համար, յետոյ կարողութեան ներածին չափ հերքողական պատասխան մը տուաւ, բայց կը տկարանար, յայտնի էր թէ բոնելու կէտ չէր միար ձեռքը։



Փ լ ի խ ժ.

### ԺԻՑՈՎԱԿԱՆ ՊԱՏՈՒԽԱՆԵՐ

Դատական վիճաբանութեանց վերջ տալու ժամանակը եկած էր։ Նախագահը ոտքի վրայ կանգնեցուց ամբաստանեալը և ըստ օվկրութեան հարցուց անոր։

— Ուրիշ ըսելիք մը ունի՞ս ինքզինքդ պաշտպանելու համար։ Մարդը որ ոտքի վրայ կանգնած էր և սոսկալի գլխարկ մը կը գարձնէր ձեռքին մէջ, կարծես թէ չլսեց։

Նախագահը կրկնեց նոյն հարցումը։

Այս անդամ մարդը լոեց։ Կ'երեւայ թէ հասկը-

ԹՇՈՒԱԲՆԵՐ (Պ. Հ.)

ցաւ։ Արթնցող մարդու մը պէս շարժում մը ըրաւ, աչքերը բոլորտիքը ժուղ ածեց, բազմութեան, զի՞ւ- ուորներուն, իր փաստաբանին, գտառորներուն, ժողովին նայեցաւ, իր նստաբանին առջեւ գրուած տախտակամածին եզրին վրայ դրաւ ահազին ձեռքը, անգամ մըն ալ նայեցաւ և ուզգակի ընդհանուր գա- տախմազին նայելով յանկարծ ոկտու խօսիլ։ Խօսքը կարծես ժայթքում մըն էր։ Խօսքերը անյարմար, բարկալի, յախուսն և խառնիխուսն կերպով կ'եւ- նէին բերանէն, և լուզը կը կարծէր թէ անոնք հա- մայնապէս դուրս ելնելու համար կ'աճապարէին։

— Ահա բաելիքս։ Բարիզի մէջ, ըսեմ նահ, պա- րոն Պալուի քով սայլագործութիւն ըրած եմ։ Տա- ժանելի արուեստ մըն է այս, սայլագործ մը բարե- սիրտ վարպետներու քով միշտ բացօթեայ տեղ, գա- ւիթներու մէջ, հիւզերու տակ կ'աշխատի։ բնաւ փակ գործանոցի մէջ չաշխատիր, վասնզի ընդարձակ տեղ պէտք է։

Չմեռը այնքան ցուրտ կ'ըլլայ, որ գործաւոր- ները տաքնալու համար իրենց թեւերը մէկմէկու կը զարնեն, բայց վարպետները չեն թուաւր, կ'ըսեն թէ ժամանակի կորուստ է այն։

Փողոցները սասով ծածկուած ժամանակ ձեռքով երկաթ բանելը տաժանելի բան մըն է։ Ասանկ աշ- խատող մարդ մը չուտ կը ծերանայ։ Ամենէն երիտա- սարդը այս արհեստին մէջ ծեր կ'ըլլայ։ Երբ քառա- սուն տարու կ'ըլլայ, ա՛լ ոչինչ կը գառնոց։

Ես յիսունըերեք տարու էի, շատ նեղութիւններ կը կրէի՝ մանաւանդ բանւորներէն, որոնք չար մար- դեր էին։ Երբ մարդս երիտասարդութիւնը կը կոր- սընցնէ, այնինչը անպիտան մարդ, այնինչը՝ տպուշ ծերուկ կ'անոււանէ զայն։ Ա՛լ օրը երիսուն սու կը վաստկէի, կարելի եղածին չափ քիչ վարձք կը տրը-

ուէր ինձ, Վարպետները ծերութենէս շահ կը հա- նէին։

Ես այս զիճակին մէջ էի, աղջիկս ալ գետը լաթ կը լուար։ Ան ալ քիչ բան կը վաստկէր։ Ազէկ զէշ կ'ապրուէինը։ Ան ալ տասապանք կը կրէր, անձրե- ւին, ձիւնին, բանաշունչ չոփին չնայելով բոլոր օրը մինչւ կէս մէջքը կծկուած տաշտին մէջ լոթ կը լուար, ձիւն ալ գալու ըլլար, ստիգուած էր լուա- րու։ Կան մարդիկ որոնք չոտ ձերմակեզէն չունին և որոնք մինչւ ուշ ատեն կը սպասեն, եթէ չլուալու ըլլար, ա՛լ յաճախորդները կը կարսնցնէր։ Տախտակ- ները աղէկ կցուած չեն, ամէն աեղէ ջուր կը կաթի- վրան։ Միջազգեստները բոլորովին կը թրջուին, տակէն ալ վրայէն ալ։ Զարը մինչւ սոկրին ծածք կ'անցնի։

Աղջիկս Անֆան Բուժի լուացարանը աշխատեցաւ, ուր ջուրը ծորակներէ կուգայ։ Տաշտի մէջ լուարու չնմանիր այս։ Պէտք է ծորակին առջեւ կենալով լուալ, և ետեւի կողմը զանալով տապանին մէջ նորէն թրջել լոթերը։ Տեզը զոց տեղ մը ըլլալով, ցուրտը նուազ զգալի է, բայց եռացող ջուրի չորի մը կայ որ սարսափելի է և մարզուս աչքը կը կուր- ցընէ։

Իրիկուան ժամը եօթին տուն կը դառնար աղ- ջիկս և ա՛յնքան յոդնած կ'ըլլար որ չուտ մը կը պատկէր։ Էրիկէն ծնծ կ'ուտեր։ Վերջապէս միուս։ Շատ երջանիկ կեանք մը չանցուցինք։ Պարփեշտ աղ- ջիկ մըն էր ան, պարանանդէս չիր երթար, հանդարտ կը կենար։ Կը միշեմ որ բարեկենդանի վերջին օր մը ժամը ութին պատկեցաւ։

Ահաւասիկ վիճակս։ Բառձներս իրաւ են։ Եթէ չեք հաւատար, հարցուցեքր։ Բայց ես ալ ինչ աւա- սակ եմ որ հարցուցեք կ'ըսիմ։ Բարիզ անզունդ մըն

մըն է. ո՞վ կը ճանչնայ Եղբայր Շանմաթիէօն։ Բայց  
ըսկ թէ Պ. Պալուի քով աշխատած եմ. հարցուցէք  
անոր։ Հիմա չդիտեմ թէ ինչ կ'ուզէք ինձմէ։

Մարդը լոեց, և ոտքի վրայ մնաց։ Ծուտ շուտ,  
բարձր, հաստ, բիրտ և կերկերուն ձայնով և բար-  
կալի վայրենական միամտութեամբ մը ըսած էր այս  
բաները։ Անգամ մը խօսքը ընդհատած էր բազմու-  
թեան մէջ մէկը բարեւելու համար։ Այս հաստատա-  
կան խօսքերը զոր կարծես թէ պատահաբար և ա-  
ռանց ինքն ալ զիտնալու կ'ըսէր, հեծկլտանքի պէս  
կ'ելնէին բերնէն, և ամէն մէկ խօսքն արտաբերելու  
ժամանակ փայտ ճղքող փայտահարի մը պէս շարժում  
մը կ'ընէր, Երբ դադրեցաւ խօսելէ, ունկնդիրները քահ  
քահ խնդացին։ Մարդը ունկնդիրներուն նայեցաւ, և  
տեսնելով որ կը խնդան և չհասկնալով թէ ինչո՞ւ  
կը խնդան, ինքն ալ սկսաւ խնդալ։

Աղետալի բան մըն էր այս։

Նախագահը որ ուշողիր և բարեսէր մարդ մըն  
էր. խօսի սկսելով յիշեցուց «պարոն դատաւորնե-  
րուն» թէ Պ. Պալու, վաղեմի սայլագործ վարպետը,  
որու քով ամբաստանեալը աշխատած ըլլալը յայտ-  
նած էր, պարագ տեղը յիշուած էր։ Անանկացած էր  
ան և կարելի եղած էր գտնել զինքը. յետոյ դէպի  
ամբաստանեալը դառնալով ստիպեց զայն որ մտիկ  
ընէ իր ըսելիքին և շարունակեց։

— Այնպիսի կացութեան մը մէջ կը գտնուիս,  
ուր պէտք է խորհիլ։ Ամենածանր կասկածներ կան  
վրադ, և կրնան ամենածանր հետեւութիւններ ու-  
նենալ։ Ամբաստանեալ, քու շահուղ համար վերջին  
անգամ մըն ալ կը հարցնեմ. սա երկու եղելութեանց  
նկատմամբ յայտնի յայտնապէս պատասխան տուր։  
Առաջին, թիէրօնի արտին պատէն անցնելով ոստը  
կոտրեցի՞ր և ինձորները գողցա՞ր, այսինքն պատէ

մը անցնելով գողնալու ոճիրը գործեցի՞ր. այսո՛ կամ  
ոչ, պատասխան տուր. Երկրորդ, ֆան Վալժան ա-  
նուն ազատագիր վաղեմի թիապարարը դո՞ւն ես թէ  
ոչ, պատասխան տուր։

Ամբաստանեալը լաւ մը հասկցող և տալու պա-  
տասխանը գիտցող յաջողակ մարդու կերպարանքով  
գլուխը շարժեց։ Բերանը բացաւ, դէպի նախագահը  
դարձաւ և ըսաւ։

— Նախ և առաջ . . . :

Յետոյ գլխարկին նայեցաւ, ձեզունը նայեցաւ,  
և լոեց։

— Ամբաստանեալ, կրկնեց ընդհանուր դատա-  
խազը խիոտ ձայնով մը, ուշադրութիւն ըրէ։ Քեզի  
հարցուած բաներուն և ոչ մէկուն պատասխան  
տուրիր։ Ծփոթիլդ քու դատապարաւութիւնդ է։ Յայտ-  
նի է թէ անունդ Շանմաթիէօն չէ. թէ ֆան Վալժան  
վաղեմի եղեռնագործն ես դու ի սկզբան ֆան Մա-  
թիէօ անունը կրելով, որ մօրդ անունն է. թէ Օ-  
վէններ գացած ես և թէ Ֆավորու ծնած և հոն յա-  
տանողութիւն ըրած ես։ Յայտնի է թէ պատին վը-  
րայէն անցնելով թիէրօնի արտէն հասուն խնձորներ  
գողցար։ Թող պարոն դատաւորները դատեն։

Ամբաստանեալը ի վերջոյ նստած էր. ուստի նո-  
րէն ելաւ յանկարծ երբ ընդհանուր դատախազը  
լմնցուց խօսքը և պոռաց։

— Զարասիրտ մարդ մըն ես դու։ Ահա ասիկա  
ըսել կ'ուզէի. բայց ի սկզբան չկրցայ յիշել որ ըսէի.՝  
Ես բան մը չգողցայ. ամէն օր ուտեստ ունեցող մարդ  
մը չեմ։

Այլիյէն կուգայի. ճամբայ ելնելէս տուաջ տե-  
ղատարափ անձրեւ մը եկած և դաշտերը բոլորովին  
գեղին գոյն առած էին. Ճակներու ջուրերը կը յոր-  
դէին, և աւագներու մէջէն ճամբու եղրին վրայ

մըն է. ո՞վ կը ճանչնայ Եղբայր Շանմաթիէօն։ Բայց  
ըսի թէ Պ. Պալուի քով աշխատած եմ. հարցուցէք  
անոր։ Հիմա չգիտեմ թէ ինչ կ'ուզէք ինձմէ։

Մարդը լոեց, և ոտքի վրայ մնաց, Շուտ շուտ,  
բարձր, հաստ, բիրտ և կերկերուն ձայնով և բար-  
կալի վայրենական միամտութեամբ մը ըսած էր այս  
բաները։ Անգամ մը խօսքը ընդհատած էր բազմու-  
թեան մէջ մէկը բարեւերու համար։ Այս հաստատա-  
կան խօսքերը զոր կարծես թէ պատահաբար և ա-  
ռանց ինքն ալ զիտնալու կ'ըսէր, հեծկլտանքի պէս  
կ'ելնէին բերնէն, և ամէն մէկ խօսքն արտաբերելու  
ժամանակ փայտ ճղքող փայտահարի մը պէս շարժում  
մը կ'ընէր, Երբ դադրեցաւ խօսելէ, ունկնդիրները քահ  
քահ ինդացին։ Մարդը ունկնդիրներուն նայեցաւ, և  
տեսնելով որ կը խնդան և չհասկնալով թէ ինչո՞ւ  
կը խնդան, ինքն ալ սկսաւ խնդալ։

Աղետալի բան մըն էր այս։

Նախագահը որ ուշադիր և բարեսէր մարդ մըն  
էր, խօսիլ սկսելով յիշեցուց «պարոն դատաւորնե-  
րուն» թէ Պ. Պալու, վաղեմի սայլագործ վարպետը,  
որու քով ամբաստանեալը աշխատած ըլլալը յայտ-  
նած էր, պարապ տեղը յիշուած էր։ Մնանկացած էր  
ան և կարելի եղած չէր գտնել զինքը. յետոյ դէպի  
ամբաստանեալը դառնալով ստիպեց զայն որ մտիկ  
ընէ իր ըսելիքին և շարունակեց։

— Այսպիսի կացութեան մը մէջ կը գտնուիս,  
ուր պէտք է խորհիլ, Ամենածանր կասկածներ կան  
վրադ, և կրնան ամենածանր հետեւութիւններ ու-  
նենալ, Ամբաստանեալ, քու շահուդ համար վերջին  
անգամ մըն ալ կը հարցնեմ. սա երկու եղելութեանց  
նկատմամբ յայտնի յայտնապէս պատասխան տուր։  
Առաջին, Բիէրօնի արտին պատէն անցնելով ոստը  
կոտրեցի՞ր և ինձորները գողցա՞ր, այսինքն պատէ

մը անցնելով գողնալու ոճիրը գործեցի՞ր. այս' կամ  
ոչ, պատասխան տուր, Երկրորդ, Ժան Վալժան ա-  
նուն ազատագիր վաղեմի թիապարար դո՞ւն ես թէ  
ոչ, պատասխան տուր։

Ամբաստանեալը լաւ մը հասկցող և տալու պա-  
տասխանը գիտցող յաջողակ մարդու կերպարանքով  
գլուխը շարժեց։ Բերանը բացաւ, դէպի նախագահը  
դարձաւ և ըսաւ։

— Նախ և առաջ . . .

Յետոյ գլխարկին նայեցաւ, ձեղունը նայեցաւ,  
և լոեց։

— Ամբաստանեալ, կրկնեց ընդհանուր դատա-  
խազը խիոտ ձայնով մը, ուշադրութիւն ըրէ։ Քեզի  
հարցուած բաներուն և ոչ մէկուն պատասխան  
տուրիր։ Շփոթիլդ քու դատապարաութիւնդ է։ Յայտ-  
նի է թէ անունդ Շանմաթիէօ չէ. թէ Ժան Վալժան  
վաղեմի եղեռնագործն ես դու ի սկզբան Ժան Մա-  
թիէօ անունը կրելով, որ մօրդ անունն է. թէ Օ-  
վէրներ գացած ես և թէ Ֆավըրու ծնած և հոն յա-  
տանողութիւն ըրած ես։ Յայտնի է թէ պատին վը-  
րայէն անցնելով Բիէրօնի արտէն հասուն ինձորներ  
գողցար։ Թող պարոն դատաւորները դատեն։

Ամբաստանեալը ի վերջոյ նստած էր, ուստի նո-  
րէն ելաւ յանկարծ երբ ընդհանուր դատախազը  
լմնցուց խօսքը և պոռաց։

— Զարասիրտ մարդ մըն ես դու։ Ահա ասիկա  
զսել կ'ուզէի. բայց ի սկզբան չկրցայ յիշել որ ըսէի.  
Ես բան մը չգողցայ. ամէն օր ուտեստ ունեցող մարդ  
մը չեմ։

Այլելիյէն կուգայի, ճամբայ ելնելէս տուաջ տե-  
ղատարափ անձրեւ մը եկած և դաշտերը բոլորովին  
գեղին գոյն առած էին. լճակներու ջուրերը կը յոր-  
դէին, և աւագներու մէջէն ճամբու եղբին վրայ

միայն խոսի շիւղեր կ'ելնէին. երբ քալելով կուզգայի, կտրուած և գետինը նետուած ոստ մը զտայ որու վրայ խնձոր կար. ասի ոստը առանց գիտնալութէ փորձանք մը պիտի բերէր գլխուս։ Այս պատճառաւ երեք ամիսէ ի վեր բանտարկուած եմ, և հոն հոս կը քաշկոտուիմ։

Յետոյ խօսելու կը հրաւիրուիմ. բայց չեմ կը բնար խօսիլ. ինձի դէմ կը խօսուի, պատասխան տուր կ'ըսուի ինձ։ Զինուորը որ բարեսիրտ տղայ մըն է՝ արմուկս կը զրդէ և կամաց մը կ'ըսէ. Պատասխանէ։ Բացատրութիւն տալ չգիտեմ եմ. ուսումնական չեմ. խեղճ մարդ մըն եմ. Անիրաւութիւն մըն է իմ այս վիճակս չտեսնել։ Գողութիւն չըրի. գետինը բան կար ասի։

Ժան Վալժան կ'ըսէք, ժան Մաթիէօ կ'ըսէք։ Այդ անձերը չեմ ճանչնար։ Գիւզացի են ատոնք։ Պ. Պալուին քով աշխատած եմ, որ Օրիթալի Պուլվարը կը բնակէր։ Անունս Շանմաթիէօ է, Ուր ծնած րլուալ յաելով մեծ գէշութիւն կ'ընէք, վասնզի ես չը գիտեմ թէ ուր ծնած եմ. Ամէն մարդ տուն չունի որ տունի մէջ ծնի. Երանի թէ ունենայի։ Կարծեմ թէ հայրս, մայրս ճամբաները թափառող անձեր էին. բայց լու չգիտեմ։ Երբ պղտիկ էի, անունս Պղտիկ էր։ Հիմակ անունս Ծերուկ է։ Ահա ասոնք են մկրտութեան անուններս։ Ինչպէս կ'ուզէք այնպէս հաւատացէք։

Իրաւ է որ Օվէրներ և Ֆավրոլ գացած եմ. ինչ զարմանալի բան. միթէ կարելի բան չէ Օվէրներ գացած ըլլալ. Ֆավրոլ գացած ըլլալ՝ առանց թիարանը նետուած ըլլալու։ Նորէն կ'ըսեմ թէ գողութիւն ըրած չեմ և թէ ես Շանմաթիէօ ախպարն եմ. Պարոն Պալուին տունը աշխատած եմ. բնակած եմ։ Չեր գրաբանութիւններով ա'լ գլուխս կը ցաւցնէք։

Ինչու ամէն մարդ ետեւէս ինկեր է կատաղի մարդերու պէս։

Ընդհանուր զատախազը ոտքի վրայ կայնած էր. խօսքը նախագահին ուղղելով ըստ։

— Պարոն նախագահ, ամբաստանեալը քանի որ խօսն ի խուսն կերպով այլ մեծ վարպետութեամբ մը կ'ուրանայ ամէն բան, քանի որ այս կերպով վարուելով ապուշ մը ձեւանալ կ'ուզէ. — թէ իմաց կուտանք իրեն որ չպիտի յաջողի այս նպատակին հասնելու. — կ'ուզենք որ հաճիք, հաճի նաև ժողովը նորէն ատեանը կոչելու Պրըվէ, Գօշբայլ և Շընիտիէօ զատապարտեալները, ոստիկանութեան տեսուչ ժամկէրն և վերջին անգամ մըն ալ զանոնք հարցութիւն ամբեկու որպէս զի ամբաստանեալին նոյն խակ ժան Վալժանը ըլլալը հաստատուի։

— Պարոն ընդհանուր զատախազին գիտել կուտամ, ըստ նախագահը, թէ ոստիկանութեան տեսուչ ժամկէր իր պաշտօնին վերաբերող գործի մը համար մօտակայ նահանգի մը գլխաւոր քաղաքը երթալու հարկագրուելով, վկայութիւնը տալէն ետք ատեանէն, նաև քաղաքէն մեկնեցաւ, պարոն ընդհանուր զատախազին և ամբաստանեալը պաշտպանողին հաւանութեամբը հրաման տուինք որ մեկնի։

— Իրաւունք ունիք, պարոն նախագահ, պատասխանեց ընդհանուր փաստաբանը։ Քանի որ Պ. Ժավէր բացակայ է. Կարծեմ թէ կը պարտաւորիմ պարոն երդմնառու զատաւորներուն յիշեցնել ինչ որ քանի մը ժամ առաջ հոս մեր առջեւ ըստ ան։ Ժավէր յարգի մարդ մըն էր որ անաչառ և անթերի ուղղասիրութեամբը պատիւ կը բերէ ստորին այլ կարեւոր պաշտօններու։ Ահաւասիկ իր տուած վկայութիւնը.

«Եւ ոչ իսկ հարկաւորութիւն ունիմ այն բարոյական կասկածներուն և շօշափելի ապացոյցներուն, որով կը հաստատուի թէ սուտ են տմբաստանելոյն ուրացողական պատասխանները։ Կատարելապէս կը ճանչնամ զայն։ Այս մարդուն անունը Շանմաթիէօ չէ։ Ժան Վալժան անունով խիստ չարասիրտ և խիստ անարկու եղեռնագործ մըն է ան։ Երբ իր պատիժին պայմանաժամը լրացաւ, իշխանութիւնը ակամայ արձակեց զայն։ Տասնեւինը տարի շղթայակապ աշխատութիւն կրած է որոշ գողութեան մը համար։ Հինգ վեց անգամ փախչելու փորձեր ըրած է։ Բաթի ժերվէ և Բիէրօն գողութիւններէն զատ, կասկած ունիմ թէ Տ. . . ի առաջնորդ լուսահոգի գերապայծառ եպիսկոպոսին տունէն ալ գողութիւն մը ըրած է։ Շատ անգամ տեսած եմ զայն երբ Թուլյոնի թիարանը թիապարտներու պահն որդին քով օգնականի պաշտօն կը վարէի։ Կը կրկնեմ թէ կատարելապէս կը ճանչնամ զայն։»

Այս ճիշդ վկայութիւնը բազմութեան և դատաւորներու վրայ ազդու տպաւորութիւն մը ըրաւ։ Ընդհանուր փաստաբանը խօսքը վերջացնելով պնդեց թէ քանի որ ժամկէր բացակայ է, միւս երեք վկաները, այսինքն Պրըվէ, Շընիտէօ և Գոշբայլ կրկնեն իրենց վկայութիւնը, և մի առ մի հարցաքննուին հրապարակաւ։

Նախագահը նուիրակի մը հրաման տուաւ և վայրկեան մը ետք վկաներուն սենեակին գուոը բացուեցաւ։ Նուիրակը զինու զօրութեամբ իրեն օգնելու պատրաստ զինուորի մը հետ ներս բերաւ Պրըվէ դատապարտեալը։ Հանդիսականները վարանումի մէջ էին և ամէն կուրծքերը կարծես կը բախէին, իբր թէ ամէնքն ալ մէկ հոգի ունեցած ըլլային։

Վաղեմի եղեռնագործ Պրըվէ բանտարկեալներու ատուկ սեւ և գորշագոյն բամկոնակ մը հագած էր։

Պրըվէ գրեթէ վաթսուն աարեկան անձ մըն էր, գործի մարդու մը գէմքը և որիկայի մը կերպարանքը ունէր։

Առուտուրը և որիկայութիւնը երբեմն կը միանան։ Նորանոր յանցանքներով դարձեալ բանտ մտած և բանտապահի պէս բան մը եղած էր։ Պրըվէ այնպիսի մարդ մըն էր որու համար իր մեծերը կ'ըսէին թէ կ'աշխատի օգտակար ըլլալու։ Բանտի քահանաները կրօնական պարտաւորութիւնը կատարելու մասին լաւ վկայութիւն կուտային անոր։

Զմոննանք ըսելու թէ այս գէպքը վերահաստատութեան ժամանակ տեղի կունենար։

— Պրըվէ, ըստ նախագահը, ոճրագործութեան համար կատապարտուած և խայտառակուած մարդ մըն ես, հետեւաբար չես կրնար երգում առնել։

Պրըվէ առջեւը նայեցաւ։

— Բայց, կրկնեց նախագահը, նաև ըստ օրինի խայտառակուած մարդու մը սրտին մէջ տատուածային գթութեան չնորհիւ կրնայ պատուոյ և արգարասիրութեան զգացում մը մնալ։ Ահա այս զգացումին կը դիմեմ այս վճռողական պարագայիս մէջ։ Եթէ այդ զգացումը դեռ պահած ես, ինչպէս որ կը յուսամ, խորհէ՝ ինծի պատասխան մը տալէ առաջ։ մէկ կողմէ սա մարդը դիմէ որ մէկ խօսքովդ կրնայ կորուիլ։ միւս կողմէն ալ արգարութիւնը որ մէկ խօսքովդ կրնայ ճշմարտութիւնը իմանալ։ Հանդիսաւորէ այս վայրկեանս, և եթէ սխալած ըլլալ կը կարծես, ժամանակ ունիս ըրած վկայութիւնդ ետ առնելու։

— Ամբաստանեալ ոտք ելի՞ր։ Պրըվէ, աղէկ նայէ՛ ամբաստանեալին, յիշողութիւնդ ամիոփէ, և խղճովդ ու հոգւովդ ըսէ՛ մեզ թէ այս մա՞րդն է Ժան Վալժանը որ թիարանի մէջ քու հին ընկերդ էր, կը

պնդե՞ս թէ այն է այս մարդը:

Պրըվէ ամբաստանեալին նայեցաւ, յետոյ զէպի ատեանը գառնալով.

— Այո՛, պարոն նախագահ, ըստու: Ամենէն առաջ ես ճանչցայ զինքը և կը պնդեմ թէ այս մարդը ժան վալժանն է. 1796ին թուլօն մտաւ և 1815ին ելաւ: Մէկ տարի ետքն ալ ես ելայ: Հիմա ապուշի մը կերպարանը ունի. ըսել է թէ տարիքը առնելով իրոք տիմար մը եղած է. թիարանին մէջ ծածկամիտ մարդ մըն էր: Շատ աղէկ կը ճանչնամ զինքը:

— Գնա՛ տեղդ նստէ, ըստ նախագահը: Ամբաստանեա՛լ, ոտքի վրայ կեցիր:

Ներս բերուեցաւ նուև Շընիտիէօ որ մշտնչենական գատապարտեալ մըն էր, ինչպէս կ'երեւար իր կարմիր տառատոկէն և կանաչ գգակէն: Թուլօնի թիարանին մէջ կը կրէր իր պատիմը, և այս գատին համար մասնաւորապէս բերուած էր: Գրեթէ յիսունարու, աշխոյժ, խորշոմուա, վտիտ, գունատ, անամօթ և տենդուա մարդ մըն էր ան. իր բոլոր անդամներն և բոլոր անձը հիւանդային տկարութեան մը պէս բան մը ունէին. նայուածքին մէջն ալ անբարութիւն մը կար:

Թիարանի մէջ իր ընկերները Ժը-նի-Տիէօ (կ'ուրանամ զԱստուած) մականունը տուած էին անոր:

Նախագահը անոր ալ ուղղեց Պրըվէին ուղղած գրեթէ միեւնոյն խօսքերը: Երբ յիշեցուց անոր թէ իր խայտառակութեան պատճառաւ երգում առնելու իրաւունք չունէր, Շընիտիէօ գլուխը վերցուց և համարձակութեամբ բազմութեան նայեցաւ:

Նախագահը հրաւիրեց զինքը որ ուշաբրի, և Պրըվէի հարցնելուն պէս անոր ալ հարցուց թէ տակաւին պնդելով կը հաստատէ՞ր ամբաստանեալը ճանչնալը:

Շընիտիէօ քահ քահ խնդաց:

— Է՛, եթէ ես ալ չճանչնայի, հապա ո՞վ պիտի ճանչնար: Հինգ տարի միեւնոյն շղթայով կապուեցանը միատեղ: Դէմքդ ինչո՞ւ կը ծոս, ծերուկ:

— Գնա՛ նստէ, ըստ նախագահը:

Նուիրակը Գօշբայլն ալ բերաւ: Աս ալ միւսին պէս մշտնջենական գտառապարտեալ մըն էր, թիարանէն եկած և Շընիտիէօին պէս կարմիր հագած էր: Լուրտի կողմերու գիւղացի և Պիրէնեան լեռներու կիսա-արջ մըն էր: Լեռին վրայ հօտերու պահնորդութիւն ըրած, և հովութենէ աւազակութեան դուռը սպրդած էր:

Գօշբայլ եւս ոչ նուազ վայրենի էր, և ամբաստանեալներէն առելի ապուշ կ'երեւար: Այն մարդերէն մին էր որոնք բնութենէ ընտանի անասունի կերպարանքով ծրագրուած, և ընկերութեան հրամանաւ թիապարտ ըլլալով կատարելագործուած են:

Նախագահը քահի մը սրտառուչ և ծանր խօսքերով ուզեց յուղել զայն, և ինչպէս միւս երկուքին՝ նոյնպէս և անոր հարցուց թէ առջեւը ոտքի վրայ կեցող մարդը ճանչնալը առանց վարանումի և շփումի զարձեալ կը հաստատէ՞ր:

— Ժան վալժանն է ան, ըստ Գօշբայլ: Մանաւանդ շատ ուժեղ ըլլալուն համար ժան լը Գրիգ (Ժան Բառնալի) կ'անուանէր:

Հանդիսականները այս երեք մարդերուն անշուշտ անկեղծութեամբ և ուղղամտութեամբ տուած մըն մի հաստատական պատասխանը լսելով փսփսալ սկսան. փսփսուք մը որ հետզհետէ կ'աւելնար և աւելի կ'երկարէր ամէն անգամ որ նախագահը արուած վկայութեան վրայ նոր վկայութիւն մըն ալ կ'աւելնար:

Իսկ ամբաստանեալը տրուած վկայութիւնները

մտիկ բրած էր զարմացողի մը դէմքով որ՝ ըստ ամ-  
քաստանութեան՝ իր պաշտպանողական միակ միջոցն  
էր։ Առաջին վկայութեան տրուած միջոցին, մօ-  
տակայ զինուորն լսեցին որ ան կը մրմուր։ Լաւ,  
ահա վկաներուն մին։ Երկրորդ վկայութենէն ետք  
քիչ մը աւելի բարձր և գրեթէ գոհունակ կերպա-  
րանով մը ըստաւ։ Լաւ։ Երրորդը երբ տրուեցաւ,  
պոռաց։ Աքանչելի՛։

Նախագահը հարցուց։

— Ամբաստանեալ, ահա լսեցիր վկայութիւնները։  
Քոելիք մը ունի՞ս։

Ամբաստանեալը պատասխանեց։

— Աքանչելի է, կ'ըսեմ։

Բազմութեան մէջ շուկ մը ելաւ և մինչեւ դա-  
տաւորներուն մէջ ծաւալիցաւ, Յայտնի էր թէ մարդը  
կորուսի մատնուած էր։

— Նուիրականներ, ըստ նախագահը, լուցուցէք  
բազմութիւնը։

Վիճաբանութեանց վերջ պիտի տամ։

Նոյն պահուն նախագահին քով շարժում մը եղաւ։  
Զայն մը լսուեցաւ որ կը պոռար։

— Պրըվէ՛, Շընիտիէօ, Գոշբա՛յլ, այս կողմը  
նայեցէք։

Այս ձայնն այնքան ողորմագին և այնքան սար-  
սափելի էր որ լսողներուն ամէնքն ալ ահաբեկիլ զգա-  
ցին։ Ամէն մագ նայեցաւ դէպի այն կողմը ուրիէ  
ձայնը կուգար։ Ատեանին ետեք կենալու առանձնա-  
շնորհութիւնն ունեցողներուն մէջէն մարդ մը ելած  
ատեանը դատարանէն զատող և գրեթէ մէկուկէս  
կանգուն բարձրութիւն ունեցող դուռը մզած և սրա-  
հին մէջտեղ ոտքի վրայ կեցած էր։

Նախագահը, ընդհանուր փաստաբանը, Պ. Պա-  
մաթապուա, նաև քսանի չափ անձինք ճանչցան զայն,  
և ամէնքը մէկէն գոչեցին։

Պ. Մատրլէնն է։

Գ Լ Ո Ւ Ժ Ա Ա .

ՇԱՆՄԱԹԻԷՅ ՀԵՑԶԵՑԷ ԿԲ ԶԱՐՄԱՆԱՅ

Իրօք Մատրլէնն էր ոտքի վրայ կեցողը։ Ատենա-  
դպրին ճրագը անոր դէմքը կը լուսաւորէր, Գլխարկը  
ձեռքն էր։ Հազուստն ամենեւին անկարգութիւն մը  
չունէր։ թիկնոցը մասնաւոր ուշագրութեամբ կոճ-  
կուած էր։ Գունատ էր և թեթևակի կը դողար։  
Հիմա բոլորովին ճերմակ էին մազերը, մինչեւ Արա-  
հասած ժամանակ տակաւին ալեխիառն էին։ Մէկ ժամէ  
ի վեր հոն էր ան, և այս մէկ ժամուան մէջ ճերմկեր-  
էին մազերը։

Ամէն մարդ գլուխը վերցուց։ Անսկարելի էր  
տպաւորութիւնը։ Աւնկնդիրները պահ մը վարանե-  
ցան։ Զայնն այնքան կսկածալի էր, և ոտքի վրայ  
կեցող մարդն այնքան անխոռվ կ'երեւար որ ի սկզբան  
չհասկցուեցաւ թէ ո՞վ էր պոռացողը։ Հարցուեցաւ  
իրարու թէ ո՞վ արձակած էր աղաղակը։ Կարելի չէր  
հաւատալ թէ այն ահարկու աղաղակը հանողն այս  
հանդարտ մարդն ըլլայ։

Այս վարանումը քանի մը մանրերկորդ տեւեց-  
միայն։ Մարդը զոր տակաւին ամէնքն ալ նոյն պա-  
հուն Պ. Մատրլէն կ'անուանէին, առանց ժամանակ

տալու նախագահին և ընդհանուր դատախազին որ կարենար խօսք մը ընկել, առանց ժամանակ տալու զինուորներուն և նուիրականներուն որ շարժում մը ընկեն, յառաջցած էր դէպի Գօշբայ, Պրըվէ և Շընիտիչօ անուն վկաները:

— Զէ՞ք ճանչնար զիս, հարցուց:

Երեքն ալ ափի ի բերան մնացին, և զլուխի շարժումով մը յայտնեցին թէ չէին ճանչնար զոյն, Գօշբայլ վախ մը զգալով հլութեամբ և յարգանոք զինուորի մը պէս բարե տուաւ. Պ, Մատըլէն դէպի պատաւորներն եգէպի տաեանը զարձու և մեղմիկ բառ.

— Պարոն դատաւորներ, ամբաստանեալն արձակեցէ՞ք: Պարոն նախագահ, բանել տուէք զիս: Զեր փնտուած մարդն ան չէ, այլ ես եմ: Ժան Վալժանն ես եմ:

Եւ ոչ մէկուն բերանը չունչ կ'առնուր: Ի սկզբան մարդ զարմանքով կը սարսուէր, այլ հիմա զերեզմանական յառութիւնն մը կը տիրէր չորս կողմք: Սրահին մէջ ամէն մարդ այն կրօնական սարսափիր կը զգար, սրով բազմութիւնը կը գտնուի ևրը մեծ բան մը կը տարակուսի:

Սակայն նախագահին դէմքը համակրութեամբ և տրտմութեամբ տպաւորուած էր, ընդհանուր փառաբանին հետ արագօրէն ակնարկ մը փոխանակուծ և դատաւորաց աթոռակից խորհրդականներուն հետ քանի մը խօսք ըրած էր ցածրով: Դէպի բազմութիւն դարձու և հարցուց այնպիսի եղանակու մը, որունշանակութիւնը ամէն մարդ հասկցաւ:

— Բժիշկ մը կա՞յ հոս:

Ծնդհանուր դատախազը խօսիլ սկսելով ըստաւ.

— Պարոն դատաւորներ, այս տարօրինակ և անակընկալ դիպուածը՝ որ առեանը կը խոսվէ, մեզ ինչպէս նու ձեզ այնպիսի զգացում մը կը ներշնչէ

զոր բացատրելու պէտք չունինք: Ամէնքդ գէթ յանուանէ կը ճանչնաք Մ...ի քաղաքապետ Պ. Մատըլէնը: Եթէ հոս բժիշկ մը կայ, պարոն նախագահին հետ մենք ալ կ'աղաջնք անոր որ բարեհաճի ինսամել Պ. Մատըլէնը և իր բնակարանը տանիլ զայն:

Պ. Մատըլէն չթողուց որ ընդհանուր փաստաբանը խօսքը լմնցունէ: Խիստ հեզ և իշխանական ձայնով մը ընդմիջեց զայն: Ահաւասիկ իր արտասանած խօսքերը, զոր հոս կը նշանակենք ճիշդ այնպէս ինչպէս որ այս տեսարանի ականատեսներուն մին տաեանին զցուելէն ետք անմիջապէս զրած է և ինչ որ տակամին կը հնչէ առկէ քառասուն տարի տուած լուզներուն ականջին:

— Շնորհակալ եմ, պարոն ընդհանուր փաստաբան, սայց, խենդ չեմ: Հիմուկ կը տեսնէք: Ամէնասիստ վճիռ մը սիստի տայիքք, արձակեցէք այս մարդը պարտ մը կը կատարեմ, ես եմ այն զժրազդ գատապարտեալը: Հսու միայն ես եմ յայտնապէս ճշմարտութիւնը տեսնողը, ճշմարտ է ինչ որ կ'ըսեմ ձեզ: Աստուած որ վերն է, կը տեսնէ այս վայրկեանիս մէջ ըրածու, և այս բաւական է: Կրնաք բանել տալ զիս, վտոնդի ահա հոս եմ: Սակայն ինչ որ կրնացի ընկել ըրած էի: Ուրիշ անուն մը առի որ չյայտնուիմ, հաւըստացայ, քաղաքապետ եղայ, ուզիցի պարկեցած մարդու կարգը անցնիլ նորէն: Բայց կ'երեւայ թէ անկարելի բան է այս: Վերջապէս ուրիշ շատ բաներ կան զոր չեմ կրնար ըսել: Զեմ ուզեր կեանքս պատմել ձեզ, օր մը սմէն բան սիստի յաւանուի: Գերապատիւ եպիսկոպոսին տունէն գողութիւն ըրի, իրաւէ, Բըթի ժերվէին ստակը յափշտակեցի, այս ալ իրաւէ: Ո՞վ ըստ ձեզ թէ ժան Վալժանն իսխա չարասիր թշուած մըն է, իրաւունք ունէր: Յանցանքը գուցէ բոլորովին իմս չէ: Մտիկ ըրէք, պարոն դատաւոր-

Ներ: Ինծի պէս նուաստ մարդ մը ոչ Նախախնամութիւնն ամբաստանելու և ոչ ալ մարդկային ընկերութիւնը խրատելու իրաւունք ունի. բայց դիտել պէտք է որ վնասակար բան մըն է այն անուանարկութիւնն ուսկէ ջանք ըրի ազատելու: Թիարանն է թիապարտ կազմողը: Եթէ կ'ուզէք, մի՛ մոռնաք այս խօսքս: Թիարանը նետուելէ առաջ խեղճ գիւղացի մըն էի. խիստ քիչ էր խելքս: Տեսակ մը ապուշ մըն էի. թիարանը փոխեց զիս: Ապուշ էի, չարասիրտ եղայ. կոճղ էի, խանձող դարձայ: Յետոյ ներողամտութեան և բարութեան չնորհիւ ազատեցայ, ինչպէս որ կրնար հասկնալ թէ ինչ ըսել կ'ուզեմ: Այն երկու ֆրանք-նոցը զոր եօթը տարի առաջ թըթի ժերվէն գողցած էի տունն չմինէայի մոխիրին մէջ պիտի գտնէք: Ա՛լ ուրիշ բան մը չունիմ ըսելու: Բոնել տուէք զիս: Աստուած իմ, պարոն ընդհանուր փաստաբաննը գլուխը կը չարժէ. կ'ըսէք թէ Պ. Մատըլէն խեցած է. չէք հաւատար ըսածներուու: Յաւալի բան է այդ: Գէթ մի՛ դատապարտէք սա մարդք: Բայց ինչո՞ւ չեն ճանչնար սասոնք: Կուզէի որ ժամկէր հոս ըլլար: Գէթ ան պիտի ճանչնար զիս:

Անկարելի բան է ըսել թէ ի՞նչպիսի բարեսիրական և տրտում մելամաղձութեամբ մը կ'արտասանէր այս խօսքը:

Դէպ երեք դատապարտեալները դարձաւ.

— Բայց ես կը ճանչնամ քեզի, Պրըվէ, կը յիշես...

Խօսքը կտրեց, պահ մը գեղեցցաւ և ըսաւ.

— Կը յիշե՞ս այն կերպասէ տամաձե փոկերը զոր ունէիր երբ թիարանն էիր:

Պրըվէ, զարմանալով սաստնիլ զգաց և ահաբեկ կերպարանով անոր նայեցաւ գլխէն մինչև ոտքը: Մատըլէն չարունակեց.

— Դու, Շընիտիէօ որ ինքինքդ Ժընի-Ժիէօ մականունը կուտայիր, աջ ուսդ բոլորովին այրած է, վասնզի օր մը խարոյկով լի կրակարանի մը վրայ պառկեցար՝ ջնջելու համար այն երեք Տ. Ֆ. Պ. տառերը որոնք սակայն տակաւին կ'երեւան ուսիդ վրայ:

Պատասխան տուր. Ճիշդ չէ:

Գոշրայլին գառնալով.

— Գոշրայլ, ըստու, ձախ թեւիդ վրայ արմուկիդ կրկնուած տեղը այրած վառօդով գրոշմուած թուած կան մը ունիս որու տառերը կապտագոյն են: Կայսեր Գան ելնելուն թուականն է այն, այսինքն 1 Մարտ, 1815: Բա՛ց թեւդ:

Գոշրայլ թեզանիքը վերջնելով թեւը բացաւ. ամէնքն ալ բոլորտիքը հաւաքուելով իր մերկ թեւը նայեցան: Զինուոր մը ճրագ մը բերաւ. իրօք կար այն թուականը:

Թշուառ մարդը գէպ տառեանը և գէպ դատաւորները դարձաւ. այնպիսի ժպիտով մը զոր տեսնողները երբ կը յիշեն, տակաւին սաստիկ կը կրտմին: Յաղթանակի մը, նաև յուսահատի մը ժպիտն էր այն:

— Դիտեցիք արդ թէ ես եմ ժան Վալժանը: Ատեանին մէջ ա՛լ ոչ դատաւոր, ոչ ամբաստանող, ոչ ալ զինուոր կար. միմիայն անշարժ աչքեր և յուզուած սիրտեր կային: Ոչ ոք կը յիշէր ալ թէ անձնիւր ի՞նչ պաշտօն կը վարէր հոն. ընդհանուր փաստաբաննը ամբաստանելը պաշտօն ունենալը մոռցեր էին: Աւելի զարմանալին սա էր որ ամենեւին հարցում մը չեղաւ, ամենեւին իշխանութիւն մը միջամտութիւն չըրաւ: Վաեմ տեսարաններու յատկութիւնն չէ չամէն սիրտերը գրաւել և բոլոր ականատեսները հանդիսական ընել: Գուցէ ոչ ոք

կը հասկնար ինչ որ կը զգար. անշուշտ ոչ ոք կը  
խոստովանէր թէ հոն մեծ և փողփողուն լոյս մը կը  
տեսնէր։ Ամէնքն ալ ներքին շացումով մը համակ-  
ռեցան։

Հոն ամէնուն առջեւ կանգնողն էր ժան Վալժան  
որ յայտ հանդիման կ'երեւար։ Այս մարդը միայն  
երեւան ելնելովը լուսաւորուած էր այն դատը որ  
գեռ պահ մը առաջ մթին էր և անորոշ։ Բազմութիւնը՝  
ա՛լ առանց ուրիշ բացատրութեան մը պէտք ունե-  
նալու, կարծես ելեքտրական յայտնութեամբ մը ան-  
միջապէս և մէկ նայուածքով հասկցաւ մարդու մը  
այս պարզ և զարմանալի պատմութիւնը, մարդու մը  
որ իր տեղը ուրիշ մը չդատապարտելու համար ինք-  
փինքը կը մատնէր։ Մանրամասն պարագաները, վա-  
րանումները և մանր մունի դիմադրութիւնները մոռ-  
ցուեցան այս մեծ և լուսաւոր եղելութեան աջեւ։

Այս ապաւորութիւնը շուտ մը անցաւ, բայց ներ-  
շնչուած միջոցին անդարձանելի եղաւ։

— Աւելի անհանգստութիւն չեմ ուզեր պատճա-  
ռել ատեանին, կրկնեց ժան Վալժան։ Ահա կ'երթամ  
քանի որ չեմ բռնուիր բանտարկուելու համար։ Շատ  
գործեր ունիմ, զոր կը պարտաւորիմ կատարել։ Պ.  
ընդհանուր փաստաբանը ո՛վ ըլլալս դիտէ, ո՛ւր  
երթալս դիտէ։ երբ որ ուզէ կրնայ բռնել տալ զիս։

Դէպի զուուը ուզզուեցաւ զուրս ելնելու համար։  
Ոչ ոք ձայն հանեց, ոչ ոք թեն երկնցուց անոր մեկ-  
նիլը արդիլլու համար։ Ամէնքն ալ տեղ բացին որ  
անցնի։ Նոյն պահուն չգիտեմ ի՞նչ երկնային բան  
մը ունէր որով բազմութիւնները կ'ընկրկէին և մար-  
դու մը առջեւ կարգի կը մտնեն որ անցնի ան։ Կա-  
մաց կամաց բացաւ զուուը, բայց ստոյդ է թէ երբ  
զուուին քով եկաւ, արդէն բաց էր այն։ Հոն ետեր  
դարձաւ և ըստ։

— Պարոն ընդհանութ փաստաբան, ձեր կամքին  
հնագանդելու պատրաստ կը սպասեմ։ Յետոյ դէպ  
ատեանը դարձաւ և ըստ։

— Դուք սմէնքդ ալ, որ հոս էք, անշուշտ  
գթութեան արժանի կը համարիք զիս, այնպէս չէ։  
Սատուած իմ, երբ միտքս կը բերեմ ինչ որ ըրի հիմա  
ինքզինքս նախանձելի կը համարեմ։ Սակայն աւելի  
աղէկ կ'ըլլար եթէ չպատահէին այս դէպքերը։

Յետոյ գուրս եկաւ, և դուռն ինչպէս որ բաց-  
ուած էր նոյն կերպով գոցուած էր, վասնզի որոնք  
որ տեսակ մը մեծ զործեր կ'ընեն, միշտ ապահով են  
թէ բազմութեան մէջ իրենց ծառայող մը կը գտնուի։

Գրեթէ ժամէ մը ետք դատաւորները ամէն ամ-  
բաստանութենէ անպարտ կը հրատարակէին Շանմա-  
թիէօ անուն մարդը, որ անմիջապէս արձակուեցաւ։  
Շանմաթիէօ զարմանալով կ'երթար՝ կարծելով թէ  
բոլոր մարդիկ խենդ են և չհասկնալով թէ ի՞նչ էրայն  
տեսիլը։



Ի Ս Թ Ե Ր Ո Ր Դ Գ Ի Ր Ք

# ԴԻՄԱՀԱՐՈՒՄ

Գ Լ Ա Խ Խ Ա.

Պ. ՄԱՏԲԻՆ ԽՆՉ ՀԱՅԼԻԽ ՄԵԶ ԿԲ ՆԱՅԻ  
ԻԲ ՄԱԶԵՐԻ

Արեւը կը սկսէր ծագիլ: Ֆանթին գիշերը տեսով, աքնաւթեամբ, այլ երանաւէտ տեսիլներով անցուցած էր. խակ առտուն կը քնանար: Փոյր Սէնբլիս՝ որ հակած էր հիւանդին քով, առ քնացած միջոցին քովէն հեռացեր էր քինքինոր գեղաջուր մը պատրաստելու համար: Յարնայի նոր գեղաջուր մը պատրաստելու համար: Յարնայի գոյրը քանի մը վայրկեանէ ի վեր հիւանդագելի քոյրը քանի մը վայրկեանէ ի վեր հիւանդա-

նոցի գործանոցն էր, իր գեղերուն և սրուակներուն վրայ ծուած էր և խիստ մօտէն կը նայէր, վասն զի վերջալոյսը ամէն առարկաներու վրայ մշուշ մը կը ծաւալէ:

Յանկարծ գլուխը դարձուց և թեթեւ աղաղակ մը արձակեց:

Իր առջեւ կը տեսնէր Մատըլէնը որ ներս մտած էր լոիկ:

— Դո՞ւք էք, պարոն քաղաքապետ, պոռաց կրօնուհին:

Մատըլէն ցած ձայնով պատասխանեց.

— Ի՞նչպէս է այս խեղճ կինը:

— Գէշ չէ առ այժմ: Բայց բաւական սրտի վախ քաշեցինք, գիտէ՞ք: Բացատրեց անոր ինչ որ տեղի ունեցած էր. ըստ թէ առջի օրը խիստ վտանգաւոր էր ֆանթինի վիճակը և թէ հիմա լաւագոյն էր ան, վասն զի կը կարծէր թէ Պ. քաղաքապետը Մօնֆէրմէյլ գացած է իր զաւակը բերելու համար: Քոյրը չնամարձակեցաւ պարոն քաղաքապետին հարցումներ ընելու այս մասին: բայց անոր կերպարանէն հասկըցաւ թէ Մօնֆէրմէյլէ չէր գար:

— Շատ աղէկ, ըստ, լաւ ըրեր էք սխալիը իրեն չիմացնելով:

— Այո՛, կրկնեց քոյրը: բայց, պարոն քաղաքապետ, հիմա որ ձեզի պիտի տեսնէ առանց տեսնելու նաեւ զաւակը, ի՞նչ պիտի ըսենք:

— Պահ մը մտախոհելէն ետք.

— Աստուած ողորմած է, ըստ:

— Այլ սակայն չպիտի կրնանք ստել, կմկմաց քոյրը կէս ձայնով:

Արեւը բոլորովին լուսաւորած էր սենեակը: Պ. Մատըլէնի երեսը զիմացէն կը լուսաւորուէր: Քոյրը պատահաբար վեր վերցուց աչքերը:

— Ա՛հ պարոն, աղաղակեց, ի՞նչ եղաք, ի՞նչ  
ունիք. ձեր մազերը բոլորովին ձերմկեր են:

— ձերմկե՞ր են:

Քոյր Սէնբլիս հայելի չունէր. ծրար մը խառ-  
նելով պղտիկ հայելի մը հանեց զոր հիւանդարանի  
բժիշկը կը գործածէր ի՞նիւանդի մը մեռած ըլլալը և  
շնչելէ դադրիլը ստուգելու համար: Պ. Մատըլէն  
հայելին առաւ և անով մազերը նայեցաւ: Զարմա-  
նալի բան. իրաւ ձերմկեր են:

Անաարբերութեամբ և կարծես ուրիշ բանի մը  
վրայ մտածելու պէս արտաքերեց այս խօսքերը

Քոյրը այս իրողութեան մէջ չգիտեմ ի՞նչ թա-  
գուն գաղտնիք մը ընդնշմարելով ահաբեկիլ զգաց:

Պ. Մատըլէն հարցուց.

— Կրնա՞մ տեսնել հիւանդը:

— Արդեօք պարոն քաղաքապետը բերել պիտի  
չտա՞յ անոր զաւակը, ըսաւ քոյրը, հարցում մը ընե-  
լու հազիւ համարձակելով:

— Անշուշտ, բայց առ նուազն երկու կամ երեք  
օր պէտք է:

— Եթէ հիւանդը մինչև այն ժամանակ ձեզ չտես-  
նէ, կրկնեց քոյրը վեհերուութեամբ, չպիտի գիտնայ  
թէ ետ դարձած էք. գիւրին պիտի ըլլայ համոզել  
զինք որ համբերէ, և երբ զաւակը դայ, բնականա-  
բար պիտի կարծէ թէ պարոն քաղաքապետը եկած և  
զաւակն ալ հետը բերած է: Հետեւաբար ստելու հարկ  
ըլլալը:

Պ. Մատըլէն քանի մը բոպէ մտածելէն ետք իր  
հանդարա ծանրութեամբը ըսաւ.

— Զէ՛, քոյր իմ, պէտք է որ տեսնեմ զինքը:  
Գուցէ ստիպողական է կացութիւնս:

Կրօնուհին որ կ'երեւայ թէ չդիտեց այս «գուցէ»  
բառը որ մութ և տարօրինակ նշանակութիւն մը

կուտար պարոն քաղաքապետին խօսքերուն: Աչքերը  
վար առնելով և յարգական ձայնը մեղմելով.

— Լաւ. հիմա քնացած է. բայց պարոն քաղա-  
քապետը կրնայ մտնել:

Պ. Մատըլէն քանի մը գիտողութիւն ըրաւ դու-  
ռի մը վրայ որ աղէկ չէր գոցուեր և որուն ճոխչը  
կրնար հիւանդը արթնցնել. յեռոյ ֆանթինին սեն-  
եակը մտաւ, անկողնին մօտեցաւ և վարագոյները  
բացաւ:

Ֆանթին կը քնանար: Շունչը կուրծքէն կ'ել-  
նէր այն աղետալի շշունչով, որ այս տեսակ հիւան-  
դութեանց յատկութիւններէն մին է, և որ զառնա-  
պէս կը տրտմեցնէ խեղճ մայրերը երբ լգիշերայն ի-  
րենց դատապարտուած և լքնացած զաւկին քով կը  
հսկեն:

Բայց այս ցաւալի շնչառութիւնը հազիւ թէ կը  
խոռվէր այն անպատում հանդարտութիւնը որ իր  
գէմքին վրայ տարածուած էր և որով կերպարանաշ-  
փոխութիւն մը կ'առնէր այն իր նքունին մէջ: Դեղ-  
նութիւնը սպիտակութեան փոխուած էր. այտերը  
շառագոյն էին: Երկայն և խարտիշագոյն արտեւա-  
նունքը՝ որոնք անոր կուսութեան և երիտասարդու-  
թեան մնացորդ և մի գեղութիւնն էին՝ կը բախէին  
թէեւ, բայց գոց ու կոր էին:

Մարմնովին ու բոլորովին կը գողար և չդիտեմ  
ինչ թեւեր տարածելով, որոնք բացուելու և զայն  
տեսնելու պատրաստ էին և որոնք թէեւ աներեւոյթ  
էին, այլ կը զգային թէ կը սարսոէին: Ով որ այս  
վիճակին մէջ տեսնելու ըլլար ֆանթիւնը, լինաւ չպի-  
տի կրնար ծածկել որ գրեթէ յուսաբեկ հիւանդ մըն  
է ան: Թոչելու պատրաստուողի մը կը նմանէր քան  
թէ մեռնելու:

Երբ ձեռքը սստի մը կը մօտի վրայի ծաղիկը  
քաղելու համար, ոստը կը սարսով և կարծես թէ կը  
պահուի ու միանգամցն կը ներկայի: Մարդկային  
սիրոը այս սարսուոին նման բան մը կը զգայ երբ  
կը հասնի այն բողէն ուր մահուան խորհրդաւոր  
մատերը հոգին կը քաղեն:

Պ. Մատըլէն ժամանակ մը անկողնին քով ան-  
շարժ կեցաւ. փոփոխակի հիւանդին ու խաչելութեան  
նայելով, ինչպէս կը նայէր երկու ամիս առաջ և այն  
օրը յորում առջի անգամ այս ապաստանարանը եկած  
էր զայն տեսնելու համար: Երկուքն ալ տակաւին  
հոն էին և միեւնոյն դիրքը կը պահէին. հիւանդը  
կը քնանար, ինքը ազօթք կ'ընէր. հիմակուան տար-  
բերութիւնը սո էր որ այն երկու ամիսէն ի վեր  
ֆանթինին մազերը ալեւորած և իր մազերն ալ ձեր-  
մըկած էին:

Քոյրը Պ. Մատըլէնի հետ ներս մտած չէր: Այս  
ոտքի վրայ և անկողնին քով կեցած էր՝ մատը բեր-  
նին վրայ գնելով, իբր թէ սենեկին մէջ մէկու մը  
լուսթիւն կը պատուիրէր:

Ֆանթին աչքերը բացաւ, տեսաւ զայն և հան-  
դարտութեամբ ու ժպիտով մը ըստաւ.

— Ո՞ւր է Գօղէթը:

Դ Լ Ո Ւ Բ Բ.

### ՋԱՆԹԻՆ ԵՐՋԱՆԻԿԻ Է

Ամենեւին շարժում մը չըրաւ ի նշան զարմաց-  
ման կամ ուրախութեան, բուն իսկ ուրախութիւն  
էր ինք: Սա պարզ հարցումը «ո՞ւր է Գօղէթը» այն-  
քան մեծ վստահութեամբ, այնքան ապահովութեամբ  
և այնքան անխոռվ և անկառկած կերպով ըրած էր  
որ Պ. Մատըլէն խօսք մը չգտաւ պատասխանելու:  
Ֆանթին շարունակեց.

— Գիտէի որ հոգ էիք, թէև կը քնանայի, բայց  
կը տեսնէի ձեզի: Շատ ատենէ, ի վեր է որ կը տես-  
նեմ ձեզի, բոլոր գիշերը ձեզի կը տեսնէի անընդ-  
հատ: Փառքի մը մէջ էիք և ձեր շուրջը ամէն տե-  
սակ երկնային կերպարաններ կային:

Մատըլէն նայուածքը գէպի խաչելութիւնը վեր-  
ցուց:

— Բայց, կրկնեց ֆանթին, ըսէք ինձ ո՞ւր է  
Գօղէթ, ինչո՞ւ անկողինս չդրուեցաւ այն որպէս զի  
զարթմանս միջոցին տեսնէի զինքը:

Պ. Մատըլէն մեքենայաբար քանի մը պատաս-  
խան տուաւ զոր ետքէն ինքն ալ բնաւ չկրցաւ յիշել:

Բարեբախտաբար բժիշկը եղելութիւնը իմանա-  
լով վրայ հասած էր: Ուստի Պ. Մատըլէնի օգնեց:

— Աղջիկու, ըստաւ բժիշկը. հանգարուէ՛: Զաւակդ  
հոսէ:

Ֆանթինի աչքերը լուսաւորուեցան և անոր բու-  
լոր երեսը ճառագայթով ողողեցին: Չեռները միա-  
ցուց ազօթովի մը բոլոր ջերմեռանդութիւնը ու հե-  
զութիւնը արտայայտող կերպարանով:

— Ո՞հ, բերէք ուրեմն մանկիկու, պոռաց:

Մայրական սրտառուչ երեւակայտութիւն: Ֆան-  
թինի համար Գօգէթ գրկուելով բերուող մանկիկ  
մըն էր:

— Քիչ մը եւս համբերէ՛, հիմա չըլլար, կրկնեց  
բժիշկը: Տակաւին տեսնդու բոլորովին բոյժ գտած չէ:  
Զաւակդ տեսնելով կրնաս յուզուիլ և վեասուիլ:  
Պէտք է որ նախ առողջանաս:

Ֆանթին աշխուժիւ մը ընդմիջեց անոր խօսքը:

— Բայց ա՛լ աղէկցած եմ. կը կրկնեմ թէ շատ  
աղէկ եմ: Յաւանա՞կ է, ի՞նչ է այս բժիշկը: Ես ա-  
նանկ բան չգիտեմ, կ'ուզեմ զաւակս տեսնել, հա՛,  
կ'ուզե՞մ:

— Տե՛ս, ահա ինչպէս կը բարկանաս: Քանի որ  
այդ վիճակի մէջ ես, պիտի չթողում որ զաւակդ քովդ  
բերուի: Զայն տեսնելը չի բաւեր, պէտք է նաև ապ-  
րիլ անօր համար: Երբ աւելի հանդարտ ըլլաս, ես  
անձամբ պիտի բերեմ զաւակդ:

Խեղճ մայրը զիջաւ համբերելու:

— Պարոն բժիշկ, ներում կը խնդրեմ ձեզմէ, կըր-  
կին կրկին ներում կը խնդրեմ: Առաջները այս կեր-  
պով ամենեւին չէի խօսեր: այնքան գժբախտու-  
թիւններ կրեցի որ ըսածս չեմ գիտեր: կը հասկնամ  
ինչ ըսել կ'ուզէք. կը վախնաք որ չյուզուիմ. ո՞ր-  
քան ուզէք պիտի համբերեմ, բայց, Աստուած վկայ,  
վեաս չտար ինձ աղջիկս տեսնելս: Երէկ իրիկուընէ  
ի վեր կը տեսնեմ զայն և աչքս վրայէն չեմ հեռա-

ցներ: Զեզի բան մը ըսե՞մ, եթէ հիմա բերուելու ալ  
ըլլար զաւակս, հանգարտօրէն պիտի խօսէի հետք:  
Այս այս էր միայն ընկլիքս:

Միթէ բաւական չէ՞ զաւակս տեսնելու փափա-  
քիլս, զաւակս որ հոս բերելու համար մասնաւոր-  
պէս Մօնֆէրմէյլ մարդ գնաց: Բարկացած չեմ: Գի-  
տեմ որ երջանիկ պիտի ըլլամ: Այս գիշեր մինչեւ ա-  
ռաւուս ճերմակ բաներ և անձեր տեսայ որոնք կը  
ժպտէին ինձ:

Պարոն բժիշկը երբ որ հաճի, թող այն ատեն  
բերէ Գօգէթս: Ա՛լ տենդ չունիմ, վասն զի աղէկցած  
եմ. քաջ կը զգամ որ ալ բան մը չունիմ. բայց հի-  
ւանդի մը պէս պիտի վարուիմ և չպիտի չարժիմ սա  
տիկիններուն հաճելի ըլլալու համար: Երբ տեսնեն  
թէ շատ հանդարտ եմ, պիտի ըսեն թէ պէտք է տալ  
ինձ զաւակս:

Պ. Մատըլէն անկողնին քով աթոռի մը վրայ  
նստած էր: Ֆանթին դէպի անոր կողմը դարձաւ: Իր  
հանգարտութիւնը տեսնելու և առանց գժուարութեան  
զաւակը իր քով բերուելու համար յայտնապէս կը  
ջանար հանդարտ նաեւ «շատ խելօք» երեւալու, ինչ-  
պէս կ'ըսէր հիւանդութեան այս յոսի վիճակին մէջ  
որ մանկութեան կը նմանի: Բայց ինքզինքը զսպե-  
լով հանդերձ չէր կրնար համբերել և հազարումէկ  
հարցումներ կ'ընէր Պ. Մատըլէնի:

— Լաւ ճամբորդութիւն մը ըրի՞ք, պարոն քա-  
զաքապետ: Ո՞հ, որքան բարի էք որ հաճեցաք եր-  
թալու և զաւակս բերելու: Ըսէք ինձ միայն թէ ինչ-  
պէս է ան: Ճամբու գժուարութեանց դիմացա՞ւ: Ափո՞ս որ պիտի ճանչնայ զիս: Այն ատենէն ի վեր  
մոռցած է զիս, խեղճ մանկիկս: Մանուկները յիշո-  
զութիւն չեն ունենար: Թոչուններու կը նմանին:  
Այսօր բան մը կը տեսնեն, վաղն ալ ուրիշ մը, բայց

բան մը չմնար իրենց միտքը։ Գէթ ճերմակեղէն ու-  
նէ՞ր արդեօք։ Այդ թէնարտիէները վրան գլուխը  
մաքուր կը նայի՞ն եղեր արդեօք։ Ի՞նչպէս կը կերա-  
կրուէր։

Ո՛. Եթէ գիտնայիր թէ ո՛րքան տառապանք կը-  
րեցի թշուառութեանս ժամանակ ես ինքնիրեն այս  
հարցումները ընելով։ Բայց հիմակ ալ անցաւ այն  
ժամանակը։ Ուրախ եմ հիմա։ Ո՛չ, որքան կը փա-  
փաքէի տեսնել զայն։ Ի՞նչպէս էր, գեղեցի՞կ էր,  
պարոն քաղաքապետ։ Ի՞նչ կ'ըսէք, միթէ գեղեցիկ  
չէ՞ աղջիկ։

Անշուշտ ճամբան շատ պազած պիտի ըլլաք կառ-  
քին մէջ։ Միթէ կարելի չէ՞ քիչ մը, բոպէ մը միայն  
քովս բերել Գօղէթս։ Թող դարձեալ անմիջապէս առ-  
նեն տանին։ Դուք մեր մեծն էք, եթէ ուզէք, կրնաք  
հրամայել որ բերեն։

Մ. Մատըլէն ֆանթինին ձեռքը բռնեց։

— Գօղէթը գեղեցիկ է, ըսաւ։ Գօղէթը լաւ է։  
շատ չանցնիր կը տեսնես, բայց հանդարտ կեցիր։  
Ցուզուելով կը խօսիս, մանաւանդ թէ թեւդ անկո-  
ղինէն դուրս կը հանես, և այս պատճառաւ կը հա-  
զաս։

Եւ իրօք ֆանթին իր մէն մի խօսքը արտարե-  
րած պահուն սաստիկ կը հազար։

Ֆանթին չմրմուց, վախցաւ՝ կարծելով թէ քանի  
մը կրքոտ տրտունջներուն պատճառաւ չպիտի դրա-  
ւէր իր վրայ այն վստահութիւնը զոր կ'ուզէր ներ-  
շնչել, և սկսաւ անտարբեր խօսքեր ըսել։

— Մօնֆէրմէյլ բաւական գեղեցիկ տեղ մըն է,  
այնպէս չէ՞։ Ամառը գիւղական զրօսանքի համար հոն  
կ'երթան։ Այս թէնարտիէները միթէ ազէկ զորդ կը  
տեսնե՞ն։ Հարուստ և մեծ մարդեր չեն անցնիր ա-

նոնց գիւղէն։ Աղոնց պանդոկն ալ խոհատունի պէս  
բան մըն է։

Պ. Մատըլէն միշտ ֆանթինին ձևքը կը բռնէր  
և անձկութեամբ կը նայէր։ Յայտնի էր թէ եկած էր  
անոր ըսելու այնպիսի բաներ զոր հիմա իր միտքը  
կը գեղեւէր յայտնելու։ Բժիշկը այցելութիւնը կա-  
տարելէն ետք՝ մեկնած էր։ Միայն քոյր Սէնթիս  
մնացած էր անոնց քով։

— Զայնը կը լսեմ, Աստուած իմ, Գօղէթին  
ձայնը կը լսեմ։

Թեւը երկնցուց որպէս զի լուսթիւն պահեն Պ.  
Մատըլէն և քոյր Սէնթիս, շունչը բռնեց և սկսաւ  
հիացումով մտիկ ընել։

Գաւիթին մէջ մանուկ մը կար որ կը խաղար և  
որ գռնապանուհին կամ ուրիշ բանւոր կնոջ մը զա-  
ւակն էր։ Այս այն գիպուածներէն մին է, որոնք  
միշտ կը պատահին և որոնք կարծես թէ աղետալի  
գէպքերու խորհրդաւոր ներկայացման մէկ մասը կը  
կազմին։ Այն մանուկը պզտիկ աղջիկ մըն էր, որ  
կ'երթար կուգար, տաքնալու համար կը վազվակէր,  
կը խնդար և բարձր ձայներով կ'երգէր։ Բարէ՛, կա՞յ  
արդեօք բան մը որու չխառնուին մանկանց խաղերը։  
Ֆանթին ահա այս աղջկան երգերը կը լսէր։

— Ո՛չ, Գօղէթս է այն, կը ճանչնամ ձայնը,  
ձայնը, կրկնեց։

Մանուկը եկածին պէս հեռացաւ, ձայնը լսուելէ  
գագրեցաւ, ֆանթին ժամանակ մը եւս ականջ տուաւ  
յետոյ տիսրութեամբ համակուեցաւ, և Պ. Մատըլէն  
անոր ցած ձայնով սա խօսքը ըսելը լսեց։ — Աս բը-  
ժիշկը ո՛րքան չարասիրտ է որ թող չտար ինձ աղ-  
ջիկս տեսնել, Զարագէմ մարդ մըն է ան։

Բայց իր գաղափարներուն զուարթ տեսարանը  
նորէն երեւցաւ։ Արլուխը բարձին վրայ դրած շարու-

նակեց իւրովի խօսիլ: — Ի՞նչպէս երջանիկ պիտի ըյշ-  
լանք այսուհետեւ: Նախ պզաիկ պարտէզ մը պիտի  
ունենանք, ինչպէս որ Պ. Մատըլէն խօստացաւ ինձ:  
Աղջիկս պարտէզին մէջ պիտի խաղայ: Հիմակ ան-  
շուշտ սովորած է քերականը: Վանկերը հեգել պիտի  
տամ իրեն. Դալարներու վրայ թիթեռներուն ետե-  
ւէն պիտի վաղէ: Ետեւէն իրեն պիտի նայիմ: Մա-  
նաւանդ թէ ա՛լ սուրբ հաղորդութիւն պիտի առնէ:  
Աղէկ ըսի, ե՞րբ պիտի կրնայ ճաշակ առնել:

**Մատերովը սկսաւ հաշուել:**

... Մէկ, երկու, երեք, չորս... եօթ տարեկան  
է հիմա: Հինգ տարիէն ետք սպիտակ քող մը պիտի  
առնէ, ծակոտկէն գուլպաներ պիտի հագնի. պղտիկ  
կին մը պիտի ժառնայ: Ո՛ բարեսիրու քոյր իմ, ես ալ  
որքան ապուշ եմ որ այժմէն իսկ կը մտածեմ թէ  
երբ ճաշակ պիտի առնէ աղջիկս:

**Եւ սկսաւ ինդալ:**

Պ. Մատըլէն Ֆանթինին ձեռքը թողուց: Գետինը  
նայելով և միտքը մտածումներու անդունդը ընկղմե-  
ցով անոր այս խօսքերը մտիկ կ'ընէր փչող հով մը  
մտիկ ընելու պէս: Յանկարծ Ֆանթին խօսելէ դադ-  
բեցաւ. Պ. Մատըլէն մեքենայարար գլուխը վեր վեր-  
ցուց անոր այս յանկարծական լոռութեան վրայ, և  
տեսաւ որ Ֆանթին ահարկու կերպարան մը առած  
էր:

Ֆանթին կիսովին ելոծ նոտած էր. և ա՛լ ոչ կը  
փսոէր և ոչ ալ չունչ կ'առնէր: շապիկը բացուելով  
անոր նիհար ուսը երեւան հանած էր. երեսը որ պահ  
մը առաջ ուրախ զուարթ էր՝ հիմա գունատ էր, և  
կ'երեւար որ դիմացի կողմը, սենեակին միւս ծայրը  
զարհուրելի բանի մը վրայ կը յարէր իր աչքը զոր  
տարսափը մհծցուցած էր:

— Աստուած իմ, աղաղակեց Մատըլէն, ի՞նչ ու-  
նիս ֆանթին:

Պատասխան չտուաւ ֆանթին. աչքերը չվերցուց  
այն առարկային վրայէն զոր կը տեսնէր. մէկ ձեռ-  
քովը Մատըլէնի թեւը բոնեց և միւսովն ալ նշան ը-  
րաւ. որ ետին նայի:

Մատըլէն ետեւը դարձաւ և տեսաւ օր Ժավէր  
կեցած էր հոն:



Գ լ Ռ ի Խ Գ.

Ժ Ա Վ է Բ Գ Ո Հ է

**Ահաւասիկ եղելութիւնը:**

Պ. Մատըլէն Արասի եղենադատ ատեանէն երբ  
մեկնեցաւ կէս գիշերըանցած էր և ժամը կէս կը զար-  
նէր:

Ճիշդ ժամանակին իր պանդոկը վերադառնալով  
ճամբայ ելած էր սուրհանգակի կառքով որու մէջ՝  
ինչպէս կը յիշէ ընթերցովը՝ տեղ մը բանած էր ան:  
Առաւօտեան ժամը վեցէն քիչ մը առաջ Մ... հասած

Էր և առաջին գործը եղած էր Պ. Հաֆիթին գրած նամակը նամակատունը յանձնել, յետոյ հիւանդարանը մտնել և ֆանթինը տեսնել:

Բայց եղեռնադատ ատեանին սրահէն ելնելէն անմիջապէս ետք ընդհանուր գատախազը՝ առաջին անդամի տագնապէն ազատելէն ետք խօսիլ սկսած էր՝ Մ...ի յարգի քաղաքապետին յիմարական ընթացքին նկատմամբ ցաւելով. միանդամայն յայտնելով թէ իր համոզումները ո և է փոփոխութիւն չէին կրած այս տարօրինակ դիպումէն որու ինչ ըլլալը ետքէն կրնար հասկցուիլ, և առ այժմ պահանջելով Շանմաթիէօի գատապարտուիլը որ յայտնապէս բուն Փան Վալժանն էր:

Ընդհանուր գատախազին այսպէս պնդելը բազմութեան, ատեանին և գատաւորներուն զգացումին հակառակ կ'երեւար յայտնապէս:

Ամբաստանեալին պաշտպանը գրեթէ դիւրութեամբ կրցած էր հերքել ընդհանուր գատախազին առարկութիւնները և հասատել թէ Պ. Մատըլէնի, այսինքն նոյն իսկ ժան Վալժանի ըրած յայտարարութեանց վրայ դատը բոլորովին տարբեր կերպարան առած էր, և թէ դատաւորաց առջեւ կեցող ամբաստանեալը անմեղ մըն էր:

Պաշտպան փաստաբանը այս առթիւ դատաստանական սխալումներու վրայ քանի մը ցաւակցութիւն յայտնած էր, որոնք դժբախաբար ոչ այնքան նոր էին . . . :

Նախագահը խօսքը եղրակացնելու ատեն փաստաբանին համակարծիք եղած էր, և գատաւորները քանի մը րոպէի մէջ Շանմաթիէօն անպարտ համարելով արձակած էին:

Բայց ժան Վալժան մը պէտք էր ընդհանուր

փաստաբանին, և որովհետեւ Շանմաթիէօն չունէր ալ, Մատըլէնը ուզեց սոնել:

Շանմաթիէօն արձակուելին անմիջապէս ետք, ընդհանուր գատախազը նախագահին հետ առանձին սենեակ մը կնաց: «Հոն Մ...ի քաղաքապետը բերել տալու հարկաւորութեան նկատմամբ խորհրդակցեցան»: Ընդհանուր գատախազին այս պարբերութիւնը բարձրագոյն ատեանի բնդհանուր գատախազին ուզլած տեղեկագրին սկզբնական ծանօթագրութեանց մէջ ամբողջապէս իր ձեռքովը գրած է:

Նախագահը երբ դադրեցաւ ի սկզբան կրած յուղումը զգալէ, քիչ առարկութիւն ըրաւ: Պէտք էր որ արդարութիւնը իր պարտքը կատարէր: Մանաւանդ թէ ամէն բան ըսած ըլլալու համար կը խոստովանինք թէ նախագահը թէեւ բարեսիրտ և բաւական ուշիմ մարդ մըն էր, բայց միանդամայն թագաւորութեան խիստ և գրեթէ եռանդուն կուսակից մը ըլլալով, գմուարած էր երբ Մ...ի քաղաքապետը փոխանակ «Պուօնաբարդէ» ըսելու «Կայսր» ըսած էր.

Ուստի Պ. Մատըլէնը բոնելու հրամանը դրկուեցաւ: Ընդհանուր գատախազը մասնաւոր սուրհանդակի մը հետ Մ... զրկեց այս հրամանը և անոր գործադրութիւնը ոստիկանութեան տեսուչ ժավէրին յանձնեց:

Ինչպէս գիտենք արդէն, ժավէր վկայութիւնը տալէն անմիջապէս ետք Մ... վերադարձեր էր:

Ժավէր ոտքի վրայ կ'ելնէր երբ սուրհանդակը Մատըլէնը բոնելու և բերելու հրամանը յանձնեց անոր:

Նոյն իսկ հրամանաբերը ոստիկանութեան ծառայող վարպետ մարդ մըն էր, և երկու խօսքով հասկցուց ժավէրին ինչ որ Արասի ատեանին մէջ տեղի ունեցած էր:

ԹօնիԱՌՆԵՐ (Պ. Հ.)

Հրամանագիրը զոր ընդհանուր դատախազը ըստորագրած էր, այսպէս գրուած էր.—Ոստիկան ժամկեր Մ . . . ի քաղաքապետ և Մատըլէն անուն անձը պիտի բռնէ, որու ժան վայֆան անուն ազատագիր վաղեմի դատապարտեալը ըլլալը եղեռնական ժողովին այս օրուան նստին մէջ հաստատուեցաւ» :

Ո՞վ որ ժամկերը ճանչած չըլլար և տեսնէր զայն ճիշդ հիւանդարանի նախասենեակը մոած պահուն, չպիտի գուշակէր թէ ի՞նչ կ'զգար ան, և պիտի կարծէր թէ իսխտ անտարբեր կերպարան մը ունի: Անտարբեր, հանդարս և ծանր էր, ալեւոր մազերն ալ քունքերուն վրայ կատարելապէս կոկուած էին. և իր սովորական յամրութեամբ քիչ մը տուած անդունդէն վեր ելած էր: Եթէ մէկը քաջ ճանչնար զայն և ուշագրութեամբ զննելու ըլլար, սարսուռ մը պիտի զգար: Իր կաշիէ փողակապին ճարմանդը փոխանակ ծոծրակին վրայ ըլլալու ձախ ականջին վրան էր, ուսկէ կը հասկցուէր թէ անլուր կերպով յուզուած էր ան:

Ժամկեր անթերի բնաւորութիւն մը ունէր. ոչ իր պարտքին և ոչ ալ համազգեստին վրայ ծալ չէր ընդուներ. չարագործներու հետ կանոնաւորապէս, իր զգեստի կոճակներւն հետն ալ անաշառապէս կը վարուէր:

Քանի որ իր փողակապին ճարմանդը անշնորհ կերպով մը դրած էր, ըսել է թէ դրաւուած էր նա այնպիսի յուզումով մը որ կրնայ ներքին երկրաշարժ անուանիլ:

Պարզապէս եկած էր մօտակայ պահնորդարանէն տասնապետ մը և չորս զինուոր առած էր հետը. զինուորները գաւիթը ձգած էր, և հարցուցած էր դռնապանուհին թէ ո՛ւր է Ֆանթինին սենեակը. դռնապանուհին ալ առանց կասկածելու ցուցուցած

էր, վասնղի սսվորած էր տեսնելու զինուոր անձեր որոնք պարոն քաղաքապետին հետ տեսնուելու կուգային:

Ժամկեր երբ Ֆանթինի սենեկին մօտեցաւ, բանալին դարձուց, հիւանդապահի կամ լրտեսի պէս գուուը կամաց մը հրեց և ներս մտաւ:

Եթէ պէտք է ճիշդն ըսել, ներս չմտաւ, այլ կիսաբաց գուուին չմմին վրայ կանգնած կեցաւ. փեզոյրը գլուխն էր, ձախ ձեռքն ալ մինչեւ կզակը կոծկուած թիկնոցին մէջ զրած էր: Արմուկին ծալին մէջն կրնար տեսնուիլ ետեւը պահած իր ահագին դաւազանին կապարեայ գունդը:

Այսպէս վայրկեանի մը չափ կեցաւ, և ոչ ոք նշմարեց իր ներկայութիւնը: Յանկարծ Ֆանթին աչքերը վեր վերցուց, տեսաւ զայն և զրգեց Պ. Մատըլէնը որ ան ալ զառնայ և տեսնէ:

Երբ Մատըլէնի նայուածքը ժամկերի նայուածքին հանդիպեցաւ, ժամկեր առանց չարժելու, առանց խլրտելու, առանց մօտելու ահարկու կերպարան մը առաւ: Զկայ մարդկային զգացում մը որ կարենայ ուրախութեան պէս ահարկու ըլլալ:

Ժամկերի գէմքը իր գեհենապարտ մեզաւորը դեռ նոր գտնող սատանայի մը գէմքին նմանեցաւ:

Երբ զգաց թէ ա՛լ ստուգապէս իր ափին մէջն էր ժան վալժան, գէմքին վրայ երեւցաւ ինչ որ սրտին մէջ կար: Յատակը յուզուելով երեսը ելաւ: Իր որսին հետքը սակատ ինչ կորսուած և պահ մը այն Շանմաթիէօին նկատմամբ սխալած ըլլալուն նուաստութիւնը կ'անհետէր այն հպարտութեան առջեւ զոր կը զգար ժամկեր՝ նախ և առած լաւ մը զուշակած և այնքան ժամանակ ուզիլ բնազդում մը ունեցած ըլլալուն համար: Ժամկերին գոհունակութիւնը իր տիրական գիրքէն յայնուեցաւ:

Յաղթանակին տձեւութիւնը անոր նեղ ճակտին վրայ տարածուեցաւ։ Այս տձեւութիւնն էր այն ամէն սարսափը զոր գոհունակ դէմք մը կրնայ տարածել իր վրայ։

Ժավէր նոյն պահուն երկինքն էր։ Առանց ճշշդաբէս իմանալու, այլ իր հարկաւորութեան և յաջողութեան խառնաշփոթ ակներեւութեամբը կ'զգարթէ արդարութիւնը, լոյսը և ճշմարտութիւնը իր անձին միջոցաւ կը կատարէին իրենց երկնային պաշտօնը որ է չարութիւնը խորտակել։ Ետեւը և բոլորտիքը, անյատակ անդունդի մը մէջ իր հետն էին իշխանութիւնը, իրաւունքը, վճռուած դատը, օրինական գիտակցութիւնը, ընկերային վրիժառութեան բազուկը, ամէն աստղերը։

Բարեկարգութիւնը կը պայտպանէր, օրէնքին շանթը կ'արձակէր, ընկերութեան վրէժը կ'առնուր, զինու զօրութեամբ բացարձակին կ'աջակցէր։ Փառքի մը մէջ կը կանգնէր, իր յաղթութեան մէջ կարծեաթէ տակաւին թշնամին ասպարէզ կը հրաւիրէր կը ուելու։

Հպարտօրէն, փառաւորապէս և ոտքի վրայ կեցած՝ երկնից վրայ կը տարածէր անագորոյն հրեշտակապետի մը գերմարդկային անսանութիւնը։ Ընկերային թուրը, զոր իր ոսկրուտ ձեռքը բռնած էր, անորոշապէս կը փալիլէր այն սոսկալի մթութեան մէջ որով պաշարուած էր իր կատարած գործը։ Երանութիւն և արտմութիւն կը զգար՝ իր գարշապարին ասկը ունենալով ոճիրը, մոլութիւնը, ապստամբութիւնը, դատապարտութիւնը և դժոխքը։ Կը ճառագայթէր, կը ժպտէր և այս հրեշտաբոյ սուրբ Միքայէլը անուրանալի վեհութիւն մը ունէր։

Ժավէրի վարմունքը ահարկու այլ ոչ բնաւ անարգ էր։

Ուզզամտութիւնը, անկեղծութիւնը, անարատութիւնը, համոզումը և պարտաւորութեան զազափարը այնպիսի բաներ են որսնք սխալելով կրնան սոսկալի ըլլալ և որոնք սակայն նաև սոսկալի ըլլալով իրենց վսեմութիւնը չեն կորսնցներ։ Իրենց վեհութիւնը մարդկային խղճի յատուկ սարսափին մէջն ալ կը տեւէ, առաքինութիւններ են անոնք։ բայց թերութիւն մը ունին, որ է սխալումը։ Անագորոյն մոլիսանդի մը անախորժ այլ օրինաւոր ուրախութիւնը չգիտեմ ինչ ճառագայթում մը ունի որ պատկառելի է և տրտմագին։

Ժավէր՝ առանց ինքն ալ գիտնալու՝ ցաւակցութեան արժանի էր իր տարած զարհուրելի յաղթանակին, ինչպէս են ամէն յաղթանակող աղէտները։ Զկայքան մը որ այնքան կսկծալի և սարսափելի ըլլայ որքան էր այս կերպարանը որու վրայ կ'երեւար ինչ որ կրնար անուանիլ բարութեան ամէն չարութիւնը։

Գ Լ Ա Խ Ի Խ Դ Ի

### ԻՇԽԱՌՈՒԹԻՒՆԸ ԻՐ ԻՐԱԿԱՆՑ ՏԵՐ Կ'ՅԼԼԱՑ

Ֆանթին բնաւ տեսած չէր ժավէրը այն օրէն ի վեր ուր պարոն քաղաքապետին շնորհիւը ազատած էր անոր ձեռքէն։ Իր հիւանդ ուղեղը բան մը չկրցաւ հասկնալ, բայց առանց տարակուսելու կարծեց թէ զինքը առնելու և տանելու համար եկած էր ան զկըրցաւ տանիլ այս մարդուն սոսկալի կերպարանին։ զգալ կարծեց թէ յետին շունչը պիտի աւանդէ, երկու ձեռքովը երեսը ծածկեց և վշտագին ձայնով մը պոռաց.

— Ազատեցէք զիս, Պ. Մատըլէն։

Ժան Վալժան, — ա՛լ այսուհետեւ ուրիշ անուն չպիտի տանք իրեն, — տեղէն ելած էր։ Ամենամեզմ և ամենահանդարտ ձայնով մը ըսաւ ֆանթինին։

— Հանդարտ կեցիր, քեզի համար եկած չէ։

Յետոյ դէպ ի ժավէր դառնալով ըսաւ։

— Գիտեմ ինչո՞ւ համար եկած ըլլալդ։ Ժավէր պատասխանեց։

— Երթանք ուրեմն, շո՞ւտ։

Ժավէր չգիտեմ ինչ անասնային և մոլեգին հրնչումով մը արտաքրեց այս խօսքը։ Ճշդապէս չարտասանեց զայն։ որ և է ուղղագրութիւն չի կրնար յայտնապէս նշանակել ինչ որ արտասանուեցաւ այն

խօսքը։ Մարդկային խօսք մը չէր այլ առիւծի մոընչիւն մըն էր այն։

Սովորութեանը համեմատ չվարուեցաւ։ ի՞նչ բանի համար եկած ըլլալը երկարօրէն բացատրելը աւելորդ սեպեց, և ոչ ալ ցուցուց զինքը բռնելու հրամանաւ գիրը։ Ժավէրի համար ժան Վալժան խորհրդաւոր և անըմբոնելի մարտիկ մը, խաւարամած ըմբիշ մըն էր զոր հինգ տարիէ ի վեր կը պրկէր առանց տապալել կրնալու։ Այս ձերբակալութիւնը չէ թէ սկիզբ այլ վերջ մըն էր։ Ուստի բաւական համարեց ըսելը. երա՛նք ուրեմն, շո՞ւտ։

Առանց քայլ մը առնելու ըսած էր այս խօսքը։ Ժան Վալժանին վրայ արձակեց իր նայուածքը զոր ակիշ մը նետելու պէս կ'արձակէր և որով թշուառները իր քովը կը քաշէր ուժգնակի։

Երկու ամիս առաջ ֆանթին ահա այս նայուածքին մինչեւ իր ոսկրներուն ծուծը թափանցելը զգացած էր։

Ժավէրի աղաղակը լսելով ֆանթին աչքերը բաշցած էր։ Բայց պարոն քաղաքապետը իր քովն էր։ ի՞նչ վախ կրնար ունենալ։

Ժավէր դէպ ի սենեկին մէջտեղը յառաջացաւ և պոռաց։

— Է՛, պիտի զա՞ս թէ ոչ։

Թշուառ կինը բոլորտիքը նայեցաւ։ Կրօնուհիէն և պարոն քաղաքապետէն ի զատ մարդ չկար սենեկին մէջ։ Ժավէր որո՞ւ հետ կրնար իբր տէր առ ծառայ խօսիլ։ Իրեն հետ. ուստի սարսուեցաւ։

Այն ատեն ֆանթին անլուր բան մը տեսաւ, այնքան անլուր որ իր տենդին ամէնէն սոսկալի բանդագուշանաց մէջ անգամ անանկ բան մը չէր երեւցած իրեն։

Տեսաւ որ լրտեսն ժամկէր պարոն քաղաքապետին  
օձիքը բռնեց. տեսաւ որ պարոն քաղաքապետն ալ  
գլուխը ծռելով հնագանցեցաւ: Կարծեց Ֆանթին թէ  
աշխարհու կը խաէարի:

Իրօք ժամկէր ժամն վայդսնոր օձիքէն բռնած էր:

— Պարոն քաղաքապետ, պոռաց Ֆանթին:

Ժամկէր քան քան խնդաց այնպիսի խնդումով, որ  
իբ ակռաները լինդերէն կը զատէր:

— Ա՛յ պարոն քաղաքապետ չկայ հոս:

Ժան Վալժան իր թիկնոցին օձիքը բռնող ձեռքը  
հեռացնելու փորձ մը չըրաւ, և ըստ,

— Ժամկէր . . . :

— Պարոն տեսուչ անուանէ զիս, ըստ ժամկէր՝  
ժան Վալժանի խօսքը ընդմիջելով:

— Պարոն, կրկնեց ժան Վալժան, կ'ուզէի բան  
մը ըսել քեզ առանձին:

— Յայտնի յայտնապէս խօսէ ինչ որ պիտի ըսես,  
պատասխանեց ժամկէր. ինձի հետ խօսող մը պէտք է  
որ բացէ ի բաց և յայտնապէս խօսի:

Օ ան Վալժան ձայնը մեղմելով շարունակեց.

— Ազաշանք մը պիտի ընեմ քեզ. . . :

— Բոի քեզի որ բարձր խօսիս:


— Բայց պէտք է որ միայն դուն լսես ինչ որ  
պիտի ըսեմ. . .

— Ինձի ի՞նչ, մտիկ չեմ ըներ:

Ժան Վալժան զէպի ժամկէր դարձաւ և շուտ ու  
խիստ կամաց մը ըստ:

— Երեք օր չնորհէ՛ ինձ: Երեք օր տուր ինձ որ  
երթամ սա թշուառ կնոջ զաւակը բերեմ: Ինչ որ  
պէտք է կը զճարեմ: Եթէ կ'ուզես, հետո եկո՞ւր:

— Կը ծաղրե՞ս զիս, պոռաց ժամկէր: Հաւատա որ  
չէի կարծեր թէ այդքան ապուշ ես: Երեք օր կ'ու-  
զես որ փախիս երթաս, և կ'ըսես թէ սա ազջիկին



ԺԱՎԵՐ ԿԸ ԶԵՐԲԱԿՈԼԵ Պ. ՄԱՏԵԼԵՆԸ

զաւակը բերելու համար պիտի երթաս։ Հա՛, հա՛,  
լաւ, շատ լաւ։

Ֆանթին սասանեցաւ։

— Զաւակս, ո՞վ պիտի բերէ զաւակս, պոռաց։ Ու-  
րեմ դեռ հոս չէ զաւակս։ Բոյր իմ, պատասխան  
տուր, ո՞ւր է Գօղէթը։ Զաւակս կ'ուզեմ։ Պ. Մատը-  
լէն, պարոն քաղաքապետ։

Ժավէր ոտքը գետինը զարկաւ։

— Ա՛ռ քեզ հիմակ ուրիշ մըն ալ. պիտի պա-  
պանձի՞ս թէ ոչ, անամօթ ջլդիկ։ Ծուտիկին բերանը  
երթայ ասանկ քաղաք մը, ուր թիապարտները պաշ-  
տօնակալ կ'ըլլան և բոզերն ալ բամբիչներու պէս  
կը խնամուին։ Բայց համբերութիւն, ամէն բան  
կարգի կը մտնէ. ժամանակը եկած է ալ։

Ժավէր Ֆանթինին նայեցաւ ուզգակի, և ժան-  
վալժանին փողկապը, շապիկը և օձիքը ափովը բըռ-  
նելով կրկնեց։

— Էսի քեզ թէ ոչ Պ. Մատըլէն և ոչ ալ պա-  
րոն քաղաքապետ կայ հոս։ Գող մը կայ, աւազակ  
մը կայ, ժան վալժան անունով եղեռնագործ մը կայ  
զոր ահա բոնած եմ։

Ֆանթին յանկարծ կանգնեցաւ իր ոսկրուտ թե-  
ւերուն և ձեռներուն վրայ կոթնելով. ժան վալժա-  
նին նայեցաւ, ժավէրին նայեցաւ, կրօնուհին նա-  
յեցաւ, բերանը բացաւ կարծես խօսելու համար, կո-  
կորդին մէջէն հոնչիւն մը ելաւ, ակռաները կրճե-  
ցին, թեւերը տարածեց վշտագին, ջղաձղային շար-  
ժումով ձեռները բացաւ և խղզուողի մը պէս չորս  
կողմը նայեցաւ կարծես բան մը կամ մարդ մը փըն-  
տընելու համար, յետոյ յանկարծ բարձին վրայ ծռե-  
ցաւ ինկաւ։

Գլուխը անկողնին սնարին զարնուելով իր կուրծ-  
քին վրայ ինկաւ՝ բերանը բաց և աչքերը մարած,

Ֆանթին մեռած էր:

Ժան Վալժան ձեռքը ժավէրի ձեռքին վրայ դըրաւ, և մանկան մը ձեռքը բանալուպէսբացաւ, յետոյ ըստ ժամանակին.

— Դուն մեսցուցիր այս կինը:

— Վերջ պիտի տա՞նք թէ ոչ, պոոաց ժավէր կատաղութեամբ, պատճառներ իմանալու չեկայ հոս: Կարճ կապէնք, զինուորները վարն են, շո՛ւտ ըրէ քալենք, թէ ոչ շրուշակը պատրաստ է:

Մենակին մէկ անկիւնը երկաթեայ հին անկողին մը կար որ բաւական յոոի վիճակի մէջ էր և որու վրայ կը հանգչէին քոյրերը երբ հսկելու ըլլացին: Ժան Վալժան այս անկողնին մօտեցաւ, ակընթարթի մը մէջ անոր սնարի կողմէն արգէն աւրուած երկաթէ ձողը քաշեց հանեց, վասնի իր ջիղերուն նման ջիղերու համար դիւրին բան մըն էր այն. վարագոյրին երկաթէ ձողը ձեռքը առաւ և ժավէրին նայեցաւ: Ժավէր դէպի դուռը գնաց նահանջելով:

Ժան Վալժան երկաթէ ցուպի ի ձեռին յամբաբար դէպի ժանթինի անկողինը քալեց: Երբ հասաւ անկողնին քով, ետեւը դարձաւ և հազիւ հազ լսելի ձայնով մը ըստ ժամանակին:

— Աղէկ կ'ընես եթէ այս րոպէիս մէջ հանդարտ թողուս զիս:

Իրօք ժավէր կը դոզար:

Մտածեց որ երթայ զինուորները կանչէ. բայց ժան Վալժան կրնար նոյն վայրկեանին փախչիւ: Աւստի կեցաւ գաւազանը պղտիկ ծայրէն բռնեց և կոնակը դուռին քիւին կոթնցուց առանց նայուածքը ժան Վալժանի վրայէն հեռացնելու:

Ժան Վալժան արմուկը անկողնին դլխածողմին գունդին և ճակատն ալ ձեռքին վրայ դրաւ և սկսաւ ժանթինին նայիւ որ անշարժ կը կենար երկնցած:

Այս դիրքով կեցաւ մտածումներու մէջ ընկղմած, անմոռունչ և անշուշտ այս աշխարհիս իրերէն բան մը չըերելով միտքը: Ա՛լ երեսը և դիրքը միմիայն անմեկնելի կարեկցութիւն մը կ'արտայայտէին: Քանի մը վայրկեան այսպէս մտախոնելէն ետք դէպի ժանթին ծոեցաւ և ցած ձայնով խօսեցաւ:

Ի՞նչ ըստ արգեօք: Ի՞նչ կրնար ըսել դատապարտեալ մը մեռած կնջ մը. Ինչե՞ր խօսեցաւ: Աշխարհիս վրայ ոչ ոք լոեց ինչ որ ըստ ան: Մեռած կինը լսե՞ց արգեօք: Կան այնպիսի սրտառուչ պատրանքներ որոնք գուցէ վսեմ իրութիւններ են:

Մտուգապէս գիտցուածը այս է թէ քոյր Սէնբոլիս որ այս եղելութեան միակ ականատեսը եղած է, շատ անգամ պատմեց թէ երբ ժան Վալժանի ականջին խօսք ըստ, յայտնապէս տեսաւ որ գերեզմանի զարմացումովը համակուած այն գունատ շուրթերուն և այն անորոշ բիբերուն վրայ անպատում ժպիս մը վայլեցաւ:

Ժան Վալժան երկու ձեռքովը ժանթինին զլուխը բռնեց և բարձին վրայ տեղաւորեց՝ իր զաւակին գլուխը տեղաւորող մօր մը պէս. յետոյ անոր շապիս կին լարը կապեց և մազերը գդակին աակ հաւաքեց: Այս ընելէն ետք անոր աչքերը գոցեց:

Նոյն պահուն ժանթինի դէմքը տարօրէն լուսաւորուած կ'երեւար:

Մահը մեծ լոյսին դուռն է:

Ժանթինին ձեռքը անկողնէն դուրս կախուած էր: Ժան Վալժան ծունը դրաւ այս ձեռքին առջեւ, կամաց մը վերցուց և համբուրեց զայն:

Յետոյ կայնեցաւ և դէպի ժավէր դառնալով՝ ըստ:

— Հիմա ալ պատրաստ եմ հետպ գալու:

Գ Լ Ո Ւ Ե

ՎԱՅԵԼՈՒԶ ԳԵՐԵԶՄԱՆ

Ժակուր քաղաքին բանտը դրաւ ժան վալժանը:  
Պ. Մատըլէնի բռնուիլը Մ...ի մէջ տարօրինակ  
տպաւորութիւն կամ լաւ ևս է ըսել զգրդում մը  
տուաւ: Տրոմելով կ'ստիպուինք խոստովանելու թէ  
երբ, «թիապարտ մըն էր ան» ըսուեցաւ ամենուրեք,  
դրեթէ ամէն մարդ մոռցաւ զայն: Երկու ժամ չան-  
ցած մոռցուեցան իր ըրտծ ամէն բարու-  
թեան գործերը, և ա՛լ «թիապարտ մը» սեպուեցաւ  
ամէնուն համար: Պէտք է ըսել սակայն թէ Սրասի  
դէպիքին ամէն պարագաները զեռ չէին իմացուած:  
Քաղաքին մէջ ամենուրեք առաւօտէն մինչեւ իրի-  
կուն սա խօսակցութիւնները տեղի ունեցան:

— Զդիտէի՞ր: Ազատազիր եղեռնագործ մըն էր  
ան.—Ո՞վ.—Քաղաքապետը.—Զեմ հաւատար: Պ. Մա-  
տըլէնը.—Սյո՛:—Իրաւ կ'ըսես:—Անունը Մատըլէն  
չէ եղեր:—Սոսկալի անուն մը ունի, Պէժան է, Պօ-  
ժան է, Պուժան է, ինչ է չփիտեմ:—Տէ՛ր Աստուած:  
—Բոնուեցաւ ալ, —Բոնուեցաւ:—Բոնուեցաւ, բանտն  
է, քաղաքին բանտն է մինչեւ որ ուրիշ տեղ մը փո-  
խագրուի:—Թող փոխագրուի:—Պիտի փոխագրուի:  
—Ո՞ւր պիտի փոխագրուի:—Եղեռնաղատ ատեանին

առջեւ պիտի գատուի. ժամանակաւ ճամբու վրայ գո-  
զութիւն մը ըրած ըլլալուն համար:—Ես արդէն կը  
կասկածէի իր վրայ: Շատ բարի, անթերի և վար-  
պետ մարդ մըն էր ան: Պատուոյ խաչը կը մերժէր.  
ո՛ր պղտիկ լակոտին որ հանդիպէր ստակ կուտար:  
Միշտ կը կարծէի թէ գէշ անցեալ մը ունի այդ  
մարդը:

«Երելի» ըսուած մարդիկ մանաւանդ բոլորովին  
այս կարծիքը ունեցան:

Պառաւ տիկին մը որ «Տրաբթ Պլան»(\*) լրագրին  
բաժանորդ էր, յետագայ խորհրդածութիւնը ըրաւ,  
որու խորութիւնը անկարելի է չափել:

— Ամենեւին չեմ ցաւիր իր վրայ: ասով պիտի  
ուշարրին փոքր ինչ Պուօնաբարդի կուսակիցները:

Անտայապէս Մ...էն աներեւութացաւ այն ուր-  
ուականն որ Պ. Մատըլէն անուանած էր: Բոլոր քա-  
ղաքին մէջ միայն երեք կամ չորս հոգի չմոռցան  
զինքը: Ասոնց մին էր պառաւ գոնապանուհին որ  
ծառայած էր անոր:

Նոյն օրն իրիկուն այս յարգի պառաւ կինը իր  
սենեակին մէջ նստած էր. զես ահաբեկ էր ան և  
տրտմութեամբ կը մտածէր: Գործարանը առաւօտէն  
մինչեւ իրիկուն գոց մնացած էր. մեծ գուլը կղպուած  
էր. փողոցը ձանձ մը չգար: Տունին մէջ միայն եր-  
կու հոգի կար. մին քոյր բէրբէթիւ և միւսը Քոյր  
Աէնրիս որոնք մանթինի մարմնոյն քով կը հսկէին:

Երբ մօտեցաւ այն ժամը ուր Պ. Մատըլէն սովո-  
րութիւն ունէր իր սենեակը մտնելու, բարեսիրտ  
գոնապանուհին մեքենայաբար ոտք ելաւ, դարանի  
մը մէջէն Պ. Մատըլէնի սենեակին բանալին և ամէն

(\*) Պուրագինան ցեղի քաղաւուրեան մոլեսանդ  
կուսակից բերք մըն էր:

Երիկուն սենեակը մտնելու համար անոր գործածած պղտիկ աշտանակը առաւ, յետոյ բանալին բեւեռէ մը կախեց ուրկէ Մատըլէն կ'առնէր զայն, աշտանակն ալ քովը դրաւ և կարծես կը սպասէր որ գայ ան: Ետքը նորէն նստաւ իր աթոռին վրայ և սկսաւ մըտածել: Ինչդ պառաւ կինը այս պատրաստութիւնը ըրած էր առանց ինքն ալ գիտնալու թէ ըրած է:

Երկու ժամէն ետք միայն ուշաբրեցաւ և պօռաց. — Տէ՛ր իմ Յիսուս, հիմա միտքս եկաւ. ինչո՞ւ բանալին բեւեռէն կախեցի:

Նոյն պահուն խուցին պատուհանը բացուեցաւ. բաց տեղէն ձեռք մը երկնցաւ ներս, բանալին և աշտակը առաւ և մոմը վառեց սենեակին մէջ վառող ձրագէն:

Դոնապահուհին աչքերը վերցուց, և բերանաբաց մնաց, կոկորդին մէջ պահելով աղաղակ մը զոր քիչ մնաց պիտի արձակէր:

Կը ճանչնար այն ձեռքը, այն թեւը և թիկնոցին թեզանիքը:

Պ. Մատըլէնն էր ան:

Խօսիլ կարենալէ առաջ քանի մը րոպէ չուարեցաւ մնաց. ինչպէս նոյն ինքն ալ ետքէն կ'ըսէր այս արկածը պատմելու ժամանակ:

— Տէ՛ր Աստօւած, դո՞ւք էք, Պ. քաղաքապետ, կը կարծէի թէ դուք...

Զուզեց ըսել ինչ որ պիտի ըսէր, վասն զի ըսել ուզած խօսքը սկիզբին պէս յարգանօք չպիտի վերջանար: Ժան Վալժան պառաւին համար միշտ պարոն քաղաքապետ էր:

Ժան Վալժան անոր ըսելիքն ինք ըսաւ:

— Բանտն էի: Իրօք բանտն էի: Պատուհանի մը վանդակին երկաթներուն մին կարեցի, տանիքի մը վրայէն վար նետուեցայ, և հոս եկայ: Սենեակս կ'ել-

նեմ, Գնա՛, Քոյր Ոէնրլիսը կանչէ: Անշուշտ այն խեղ կնոջ քովն է հիմա:

Պառաւը շտապու: Հնազանդեցաւ:

Ամենեւին պատուէր մը չտուաւ պառաւին. ապա հովապէս գիտէր թէ պառաւը առելի աղէկ պիտի պահանէր զինքը քանի թէ ժան Վալժան ինքզինքը:

Ամենեւին չհասկցուեցաւ թէ ինչպէս կրցեր էր գաւիթը մտնել աւանց բանաւ տալու մեծ դուռը: Յանալի մը ունէր զոր միշտ քովը կը պահէր և որով կողմնական պղտիկ դուռ մը կը բանար. բայց հարկաւ վրան գլուխը նայուած և այն բանալին առնուած էր քովէն: Այս կէտը բնաւ չպարզուեցաւ:

Վեր ելաւ սանդուղէն որ գէպ իր սենեակը կը տանէր, Երբ վեր ելաւ, աշտանակը սանդուղին վերջին աստիճաններուն վրայ թողուց, կամաց մը իր դուռը բացաւ, և խարխափելով գնաց պատուհանը և փեղկը գոցեց. յետոյ ետ գարձաւ, աշտանակը առաւ և իր սենեակը մտաւ:

Այս զգուշութիւնը անօգուտ էր. ընթերցողը կը յիշէ անշուշտ թէ իր պատուհանը կրնար տեսնուիլ փողոցէն:

Անգամ մը չորս կողմ նայեցաւ, իր սեղանին, աթոռին, նաև անկողնին նայեցաւ որու երեք օրէ ի վեր մարդ զպած չէր: Վերջնթեր գիշերուան անհարդութեան և ոչ մէկ հետքը մնացած էր: Դոնապահուհին սենեակը աւլած և հաւքըտուք ըրած էր: Միայն թէ մասիսին մէջէն երկաթաւոր գաւազանին երկու ծայրերը և կրակէն սեւցած երկու ֆրանքնոց գրամը առած և մաքրելով սեղանին վրայ գրած էր:

Ժան Վալժան թուղթի կտօր մը առաւ և վրան սա տողերը գրեց. «Անաւասիկ ասոնք են իմ երկա-

թագամ գաւազանիս երկու ծայրերը և Բըթի Ժէրվէէն գողցուած երկու ֆրանքնոցը, որոնց վրայօք խօսեցայ եղեռնադատ առեանին առջեւ»։ և այս թուղթին վրայ դրաւ արծաթ դրամը և երկու երկաթի կտորը որպէս զի. իր սենեակը մտնողները առաջին անգամ զանոնք տեսնեն։ Պահարանէ մը չին շապիկը մը հանեց որ իրն էր և զոր պատոեց։ Այս շապիկը քանի մը լաթի կտորներ եղաւ, և արծաթեայ աշտանակները անոնց մէջ փաթթեց։ Բայց ոչ կ'աճապարէր և ոչ ալ կը յուզուէր։ Մանաւանդ թէ աշտանակները փաթթելու ժամանակ միանգամայն սեւ հացի կտոր մը կուտէր խածնելով։ Հաւանական է որ այն հացը բանտին մէջ իրեն արուած հացն էր զոր հետը առած էր փախչելու ժամանակ։

Ետքէն կտորավարութեան մարդիկ քննութեան համար երբ անոր սենեակը մտան, սենեակին տախտակամածին վրայ հացի փշրանք գտան։ ասկէ հառկցուեցաւ թէ այն հացը բանտէն բերած հացն էր։

Երկու անգամ գուռը զարնուեցաւ կտմաց մը։

Մտէք, ըստու։

Եկողը քոյր Սէնբլիսն էր։

Գունատ էր ան։ աչքերը կարմրած էին, և ձեռքը բոնած աշտանակը կ'երերար։ Ճակատագրին ըրոշնաբարութիւնները յատկութիւն մը ունին, որոնք՝ որքան ալ կտորելազործուած կամ որքան ալ անըգայ ըլլայ, անոր մարդկային բնութիւնը ստորին խորերէն կը քաշեն և կը բոնադատեն որ զուրս երեւայ։ Այն օրուան բազմայլ գէպքերուն մէջ կրօնուհին կին մը եղած էր։ Լացեր էր ան, և կը զողար։

Ժան Վալժան պահ մը առաջ քանի մը խօսք զբած էր թուղթի մը վրայ, զոր կրօնուհին տուաւ, ըսելով։

— Քոյր իմ, ասիկա պարոն ժողովրդապետին պիտի յանձնէք։

Թուղթը ծալուած չէր։ Քոյր Սէնբլիս նայեցաւ անդամ մը։

— Կրնաք կարդալ, ըստու ժան Վալժան։  
Քոյր Սէնբլիս կարդաց։

«— Կ'աղաքնիմ Պ., ժողովրդապետին որ հսկէ ինչ որ հսու ձգած եմ։ Թող հաճի միանգամայն վճարել իմ գատիս և այսօր մեռնող կնոջ թազումին ծախքը։ Աւելցուծը աղքատներուն պիտի տրուի։»

Քոյրը ուղեց խօսիւ, բայց հազիւ հազ կրցաքանի մը խօսք թոթովիւ զրեթէ տոանց արտասանեալու։ Բայց վերջապէս յաջողեցաւ ըսելու։

— Միթէ Պ., քաղաքապետը չիափաքի՞ր վերջին անգամ մըն ալ տեսնել սա խեղճ կինը։

— Ո՛չ, ըստու, զինուորները զիս կը փնտռեն, կրնան իր սենեկին մէջ բանիւ զիս։ ասով վրգովում պատճառած կ'ըլլանիր անոր։

Հազիւ թէ խօսքը կը լինցնէր և ահա սանդուխին վրայ մեծ զզրդում մը եղաւ։ Քայլերու զզրդիւն մը լուսեցաւ, անդուխէն վեր ելլոզնէր կային, զրանապանուհին ալ սաննաբարձը և տմենասուր ձայնով մը կ'ըսէր։

— Սիրելի պարոն։ Աստուած վկայ այսօր տուածէն ի վեր, իրիկուրնէ ի վեր մորդ մը չեկու հսու, ես ալ բնու չհեռացայ դուսին առջնուէն։

Մարդ մը պատասխանեց։

— Բայց սա սենեկին մէջ լոյս կայ։

Ժան Վալժան և քոյր Սէնբլիս ժավէրին ձայնը ձանչցան։

Սենեակը այնպիսի կերպով շինուած էր որ զուար բացուած տոնին աջ կողմի պատին խօսքը կը պա-

հէր։ Ժան Վալժան ճրագը անցուց և այն խորշը  
մտաւ։

Քոյր Սէնբլիս սեղանին քով ծունկի եկաւ։  
Դուռը բացուեցաւ։  
Ժավէր ներս մտաւ։

Շատ մը մարդերու փսփսուքը և դռնապանու-  
հիին զանոնք համոզելու համար ըրած բողոքալի  
խօսքերը փողոցէն կը լսուէին։

Կրօնուհին աչքերը չվերցուց։ Ազօթք կ'ընէր ան։  
Աշտանակը սեղանին վրան էր և քիչ մը լոյս կուտար։

Ժավէր քոյրը նշմարեց և կանգ առաւ անմիջա-  
պէս։

Ընթերցողը ինչպէս կը յիշէ, Ժավէրին հիմը,  
տարրը, չնչառութեան միջավայրն էր ամէն իշխա-  
նութենէ պատկառիլ։ Այս մասին բացառութիւն չէր  
գիտեր. ոչ առարկութիւն և ոչ սահմանարկութիւն  
կ'ընդունէր։ Իրեն համար մանաւանդ ամէն իշխա-  
նութեանց առաջինն էր եկեղեցական իշխանութիւնը.  
Ինչպէս ուրիշ ամէն բաներու, նոյնպէս և այս կէ-  
տին նկատմամբ երկիւղածութեամբ, վարկպարազի  
գիտութեամբ և կանոնաւորապէս վարուող մարդ  
մըն էր։ Ինք այնպէս կը կարծէր թէ եկեղեցական  
մը չսխալող միտք մըն է, թէ կրօնուհի մը չմեղան-  
չող անձ մըն է. թէ անոնց և այս աշխարհի միջեւ  
պատ մը քաշուած էր, թէ այս պատը մէկ դուռ ու-  
նէր միայն, որ միմիայն ճշմարտութիւնը դուրս ել-  
նելու համար կը բացուէր։

Երբ նշմարեց քոյրը, Ժավէրին տուաջին շարժումը  
եղաւ հեռանալ երթալ։

Բայց ուրիշ պարտաւորութիւն մըն ալ կար ոք  
չէր թողուր և դէպի հակառակ կողմը կը մղէր զին-  
քը։ Իր երկրորդ շարժումը եղաւ մնալ և գէթ հար-  
ցում մը ընել։ Այս այն քոյր Սէնբլիսն էր որ իր

կենացը մէջ ամենեւին չէր ստած։ Ժավէր գիտէր ա-  
նոր այս ճշմարտութիւնը և մասնաւորապէս ասոր  
համար կը պատկառէր անորմէն։

— Քոյր իմ, ըստ, մինա՞կ ես այս սենեակին  
մէջ։

Սոսկալի վայրկեան մը անցաւ։ Խեղճ դռնապա-  
նուհին մազ մնաց պիտի նուազէր։

Քոյրը աչքերը վերցուց և պատասխանեց։

— Այս'։

— Ներեցէք եթէ կրկին անգամ կը հարցնեմ,  
վասն զի պարտքս կը կատարեմ. այս իրիկուն չտե-  
սա՞ք անձ մը, մարդ մը, Ժան Վալժան անուն մէկը  
զոր բանտէն փախաւ և զոր կը փնտունք։

— Ոչ, պատասխանեց քոյրը։

Սուտ խօսեցաւ Սէնբլիս։ Երկու անգամ հետըզ-  
հետէ, վրայ վրայի, առանց զեղեւելու և արագօրէն  
ստեց անձը զոհելու պէս։

— Ներեցէք, ըստ Ժավէր, և յարգանօք բարե-  
ւելէն ետք մեկնեցաւ։

Ո՛ սրբառուն աղջիկ, շատ տարիներէ ի վեր ար-  
գէն հեռացած ես այս աշխարհէս. քոյրերուդ, կոյսե-  
րուն և եղբայրներուդ հրեշտակներուն հետ միացար  
լոյսին մէջ. թող արքայութեան մէջ ներուի քեզ  
այս ստախօսութիւնը։

Ժավէր քոյրին տուած հաստատական պատաս-  
խանը այնքան վճռողական համարեց որ և ոչ իսկ  
նշմարեց քիչ մը առաջ մարած և զեռ սեղանին վրայ  
ծխող ճրագին տարօրինակութիւնը։

Ժամ մը ետք մարդ մը ծառերուն և մշուշնե-  
րուն մէջէն քալելով արագօրէն կը հեռանար Մ...էն  
գէպի Բարիզ ուղղուելով։ Ժան Վալժանն էր այս  
մարդը։ Իրեն հանգիպող երկու կամ երեք սայլորդ-  
ներուն վկայութեամբը հաստատուած է թէ ան ծրաբ

մը ունէր հետը և պլուզա մը հագած էր։ Ո՞ւսկից  
առած էր այս պլուզան։ Ոչ ոք գիտէ։ Սակայն քանի  
մը օր առաջ գործարանի հիւանդատունին մէջ ծեր  
բանւոր մը մեռածէր՝ առանց բան մը ձգելու բացի  
պլուզայէ մը։ Գուցէ այս էր ժան Վալժանին հա-  
գածը։

Վերջին խօսք մըն ալ ըսենք Ֆանթինին վրայ։  
Ամէնքս ալ մայր մը ունինք, որ է հողը։ Ֆանթին  
այս մօրը յանձնուեցաւ։

Ժողովրդապետը ժան Վալժանին ձգած ստակին  
մեծագոյն մասը կարելի եղածին չափ աշխատեցաւ  
աղքատներուն պահել կարծելով թէ աւելի աղէկ էր  
այսպէսընելը, և զուցէ իրօք աւելի աղէկ էր։ Մա-  
նաւանդ թէ ի՞նչ տեսակ մարդերու վրայ էր խնդի-  
րը։ Եղեռնագործի և պոռնիկի մը վրայ էր։ Այս  
պատճառաւ թաղումը պարզ կերպով կատարեց, և  
Ֆանթինի ամենահարկաւոր եղածը միայն տուաւ,  
այսինքն հասարակաց փոսը։

Հետեւաբար Ֆանթին թաղուեցաւ գերեզմանա-  
տունին այն անկիւնը որ ձրի է, ամէնունն է, բայց  
մէկու մը չէ և ուր աղքատները կը կորսուին։ Բա-  
րերախտաբար Աստուած գիտէ թէ ուր կը գտնուի  
հոգին։ Ֆանթին մթութեան և անոր ասոր ոսկոր-  
ներուն մէջ պառկեցաւ, մեռելներու ոսկորներուն  
հետ խառնուեցաւ։ Հասարակաց փոսը նետուեցաւ։  
Գերեզմանն ալ իր անկողնին նմանեցաւ։



## ԱՐԱԶԻՆ ԳԻՐՔ

# ՎԱԹԵՐԼՈ

Գ լ Ռ ի Խ Ա.

Թէ ի՞նչ բԱՆԻ կը ՀԱՆԴԻՊԻ ՆիՎԵԼԵՆ ԵԿՈՂ ՄԸ

Անցեալ տարի (1861) մայիսին մէջ գեղածիծաղ  
առաւօտ մը Նիվելէն գալով գէպի լա Հիւլը կ'ուղ-  
զուէր անցորդ մը, այն որ այս պատմութեան հե-  
ղինակն է։ Հետի կը քալէր և քարայատակ լայն սա-  
լարկէ մը կ'երթար։ Այս սալարկը երկու ծառաշար-  
ներու մէջտեղէն վէտ առ վէտ կը յառաջանայ բլուր-  
ներու վրայ, որոնք իրարու ետեւէ կուգան, ճամբան

վեր կը վերցնեն և վար կ'իջեցնեն . և անոր վրայ կարծես թէ ահագին կոհակներ կը կազմեն : Անցորդը լիյլուա և Պուա Սէնեօր իզամագը անցած էր : Արեւմտակողմէն Պրէն լ'Ալէօյի հերձաքարէ շինուած զանգակատունը կը նշարէր . որ զլսիվայր դրուած անօթի մը ձեւը ունէր : Բլրակի մը վրան հասաւ անտառէ մը , յետոյ զարտուղի ճամբու մը անկիւնէն անցաւ , ուր «Հին գուռ , թիւ 4» վերնագրով որդնահար մոյթի մը քով կապելայ մը կար , որու երեսին վրայ սա ծանուցագիրը կը կարգացուէր . «Զորա հովերուն , Էշապօ , մասնաւորաց որճարան :»

Անցորդը քառորդ մզոնի չափ հեռանալով այս կապելայէն հասաւ պզտիկ ձոր մը՝ ուր ջուր կայ , այս ջուրը ճամբուն կոպիճներուն մէջէն բացուած կամարի մը տակէն կ'անցնի : Ծառերու ցանուցիր այլ կանաչագեղ փունջ մը որ սալարկին մէկ կողմէն ձուրը կը լեցնէ , միւս կողմէն մարգագետիններու մէջ կը ցրուի , և չքեզօրէն ու կարծես իրարանցումով մը գէպի Պրէն լ'Ալէօ կ'երթայ :

Հոն՝ ճամբուն աջ կողմը՝ պանդոկ մը կար , նաև դուռին առջեւ քառանիւ սայլ մը , գայլուկի բուներու ահագին խուրձ մը , արօր մը , տերեւազարդ ծառերու ցանկի մը քով չորաբեկ խոխներու դէղ մը , քիչ մը կիր որ քառակուսի ծակի մը մէջ կը ծխար , և սանդուխ մը՝ որ յարգեայ միջնորմներով բաժնուած հիւղի մը քով գրուած էր : Նորատի աղջիկ մը՝ անպիտան խոտեր կը հանէր գաշտի մը մէջ ուր գեղնագոյն մեծ ծանուցագիր մը կը թոէր հովէն . ծանուցագիրը հաւանօրէն հանդիսական տօնավաճառի մը օտարոտի տեսարանին կը վերաբերէր : Պանդոկին անկիւնը , ճահիճի մը քով՝ որու մէջ բաղերու խումբ մը կը նաւարկէր՝ արահետ մը կար որու քարայա-

տակը լաւ շինուած չէր , և որ մացառներուն մէջ կ'ընկղմէր : Անցորդը այս արահետը մտաւ :

Այս արահետին մէջ ժե . գարէն մնացած պատմը կար որ իրարու հակառակ աղիւսներով շինուած սրածայր քիւ մը ունէր վրան . ճամբորդը գրիթէ հարիւր քայլ առնելէն և այս պատին քովէն քալելով անցնելէն ետք կամարաձեւ և քարաշէն մեծ դուռի մը առջեւ հասաւ , որ կուի ԺԴ.ի ժամանակուան ծանր ոճին համեւատ շինուած էր , և ուղղաձիգ բարաւոր մը ունէր որուն երկու կլոր և տափաձեւ բարձրաքանդակիներ կը մօտէին : Դուռին վերեւը կանոնաւոր և բարձրաշէն ճակատ մը կը տեսնուէր . այս ճակատին ուղղութեամբը քաշուած պատ մը գրեթէ կուգար գուռին կը գպէր , և ասոր երկու կողմերը ուղիղ և յանկարծագէպ անկիւններով կը պաշտպանէր : Առջեւի կողմը մարգագետնին վրայ երեք տափան երկնցած էր , որոնց մէջտեղերէն մայիս ամսոյ ամէն ծաղիկները խառն ի խուռն կը բուսնէին : Դուռը գոցուած էր երկու հնաւեր թեւերով , որոնք ժանգոտ գոնահար մը ունէին :

Արեւին ճառագայթները զբայլելի էին . սոտերը մեղմիկ կը սարսոէին այն սարսուառվ որ մայիս ամսոյ մէջ աւելի թաշնոց բոյներէն քան թէ հովէ կ'արտագրի : Սիրուն թաշնիկ մը , որ հաւանօրէն սիրահար էր , մեծ ծառի մը վրայ մոլոգնաբար կը ձայնէր :

Ճամբորդը ծոեցաւ , և դրան սեմին ճախ կողմի քարին մէջ բաւական լայն և բոլորաձեւ խոռոչ մը տեսաւ , որ գունդի մը ներակողմին կը նմանէր : Նոյն պահուն դուռը բացուեցաւ և գեղջկուհի մը դուրս ելաւ :

մը ունէր Հետը և պլուզա մը հագած էր։ Ո՞ւսկից  
առած էր այս պլուզան։ Ոչ ոք գիտէ։ Սակայն քանի  
մը օր առաջ գործարանի հիւանդատունին մէջ ծեր  
բանւոր մը մեռածէր՝ առանց բան մը ձգելու բացի  
պլուզայէ մը։ Գուցէ այս էր ժան վալժանին հա-  
գածը։

Վերջին խօսք մըն ալ ըսենք Ֆանթինին վրայ։  
Ամէնքս ալ մայր մը ունինք, որ է հողը։ Ֆանթին  
այս մօրը յանձնուեցաւ։

Ժողովրդապետը ժան վալժանին ձգած ստակին  
մեծագոյն մասը կարելի եղածին չափ աշխատեցաւ  
աղքատներուն պահել կարծելով թէ աւելի աղէկ էր  
այսպէսընելը, և գուցէ իրօք աւելի աղէկ էր։ Մա-  
նաւանդ թէ ի՞նչ տեսակ մարդերու վրայ էր ինդի-  
րը։ Եղեռնագործի և պոռնիկի մը վրայ էր։ Այս  
պատճառաւ թաղումը պարզ կերպով կատարեց, և  
ֆանթինի ամենահարկաւոր եղածը միայն տուաւ,  
այսինքն հասարակաց փոսը։

Հետեւաբար Ֆանթին թաղուեցաւ գերեզմանա-  
տունին այն անկիւնը որ ձրի է, ամէնունն է, բայց  
մէկու մը չէ և ուր աղքատները կը կորսուին։ Բա-  
րերախտաբար Աստուած գիտէ թէ ուր կը գտնուի  
հոգին։ Ֆանթին մթութեան և անոր ասոր ոսկոր-  
ներուն մէջ պառկեցաւ, մեռելներու ոսկորներուն  
հետ խառնուեցաւ։ Հասարակաց փոսը նետուեցաւ։  
Գերեզմանն ալ իր անկողնին նմանեցաւ։



## ԱՐԱԶԻՆ ԳԻՐՔ

# ՎԱՐԵՐԼՈ

Գ լ Ռ ի Խ Ա Ա

Թէ ի՞նչ ԲԱՆԻ Կը ՀԱՆԴԻՊԻ ՆԻՎԵԼԵՆ ԵԿՈՂ ՄԸ

Անցեալ տարի (1861) մայիսին մէջ գեղածիծաղ  
առաւօտ մը Նիվելէն գալով գէպի լա Հիւլր կ'ուղ-  
ղուէր անցորդ մը, այն որ այս պատմութեան հե-  
ղինակն է։ Հետի կը քալէր և քարայատակ լայն սա-  
լարկէ մը կ'երթար։ Այս սալարկը երկու ծառաշար-  
ներու մէջտեղէն վէտ առ վէտ կը յառաջանայ թլուր-  
ներու վրայ, որոնք իրարու ետեւէ կուգան, ճամբան

վեր կը վերցնեն և զար կ'իջեցնեն . և անոր վրայ կարծես թէ ահագին իռհակներ կը կազմեն : Անցորդը լիյլուա և Պուա Սէնիօր իզապը անցած էր : Արեւ-մտակողմէն Պրէն լ'Ալէոյի հերձաքարէ շինուած զանգակատունը կը նշմարէր . որ զլիսիվայր դրուած ա-նօթի մը ձեւը ունէր : Բլրակի մը վրան հասաւ ան-տառէ մը, յետոյ զարտուզի ճամբու մը անկիւնէն անցաւ, ուր «Հին գուռ, թիւ 4» վերնագրով որդ-նահար մոյթի մը քով կապելայ մը կար, որու երե-սին վրայ սա ծանուցագիրը կը կարգացուէր . «Չորս հովերուն, էշապօ, մասնաւորաց որճարան :»

Անցորդը քառորդ մղոնի չափ հեռանալով այս կապելայէն հասաւ պղտիկ ձոր մը՝ ուր ջուր կայ, այս ջուրը ճամբուն կոպիծներուն մէջէն բացուած կամարի մը տակէն կ'անցնի : Ծառերու ցանուցիր այլ կանաչագեղ փունջ մը որ սալարկին մէկ կողմէն ձու-րը կը լեցնէ, միւս կողմէն մարգագետիններու մէջ կը ցրուի, և չքեզօրէն ու կարծես իրարանցումով մը դէպի Պրէն լ'Ալէօ կ'երթայ :

Հոն՝ ճամբուն աջ կողմը՝ պանդոկ մը կար, նաև գուռին առջեւ քառանիւ սայլ մը, գայլուկի բունե-րու ահագին խուրձ մը, արօր մը, տերեւազարդ ծա-ռերու ցանկի մը քով չորաբեկ խոխւներու դէզ մը, քիչ մը կիր որ քառակուսի ծակի մը մէջ կը ծխար, և սանդուխ մը՝ որ յարգեայ միջնորմներով բաժ-նուած հիւղի մը քով դրուած էր : Նորատի աղջիկ մը՝ անպիտան խոտեր կը հանէր դաշտի մը մէջ ուր գեղնագոյն մեծ ծանուցագիր մը կը թոէր հովէն . ծանուցագիրը հաւանօրէն հանդիսական տօնավաճառի մը օտարոտի տեսարանին կը վերաբերէր : Պանդոկին անկիւնը, ճահիճի մը քով՝ որու մէջ բաղերու խումբ մը կը նաւարկէր՝ արահետ մը կար որու քարայա-

տակը լաւ շինուած չէր, և որ մացառներուն մէջ կ'ընկղմէր : Անցորդը այս արահետը մտաւ, Այս արահետին մէջ ժե . դարէն մնացած պատ մը կար որ իրարու հակառակ աղիւսներով շինուած սրածայր քիւ մը ունէր վրան . ճամբորդը զրեթէ հարիւր քայլ առնելէն և այս պատին քովէն քալե-լով անցնելէն ետք կամարաձեւ և քարաչէն մեծ դու-սի մը առջեւ հասաւ, որ կուի ժԴ.ի ժամանակուան ծանր ոճին համեմատ շինուած էր, և ուղղածիդ բա-րաւոր մը ունէր որուն երկու կլոր և տափածեւ կուգար դրաքանդակներ կը մօտէին : Դուռին վերեւը կա-նոնաւոր և բարձրացէն ճակատ մը կը տեսնուէր . այս ճակատին ուղղութեամբը քաշուած պատ մը գրեթէ կուգար դուսին կը պակէր, և ասոր երկու կողմերը ուղիղ և յանկարծագէպ անկիւններով կը պաշտպա-նէր : Առջեւի կողմը մարգագետնին վրայ երեք տա-փան երկնցած էր, որոնց մէջտեղերէն մայիս ամսոյ ամէն ծաղիկները խաօն ի խուռն կը բուսնէին : Դուռը գոցուած էր երկու հնաւեր թեւերով, որոնք ժանդուտ գոնահար մը ունէին :

Արեւին ճառագայթները զմայլելի էին . սոտերը մեղմիկ կը սարսուէին այն սարսուառվ որ մայիս ամ-սոյ մէջ աւելի թռչնոց բոյներէն քան թէ հովէ կ'ար-տագրի : Սիրուն թռչնիկ մը, որ հաւանօրէն սիրա-հար էր, մեծ ծառի մը վրայ մոլեգնաբար կը ձայ-նէր :

Ճամբորդը ծոեցաւ, և դրան սեմին ճախ կողմի քարին մէջ բաւական լայն և բոլուածեւ խոռոչ մը տեսաւ, որ գունդի մը ներակողմին կը նմանէր : Նոյն պահուն դուռը բացուեցաւ և գեղջկուհի մը դուրս ելաւ :

Տեսաւ անցորդը և նշմարեց թէ ի՞նչ բանի կը  
նայէր ան :

— Ֆրանսական գնդակ մը բացաւ այդ ծակը,  
ըստ գեղջկուհին :

Յետոյ շարունակեց .

— Սա վերը զուոին վրայ բեւեռի մը քով տե-  
սածդ պիսգայեան մեծ գնդակի մը ծակն է : Գնդակը  
փայտին միւս կողմէն չելու :

— Ի՞նչ է այս տեղին անունը, հարցուց ան-  
ցորդը :

— Ուկօմօն, ըստ գեղջկուհին :

Անցորդը կանգնեցաւ, քանի մը քայլ տռաւ, և  
գնաց ցանկերուն վրայէն նայելու համար : Հորիզո-  
նին վրայ ծառերու մէջտեղէն բլուր մը՝ և բլուրին  
վրայ բան մը նշմարեց որ հեռուէն առիւծի(\*) մը կը  
նմանէր :

Անցորդը «Վաթերլոյի պատերազմի դաշտ»ին մէջ  
կը գտնուէր :

(\*), Ուկունկը արձանը :

Գ Լ Ռ Խ Խ Բ .

Ո Խ Կ Ո Մ Ո Ն

Ուկօմօն սգալի տեղ մը եղաւ : Եւրոպայի այն-  
մեծ փայտահարին՝ որ Նաբուշոն կ'անուանուէր՝ Վա-  
թերլոյի մէջ տեսած խոչընդոտներուն սկիզբը և տ-  
ուածին գիմազրութիւնը այն տեղը եղաւ . Ուկօմօն  
եղաւ տապարին բերնին առաջին անգամ հանդիպող  
վարակը :

Ուկօմօն գղեսկ մըն էր, հիմակ ալ ագարակ մըն  
է : Ուկօմօն հնագէտին համար «Հիւկօմօն»է : Այս բը-  
նակարանը շինողն է Սոմըրէլի պարօն Հիւկօն, ճիշդ  
այն անձը որ Վիլէրի վանքին վեցերորդ մատրանա-  
պետութիւնը հաստատեց :

Անցորդը զուոը հրեց, սրահէ մը անցաւ արմու-  
կովը հին կառք մը մշտելով, և գաւիթը մտաւ :

Այս գաւիթին մէջ ճամբորդին ուշադրութիւնը  
գրաւող առաջին բանն էր Ժ. գարու զուու մը որ  
կարծես կամար մը կը կազմէ հոն, և որուն չորս  
կողմը ամէն բան փլած է :

Ցիշատականի մը տեսքը շատ անգամ աւերակնե-  
րէն կ'արտադրուի : Կամարին քով պտտին վրայ բաց-  
ուած և Հանրի Դ. ժամանակին յատուկ միջնակա-  
մարեան քարերով շինուած ուրիշ զուու մը կայ, ուր-  
կէ մրգաստանի մը ծառերը կ'երեւին : Այս զուոին

քով աղբնոց մը , հոս հոն բրիչներ և թիեր . քանի  
մը սայլ , հին հոր մը իր սալայատակովը ու դառնա-  
կովը միասին , մարուկ մը որ կ'ոստոստէր , հնդկա-  
հաւ մը որ պարծօրէն կը շրջէր , մատուռ մը որ վը-  
րան զանգատուն մը ունի , ծաղկաւէտ խնձորենի մը  
որ մատուռին պատին վրայ կը յենու . ահա այս բա-  
ներով կը բաղկանար այն գաւիթը որուն տիրել նա-  
բուէտնի անրջային դիտաւորութեանց մին եղաւ :

Նաբոլէտն եթէ կարենար առնել այս տեղը , թե-  
րեւս անոր չնորհիւ աշխարհիս տէր ըլլար : Գոռում  
մը կը լսուի . մեծ շուն մըն է գոռացովը որ ակու-  
ները կը ցուցնէ և որ Անգլիացիներուն յաջորդն է :

Անգլիացիք հոն հրաշալի արիութեամբ կոռւե-  
ցան : Գուշի պահակներուն չորս խումբերը կատա-  
զաբար պատերազմող բանակի մը դէմ դնելով եօթ-  
ժամ կոռւեցան :

Ուկօմօն եթէ երկրաչափական յատակագծով  
քարտէսի մը վրայ տեսնուի , իր չենքովը ու ցան-  
կապատերովը միասին գրեթէ անկանոն և անկիւնին  
մէկը կտրուած հանուած ուղղանկիւն մը կը ներկա-  
յացնէ : Այս կտրուած անկիւնին կողմը կ'իյնայ հա-  
րաւային դուռը . պատ մը կայ որ այս դուռը կը  
պահպանէ և ուրկէ նետուած հրացանը ներս մտնո-  
վին վրայ կը պարպուի ուղղակի :

Ուկօմօն երկու դուռ ունի . մին է հարաւայինը  
որ զիեակին դուռն է . միւսն է հիւսիսայինը որ ա-  
գարակին դուռն է :

Նաբոլէտն Ուկօմօնի դէմ իր Ժէրօմ եղբայրը  
զրկեց . Կիյլըմինօյի . Ֆօյի և Պաշըլիւյի բաժինները  
հոն զարնուեցան . Մէյլ զօրապետին գրեթէ ամբողջ  
դումարտակը հոն պատերազմեցաւ , բայց դործ մը  
չտեսաւ : Գէլլէրմանի գնդակներն ի զուր տեղացին  
այն զիւցազնական պատին վրայ :

Պօտիւէնի հեծելագունդը հիւսիսային կողմէն-  
թէւ ամբողջապէս Ուկօմօնի վրայ յարձակեցաւ տի-  
րելու համար , բայց չյաջողեցաւ . Այի հեծելագունդն  
ալ հարաւային կողմէն յարձակեցաւ , այլ միայն մէկ  
մասը գրաւեց առանց բոլորովին առնելու զայն :

Ագարակին չենքերը գաւիթին հարաւային մա-  
սին բոլորտիքը կառուցուած են : Գաղղիացիները  
խորտակած են հիւսիսային դուռը . որու մէկ կտորը  
պատին կառչելով կախուած է : Այս կտորը երկու  
պահանդի վրայ բեւեռուած չորս տախտակէ կը բաղ-  
կանայ :

Գաղղիացիք հարաւային դուռը խորտակած , և  
կտոր մը դրած են անոր այն մէկ մասին տեղ որ  
պատէն կախուած է : Այս դուռը՝ որ գաւիթին ներսը  
կիսովին կը բացուի՝ վարը քարահիւս և վերն ալ ա-  
զիւսահիւս պատի մը վրայ բացուած է քառակուո-  
րէն , և հիւսիսային կողմէն գաւիթը կը փակէ : Կոչտ  
տախտակէ երկու լայն թեւեր ունի , և շինուած է  
որպէսզի սայլ մտնէ անկից . ինչպէս ամէն ագարակ-  
ներու մէջ ալ կան այս տեսակ դուռներ : Կատաղա-  
բար պատերազմեցան որոնք որ գրաւել ուղեցին այս  
դուռը , որու անգիի կողմը մարգագետիններ կան , և  
որու սիւնին վրայ շատ ժամանակ արիւնաշաղախ  
ձեռքերու ամէն տեսակ գրոշմեր տեսնուած են : Պօ-  
տիւէն հոն մեռաւ :

Պատերազմին փոթորիկը դեռ այս գաւիթին մէջ  
կը տիրէ . ան ու սարսափը դեռ կը տեսնուին հոն .  
կոփիին աղմուկը կարծես քար կտրած է և կ'երեւի .  
ամէն բան տակաւին կենդանի է , դեռ երէկ տեղի  
ունեցած է , բայց հետզետէ կը մեռնի : Պատերը կը  
հոգեվարին , քարերը կ'իյնան , խրամատները ձայն  
կուտան . ծակերը վէրքի կը նմանին :

Այս գաւիթին միջ 1815ին աւելի չենք կար քան

թէ այսօր։ Այն ժամանակի չենքերը, որոնք ետքէն փլուած են, անոր մէջ գարեւանդներ, անկիւններ և քանոնաձեւ արմուկներ կը կազմէին։

Անգլիացիք այս դաւիթին մէջ փակուած և ամբացած էին. ֆրանսացիք մտան ներս, բայց չկրցան մոտ։ Մատուոին քով գվեակին մէկ թեւը կանգուն կ'երեւի որ Աւկօմօնի աւերակներուն միակ մնացորդն է և որ փլուած, թերեւս կրնայինք ըսել թէ փորէն հերձուած է։ Դղեակը աշտարակի, մատուոն ալ ռազմական ամրացի տեղ ծառայեց։ Կոռոզները փոխադարձաբար ջարդուեցան հոն։ Պատերուն ետեւէն, վերնայարկերուն վերէն, շտեմարաններուն ներսէն, ամէն պատուհաններէն, ամէն օդամուտներէն, քաշրերուն ամէն ճեղքերէն, վերջապէս ամէն կողմէ հըրացանի բանուեցան Թրանսոցիք, որոնք խուրձերով չորսրեկ սատեր բերին և պատերը ու մարդերը կրակի տուին։

Խումբին որուած պատասխանն էր հրդեհը։

Դղեակին այս աւերներուն թեւին մէջ երկաթ. եայ վանդակներով պնդուած պատուհաններէն աղիսացէն բնակարանի մը աւերուն սենեակները կը տեսնուին. անգրիական պահակները այս սենեակներուն մէջ գարանը մտեր էին. սանդգուխը վերէն վար հերձուած է և խորտակուած ինցիդի մը ներսի կողմին պէս կ'երեւի։

Երկու յարկ ունի առ սանդգուխը. Անգլիացիք հոն պաշարուելով և անոր վերի սատիճաններուն վրայ դիզուելով վարի սատիճանները կտրեր էին. այս վարի սատիճանները կապտագոյն լայն սալաքարեր են որոնք եղիձներու մէջ զեղ մը կը կազմին։ Երկու ծառ կայ հոն, մին չորցուծ, միւսն ալ վիրաւորուած է։ 1815էն ի վեր սանդգուխին մէջտեղէն մնձնալ սկսու այս վիրաւոր ծառը։

Մատուոին մէջ կոտորածներ եղան։ Ներսը՝ զերսոտին հանգարտելով՝ զարմանալի կերպարանք մը առած է։ Կոտորածէն ի վեր ա՛ւ պատարագ մատուցուած չէ հոն. սակայն խորանը դեռ կը կենայ. կոչտ փայտերով շինուած խորան մըն է այն որ անողորկ քարէ պատի մը վրայ կը յենու. Մատուոը ունի չորս պատ, որ կրաջուրով լուացուած է. գուռ մը՝ որ խորանին հանդիպայ կոզմին է, երկու կամարաձեւ պըզտիկ պատուհաններ, գուռին վրայ փայտաչն մեծ խաչելութիւն մը, խաչելութեան վերեւը քառակուսի օգամուտ մը որ գէզ մը խոտով գոցուած է. բոլորովին խորտակուած ապակիի հին շըջանակ մը որ գետինը անկիւն մը նետուած է. այս է անա մատուոին նկարագրութիւնը։ Խորանին քով սուրբ Աննայի արձան մը կայ որ ԺԵ. զարու գործ է. պիտայիւն գնդիկ մը՝ Մանուկ Յիսուսի գլուխը առած տարած է։ Փազլիացիք պահ մը տիրեցին մատուոին. յետոյ գուռս ելնելու ստիպուելով հրդեհեցին զայն։ Այս հիւղը բոցերով լեցուեցաւ. փուռ մը եղաւ. զուռը այրեցաւ, տախտակամածը այրեցաւ. բայց փայտաչն Քրիստոսը չայրեցաւ։ Կրակը անոր ստքերը կը բծերէ ետք՝ որոնց միայն սեւցած սրունքը կը տեսնուի՝ կանգ առաւ։ Տեղացիներուն խոսքին նայելով հրաշք մըն էր այս։ Գլխատ մանուկ, Յիսուոը, Քրիստոսին չափ բարեբախտ չեղաւ։

Պատերուն վրայ չառ մը փորագիրներ կան։ Քրիստոսի ստքերուն քով սա անունը կը կտրդանք. «Հէնգինկնէզ», նաև սա անունները. «Գօնտէ տէ Ռիօ Մայօր», «Մարգուէս ի Մարգուեզա տէ Ալմամբօ» (Հապանա)։ Գազլիական անուններ կան զարմացման կէտերով որոնք բարկութեագ, նշան են։ Պատը 1849ին ճերմկեցաւ, վասն զի ազգերը զիրար կը նախատէին անոր վրայ։

Այս այս մատուռին գրան առջեւէն վերցուեցաւ դիակ մը որ ձեռքը տապար մը ունէր։ Այս դիակը լըկրօ փոխաւեղակալն էր։

Մատուռէն ելնելէդ ետք ձախ կողմը հոր մը կը տեսնես։ Այս գաւիթին մէջ երկու հոր կայ։ Կը հարցուի թէ ինչո՞ւ մատուռին աջակողմեան հորը թոյլ և ճախարակ չունի։ վասն զի ա՛լ անոր ջուրը չգործածուիր։ ինչո՞ւ ա՛լ ջուրը չգործածուիր։ վասն զի մարդու ոսկերտիքով լի է այն։

Այս հորէն վերջին անգամ ջուր քաշողը կիյեօմ վան Քիլսօմ կ'անուանուէր։ Գիւղացի մըն էր ան որ Ուկօմօնի մէջ կը բնակէր և պարտիզպան էր հոն։ 1815 Յունիսի 18ին իր ընտանիքը Ուկօմօնէն փախաւ և անտառներուն մէջ պահուեցաւ։

Այս ցիրուցան գժրախտ ընտանիքները օրերով և գիշերներով Վիլերի վանքին շրջակայ անտառը ապաւինեցան։ Դեռ քանի մը ճանաչելի հետք կայ։ Ինչպէս է ծառերու այրած հին կոճղեր որոնք թաւուտներու մէջ ահուգուզով գրաւուած այն խեղճ գիշերապահներուն տեղը կը ցուցնեն։

Կիյեօմ վան Քիլսօմ Ուկօմօն մնաց «գղեակը պահպանելու համար»։ և շտեմարանի մէջ կծկուած պահուեցաւ։ Անգլիացիք գտան զայն։ թագստարանէն հանեցին տարին, և թուրի կրնակով ծեծելով ծառայութիւն ընել տուրին ահարեկ մարդուն։ Ծարաւի էին Անգլիացիք։ Կիյեօմ այս հորէն ջուր կ'առնէ և անոնց կը բերէր որ խմեն։ Ծատերը յետին անգամ այն հորին ջուրէն խմեցին։ Պիտի մեռնի եղեր, նաև այս հորը ուրկէ այնքան մեռնողներ լջուր խըմեցին։

Կոխւէն ետք ստիպողական գործ մը կատարուեցաւ, որ էր գնակները թաղել։ Մահը յաղթութեան անհանգստութիւն տալու մասնաւոր կերպ մը ունի,

և փառքին եռեւէն ժանտախտը կը բերէ։ Թիֆուոք յաղթանակին կցորդ մասերէն մին է։ Այս հորը՝ որ խորունկ էր՝ գերեզման մը եղաւ։ Երեք հարիւր մեռնել նետուեցաւ մէջը, գուցէ փոքր ինչ սաստիկ աճապարուժով։ Ամէնքն ալ մեռո՞ծ էին արդեօք։ Ո՛չ, կ'ըսէ աւանդութիւնը։ Կ'երեւի թէ թաղումին հետեւեալ զիշերը հորէն տկար ձայներ լուսեցան որոնք կը կանչէին։

Այս հորը գտիթին մէջ սուանձին մնացած է։ Երեք կողմէն կէսը քարով և կէսն ալ աղիւսով չինուած պատեր կը չրջապատեն զայն։ պատերը հողմարկելի մը թերթերուն պէս ծոած են և պղտիկ քառակուսի աշտարակի մը ձեւը կը ներկային։ Զորրորդ կողմը բաց է։ Այս կողմէն կ'առնուէր ջուրը։

Ներսի պատին վրայ բոլորակ և տձեւ պատուհանի մը պէս ծակ մը կայ։ թերեւս պղտիկ ոռումբի մը ծակն է այն։ Այս պղտիկ աշտարակը ձեղուն մը ունէր որուն միայն գերանները մնացած են։ Աջակողմեան պատին երկաթեայ նեցուկին վրայ խաչ մը ծրագրուած է։ Երբ ծոելով կը նայիս, նայուածքդ աղիւսային դրանի մը մէջ կը սուզի որ խաւարով լի է բոլորովին։ Հորին բոլորտիքը եղիձներ կան, որոնց մէջ աներեւոյթ կ'ըլլան պատին վարի մասերը։

Այս հորին առջեւ չկայ այն կապտագոյն լայն սալաքարը որ Պելճիքայի ամէն հորերու առջեւ տախտակամածի տեղ կը ծառայէ։ Կապտագոյն սալաքարին տեղ գերան մը կայ որու վրայ հինգ կամ վեց փայտի տձեւ, վարակաւոր և ծուռ կտորներ կը կըսթնին, և մեծ ոսկորներու կը նմանին։ Հորն ալ ոչ գոյլ, ոչ չոթայ, ոչ ճախարակ ունի։ բայց գեռ կը կենաց քարէ կոնքը ուրկէ գուրս կը վազէր ջուրը։ Անձրեւի ջուր կը հաւաքուի այս կոնքին մէջ, և թշուիթներ (Գ. 2.)

ժամանակ առ ժամանակ մօտակայ անտառներէն թոշուն մը զալով կը խմէ և կը թոի:

Այս աւերակին մէջ տուն մը կայ, որ ագարակին տունն է և որուն մէջ մարդ մը կը բնակի: Այս տունին գուռնէն ելնողը գաւիթը կը մոնէ: Դուսին վրայ կոթեայ փականքի մը աղուոր թիթեղին քովէ ծուռ գրուած երկաթեայ խաչաձեւ կոթ մը կայ: Հանովրացի վիլտա տեղակալը ագարակը փախերու և պատոպարուելու համար երբ այս կոճոկը կը բոնէր: Փրանսացի խրամահատ զինուոր մը տաղարի հարուածով մը տաղարի հարուածով մը տնոր ձեռքը կարեց:

Տունը բնակող ընտանիքի հաւն է վալ Քիլոմ հին պարտիզանը որ ժամանակէ մը ի վեր մեսած է: Ալեւոր մազերով կին մը ըստ մեզ.— Հան էի: Երեք տարեկան էի: Քոյրո որ ինձմէ տւելի մեծ էր: Կը վախնար և կուլար: Մեզի աշխն անտառը տարին: Մօրա գիրին էի: Ամէնքը իրենց ականջը զերինը կը զնէին մտիկ ընելու համար: Ես թնդառութին պէս ձայն հանելու համար «պում, պում» կ'ընէի:

Գաւիթին աջակողմեան գուոը, ինչպէս ըսկնք արդէն, մրգաստանին վրայ կը նայի:

Մրգաստանը սարապիեի է: Երեք մասի, կամ գրեթէ երեք սրարքի կը բաժնուի:

Առաջին մասը պարտէզ մը, երկրորդը՝ մրգաստան մը, երրորդը անտառ մըն է: Այս երեք մասերը մէկ շրջապատով կը փակուին: Դուսին կողմը զվեամին և ագարակին չէնքերը կան: Ճախ կողմը ցանկ կին և ագարակին չէնքերը կան: Ճախ կողմը մը, աջ կողմը պատ մը, ներսի կողմն աւ պատ մը վայ: Աջակողման պատը աղիւսաշէն: Իսկ Ճախակողմանը քարաշէն է:

Նախ պարտէզը կը մտնիս որու ձեւը վերէն վար

կարգադրուած է, և ուր հաղարջենիներ տնկուած, նաև անթիւ անպիտան խոտեր բռւսած են: քանիւ կելի քարերով շինուած անգին գարատափ մը՝ կըրկնուոյց սիսներու հետ կը փակէ զայն: Իշխանական պարտէզ մըն է այն: և ֆրանսական այն ոձին համեմատ շինուած է որու յաջորդեց կը Նօթրի ոճը: բայց հիմակ աւերակ է և մարհնիներով զրուաւած: Սիւներուն վրայ գունդեր կան որոնք կարծես թէ քարէ գնդակներ են: Տակային քառասունը երեք սիսներենց յենակին վրայ կը կենան: միւսները խոտին վրայ պառկած, և զրեթէ ամենքն ալ հրացանէ կեղեգուած են: Սիւնակ մը խորտակուած է և կտրուած որոնդի մը պէս ծուռ կերպով գրուած է:

Թեթեւագին զօրաց առաջին գունդէն վեցը յառաջամարտ՝ ահա այս պարտէզը մտան՝ որ մրգաստանէն աւելի ցած է: Ծրցան Դուրս ելնել անկէ, և արջերու պէս իրենց փոսին մէջ բոնուելով և պաշարուելով ատիպուեցաւ կառւելու: Հանովրական զօրաց երկու խումբերու հետ, որոնց մին գարապինս: բառած հրազեններ ունէր: Հանովրեանները այն սիսները շրջապատեր են և վերէն հրացան կը նետէն:

Թեթեւագէնները որոնք երկու հարիւր զինուորի գէմ վեց հոգի էին և որոնք միմիայն հազարջենիներուն կ'ապահնէին, քաջա թեամբ գէմ զրին վարէն և քառորդ մը կուռելին ետք մեռան:

Քանի մը աստիճան վեր կ'երնես և պարտէզին բուն մրգաստանը կ'անցնիս: Այս մրգաստանին մէջ, որ քանի մը քառակուսի կանգուն տեղ մըն է, զրեթէ մէկ ժամանակ մէջ հազար հինգհարիւր հոգի մեռան: Պատը կարծես թէ պատրոստ է կոխը նորէն սկսելու: Անգլիացիները թնդանօթ դնելու համար այս պատին վերի կողմերը անկանոն կերպով երեսունը ութը ձակ բացած են, որոնք զես կը կենան:

16րդին առջեւը Անգլիացիի երկու կրանիթեայ գերեզման կայ: Միայն հարաւային պատին վրայ թնդանօթի ծակեր բացուած են. կոխը զիխաւորաբար անկէ կը սկսէր: Այս պատը տերեւազարդ ծառերու մեծ ցանկի մը ևտեւը պահուած է:

Ֆրանսացիք մօտեցան կարծելով թէ միայն ծառերու ցանկին հետ պիտի ըլլայ իրենց գործը. անցան ցանկէն և տեսան պատը, որ խոչընդուռ ու գարան մրն էր, և որու ետեւը անգլիական պահակները դարանը մտած էին և երեսունը երկու որմածերապերուն ետեւէն թնդանօթ արձակելով հուր կը տեղային ոումբերու և գնդակներու փոթորիկ մը կը յարուցանէին: Սօյի հեծելագունդը սոսկալի ջարդ մը կերաւ այս պատին առջեւ:

Վաթերլոյի պատերազմը ահա այսպէս սկսաւ:

Բայց ֆրանսացիք տիրեցին մրգաստանին: Սանդուխ չունէին, հետեւաբար եղունգներով մագլցելով վեր վեր ելան: Ծառերուն տակ գրեթէ քով քովի կոռեցան: Մրգաստանին բոլոր խոտերը արիւնով շաղախուեցան: Նասօյի վաշտը՝ որ եօթը հարիւր հոգիէ կը բավկանար՝ հոն գնդակոծուելով սոսկալի ջարդ մը կերաւ: Ռումբերէն կրծուած է պատին գուրսի կոզմը որու դէմ ուղղուեցան Քելէրմանի երկու մարտկոցները:

Մայիս ամսուն մէջ այս մրգաստանը ամէն մըրգաստանի պէս զգայուն է. ան ալ սոսկեփայլ կոկոններ և մարդարտածաղիկներ ունի. բարձր խոտեր կան ուր կը ճարակին արօրի ձիեր. ծառերէն երիվարի մազէ չուաններ կապուած են որոնց վրայ ճերմակեղէն կը փոռւի չորնալու համար. անցորդը այս չուաններուն տակէն անցնելու ատեն գլուխը կը ծոէ, կը քալէ այս անմշակ երկրին վրայ, և ոտքը խլուրդը ծակերուն մէջ կ'ընկզմի: Խոտերուն մէջտեղ ար-

մատախիլ կոճզ մը կը նշմարուի որ երկնցած կը կենայ, կը գալարի:

Պաքման հազարապետը այս կոճզին կրթնելով տուաւ իր յետին չունչը: Մօտակայ մեծ ծառի մը տակ իյնալով մեռածէ գերմանացի Տիւբլա զօրապետը, որու ընտանիքը Նախթի հրովարտակին յետս կոչումին ժամանակ Ֆրանսայէն խորս տուող ֆրանսացի ընտանիք մըն էր: Նոյն ծառին քով հիւանդ հին խնձորենի մը կայ որ կը ծոի, և որ յարդեայ կապով և կառով գարմանուած է ապաքինելու համար: Գրեթէ բոլոր խնձորենիները ծերացած են և կը չորնան: Զկայ խնձորենի մը որ գնդակի կամ գունդի մը հարուած առած չըլլայ:

Փօտիւէն մեռաւ, Ֆօյ վիրաւորուեցաւ. Հրդեհեղաւ, կոտորած եղաւ, դիակներ դիզուեցան, Անգլիացիք, Գերմանացիք և Ֆրանսացիք կատաղաբար կոռեցան և իրենց արիւնովը վտակ մը կազմեցին, հոր մը դիակներով լցուեցաւ. Նասօյի և Պրուսիֆի գունդերը՝ վճացան. Տիւբլա սպաննուեցաւ, Պաքման սպաննուեցաւ, անգլիական պահակները հաշմուեցան, Ոէյի բանակին քառասուն վաշտին քսանը մեծաւ մսաւամբ ջարդուեցաւ. միայն այս Ուկօմօնի հիւզին մէջ երեք հազար մարդ որէ անցան, կոտորուեցան, մորթուեցան, գնդակաման ինկան, այրեցան, և ինչո՞ւ. — Որպէսզի այսօր դիւզացի մը ճամբորդի մը ըսէ. «Պարոն, երկու ֆրանք տուէք ինձ, և եթէ կ'ուզէք, բացատրեմ ձեզ թէ ի՞նչ է վաթերլոյի պատերազմը»:

Գ լ լ ի լ ո գ .

18 ՅՈՒՆԻ 1815

Պատմիչին իրաւանց մին է ետ դառնալ. դառնանք ուրիմն դէպ 1815 թուականը, նաև փոքր ինչ մեր ետեւը թողունք այն ժամանակը, ուրիէ կը սկըսին այս գրքին առաջին մասին մէջ պատմուած եղեւութիւնները:

Եթէ 1815 Յունիս 17էն 18ի գիշերն անձրեւ եկած չըլլար. Եւրոպայի ապագան փոխուած էր: Քանի մը չիթ աւելի կամ նուազ ջուր կաթելով Նաբոլէսնի անկման պատճառ եղաւ: Նախախնամութիւնը Աւրութերլիցի պատերազմը Վաթերլոյի պատերազմով վերջացնելու համար քիչ մը անձրեւի Հարկաւորութիւն ունեցաւ միայն, և աշխարհ մը փլուելու համար՝ եղանակին հակառակ՝ երկինքէն ամպի մը անցնիլը բաւական եղաւ:

Վաթերլոյի պատերազմը տասնըմէկուկէսին կը բցաւ սկսիլ, հետեւաբար Պիլիւխէր ժամանակ ունեցաւ հասնելու: Ինչու տասնըմէկուկէսն սկսաւ. — Վասն զի գետինը թաց էր: Հարկ եղաւ քիչ մը չորսալուն սպասել որպէս զի թնդանօթները կարենան շարժիլ ի հարկէ:

Նաբոլէսն գնդաձիդ զօրաց պաշտօնատար էր. և կը զար գետնին թաց ըլլալուն անպատեհութիւնը:

Թր բոլոր պատերազմի յատակագիծները ոմբակոծութեան տեսութեամբ պատրաստուած են: Իր յաղթութեան բանալին էր թնդանօթները ուղղել իր ուգած այս կամ այն կէտը:

Թշնամի զօրապետին ուազմական դիրքը ամրոց մը կը համարէր և կը ոմբակոծէր: Թշնամիին տկար կողմը ոռումբով կը ճգմէր, պատերազմները թնդանօթով կը սկսէր և թնդանօթով կը վերջացնէր: Հրազէն արձակելու հանձարը ունէր: Մասնաւոր նպատակն էր թշնամիին խումբերը խորտակել. գունդերը ջնջել, զօրաց շարքը աւրել, բանակները փշրել և ցրուել, զարնել, միշտ զարնել, անընդհատ զարնել, և այս գործ գնդակին կը յանձնէր: Սոսկալի՛ միջոց, որ հանձարին հետ միանալով տասն և հինգ տարի շարունակ անպարտելի ըրաւ պատերազմի կոփամարտութեան այս տիսուր ըմբիշը.

Մանաւանդ թէ 1815 Յունիսի 18ին ա՛լ աւելի կը վստահէր թնդանօթներուն, վասն զի իր թնդանօթները թշնամիին թնդանօթներէն շատ աւելի էին: Ուելինքթըն հարիւր յիսունըինը, իսկ Նաբոլէսն երկու հարիւր քառասուն թնդանօթ ունէր:

Եթէ գետինը չոր ըլլար, թնդանօթները կրնային շարժիլ, և պատերազմը առառն ժամը վեցին կը սկըսէր: Նաբոլէսն կը յաղթէր և պատերազմը կը լմնար ժամը ժամը երկութին այսինքն բրուսիական զօրաց հասնելէն և անոր հետեւող յանկարծական փոփոխումէն երեք ժամ առաջ:

Նաբոլէսն այս պատերազմին մէջ յաղթուած ըլլալու մասին ո՞րքան յանցաւոր է, նաւուղի՞ղն է նաւաբեկութեան պատճառը:

Նաբոլէսնի ֆիզիգական յայտնի անկումը այն ժամանակ կը խառնուէ՞ր արգեօք ներքին նուազումի մը հետ, քսան տարի պատերազմնելովը մաշուած էին

արգեօք թուրն ու միանգամայն պատեանը, հողին  
ու միանգամայն մարմինը՝ զարավարը զժբախտաբար  
կը զգա՞ր արգօք թէ՝ ա՛ հինաւուրց զինուոր մըն է.  
մէկ խօսքով ըսենք, կը խուարէ՞ր արգեօք այս հան-  
ճարը, ինչպէս կարծեցին շատ մը երեւելի պատմա-  
գիրներ, ակարացած բլլուր ինքն ալ չդիտելու հա-  
մար միթէ յիմարութեա՞մբ կը համակռւէր. վտանգի  
շունչէ մը մոլորելով միթէ կը սկսէ՞ր տառանիւ.  
միթէ չէ՞ր զգար վտանգը, անզգայութիւն որ ծանր  
բան է զօրապետի մը համար, այս նիւթական մեծ  
մարգերու գասին մէջ որոնք կրնան պատերազմի տի-  
տանները անուանիւ, միթէ՞ հանձարը կարծառեսու-  
թեան հասակ մը կ'ունենայ:

Ծերութիւնը տեսլականին հանձարներուն վրայ  
իշխանութիւն չունենար: Տանթէներու և Միշէլ Ան-  
ժերու համար ծերանալր աճիլ է, միթէ Աննիպալնե-  
րու և Պօնաբարդներու համար նուազիլ: Միթէ՞ Նա-  
բոյէն յաղթութիւնը ուղղապէս ըմբռնելու կարո-  
ղութիւնը կորուսա՞ծ էր, միթէ՞ հասած էր այն վի-  
ճակին ուր ա՛լ կարելի չէ վտանգը իմանալ, ծուզակը  
գուշտկել, և վիճերուն փլուն եզրը նշմարել. միթէ  
աղետից հստը չէ՞ր առներ, այն որ ժամանակաւ յաղ-  
թութեան ամեն ճամբանները գիտէր և որ իր շան-  
թաձիգ կառքէն վեհապետական մատով կը ցուցնէր  
զանոնք, միթէ՞ հիմա աղետաւոր շփոթումով մը հա-  
մակռւած՝ դէպի դարեւանդները կ'առաջնորդէր լէ-  
զէ ոններէ բազկացող իր կառքին ազմկալի երիվար-  
ները, քառասունը վեց տարեկան հասակին մէջ միթէ  
յետին ծայր յիմարութեա՞մբ մը զրաւուած էր. կը ր-  
նա՞յ ըսուիլ թէ ճակատագրին այս տիտաննեան կա-  
ռավարը այլ ոչ այլ ինչ էր բայց եթէ անվարժ և  
շատ յանգուզն ձիաւոր մը:

Ամենեւին չենք կարծեր:



ՎԱԲՈԼԵՈՆ ՎԱԹԵՔԼՈՅՑԻ ՄԷջ

Ամէնուն վկայութեան նայելով, պատերազմի  
համար անոր պատրաստած յատակագիծը հրաշակերտ  
մըն էր։ Ուզզակի դաշնակիցներու շարքին կեդրոնը  
երթալ, թշնամիին բանակը ձեղքել, երկու մաս ը-  
նել, բրիունական մասը դէպի Հալ և բրուսիական  
մասը դէպի Թօնկրը մզել. Ուէլլինկթընի Պլիւխերէն  
զատել և զանոնք երկու հատոր ընել. Մօն Սէն ժա-  
նի տիրել, Պրիւէլը գրաւել, գերմանացին Ռէն գետը  
և անգլիացին ծովը նետել։ Նաբոլէոն Վաթերլոյի  
պատերազմին մէջ ահա այս այս կերպով կռուիլ որո-  
շած էր, ուրիշ պէտք եղածն ալ յետոյ ի գործ զնե-  
լու դիտաւորութեամբ։

Աւելորդ է ըսել թէ մենք հոս Վաթերլոյի պատ-  
մութիւնը գրելու պահանջումը չունինք, մեր գրած  
վիպասանութեան ծնունդ տուող տեսարաններուն  
մին Վաթերլոյի այս պատմութեան հետ յարաբերու-  
թիւն ունի. բայց այս պատմութիւնը մեր գրելիք  
նիւթը չէ. մասնաւանդ թէ Նաբոլէոն տեսութեամբ  
մը նկատելու տիրապէս գրած է այս պատմութիւնը.  
Շարա ևս գրած է ուրիշ տեսութեամբ մը նկատելով  
զայն. իսկ մենք կը թողունք որ երկու պատմիչները  
իրարով հետ կռուին. մենք հեռակայ ականատես  
մըն ենք, դաշտին մէջ անցորդ մըն ենք, մարդկային  
արխնով շաղուած այս հողին վրայ ծոող և փնտող  
մըն ենք՝ որ գուցէ երեւոյթները իրականութիւններ  
կը համարի, մենք իրաւունք չունինք յանուն գի-  
տութեան հակառակելու պատահաբներու ամբողջու-  
թեան մը որոնց մէջ անշուշտ կրկներեւոյթ կայ։

Ոչ ուազմական փորձառութիւն և ոչ ալ ուազմա-  
գիտական ձեռնասութիւն ունենալով չենք կրնար  
դրութիւն մը հաստատել. ըստ մեր կարծեաց Վա-  
թերլոյի մէջ դիտաւածներու շղթայով մը կը գրաւ-

ուին երկու զօրավարները, և երբ խնդիրը ճակատա-  
գրին, այսինքն խորհրդաւոր ամբաստանեալի մը  
վրայ է, կը զատենք ժողովուրդին պէս որ անկեղծ  
դատաւոր մըն է:

¶ | || ի ի ի

A

Որոնք որ կ'ուզեն ձիշդ գաղափար մը ունենալ  
վաթերլոյի պատերազմին վրայ, թող մտապէս գրւ-  
խագիր Ա մը պառկեցնեն ցետինը: Աին ձախակողմ-  
եան և վերէն ի վար երկնցող գիծն է Նիվէլի ճամ-  
քան, աջակողմեան գիծն է Ժընարի ճամքան. երկու  
գծին մէջտեղը գրուած թելն է Օչէնէն գէպի Պրէն  
Շնէլէօ յանգող խորունկ ճամքան: Աին գաղաթն է  
Մօն Սէն ժան, ուր կը գտնուի Ռւէլինկթըն. ձա-  
խակողմեան գծին վարի ծայրն է Ռւկօմօն, ուր կը  
գտնուի Ռէյլ զօրապետը Ժէրօմ Պօնաբարթի հետ.  
աջակողմեան գծին վարի ծայրն է Պէլ Ալիանս ուր  
կը գտնուի Նարուէսն. աջակողմեան գծին կէսէն  
քիչ մը վարն է Հէ Սէնթ. Աին թելին ձիշդ միջա-  
վայրն է այն տեղը ուր ըստեցաւ այս պատերազմին  
ցետին խօսքը:

Ահա հոն գրուեցաւ առիւծը, այն որ կայսերա-  
կան պահակներու յետին դիւզագնութեան խորհրդա-  
ւոր պատկերը եղաւ ակամայ:

Աին երկու գծովը և թելովը կազմուող վերի  
եռանկիւնն է Մօն Սէն ժանի լեռնադաշտը: Պատե-  
րազմի սկիզբէն ոինչեւ վերջը երկու կողմն ալ մի-  
միայն այս լեռնագաշտին տիրելու համար կոռւեցաւ:

Երկու բանակներուն թեւերը ժընարի և Նիվէլի  
ճամքաներուն գէպի աջ և գէպի ձախ կողմը կը տա-  
րածուին. Տ'իրոլո՞՝ Բիգթօնի գէմն է . ։ Ռէյլ՝ Հիլի  
գէմն է:

Աին ծայրին ետեւը, Մօն Սէն ժանի ետեւը  
Սուանեի անտառն է:

Իսկ բուն ցաշտավայրը կոհակածեւ ընդարձակ  
գետին մըն է. ամէն մէկ ծալք յետագայ ծալքէն  
բարձր է, և բոլոր կոհակները գէպի Մօն Սէն ժան  
կ'ելնեն և անկէ գէպի անտառն երթալով կը վերջա-  
նան:

Պատերազմի գաշտի մը վրայ իրարու թշնամի եր-  
կու զօրախումբ երկու ըմբիչի կը նմանին: Մարմին  
առ մարմին իրարու փաթթուելով կոռւողներ են ա-  
նոնք: Մին միւսը տապալելու կ'աշխատի: Ամէն բա-  
նի կը փարին. խոիւ մը նեցուկ մըն է. պատի ան-  
կիւն մը հողաբլուր մըն է. զօրագունդ մը եթէ դիւ-  
րասոիկ աւան մը չգտնէ հոն ապաւինելու համար,  
խոյս տալով ետ կը քաշուի. գաշտավայրի ցած տեղ  
մը, գետնի յատակներու զանազանութիւն մը, պա-  
տահաբար խոտորող արահետ մը, անտառ մը, փոս  
մը կրնայ կեցնել այն հսկան որ կ'անուանուի բա-  
նակ մը, և չթողուլ որ նահանջէ, Ավ որ պատերազմի  
գաշտէն գուրս կ'ելնէ, կը յազթուի

Այս պատճառաւ է որ պատասխանատու զօրապետ

մը կը հարկադրուի ծառերուամենափոքր կերպով ցրց-  
ուած տեղն անգամ լու գննելու:

Երկու զօրավարները քննած էին Մօն-Սէն-Ժանի  
գաշտը, որ այսօր Վաթերլոյի գաշտը կ'անուանուի:  
Աւէլինկթըն տարի մը առաջ նախատես լրջութեամբ  
մը քննած էր զայն, ենթագրելով թէ կրնայ մեծ պո-  
տերագմի մը զաշտն ըլլալ:

Այս վայրին վրայ և այս մենամարտութեան մա-  
սին յունիսի 18ին Աւէլինթըն լու կողմը բռնած էր,  
իսկ նաբոլէսն գէշ կողմը: Անգլիական բանակը վերն  
էր, ֆրանսուկան բանակն ալ վարը:

Հոս զրեթէ աւելորդ կը համարինք ծրագրել նա-  
բոլէսնին տեսքը որ 1815 յունիս 18ին արշալոյսի  
ժամանակ ձի նստած և դիտակը ձեռքը բռնած՝ Բօ-  
սոմի լեռնակին վրայ կ'երթեւեկէր: Ցոյց տալու-  
ալէաք չկայ, վասն զի արդէն ամէն մարդ տեսոծ է  
զայն:

Այն անխոսով գէմքը որ Պրիենի զպրոցը դրուոծ  
ողտովիկ զիսարկին տակ կ'երեւէր, կանոչազն հա-  
մազգեստը, որու ձերմակ տատուեն չքանչանը կը  
պահուէր, վերարկուն որ ուսազիրները կը պահէր,  
բաճկոնին տակէն կախուած կարմիր ժամանէնին  
ծայրը, կաչիէ վարտիքը, սպիտակ երիվարը իր ծի-  
րանեգոյն թաւիշէ տապձակով որու ծայրերը պսա-  
կաւոր Ն. տառեր և արծիւներ կային, մետաքսեայ  
գուլզաներու: Վրայէն հազած երկայնածեւ կօշիկնե-  
րը, արձաթէ խթանները, Մարէնկոյի սուրը, որոնք  
վերջին կեսարի կերպարանքը կը կազմեն բոլորովին,  
զես երեւակայութեանց մէջ կենդանի են, կերպա-  
րանք մը որու ոմանք ծափ կը զարնեն, ոմանք ալ  
խստիւ կը նային:

Այս կերպարանքը շատ ժամանակ լոյսի մէջ ե-  
րեւառ բոլորովին արշալոյսի հետ տւանդական

մթութիւն մըն ալ կար զոր զիւցազանց մեծագոյն  
մասը լոյսէն կը զատէ և որ միշտ ճշմարտութիւնը կը  
սքողէ շատ կամ քիչ ատեն: բայց այսօր պատմու-  
թիւնը և լոյսը կը ծագին:

Այս պայծառութիւնը, բոել կ'ուզենք պատմու-  
թիւնը անողորմ է: տարօրինակ և երկնային բան մը  
ունի այն, այսինքն բոլորովին լոյս ըլլալով և իրօք  
լոյս ըլլալուն պատճառաւ շատ անգամ մթութիւն  
կ'արտագրէ ուր որ ճառագայթներ կը տեսնուէին:  
միենոյն մարգուն երկու զանազան ուրուականներու  
կերպարանք կուտայ: եւ ահա մին միւսին վրայ  
յարձակելով կը զատէ և կը պատժէ զայն, և ահա  
բռնաւորին խաւարը զօրավարին ակնախտիդ լոյսին  
հետ կը կռուի:

Այս պատճառաւ է որ ժողովուրդները վերջնա-  
կան զատում մը ընելու մասին աւելի ձիշդ կշիռ մը  
կ'ունենան: Բարէլոն բռնաբարուելով՝ Ազէքսանդր  
կը փոքրնայ, երսուազէմ սպաննուելով՝ Տիտոս կը  
կը փոքրնայ: Բռնակալութիւնը բռնակալին ետեւէն  
կ'երթայ: Դժբազդ է այն մարգը որ իր ձեւը ունե-  
ցող խաւար մը կը թողու ետեւը:

Գ Լ Ո Ւ Ե.

## ԻՆՉ ՈՐ ԱՆՁՐՈՇ Է ՊԱՏԵՐԱՋՄՆԵՐՈՒ ՄԵջ

Ամէն մարդ գիտէ այս պատերազմին առաջին կերպարանքը. կոխէն սկիզբը չփոթ, անստոյգ, տարտամ և երկու բանակին համար սպառնալի էր. մանուանց թէ անզիւական քանի թէ ֆրանսական բանակին համար սպառնալի էր:

Գիշերն ի բռւն անձրեւ եկած էր. տեղատարափը գետնին յատակները աւրած էր ջուրը կոնքի մէջ հաւաքուելու պէս հոս հոս զաշտին փոսերուն մէջ լեցուած էր, տեղ տեղ կառքերու. անխւներուն մինչեւ առանցքը ջուրին մէջ կը մնար: Երիվարներուն թանգերը հոսուն տիզմով չաղաղուած. էին, ցորենի եւ հաճարի հասկերը, զոր սայլերը իրենց աղմկաւոր քայլի ժամանակ դետինը ծուած էին, եթէ անհւներուն հետքը լեցուցած և ճամբայ կազմած չըլլային, անկարելի պիտի ըլլար շարժիլ, մանուանդ Բարբութի կողմի ծորերուն մէջ:

Կոխւը ուշ սկսու: Ինչպէս բացատրեցինք արդէն, Նաբոլէն սովորութիւն ունի, բոլոր թնդանօթները ձեռք բռնելու հրացանի մը պէս՝ նշան առնելով պատերազմին երբեմն այս, երբեմն այն կետը, և սպասել ուզած էր սրագէս զի թնդանօթակիր սայլերը կարենան շարժիլ և համարձակ արշաւել. հետեւաբար հարկ եղաւ սպասել որ արեւը ելնէ և գե-

տինը չորսնէ: Բայց արեւը չերաւ: Վաթերլօն ա՛լ Առաներլիցի մամազրութեան տեղը չէր:

Երբ առաջին թնդանօթը արձակուեցաւ, անդ լոցի Գորդիլ զօրացեաւը իր ժամացոյցին նայեցաւ և տեսու: որ կէս օրին քանորհինդ վայրկեան կար:

Ֆրանսական բանակին ձախ թեւը Առկօմօնի վրայ յարձակելով սկսու սպատիկ պատերազմը: Նաբոլէնն թէնի, չէր ուզիր որ կոխւն այնքան սասակապէս սկսի: Միհենոյն պահուն Նաբոլէնն ալ զէպի թշնամիին կեզրոնը յարձակեցաւ: Գիօյի հեծելագունդը չուտով Հէ Սէնթի վրայ զրկեց, և նէյ զօրապետն ալ ֆրանսական բանակին աջ թեւը անզլիականին ձախ թեւին զէմ մզեց որ Բարբութի վրայ կը կոթնէր:

Աւկուսնի վրայ յարձակումը կեզծէր և մասնաւոր նպատակ մը ունէր, որ հոն բերել Աւէլինեթընը և ձախ կողմը մօտեցնել: Այս նպատակը կրնայ գործադրութիւնին, անզլիական պահանձներու չորս խումբերն ու Ենթրօնչերի բաժնին քաջ Պելժիգացիները անխստավ մնալով պահուծ չըլլային իրենց գիրքը. Հետեւաբար Աւէլինկթըն փոխանակ Աւկօմօնի մէջ համախմբուելու, օդնութեան համար պահակներու չորս խումբը զրկեց հոն, նաև Պրիւնավիքի զօրքէն գունդ մը:

Ֆրանս աջ թեւին Բարբութի վրայ յարձակումը հիմնական նպատակ ունէր. անզլիական ձախ թեւը տաղալել. Պրիւսէլի ճամբան կարել, չժողուլ որ անցնին Բրուսիացիք, որոնք հաւանօրէն կրնային զալ, Մօն-Սէն-Փանի վրայ յարձակելով տիրել, Աւէլինկթընը հո և զէպ Աւկօմօն, Աւկօմօնէն զէպի Պրէն-լ'Ալէս, անկից ալ զէպի Հալ մզել. Ճիշդ այս էր ահա յարձակումին նպատակը: Քանի մը դիպումներ եթէ ի բաց առնելու ըլլանք, այս յարձակումը

յաջող ելք ունեցաւ : Բարբոթ գրաւուեցաւ : Հէ-  
Աէնթն ալ առնուեցաւ :

Մասնաւոր պարագայ մը կայ զոր կ'ուզենք նշա-  
նակել : Անգլիական հետեւակ զօրաց , նամանաւանդ  
Քէմբթի հեծելագունդին մեծ մասը նորեկ զինուոր-  
ներէ կը բաղկանար : Այս նորատի զինուորները քա-  
ջօրէն կոսուեցան մեր ահարկու հետեւակ զօրաց հետ-  
մանաւանդ թէ պատուական զործ տեսան իրը յաստ-  
ջամարտք :

Յառաջամարտ զինուորը երբ քիչ մը ինքնորդն  
կը կոռւի , կրնայ բառիլ թէ ինքն իր զօրապետը  
կ'ըլլայ . այս նորեկ զինուորները ֆրանսական հնա-  
րիմացութեան և անզսպելի քաջութեան նման բան  
մը ունեցան : Սւլվոնդ կոռւեցան այս նորբնձայ հե-  
տեւակ զինուորները : Ուելինկթըն չախորժեցաւ այս  
աւիւնէն :

Հէ-Աէնթ առնուելէն ետք պատերազմը անորոշ  
զիճակ մը առաւ :

Այն օրը մութ անջրագէտ մը ունի , որ է կէսօրէն  
մինչեւ ժամը չորս . գրեթէ անորոշ և կոխուին միթու-  
թեանը պէս մութ է պատերազմին այս միջացը , ուր  
վերջալուսական մշուշ մը կը տիրէ :

Այս մշուշին մէջ կը նշմարուին լայնատարած  
շարժումներ , ահատեսիլ կրկներեւոյթ մը , այն ժամ-  
մանակուան պատերազմի իրերը որ այսօր գրեթէ ան-  
ձանօթ են . հունգարածե հեծելազօրներու րրզաձեւ  
և զրօշաւոր զզակները . ոռւսերի ծփուն գրապանները ,  
խաչաձեւ կաչեկապերը , հրալի զնդակներու փամ-  
փուշաները , կարմիր կօչիկները որոնք անթիւ ծալ-  
քեր ունէին , ոլորաձեւ ալբրներով զորդարուն ոազ-  
մական ծանր գլխարկները , Անգլիացի ծիրանեզոյն  
հեծելազօրներու հետ խասնուած Պրիւնսվիթի զրեթէ

աեւազգեստ հետեւակները , անգլիական հաստ և մա-  
նեկաձեւ սպիտակ բարձերը զոր ուսադրի տեղ կը  
կրէին . հոնովրեան թեթեւազէն հեծելազօրքը՝ իրենց  
կաշիէ երկայնաձեւ սազաւարտներով որոնք պղնձեաց  
ժամաւէններ և կարմիր մազէ հիւսուած բաշեր ու-  
նէին , սկովտիացինները՝ իրենց մերկ ծունկերովք և  
աղիսաւոր վերարկուներով . մեր «կրընատիէ»ներուն  
(զնդաձիգ զինուոր) ձերմակ և մեծ կօչիկները . ահա  
ասոնք են նշմարուած իրերը . այսինքն պատկերներ  
և ոչ թէ ռազմային ձականներ . ինչ որ Սալվաթօր  
Քօզայի(\*) պէտք է և ոչ թէ կրիպովալի(\*\*) պէտք  
եղածք :

Պատերազմի մը հետ փոքր ի շատէ փոթորիկ մը  
կը խառնուի : Ամէն մէկ պատերազմի այս  
խառն ի խուռն երեւոյթներէն ծրագիր մը կը հաւի  
և կը գծագրէ սակաւ ինչ :

Զօրապետներուն կարգադրութիւնը ինչ կ'ուզէ  
թող ըլլայ . զինաւոր բազմութեանց ընդհանուրը ան-  
հաջուելի տեղատուութիւններ ունի . կաթւին ժամա-  
նակ երկու զօրապետներու երկու յատակագիծը իրա-  
րու հետ կը խառնուի և մին միւսէն կ'աւրուի : Բա-  
նակին ձականը թելի մը պէս կը ծօմի և օձապտոյտ  
շարժումներ կը ստանայ . արեան չափիզները անկա-  
նոն վտակներ կը դասնան , բանակներուն ձական-

(\*) Սալվաթօր Քօզա խալացի եւեւելի պատկերահան  
մըն է : Ծնած է 1615ին :

(\*\*) Փ. Պ. Վազէր օք երիպօվա . թնդանօրաձիգ զօ-  
րք ընդհանուր տեղակալ էր Ֆրանսայի մէջ : Թնդանօրի  
նկատմամբ մած նորզումնիւր և փոփոխմնուր քրաւ:  
Երեայ ըստիւ թէ Ֆրանսա հաերապետական իշխանու-  
թեան ժամանակ աւրած յայրանակները երիպօվալի կը  
պարօի :

ները ալիքի պէս կը ծփան. մտնող եւ եխող գունս զերը սարաւանդներ կամ խորշեր կը կազմեն. այս ամէն ժայռերը շարունակ կը շարժին իրարու առջեւ. թնդանօթներ կուգան որ հետեւակ զօրք կար. հեծեւազօրաց խումբեր կը հասնին ուր որ թնդանօթազօրք կար. գաշտերը մուխի պէս են:

Այս կամ այնտեղ բան մը կար քիչ մը առաջ. հիմա փնտոէ՛. ալ աներեւոյթ եղաւ. այն վաշտերը՝ որոնց թիւը նուազած է. կը փոխադրուին. տիուր ծալքերը կը յառաջանան և կ'ընկրկեն. մահաշունչ հով մը այս աղէտաւոր բազմութիւնները կը մղէ, կը հրէ. կ'ուռեցնէ և կը ցրուէ:

Ի՞նչ է կոխ մը. երերում մը:

Մաթեմաթիկական յատակագծի մը անշարժութիւնը մանրերկրորդ մը կը տեսի և ոչ թէ ամբողջ օր մը:

Պատերազմ մը նկարելու համար պէտք է ըլլալ այն մեծ նկարիչներէն մին որոնց վրձինը քառոսը անգամ կը նկարէ. Բանպրան<sup>(\*)</sup> աւելի արժէք ունի քան թէ վան Տըր Մէօլէն<sup>(\*\*)</sup>:

Վան Տըր Մէօլէն կէս օրին ճիշդը կը նկարէ, այլ ժամը երեքին կը ստէ: Երկրաչափութիւնը կը վրիպի. մրրիկը միայն անվրիպելի է:

Ահա այս պատճառաւ էր որ Թօլար իրաւունք

(1) Ռամարտին Հոլանդայի ամենէն երեւելի պատկերաններէն մին է: Նմած է 1608ին:

(2) Պատերազմի պատկերահան 1634ին Պրիւուլի մէջ ծնած է:

(3) Թօլար Ժրանացի ռազմագետ մըն է: Թօլիպի դրամ պատմութիւնները բնելով անոր սխալները կը բանէ եւ կը եերթէ: 1769ին Ավինիօն ծնած է:

Կ'ունենայ Թօլիպ<sup>(\*)</sup> ներհակ խօսելու: Կը յաւելունք սակայն թէ միշտ կը պատահի վայրկեան մը ուր պատերազմը կոխւի կ'այլափոխի, կը մասնաւորի, ցիրուցան կ'ըլլայ՝ անթիւ մասնաւոր եզելութեանց փոխուելով, որոնք՝ ինչպէս կ'ըսէ նոյն խակ նարութոն՝ աւելի զօրագունդերու կենապրութեան քան թէ բանակին պատմութեան կը վերաբերին: Հետեւար պատմիչին յայտնապէս իրաւունքն է բովանդակութիւնը պատմել:


Միայն կոխւին գլխաւոր շրջանակները կընայ ըմբոնել, և պատմիչ մը, որքան ալ խղճահար ըլլայ, չկրնար բացարձակապէս որոշել այն սոսկալի ամպին ձեւը որ կ'անուանուի պատերազմ մը:

Ամէն մեծ պատերազմներու և մասնաւորապէս վաթերլոյի նկատմամբ ձշմարիս է այս:

Այլ սակայն կէս օրէն հոգ պահ մը պատերազմը որոշ կերպարանք մը առաւ:



(1) Թօլիպ Յոյն պատմիչ է: Քրիստոն 200 ամրի առջ ծնած է:



ՊՐԵԲՈ ՀԵՂԻՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԹՈՒՄ ՀԵԿԱԾ ԵՒ ԻՐ ԸՆՏԱՆԻՔ

կեղրոնը կը կոթնէր այն ամրաշէն և քարուկիր տունին որ այն ժամանակ Նիվէլի հասարակային կալուած մըն էր և որ ճամրաներու հատակէտը կը հշանակէ . այս տունը ԺԶ. դարու շէնք մըն է և այնքան ամուր որ գնդակներն անոր վրայ կ'ոստոստէին անվաս : Անգլիացիք լեռնադաշտին բոլորտիքին ցանկերը կտրած, սպիտակ դմնիկներու մէջէն ծակեր բացած, երկու ոստի մէջ թնդանօթ մը գրած և խոխները ժայռերու նմանեցուցած էին : Իրենց թնդանօթները մացառներուն տակ դարանի մտած էին :

Պատերազմի մէջ որոգայթ լարելը ներելի ըլլալով, անտարակոյս ներելի էր նաև Անգլիացւոց այս փիւնիկեան ամրութիւնը, ասիկա այնքան լաւ կերպով կարգադրուած էր որ Հաքսօ, Պոր թշնամիին թնդանօթներուն ուր ըլլալը հասկնալու համար առտուան ժամը իննին կայսրը զրկած էր, բան մը չը տեսնելով ետ դարձած և ըստ էր նաբուէոնին թէ արգելք չկար՝ երկու պատնէշներէն ի զատ որոնք Նիվէլի և Ժենարի ճամրաները կը խափանէին : Այն ժամանակները հունձքերը բարձրացեր էին, արդ, Քէմբթի հեծելագունդէն վաշտ մը զօրք, որ 95րդ վաշտն էր և գարապինաներով զինուած, լեռնադաշտի սահմանին քով մեծ ցորեններու մէջ պառկած և պահուած էին :

Անկլօ-հոլանտական բանակին կեղրոնը այսպէս ամրոցներու ետեւ պատապարուելով և ապահովուելով լաւ դիրք մը ունէր,

Այս դիրքին վտանգը Սուանեի անտառն էր, որ այն ատեն պատերազմի դաշտին կից էր և զոր Կրէնէնտակէլի և Պուաֆօրի լճակները կը կտրէին :

Բանակ մը չէր կրնար այս անտառէն խոյս տալ առանց լուծուելու, գունդերը անմիջապէս կը ցըրուէին հոն, թնդանօթները ճահիճներեւն մէջ կը կորսուէին :

Շատ ուղղագէտ անձերու կարծիքին նայելով, կարծիք մը որ հակառակորդներ ալ ունի, բանակ մը չէ թէ կրնար կանոնաւոր կերպով նահանջել անկէ, այլ կրցողը պիտի փութար փախչելու որ ազատի :

Ուէլինկթըն իր բանակին աջ թեւէն Շատէյի հեծելագունդը, ձախ թեւէն ալ Ուէնքի հեծելագունդը զատեց, եւ Գլինթընի բաժինն ալ առնելով՝ ամէնն ալ կեղրոնական զօրաց հետ միացուց :

Պրինսաքի հետեւորդները, Նասոյի բաժինը, Քիէլմանսէկի հանովրացիները և Օսրթէտայի գերմանացիները իբր հողաբլուր եւ իբր ամրոց իր անգլիացիներուն, Հալքէթի գունդերուն, Միշելի հեծելագունդին, և Մէջթլընտի պահակներուն տուաւ :

Այս կերպով քսանըվեց վաշտ ունեցաւ իր քով : Շարայի ըսածին պէս աջ թեւը կեղրոնին ետեւ տեղաւորուեցաւ :

Ահազին մարտկոց մը հողով լեցուն տոպրակներու ետեւ պահուած էր ճիշդ այն տեղը ուր է այսօր ինչ որ «Վաթերլոյի մուսարանը» կ'անուանուի :

Ուէլինկթըն բլրակի մը ետեւ նաև Սըմբրսէթի պահակ զօրավաշտներ ունէր, որոնք հազար չորս հարիւր ձիաւոր էին :

Առոնք այն անգլիական ձիաւորներու կէսն էին, որոնք իրաւամբ երեւելի հանդիսացած զին, օթսօնպի ջնջուած էր, բայց Սըմբրսէթ կը կենար :

Մարտկոց՝ որ եթէ լմնցած ըլլար, գրեթէ պըզտիկ բերդ մը կ'ըլլար՝ պարտէզի խիստ ցած պատի:

մը ետեւը շինուած, աւազի դէղերով ծածկուած, եւ առջեւն ալ հողով լայն զասիթափ մը կազմուած էր: Այս ամրոցը անկատար մնացած էր, վասն զի չորս կողմը պատնէշ կանգնելու ժամանակ եղած չէր:

Ուէլինկթըն որ անհանդարտ այլ մոայլլ կ'երերեւէր՝ ձի նստած էր. Մօն-Սէն-Ժանի հին աղօրիքէն քիչ մը առաջ՝ որ գեռ կը կենաց՝ բոլոր օրը միեւնոյն դիրքով ձիւն վրայ կեցաւ կնձնիի մը ներքեւ զոր անգլիացի մը, աշխարհաւեր մոլի մը, երկու հարիւր ֆրանքի ծախու առաւ, սղոցել տուաւ եւ տարաւ:

Ուէլինկթըն աներկիւդ դիւցազնութիւն ցոյց տուաւ: Գնդակները կը տեղային բանակի օգնական կօրուըն անոր քով գետին ինկաւ վիրաւոր:

Լորոտ Հիլ ոռւմբ մը ցուցուց որ կը պայթէր եւ ըուաւ անոր. Միլօրտ, ի՞նչ հրարանդ պիտի տաք եւ ի՞նչ հրամաններ պիտի թողուք մեզ եթէ մեռնիք:

«Ի՞նձի պէս մեռնիլ», պատասխանեց Ուէլինկթըն:

Գլինքթընի ալ ըստ լակոնական կերպով: — «Մինչեւ մէկ զինուոր մնալը պէտք է դիմանալ հոս:»

Յա անսապէս կերեւար թէ օրր ծախորդ օր մը ըլլալու վրայ էր: «Տղա՛ք, միթէ կարելի՞ է կծիկը դնել մտածել, յիշեցէ՞ք հինաւուրց Անգլիան», կ'ըսէր Ուէլինկթըն իր այն ընկերներուն որո՞ք իրեն հետ կոռւեր էին Թալավերայի, Վիթթօրիայի և Սալամանդի պատերազմերուն մէջ:

Ժամը չորսի ժամանակ անգլիական բանակին ճակատը ետ ետ քաշուեցաւ:

Յանկարծ լեռնադաշտին կատարին վրայ թնդա-

նօթները և յառաջամարտները տեսնուեցան միայն, մնացածը աներեւոյթ եղաւ:


Գունդերը Ֆրանսացւոց ոռոմբերէն և գնդակներէն հալածուելով ետ ընկրկեցան դէպի այն տեղ զոր մինչեւ այսօր կը կտրէ Մօն Սէն Ժանի ագարակին երթեւեկութեան ճամբան յետախաղաց շարժում մը եղաւ:

Անգլիական ճակատը խոյս տուաւ: Ուէլինկթըն ետ դարձաւ:

— Թշնամին նահանջել կը սկսի աղաղտկեց Նաբոլէոն:

## ՎԵՐՋ Գ. ՀԱՏՈՐԻՆ





ՀՀ Ազգային գրադարան



NL0315417

6423

